

ՆՈՐ ԵՐԱԾՈՒ

II ՏԱՐԻ

ՄՊՈՒՐԱՇ

ԳՐԱԿԱՆ, ՀԱՍՏՐԱԿԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՍԱԳԻՐ

№ 6

ՅԱԿԵՒՍ

1902

ԹԻՖԼԻՍ

Տպոգրաֆія Груз. Издат. Т—ვ. | Տպարան Վրաց Հրատ. Ընկերութեան.
1902

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

№ 6

1. ԳԱՐԱՀԻՄ ԿԱՊԵՏԻՆ, պատմուածք Ա. Ահարոնեանի	5
2. ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ԿԻՆԵՐԸ, Ա. Դօգէի, թարգմ.	
Ա. Ֆերվանեանի	21
3. ԱՂՅԹ-ԲԱՆ. Ադա Նեգրի, թարգմ. Յ. Յակոբեանի	60
4. ԶՀՈՒԳ-ՔՈՒՇԱՆ, վէպ Շահրիարի	61
5. ԲԱՆԱՍՏԵՎՇՈՒԽԻՒՆՆԵՐ, Աւ. Խամակեանի	82
6. ԱԶԴԱԲՆԱԿՉԱԿԱՆ ԿՐԻԶԻՍԸ ՖՐԱՆՍԻԱՑՈՒՄ, Միլ. Յովիանենիստանի	84
7. ՀԱՅՆԵՒՑ. բանաստեղծութիւններ. թարգմ. Կ. Կրա- սլենիկեանի	92
8. ԱՂԱԻՆԵՆԵՐԸ, պատմուածք Է. Բաշալեանի	95
9. ՅԱՆՈՒՆ ՕՐԵՆՅԻ, բան. Ֆրուգի, թարգմ. Յ. Յա- կոբեանի	101
10. ՄԱՆՈՆ, պատկեր, Ա. ՄԱՂԱՔԵԱՆԻ	104
11. ԹԱՏՐՈՒԱԿԱՆ ԴՈԲՇՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱ- ՏԱՆՈՒՄ, Ե. Ֆրանգեանի	110
12. ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ, յօդ. Վ. Նալբանդեանի	118
13. ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ, վէպ, Հանրի Բօրդոի, թարգմ. Հ. Առաքելեանի	155
14. ՄԱՏԵՆԱԼՈՍՈՒԹԻՒՆ, 21) Գ. Տումանով, „Յան օ գոր սամուր- ռա Կավկազն”, Լ. Ա.—22) «Ալիշանի կենացրութիւնը», Լ. 169 Նոր ստացուած դրքեր	171
15. ՆԵՐԲԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ, Կանոնագրութիւնների անհամեշտ տարրը. — Իրաւական նօրմանների տարբերութիւնը կրօնա-բարոյական չափերից. — Ենչու մեռած տառ հն մեր կանոնագրութիւնները. — Մեր դպրոցական և ծխա- կան հաստատութիւնների խախուս հիմքերը. — Հայոց եկեղեցւ ծխականների իրաւունքները որոշող նոր կանոնագրութիւն. — Այդ ծխական ինքնավար փոքրիկ ժարմինների կրթիչ դերը: Լ. Ա.	172
Հայաստանեալց առաքելական եկեղեցու ծխական կանոնա- դրութեան ծրագիրը	175
Պաշտօնական հաղորդագրութիւններ. Բարձրա- գոյն հրովարտակ ժող. լուս. մինիստրի անոնսվ. — Բարձր. հաստ. գիւղ. խորհրդակցութեան որոշուած սկզբունքները.	191

Դար Հրաշտակ Ա տարի

Հրամա. XIV տարի

ՄՈՒՐՃ

ԳՐԱԿԱՆ, ՀԱՍՏԱՏԿԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՍԱԳԻՐ

№ 6

ՅՈՒՆԻՍ

1902

ԹԻՖԼԻՍ

Տպոգրաֆія Груз. Издат. Т—ва. | Տպարան Վրաց Հրամա. Ընկերութեան,
1902

Дозволено цензурою. Тифлесъ, 4 июля 1902 года.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

№ 6

1. ԴԱՐԱԽՈՐ ԿԱՂՆԻՆ, պատմուածք Ա. Ահարոնեանի	5
2. ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏԱՆԵՐՈՒ ԿԻՆԵՐԸ, Ա. Դօղէի, թարգմ. Ա. Ֆերվանի Ֆերվանի	21
3. ԱՂՋԻՔ, բան. Ազա Նեգրի, թարգմ. Յ. Յակոբեանի	60
4. ԶՀՈՒԴ-ՔՈՒՇԱՆ, վէպ Նահրիարի	61
5. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԵՐ, Աւ. Խամակեանի	82
6. ԱԶԳԱԲՆԱԿԶԱԿԱՆ ԿՐԻԶԻՍԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, Միք. Յովհաննիսիսեանի	84
7. ՀԱՅՆԵՒՑ, բանաստեղծութիւններ. թարգմ. Կ. Կրամփինիկեանի	92
8. ԱՂԱԽՆԻՆԵՐԸ, պատմուածք Լ. Բաշալեանի	95
9. ՅԱՆՈՒՆ ՕՐԷՆՔԻ, բան. Ֆրուգի, թարգմ. Յ. Յակոբեանի	101
10. ՄԱՆՅՈՆ, պատկեր, Մ. ՄԱՂԱՔԵԱՆԻ	104
11. ԹԱՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱ- ՏԱՆՈՒՄ, Ե. Ֆրանգեանի	110
12. ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ, յօդ. Վ. Նալբանդեանի	118
13. ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ, վէպ, Հանրի Բօրդոի, թարգմ. Հ. Առաքելեանի	155
14. ՄԱՏԵՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ, 21) Պ. Տումանովъ, «Зам. о гор. самоупр. на Кавказе», Լ. Ս.—22) «Ալիշանի կենսագրութիւնը», Լ. Նոր ստացուած դրեեր	169
15. ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ, Կանոնադրութիւնների անհրաժեշտ տարրը. — Իրաւական նօրմանների տարրերութիւնը կրօնա-բարոյական չափերից. — Ինչու մեռած տառ ևն մեր կանոնադրութիւնները. — Մեր դպրոցական և ծխա- կան հաստատութիւնների խախուս հիմքերը. — Հայոց եկեղեցու ծխականների իրաւունքները որոշող նոր կանոնադրութիւն. — Այդ ծխական ինքնավար փոքրիկ մարմինների կրթիչ դերը Լ. Ս.	172
Հայտաստանեալց առաքելական եկեղեցու ծխական կանոնա- դրութեան ծրագիրը	175
Պաշտօնական հաղորդագրութիւններ. Բարձրա- գոյն հրովարտակ Ժող. լուս. մինիստրի անունով. — Բարձր. հաստ. զիւղ. խորհրդակցութեան որոշուած սկզբունքները.	191

16. ԳԱԻՍՈՒԱԿԱՆ ԿԵԱՆՔ, ԵՐԿԵԼԱՆԻ ՔԱՂՋԱՔԱՅԻՆ ԲՆՔՆԱ-
ՎԱՐՈւԺԻԿԱՆ ՔԱՌԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՆՆԷՌԻՎԹԻՆԸ, Ա.—Դօ 195
17. ԱՐՏԱՎԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ, ՖՐԱՆՆԻՎԱԿԱՆ Նոր մինիատու-
Թեան ծրագիրը.—Խալլուի օրէնքը.—Բարձր բուրժուա-
կան շրջանների բարքերից.—Ժօրեսի խօսքերը խաղա-
ղութեան մասին.—Եղուարդ Վլլի թագաղրութեան
հանդէսի յետաձգումը.—Եռլզարական իշխանի և իտա-
լական թագաւորի այցելութիմնը թագաւոր Կայսրին. Լ. Ա. 199
- Պ օ լ ս ի թ ե ր թ ե ր ի ց. Խանասարեան վարժարան և Նիրատ
Կոլէժ.—Կեսարիոյ Ս. Կարապետ վանքի դպրոցը.—Գեր-
մանական երկսեռ որբանոց վանում.—Կիլիկիայի Կաթո-
ղիկոսական լնտրութեան հարցը.—Երդի Հայերէնի
Բառարանի հարցը.—Զուհաճեանի մահարձանի առիթով.
Դանեմարկի հայասէրները 203
18. ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ, Տիգրանի 216
19. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՁԻՑ, Մեղուներու կեանքէն, Մ. Տերալ. 221
20. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ 233
21. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ 238
22. ՅԱԻԵԼՈՒԱԾ «ՕՐԱՄՈՒՏԻՏԻՆ», Վէպ Ի. Ս. Տուրգենեվի. 97—172

ԴԱՐԱԿՈՐ ԿԱՂՆԻՆ

Դիւզում ով չեր ճանաչում «Մէլիքենց կաղնին».
Դա մի զարմանալի բան էր, այդպիսի ծառեր էլ չեն
լինում։ Նա բարձրանում էր բակի հենց կենտրոնում և
իր լայնատարած հովանու տակ ծածկում էր և՛ տու-
նը և՛ գոմը և՛ սրահն ամբողջապէս Ամառը, երբ դիւ-
զը խանձում էր խեզզող շոգերից, երբ խրճիթներն
առես թրծում էին արեի կիզիչ շոգերի տակ և գործ
ու աշխատանք դադարում էր կալերում և դաշտերում,
մարդիկ մի փոքր զով օգ էին փնտրում չնչելու համար。
Երբ չները լեզուները կախ, հետազով խոնաւ գետինն էին
չափում փոսի մէջ թագուելու, անասունները ջուրն
էին թափում և թռչունները խիտ սաղարթների տակ
թագնում, այդ ժամանակ Մէլիքենց կաղնին իր կա-
նաչ, թանձր տերեների տակ պարարիչ զովութիւն էր
պահպանում և Մէլիք Քեալաշը սիրում էր նրա ստուե-
րի տակ հանգիստ առնել ճաշերից յետոյ։

Զարմանալի զոյդ էին կազմում այդ ծառն ու Մէ-
լիք Քեալաշը, երկուսն էլ ծեր ու հոյտակապ, երկուսն
էլ պատկառելի ու խրոխու կարծես թէ այդ ծառն
աճել էր այնտեղ յատկապէս նրա համար, որ Մէլիքը
միշտ նրա տակը նստած լինի։ Շոգ օրերին գուրս էր
դալիս նա տնից, նոյում հեռուն, ուր գիւղը իր խըր-
ճիթներով, գէղերով, աթարի բրդածե կոյտերով առես
թէ հեռումէր մի հսկայական հնոցի մէջ՝ «Օ, ի՞նչ շոք է»

—բացականչում էր նա և առաջանալով նստում էր ծառի տակ յատկապէս շինուած հողաթմբի վրայ։ Քիչ յետոյ նա վերցնում էր գլխարկը, շուրջանակի ածիլած գլխի վրայ փուռում էր ճերմակ քեարիւլը՝ գագաթի վրայ թողած մազերի չքեղ փունջը, ինքնաբաւական կերպով շտկում և ձգում էր իր թանձր ու երկայն բեխերը, որոնց ոլորուն ծայրերը մինչև ականջներն էին հասնում և մի առանձին վեհ արտայայտութիւն տալիս նրա միշտ ածիլած բայց առոյդ գէմբին։ Յետոյ նա հանդիսաւոր գանգազութեամբ գուրս էր քաշում բարաք ի ց իր երկայն չիբուխը, կոտորած ծխախոտով լցնում, վառում էր և ծուխը քուլայ քուլայ բարձրացնում էր գեպի ծառի վրանաձև սաղարթը։ Այդ ժամանակ երջանիկ էր Մէլիք-Քեալաշը։

Ո՞վ և իրբ էր տնկել այդ ծառը, դիւզում այդ հաստատապէս ոչ ոք ասել չէր կարող, չը գիտէր նոյն իսկ ինքը Մէլիքը, սակայն մի աւանդութիւն կար, որ Մէլիքենց օջաղի բաղդը կապում էր այդ ծառի հետ։ ասում էին, որ, երբ առաջին անգամ այդ տան վրայ փայլեց յաջողութեան աստղը, երբ մէլիք տիտղոսը շնորհուեց այդ տան առաջին նահապետին, նոյն օրն այդ ծառը անկուել է մի ճգնաւորի սուրբ ձեռքով, և բանի կանգուն է այդ գարաւոր վիթխարին, կանգուն և չեն պիտի մնայ օջաղը։ Եւ դարեր էին դլորւսում նրա վեհ կատարի վլայից, բայց նա շարունակում էր խրոխտաբար խազալ ամպերի և մրբիկների հետ։ Այսպէս էր հաւատացած գիւղը, նոյն հաւատն ունէր նաև Մէլիքենց տան իւրաքանչիւր անդամ; ահա թէ ինչու, երբ ճաշից յետոյ Մէլիք-Քեալաշը գալիս էր բաղմելու նրա տակը, նախ մի ուշադիր հայեացը էր ձըգում դարաւոր ծառի հսկայ բնի և ճիւղերի վրայ, յետոյ, կարծես համոզուելով որ իր օջաղի այդ հովանին հաստատ է և աննկուն ինչպէս միշտ, ժպտում էր գոհութեամբ, լայն կրծքով շնչում էր զով օդը, կրկնելով «Հոգիդ լոյս դառնայ, ծառ տնկող»։

Եւ Մէլիքն իրաւունք ունէր գոհ լինել։ Դարերի գնթացքում շատ չար ու բարի էին անցել Մէլիքենց օջաղի վրայով, բայց նա դեռ չէն էր ու պայծառ, ծուխն՝ անպակաս, դուռը՝ բաց, շտեմարանը՝ լիքը, սեղանն՝ առատ։ Շատ և շատ փոթորիկներ էին սահել անցել ծառի վրայով, շատ կայծակներ ճայթել նրա երկնարերձ կատարին, բայց նա կայ դեռ, հաստատուն ու անշարժ և բարձրից վեհութեամբ նայում է Մէլիքենց տանը, որ ասլրում է իր հովանու տակ. իր թալիսանի զօրութեամբ։ Քանի քանի մէլիքներ էին բաղմել նրա տակ, հէնց ան թմբի վրայ, ուր այժմ Մէլիք-Քեալաշն է բաղմած, և դեռ նրանցից ոչ ոք այնտեղ արտասուր չէր թափել, ոչ մէկի հառաջանքը չէր թոշնեցրել ծառի և ոչ մի տերեւ. հացի առատութեամբ փակել էին չարի բերանը, և կանգուն ծառը հաղուադիւտ ծանր օրերին լաւ ապադայի հաւատն էր ներշնչել իր հաստատուն արմատներով, իր յաղթ բնով և ճակատագրի խստութիւնը չէր կարողացել ջնջել աւանդական հաւատը։ Եւ Մէլիքենց օջաղը դեռ չէն էր ու պայծառ։

Մի որ դարձեալ Մէլիքն ըստ սովորականին նստել էր ծառի տակ, դարձեալ չիրուխը քուլայ քուլայ ծուխ էր արձակում դէպի սաղարթների հովանին, երբ նրան մօտեցաւ մի անցուսրական և կանգ առաւ ծառի տակ։ Մի մարդ էր նա, գուցէ և մի թափառական, յոդնած ու տանջուած ճանապարհորդ, որ չը դիտես ինչ մի գաղանիք էր թագնում իր սովորական արտաքինի տակ, այդ երեսում էր նրա զգոյշ բայլուածքից, նրա վարանոտ հայեացքից, որ սակայն յանցաւորի չէր, այլ ապաստան փնտրող հալածականի։ Նա մի մարդ էր կարծես, որի ոտքին կապուած են անակնկալներ, չար ու բարի, որ իր կնճիռներով ծածկուած ճակատի տակ թագցնում է մի յանդուգն բայց գեղեցիկ բան, ահաւոր ու վսեմ։ Այդպէս են լինում համարեա բոլոր նրանք, որոնք ինքնակամ ձգւում են տառապանքների ծովի

մէջ և երջանիկ են թէ կարողանան խոլ պայքարով առ լիքները պատռել և նաւել մինչև միւս ափը, խոկ թէ փոթորիկների բերանն ընկած խորտակուում է նաւը, նրանք մի վեհ շարժումով խորասուզուելու սքանչելի հապարտութիւնն ունեն: Մարդիկ հեռուից նրանց սիւրում են, մօտիկից՝ սարսափում, անուններն արտասանում են սիրով, գէմքերից դոզում, որսիհետև նրանք իրանց հետ ճակատագրապէս ման են ածում մի բեռ, որի տակ սովորական մէջքերը ծռւում են ճարճատելով: Մէլիքը անխելք մարդ չէր, նա ուշագրութեամբ դիւտում էր այս անծանօթին, որ մուրացկան չէր և ոչ աղերսող և որի բոլոր շարժումների, անգամ ձեռնաշայայտը բռնելու եղանակի մէջ՝ մի անսովոր բան կար, խոկ աչքերում, այդ խորը և մոայլ աչքերում, մի այնպիսի բան, որից դիմացինը մնում էր շփոթուած ու մոտահոդ: Մէլիքի խորաթափանց հայեացքի առաջ անծանօթը չը շփոթուեց, նոյն քայլուածքով, ձեռնափայտի նոյն անօրինակ շարժումով առաջացաւ և կանգ առաւ ծառի տակ ու քաղցրօրէն ասաց.

— Բարի օր, Մէլիք.

Մի բանի վայրկեան լոռութիւն տիրեց. Մէլիքը շարունակում էր գիտել և կարծես չը լսեց օտարականի ողջոյնը, և յանկարծ ուշը եկածի պէս պատասխանեց.

— Բարի եկար, ով ես ախպէր և ինչ ես ուզում: բայց խկոյն զգալով որ իր հարցը ամօթալի է մի մեծ օջաղի համար, որի դուռը միշտ բաց պիտի լինի, շաապեց աւելացնել՝ ով և լինես, նստիր այնտեղ:

Մարդը նստեց թմբի միւս ծայրին և լռեց: Լուռ էր և Մէլիքը նրանք փորձող հայեացքով իրար էին նայում միմեանց հոգիները կարգալու ակներե ցանկութեամբ: Օտարականը իր շուրջը նայեց զգուշութեամբ, մի փոքր կռացաւ առաջ գաղտնիք հազորդողի դրութեամբ և կամացուկ մի բան էր փափառ մ Մէլիքին, որ ըստ երեւոյթին լսում էր ծայրայեղ ուշագրութեամբ ու յուզմունքով: Երբ վերջացրեց, Մէլիքը յօնքերը կիտեց, ճա-

կատը կնճռեց, նստած տեղում բարձրացաւ ծնկների վրայ, դողլողուն ձեռքով սկսեց ձգձգել երկայն բեխերը և ճշաց կատաղաբար.

—Ո՛չ, ոչ և ոչ իսկ մի ժամ:

—Մի գիշեր, Մէլիք, միայն մի գիշեր, ասաց անծանօթը կամացուկ:

—Եւ ոչ իսկ մի վայրկեան:

—Մէլիք, վիրաւոր ունինք, մեծ ճանապարհների վիրաւոր աւաղակին էլ մի գիշեր աղաստան են տալիս վէրքերը կապելու, մենք...

—Դո՞ւրս, դո՞ւրս իմ գիւղից այս իսկ վայրկեանին. արինն ու վիրաւորը մեղ համար չեն, մեր ցաւը մենք կը քաշենք, հեռու մեղանից, այս ծառի տակից, այս գիւղից, մեր սարերից, մեր երկնքի տակից, հեռու, աւաղակների համար մեր գոները փակ են. մեր օջաղները կրակ, մեր տները յարկ չունեն:

Անծանօթն իր ձեռնափայտը վերցրեց և ոտքի կանգնեց. առանց այնս մի բառ տսելու նա մի քանի քայլ ձգեց առաջ, ապա յանկարծ յետ նայեց ինչպէս մի վրդովուած առաքեալ, որ իր ոտների փոշին է թօթափում մի անհիւրընկալ, նզովուած օջաղում: Այդ հայեացը՝ ցաւակցական ու հպարտ, յանդիմանողական ու դառն, Մէլիքի հոգու խորը թափանցեց. օտարականը ձեռքի մի խրոխտ շարժումով ցոյց տուեց ծառը և բացականցեց.

—Լսիր ծառ, ասում են, որ դու այս օջաղի պահապանն ես, ես իմ արիւնը հեռու եմ տանում, իսկ դու պահպանիր այս տունն առանց արիւն-արցունքի թէ կարող ես. Մէլիք, երանի թէ դու երբեք չը փոշմանես: Եւ դնաց...

Ծառը շարունակում էր օրօրել իր հպարտ կատարը անհոգ դէպի ամենքն ու ամեն ինչ, իսկ Մէլիքը նայում էր վեր նրա սաղարթներին, երկար ու մտահոգ, ապա նայեց հեռացող անծանօթի թիկունքին, որ յոդած, օրօրուելով առաջ էր շարժւում և քիչ յետոյ կռ-

բառ գիւղի փողոցներում։ Մէլիքը նստեց առաջուայ պէս, չիբուխը պատրաստեց, ծուխն այս անդամ աւելի առատ էր, մոքերն աւելի ծանր, հոգին աւելի ազմը կուած։ Նա զգում էր որ մի վատ, շատ վատ բան կատարուեց. բայց իրօք—ինչ, այդ հասկանալ չէր կարողանում և մտածում էր, մտածում։

Անցան օրեր և ամիսներ, էլի մի ձմեռ և մի գարուն շրջան արին հինաւուրց կաղնու կատարով, էլի նրա սոտերը ծածկուեցին թաւ, զովաշատ սաղարթներով, էլի թռչունները վերսկսեցին այնտեղ իրանց քաղցրահնչիւն դայլայիկները, բայց Մէլիք-Քեալաշի գէմքից ժպիտը կորաւ, և հոգին մնաց խռովուած, սիրտը անորոշ երկիւղով ու մութ կասկածներով լի։ Ամրան հետ վրայ հասան սեւի և արեան օրեր։ Շրջակայքից լուրեր էին դալիս, մէկը միւսից ահաւոր լուրեր և, ինչպէս աշնանային կոնչող ադուաւնները ծառերի վրայ, այնպէս էին ծանրանում Մէլիքի շփոթուածմաքի վրայ։ Մի չար ձեռք, մի չար աստուածութիւնն մահ ու արիւն էր սփոռում ամեն կողմ՝ ինչպէս յանկարծակի շղթայագերծ եղած մահաշունչ մրրիկ։ Սար ու ձոր ոճիրներով յղի՝ անքում էին և ոռնում հրէշաւոր երկունքից այդ չարատանջ աշխարհում, որի երկնքից անձրեւի և ցողի փոխարէն ասես ամպերը կաթիլ կաթիլ տառապանք էին մաղում։ Զարհուրանքի և արհաւիրքի չը տեսնուած ժամանակներ էին։ Մէլիք-Քեալաշը, հեռուից լսուող ցաւադին արձագանքներից սդաւոր, լալիս էր իր հոգու խորբում և սիրտը անդադար եփւում էր ինչպէս մի եռուն կաթսայ և կոկծում էր իր ալեկոծ կրծքի տակ։ Նա այժմ էլ աւելի մոտածկու էր գարձել, յաճախ չէր երեւում ծառի տակ, կարծես վախենում էր, թէ հասել է ժամանակը, երբ դարաւոր վիթխարին մի չը տեսնուած փոթորկով արմատախիլ պիտի ցած գլորուի և իր տակ թաղի իրան էլ, իր օջազն էլ։ Խորհրդաւոր ու տանջուած օտարականի պատկերը էլ մի վայրկեան նրա աշքից չէր հեռանում, իր

մռայլ բողէներում նրան հետեւում էր քայլ առ քայլ,
նրա ականջին փսխում էր այն զարհուրելի խօսքը՝
«Երանի՛ թէ չը փոշմանեա»: Ինչու փոշմանել, ինչ բանի
համար, միթէ նա իրաւոնք չունէր մի աւազակ իր
տնից, իր գիւղից հեռացնել, արիւնը երբ է հաճելի
եղել Աստծուն: Աւազակ էր արդեօք նա, աւազակներ
էին նրանք, հապա այն ինչու այնպէս տարօրդնակ էր
այն մարդը, խեզն բայց հպարտ, անապաստան բայց
յանդուզն, չը լինի՛ թէ երկնքի առաջ ինքը յանցանք
գործեց մի դիշերուայ ապաստան մերժելով իր գուռը
բաղմող արդարներին: Մտքերը մի խելագար, այլան-
գակ պարով գառնում էին նրա գլխում վրէժինդիր
ողիների պէս, շանդուում, բզկտում էին նրա ուղեղը
տնասելի ցաւեր պատճառելով և սեւ լուրերը դալիս
էին շրջակայրից և արիւնը ծով բռնած իր բոլոր ծը-
ֆանքներում խեղդում էր այնքան յոյսեր, այնքան
կեանքեր: Մառը սակայն, գարձեալ իր տեղումն էր,
նա գարձեալ հաստատուն էր և աննկուն, կատարը
յաղթ էր ու հպարտ, բունը՝ վիթխարի ու անսասան,
Մէլիքը նայում էր այդ բոլորին, բայց էլ նախկին հա-
ւատը չը կար, մի վատ, շատ վատ բան էր կատարուում
իր շուրջը, իր երկրում, և նա հասկանալ չէր կարողա-
նում, թէ ինչու. նա գիտէր միայն, որ առաջ այդպէս
չէր, որ տառաջ ուտում էին, խլում, բանդում, բայց ա-
րիւնը ծով չէր, խոկ մյժմ:.. ինչեր են պատմում, ինչեր
են լսում, երկինք ու երկիր ասես էլ իրար չեն ճանա-
չում, մէկում կատարուածը միւսին անհասանելի է
գարձել:

Այս տագնապալից օրերից մէկում նա յիշեց իր
հին բարեկամ քիւրդ ցեղապետ Ամար աղային, որի հետ
ազ ու հաց էր կերել, որի առաջ իր գուռը միշտ բաց
է եղել վայելելու և տանելու համար ինչ բարիք և
կամենայ: Նա հեծաւ իր գեղեցիկ կապոյտ ձին և գնաց
բէգի գուռը:

— Լոիր բէգ, ասաց նա, գու էլ երեւի գիտես, որ

մեր չորս կողմը զուլում է բռնել, աւազակներով, գայլու գազաններով շրջապատուած՝ էլ գլուխ դուրս հանել չենք կարսղանում: Մեր բարեկամութեան, մեր աղ ու հացի սիրուն արի մեր գիւղին տիրութիւն արա, համարիր քո տունը, քո սեփականութիւնը: Բեղը լսեց ուշադրութեամբ, ապա հարցրեց:

—Ո՞վ է ձեր կողմերում թալան անողը:

—Համիւդ բեղը:

—Համիւդ... բեղը, կրկնեց Ամար աղան մտահոգ շեշտով ու գլուխը քաշ գցեց: Նրանք մնացին լուռ Մէլիքը գիտում էր իր հին բարեկամին ուշադրութեամբ և նրա մտահոգ լուռթեան վրայ սաստիկ դարմացած էր: Երբ նա վճռեց գիւմել Ամար աղայի պաշտպանութեան, նա հաւատացած էր, որ վերջինս սիրով յանձն կ'առնի, առանց մի վայրիեան տատանուելու. քանի՛ տարիներ իր տնով էր ապրել. մէկ էլ ծառը կանգուն է ու հաստատուն, միթէ աշխարհում չը պիտի ճարուէր մի զօրեղ ձեռք, որ պաշտպանէր օջաղը ինչպէս հին ժամանակներում: Սակայն բեղը շարունակում էր լսել, Մէլիքի խռովութիւնն աճում էր:

—Մէլիք, ասաց վերջապէս Ամար աղան, աղ ու հաց ենք կերել, ի հարկէ դու կարող էիր, իրաւունք ունեիր իմ դուռը գալու, բայց լսել ես ճանապարհորդի առածը. ասում են ճանապարհորդն անցնում էր, երկու կատաղի չներ վրան յարձակուեցին, պաշտպանուել անկարող էր, հանեց պարկից իր հացի պաշարը և գցեց նրանց առաջ, չները ճանապարհորդին թողին հանդիստ և իրար խեղդուել սկսեցին, վարուետ ճանապարհորդը անցաւ դնաց անվասա: Մէլիք, հայը խելօք ճանապարհորդ է, այդ գիւտեմ, բայց քիւրզն էլ ոչ յիմար է և ոչ շուն: Հասկանալի էր:

Մէլիքը գունատուեց, նա լուռթեամբ ոտքի կանգնեց և իր ձին պատրաստեց:

—Դու կարող ես քո ընտանիքով մեղ մօտ տեղափոխուել ապահովութեան համար, աւելացրեց Ամար

աղան իբրև վերջին շնորհ, գիւղն էլ... դէ ինչ արած,
ժամանակներն այսպէս են, ով կարող է, թող իր գլխի
ճարը տեսնի»:

Մէլիքը ձին հեծաւ և առանց սլաստասխանելու,
առանց յետ նայելու, տռաջ անցաւ»:

Ճանապարհը հեռու էր և երկիւղալի, բայց այդ
կարծես Մէլիքի փոյթը չէր, նա սանձը գցել էր ձիու
պարանոցին, կենդանին գանդաղութեամբ քայլում էր
լեռնային արահետով, իսկ նրա տէրը հոգեմաշ ու սև
մոքեցով պաշարուած՝ շուրջն էլ չէր նայում: Նա դլու-
խը քաշ էր գցել կրծքին, ջարդուած տարւում էր ա-
ռաջ ինչպէս մի վճռական ճակատամարտ կորցրած ծեր
արքայ, որ զրկուել է իր ընտիր բանակից, և այլ ևս
գլուխ գնելու տեղ չունի, կամ ինչպէս մի ուխտաւոր,
որ էլ չի հաւատում և թաղուած միայն հաւատի գերեզ-
մանի վրայ սրտի խորքերում լուռ լալիս է, սգում: Ահա
և գիւղի դաշտերը, ահա և՛ դեղնած արտերը, ոլոր
մոլոր ճանապարհները, որոնք ըրտինք և աշխատանքի
համար են ձգուած և որոնցով այժմ սարսափն է սո-
զում: Հազար գլխանի մի հրէշի պէս: Նա նորէն յիշեց
այն զարմանալի օտարականին, որ ուզիզ մի տարի ա-
ռաջ այս իսկ ճանապարհներով եկաւ և անցաւ և որից
յետոյ ամեն ինչ փոխուեց. յիշեց նրա այն ձեռքի շար-
ժումը դէպի ծառը, յիշեց նրա տանջուած դէմքը, այն
աչքերը, որոնք այնքան շատ բան էին ասում: Մէլիքը
կ'ուզէր այժմ մէկ էլ նրան տեսնել, խօսել, շատ խօսել
հետը և մանաւանդ հարցնել, անպատճառ հարցնել,
թէ ինչ էին նշանակում նրա խօսքերը՝ «Երանի թէ չը
փոշմանես»:

Արդէն երեկոյ էր. արեւը գնաց կախուեց դէպի
հորիզոնը և նրա աեղ դէպի երկինք բարձրացան բարդ
բարդ սև ամպեր. թեթեւ հով էր փչում, որ կամաց
կամաց մեծանում էր, ուժեղ բամի դառնալու համար:
Զորակի մոցառների մէջ մի ըան խշխաց. Մէլիքը
սթափուեց և ձեռքը դէպի իր կեռ սուրը տարաւ,

միակ զէնքը, որ սերնդէ սերունդ պահւում էր մէլիքենց օջաղում և որ հեռու տեղ գնալիս Մէլիք-Քեալաշը սովորութիւն ունէր ձախ կողքից քաշ անել։ Երեկոյեան մշուշի միջից հեռուում երեւում էր գիւղը մթապատ, իսկ նրա շուրջը մի անորոշ, մի սև զանգուած։ Մէլիքը լարեց իր ծեր աչքերի բոլոր տեսողութիւնն իւմանալու համար թէ ինչ է այն, բայց իզուր, նա տեսնում էր միայն մի մութ, խոշոր բան, որ շարժւում շրօրւում էր և անդադար ձեւափոխուում։ Տիսուր նախաղդացումը էլ աւելի զօրացաւ նրա սրտում, շարժեց ձիու ասպանդակները, սանձը ձեռք առաւ և շտապեց Բայց նրանից աւելի արագ սև զանգուածը ձգուեց, երկարացաւ և իր առաջ դուրս եկաւ. Մէլիքը կանգառաւ ձիու վրայ արձանացած, տեսարանը ողբալի էր— իր գիւղն էր փախչում։ Մարդ, կին, ծեր, երեխայ իւրար խառնուած, ցրիւ էին գալիս լայնատարած դաշտերում՝ ով ուր կարող էր. Մէլիքին ասացին, որ թալանողը Համիդ բէգն է, իր տան և օջաղի ոխերիմ թըշնամին։ Հեր հե համեող գիւղացիները պատմեցին լարով, որ Համիդ բէգը նստել է դարաւոր կաղնու տակ, հրամաններ է արձակում, իսկ իր հետեւորդները քանդում, հրդեհում են գիւղը և կոտորում, ով թեթեւ ընդդիմադրութիւն է ցոյց տալիս։

Մէլիքը լսեց այս սոսկալի գոյժը լոռութեամբ, ինչ պէս վաղուց դատապարտուած, և գունատ ու խխատ գէմքով նայում էր փախչողներին. առաջ գլուխը քաշ գցեց, ճակատը ձեռքերի մէջ առաւ, կարծես ամաչելով տեսնել այս խելակորոյս հօտանման բազմութիւնը, որ պատիւ, ստացուածք, հայրենական օջաղ թշնամու ոտքերի տակ գրած՝ իր անարդ գոյութիւնը տանում է քաշ տալով երկրէ երկիր։ Մէլիքն ամաչում էր և իր համար, իր անցեալի համար, իր հօր, իր պապերի համար, որոնք ամենին էլ հնաղանդութիւնից ամօթալի հպատակութիւնից դուրս ուրիշ օրինակ և խորհուրդ չեն տուել այս ոչխարանման բազմութեանը։ Նա այժմ

ատում էր ամենքին, ատում էր իր ժողովրդին, ինքն իւրան, իր գիւղը, իր ծառը, իր օջաղի գարաւոր նուիւրական ծառը։ «Մուտ է, ամեն ինչ սուտ է, մումում էր նա, աղ ու հայն էլ սուտ է, ճգնաւորն էլ, սուրբն էլ, հաւատն էլ, օրէնքն էլ»։

Եւ բազմութիւնը շարունակում էր փախչել, և Մէլիքը շարունակում էր նայել ցաւով, ամօթով, կոկիծով։ — Եներն էլ փախան, թէ գեռ հաջում են կտուրների վրայ, մոնչաց նա կծու հեղնականութեամբ։

Պատասխան չը կար, փախչում էին։

— Փախէք, իրաւունք ունիք թշուառականներ, յանցաւորը ես եմ, իմ պապերն են, և ես միայնակ, մին միայնակ պիտի քաւեմ դարաւոր յանցանը։

Եւ նա գուրս քաշեց հին օրերի սուրը, որ վաղուց էր քնել իր պատեանի մէջ, կատաղի ոյժով խփեց ձիու կողերին և ապուշ կտրած բազմութեան միջից սլացաւ գէպի գիւղ։

— Մէլիք, Մէլիք...

Մէլիքը էլ չէր լսում. Կապոյտը փոշու ամպեր բարձրացնելով՝ նետի պէս ձգւում էր գէպի մուայլ, շարաբաստիկ գիւղը, ուր սարսափն ու արիւնն էին իշխում։ Երկար ժամանակ հետուից երեւում էր գեռ այդ տարօրինակ պատկերը՝ այդ խրոխտ ծերտնին, որ կատաղի ձիու վրայ նստած սուրը ճօնելով տարւում էր կանաչ լեռնադաշտի միջով, արշաւում էր ինչպէս մի ծեր արծիւ, որ ամպերի տակից տեսել է իր բնի աւերումը, իր ձագերի կոտորածը։ Ճանապարհը վաղուց էր խուսափել նրա աչքերից, նա տարւում էր առանց ուշք գարձնելու գաշտերի, արտերի, մարգագետինների միջով։ Ճին փոնչալով ցատկում էր փոսեր, շրիցով անցնում էր վտակներ, սատիւններ էր գործում քարերի և ժումբերի վրայից, քրտինքի, ցեխի, փոշու մէջ կորած, սլանում էր ինչպէս մի մրբիկ։ Այդ անօրինակ ձիաւորը մերթ ծածկւում էր մի թմբի, մի ժայռի, մի բլրակի յետեւում, ապա ցցւում էր կատարում և արշաւում

անընդհատ, սուրբ միշտ օդի մէջ սպառնալի ճօճելով, սանձը բաց եղած և ասպանդակները ձիու կողքերին խթած:

Ո՞ւր էր գնում այսպէս մենակ Մէլիք-Քեալաշը և ինչ անելու, այդ ինըն էլ չը գիտէր, այդ մասին գալարել էր մոտածելուց, միայն երբ տեսաւ իր վատասիրտ, անպատիւ ժողովրդի փախուստը, զգաց՝ որ ինքը հատուցանելու գերագոյն պարտը ունի, որ երբ ամենը փախչում են, ինքը պարտական է մտնել սարսափի ու արեան վայրը, պարտական է չանել այն, ինչ ամենըն են անում. ինքը տէր է, առաջնորդ։ Նա գնում էր ծծելու դառնութեան բաժակը մինչև յատակը, գնում էր տեսնելու իր գիւղի, իր օջաղի աւերածը, գնում էր տեսնելու, թէ կանդմւն է արդեօք ծառը, երբ աւերում են, չէ որ նա էլ պիտի խորասկուի. գնում էր նայելու Համիդ բէդի՛ իր արիւնարբու թշնամու աչքերի մէջ այնպէս, որ այդ գաղանն էլ գողայ, իսկ այնուհետեւ ինչ լինելու է թռազ լինի, թռազ երկինք ու երկիր իրար խառնուեն, թող վերից կրակ թափուի իր գլխին, կամ գետինը պատռուի և ներս տանի նրան:

Եւ թռչում էր Կապոյաը անընդհատ և տարւում էր ծերունին իր ծով զայրոյթով, իր ծով կոկիծով։ Նա հասաւ գիւղին. ձին շարունակում էր արշաւել այժմ նեղ, ուրուուն փողոցների մէջ. Մէլիքը չի նայում աջ ու ձախ, ծուխը բռնել էր ամեն կողմ; բոցերը լաւ փում էին տները, իշխողը մահն էր ու չարիքը։ Պատահող աւազակները, այս կատաղի ձիաւորի առաջից յետ յետ էին քաշւում, մի վայրկեան վայր էին գնում իրանց աւարը, բերանաբաց ու ապուշ կտրած նայում էին այս անօրինակ արշաւանքին, իսկ ծերը ծուխն ու մասաւխուղը պատռելով գնում էր, հա գնում, նրան Համիդ բէդն էր հարկաւոր։ Ահա և իր սեփական տունը։ Ծառը կանգուն էր. օջաղն էր աւեր։ Մէլիքը հասաւ սրարշաւ և մինչև որ թմբի վրայ նստած Համիդ բէդն

ու իր հետեւրդներն ուշքի կը գային, նա ցած նետուեց ձիուց ինչպէս մի կատաղած խենթ և սուրը ճօճելով աւազակների խմբի մէջ բէգին վրայ պրծաւ։

—Եներ, որոտաց նա, Մէլիք-Քեալաշը դեռ կենադանի է: Բազմութիւնը ոտքի ելաւ մի մարդի պէս, սրերը մերկացան և մի վայրկեան կարելի էր տեսնել մենակ ծերունուն վայրենիների ահազին խմբի մէջ։ Նրա դլիսին փայլում էին պաղ զէնքերը, նրան շրջապատել քաշքում, հարուածում էին, իսկ ծերունին աչքերն արիւնով լցուած, գլուխը բաց, մազերը ցաք ցրիւ, շարունակում էր ցնցել իր սուրը, շարունակում էր հարուածել ինչպէս կարող էր, ում կարող էր։ Վերջապէս նրան կաշկանդեցին վիրաւոր ու արիւնաթաթախ և բէգի հրամանով կապեցին ծառից, դարաւոր նուիրական ծառից։

Թշնամիների սրերով պատառուած արիւնաշաղախ գլուխը կը քըին քաշ ձդած՝ նախկին խրոխտ, երջանիկ Մէլիքը այժմ ընկճուած, ջարդուած էր։ Նա լուռ էր։ Էլ ոչինչ չունէր անելու, էլ ոչինչ չունէր կորցնելու։ Եւ ծառը, հինաւուրց սուրբ ծառը կանգուն էր։ Էլի մի անգամ՝ նրա շրթունքները միմնջացին՝ «Սուտ է, սուտ է»։ Ամեն բան կօրաւ, նա իր աչքով տեսաւ, թէ ինչպէս թալանում են իր տունը, ինչպէս տանում են իր աննման նժոյգը, ինչպէս կրում են կապերտները, և այլ կարասիները, կողոպտում են հարս ու աղջիկների զգեստները, վիրաւորում են պատիւ, սրբութիւն, նայում են իր վրայ լկտի հռհռոցներով։ Եւ ծառը կանգուն է։ Ինչո՞ւ, հարցնում էր ինքն իրան Մէլիքը, էլ ոչինչ չը մնաց, ոչ պատիւ, ոչ ստացուածք, ոչ հաւատ, ինչո՞ւ է կանգուն այս ծառը, ինչո՞ւ անօրէնները չեն կարում, որ նա էլ ընկնի և իր տակ թաղի, թէ իրան, և թէ իր օջաղը. գոնէ գարաւոր աւանդութիւնը ճշմարիտ կը լինի, գոնէ հաւատը կը մնայ, մարդ հաւատով կը մեռնի։

—Սուտ է, սուտ է, ամեն ինչ սուտ է, վերստին

մումուաց նա, ճշմարիտը միայն չարիքն ու արիւնն է. վայ նրան՝ ով թոյլ է, խեղճ է, անդօր է:

Ծերունին յանկարծ ցնցուեց, արիւնոտ գլուխը վեր բարձրացրեց, հեռուից լսումէր մի շան հաջոց, իրանց շան հաջոցը:

— Ծները չեն փախել, մրմնջաց նա դառն հեղնութեամբ և շրթունքների վրայ մի սպանիչ ժպիտ ձեացաւ: Նոյն վայրկենին մի վիթիարի, ուն շուն կաղկանձելով, ոռնալով վազեց և նրա ոտներին փաթաթուեց: Վազուց էր կենդանին մտքառում մեն մենակ աւազակների դէմ, կատաղի ոստիւններով սրա նրա վրայ էր յարձակւում, սրան նրան կծուում, իր տիրոջ օջաղը պաշտպանելու համար. սրերի բազմաթիւ հարուածներ նրա մորթին պատռուել, բրբրել էին, բայց նա դեռ շարունակում էր կատաղի յարձակումները, փախչում էր դէսլի մի կողմ, յայտնւում էր միւս կողմում: Տեսնելով իր տիրոջը կապուած ծառից, նա եկաւ արիւնաքամ և ուժասպառ նրա ոտների տակ ընկաւ կիսամեռ, նայում էր Մէլիք-Քեալաշի դէմքին և կարծես հարցնում էր, թէ ինչու այս բորսրն այսպէս եղաւ: Աւերակ ու ծխացող օջաղի առաջ, նուիրական ծառի տակ գազաններով շրջապատուած՝ մնացել էին միայն այս շունն ու իր տէրը, երկուսն էլ վիրաւոր ու արիւնաքամ, երկուսն էլ անյօյս ու ընկճուած և նայում էին իրար:

Մէլիքի ծեր աշքերից արցունքները թափուեցին և գլորուեցին գունատ, ոսկրացած այտերի վրայով, էլ ոչինչ չունէր նա, բացի այս մեռնող շունը:

Այժմ նա էլի յիշեց այն զարմանալի օտարականին, յիշեց նրա շարագուշակ խօսքերը՝ «Երանի՛ թէ չը փոշմանես», մարդարէ էր նա, թէ առաքեալ, հրտեղից դիտէր, թէ լինելու է այն, ինչ որ եղաւ:

Խաւարն իջաւ, իջաւ երկրի վրայ. դիւղի թալանը վերջացաւ. աւազակները աւարը բաժանեցին հէնց ծառոի տակ, այժմ հերթը Մէլիքին հասաւ: Բէդի հրամանով մի խումբ հրացանաւորներ տեղ բռնեցին ծե-

բունու դէմ ու դէմ: Մէլիքը անօրինակ անտարբերութեամբ իր տան բոցերի լուսաւորութեամբ տեսաւ այդ ահաւոր պատրաստութիւնները, այլ ևս ոչինչ չը կար, որ նրան կապէր աշխարհի հետ: Երբ աւազակները պատրաստեցին հրացանները և իրանց զոհի կրծքին ուղղեցին, յանկարծ հեռու գիւղի ծայրից մի պայթիւն լսուեց և նոյն վայրկեանին մի ըիւրդ վաղէվաղ հասաւ, շընչարդել ու սրտապատառ ճշաց.

— Բէդ, շնչառատուած ենք: Աւազակներն իրար խառնուեցին, բէդը գունատուեց և ուսքի կանգնեց, ինչ որ հրամաններ արձակեց:

Ամար աղան է, մտածեց Մէլիք-Քեալաշը, ուրիշ ովկ կարող է լինել երեւի փոշմանել է, մարդ է, յիշել է այնքան տարիների բարեկամութիւնը, հին աղ ու հացը, և եկել է իր օջազն ու գիւղը փրկելու: Այժմ, միայն այժմ Մէլիքը կ'ուղէր ապրել, տեսնել երկու խմբի իրար մորթոտելը, տեսնել մանաւանդ Համիդ բէդին իր արեան մէջ շաղախուած: և յետոյ մեռնել: Հրացանների պայթիւնը մեծացաւ հեռուում, էլի նոր դուժկաններ եկան բէդին հաղորդելու անխուսափելի վտանգը. նա իր ձիու մէջըին թուաւ և Մէլիքի առջեւը կանգնած հրացանաւորներին դիմելով՝ կրակելու նշան տուեց ձեռքով: Հրացանները պայթեցին, և Մէլիքը թուլացած ու արիւնլուայ բաշ ընկաւ ծառից: Նոյն վայրկեանին մի այլ խմբի հրացանների դոչիւնը լսուեց և ծառի տակ մի շարք դիմելու վոռուեցին. Համիդ բէդը շտապով կորաւ խաւարի մէջ թողնելով իր հակառակորդների ձեռքին գիւղի կողոպուտն ու հարստութիւնը: Ինչ որ անծանօթներ շտապով Մէլիք-Քեալաշին արձակեցին ծառից, բայց նա մեռնում էր. վերջին ճիգ գործ դրեց, վերջին ոյժերը հաւաքեց, բացեց աչքերը, և կ'ուղէր երախտագիտական մի յետին հայեացը գցել Ամար աղայի վրայ, որ եկաւ օգնութեան, աղ ու հացը չը մոռացաւ: Նայեց երկար ու պաղ հայեացքով, դէմքը դարմանքի և հիացմունքի արտայատութիւն առաւ:

Նա տեսնում էր նչ Ամար աղային, այլ նրան, այն զարմանալի անծանօթին, որին մի տարի առաջ իր դռնից, իր յարկի տակից, իր գիւղից դուրս վանդեց՝ Մէլիքը փորձեց ձեռքը մեկնել՝ բռնել իր փրկչի ձեռքը, բայց անկարող եկաւ և միայն շրթունքները վերջին անգամ մրմնջացին.

—Ներիր, չնորհակալ եմ։ Եւ նա մեռաւ նախապաշարմունքների ծառի վրայ խաչուած։

Եւ ծառը շարունակում էր օրօրուել այս գիւղի վրայ, էլի անհոգ գէպի ամեն ինչ, որ կատարուեց իրանից ներքեւ, իր շուրջը, գիւղում, շրջակայքում։ Աւերածը կատարեալ էր, մի ամբողջ սերունդ էր մեռնում աւեր հայրենիքի մոխիրների տակ։

Պէտք էր ամեն բան նորից սկսել։

Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՆԵՐՈՒ ԿԻՆԵՐԸ *)

Ս. Լ. Թ. Ա. Հ. Ա. Վ. Ա. Տ. Ա. Բ.

Գրասենեակ
Պ. Բըբիպովի.
Խորհրդառու վաստարան

Տիկին Նինա Տ. Պ..., հօրաքրոջը տունը, ի Մուլին.

Տիկին. Ճեր տիկին հօրաքրոջ բաղձանաց համաձայն, Ճեր գործով զբաղեցայ. իրերը անչքերը մէկիկ մէկիկ ճեռք առի և ամենախղճահար քննութեան ևնթարկեցի Ճեր ամբաստանութիւնները. Է՛հ ուրեմն, Ճեռքս հոգոյս և խղճիս վրայ կը կարծեմ թէ տանձը դեռ հասած չէ, կամ, աւելի լուրջ կերպով խօսելով, չ'եմ կարծեր որ դուք բաւական հիմնալ լուրջ պատճառներ ունիք ամուսնաթողութեան համար խնդիրք տալու. Արդարեւ, չի մոռնանք որ ֆրանսական օրէնքը բոլորութիւն դրական մարդու մը պէս է և որ ոչ վասիկանկատութիւն, ոչ բնազդ, ոչ ալ նիւան ունի: Անոր համար հարկաւոր է վաստը, լուրջ սոսկական և շօշափելի գործը, և գժբաղդարար մեզի ալ պակասը այդ է:

Անկեկծօրէն, խորապէս յուզուեցայ կարդալով Ճեր ամուսնական կեանքի առաջին տարւոյ այնքան դառնազին վիճակի նկարագրութիւնը:—Չեզի շատ թանգ նստել է հոչակաւոր արուեստագէտի մը հետ ամուսնանալ ուզելու վառասիրութիւնը: Չեզ ընտրել էք ամուսին մին այնպիսի մարդերէ, որոց մէջ համբաւը, երեսպաշտ մարդահաճոյութիւնը զարգացուցել է մի հրէշային եսասիրութիւն, և որոնք պարտին առանձին ապրել այլապէս կտոր կտոր կը վշրին այն իրենցին հետ կապուել ուզող փոքրիկ էութիւնը:

*) Տե՛ս «Մուլճ» № 5.

ԱՇ, տիկին, ես իմ ասպարէղի սկզբէն ցայսօր որքան դժբաղգացած ամուսիններ տեսայ, որոնք ձեր այսօրուան տըխուր կացութեան մէջ կը գտնուէին: Այս արուեստագէտները որ հասարակութեան երեսէն և միմիայն անոր համար կ'ապրին իրենց օճախը կը բերեն կամ իրենց փառքի յոդնածութիւնները կամ չ'աջողութեան տիրութիւնները: Անժամանակ, անկողմնացոյց և անզեկ մի կեանք, կործանիչ գաղափարներ բոլորն ալ ընկերական պատշաճութիւններու հակառակը, ընտանիքի և անոր առթած ուրախութիւններու համար անարգունք, ուղեղային գերագրդութիւնը՝ ծխախոտի և բարկ խմնլվաներու —թողնելով միւսները—չափազանց գործածութեան մէջ փընտող: Ահա ինչ բաններէ բաղկացած է այն սոսկալի արուեստագիտական տարրը, որմէ ձեր սիրելի հօրքուրը կը փափաքի ազատել զձեղ: Բայց, կը կրկնեմ որ, բոլորովին հասկնալով հանդերձ անոր մտահոգութիւնները մինչեւ իսկ անոր՝ ձեր՝ այս կերպ ամուսնութեան մը հաւանութիւն տուած ըլլալուն մասին այսօրուան խղճահարութիւնները, չեմ կարծեր, որ իրերը ձեր խնդրածին բոլորովին իրաւունք տալու կէտին հասած ըլլան:

Սակայն ես արդէն սկսել եմ արդարաւդատական յիշատակներու մի նախագիծ, ուր ձեր ամբաստանութիւնները հաւաքուած և բաւական ճարտարութեամբ լուսաբանուած են: Ահաւասիկ գործը իւր ընդհանուր դիմերով:

ա. Պարոնի կոպիտ վարէր դեկի տիկնոց ընտանիքը—Մեր հօրաքոյր տը Մուլէնը, որ մեզ մեծացուցել է և կը պաշտէ զմեզ ընդունելը մերժել:—Թաթա Պօպօս, Ֆէ Գասսպօս և այլն այս կերպ ծաղրական մակդիրներ տալը ան պատկառելի օրիորդին որ քիչիկ մը կուզիկ է:—Ծաղրական վերտառութիւններ, հեգնող կատակներ, զրիչով ու մատիտով զաւեշտունկարներ վերոյիշեալին և անոր հիւանդութեան տեսակին վրայ:

բ. Տիկնոց բարեկամները տեսնելը չուզել. մերժել հարսնիքի չնորհաւորութիւններ ու այցելութիւնները, այցետոմս փոխանակելը և հրաւէրներու չի պատասխանելը ևայն:

գ. Շոայլութիւն.—Ամեն կերպ անտուն անկայուն մարդոյ ստակ փոխ տալը առանց ստայականի:—Միշտ պատրաստ սեղան ամենուն համար, տունը հիւրանոց գարձած:—Անընդհատ բաժանորդագրուելներ արձանի, մահարձանի, և դժբաղդ ընկերակիցներու օգտին:—Արուեստագիտական և գրական հանդէսի մը հիմնուելուն մասնակցելը....

դ. Կոպտութիւն առ Տիկին:—Մեր մասին խօսած տտեն, բարձր ձայնով՝ «Փ՛նչ հնդկահաւ, ըսէլլր...»

ե. Դժնկաբարոյութիւն եւ բռնաբարութիւն.—Պարոնին վիրին աստիճան վայրագութիւնը.—Ամենաչնչին պատրուակով մը ցասումի բանկումը,—պնակներ, գաւաթներ ու կահկարասիքը կոտրտելը.—աղմուկ, գայթակղութիւն և անբարոյական բացատրութիւններ:

Այս ամենը, ինչպէս կը տեսնէք, սիրելի տիկին. բաւական պատկառելի ամբողջութիւն մը կը կազմեն ամբաստանելու համար. բայց քիչ են: Մեղ կը պական վկայութիւնները, Ահ, եթէ մեր ձեռք ունենայինք մի հատ, մի պղտիկ օրինակ վկայներով, ալ մեր գործը հրանալի կ'ըլլար: Բայց ի հարկէ հիմի որ ձեր էրկանէն յիսուն մղոն հեռու կը գտնուիք, չե՞նք կրնար յուսալ որ ատամնի մի պատահար տեղի կրնայ ունենալ: Կ'ըսեմ, «յուսալ», որովհետեւ այս կայսութիւնով և ադ մարդուն յախուռնութիւնով, ձեր յանկացածը բոլորովին կարելի կ'ըլլար:

Սպասելով ձեր հրամանները, տիկին, մնամ ձեր յարդալից և անձնուէր ծառայ բըթիսպու.

8. Գ. Լաւ միտ առէք, բռնաբարութիւն մը վկայի ներկայութեամբ....

ՏԻԱՐ ԲԸԹԻՊՈՒԻ, Ի ՑԱՐԻՉ.

Ե՛ն, ինչ եղաւ, պարոնս, տհա ուր յանգեցանք: Ահաւասիկ, տեսէք, ձեր այսօրուան օրէնքները ուր հասցուցին ֆրանսական հին ասպետականութիւնը.... Այսպէս է եղեր, նայիս որ յաճախ մի միակ թիւրիմացութիւն մը բաւական է ձեզ երկու սիրուեր առհաւէտ իրարմէ բաժնելու համար, մէկ մ'ալ կ'ելլէք ամբողջ գործ գործողութիւն՝ և այն վկայների աչքի առջն կատարուած—կը պահանջէք՝ այդ միւնոյն բաժանումը պատճառաբանել կրնալու համար: Եւ ասի, դուք ըսէք, անարժան, անարգար, պոռոտացող և բարբարոս չէ մի....: Մտածեցք անզամ մ' որ իմ խեղճ փոքրիկս իւր ազատութիւնը ձեռք բերելու համար ստիպուած է զնալ և վիզը դահճին ներկայացնել, և այն հրէշին ամեն կերպ կատաղութեան մատնել ինքզինք, և մինչև իսկ ատոր համար գրգռել իսկ զանի....: Բայց հոգ չէ, մենք որոշել ենք: Գործնական փաստ հարկաւոր է եղել: Լաւ ուրեմն, այդ գործնական փաստերը պիտի ունենանք....: Վաղն իսկ նինան կը վերադառնայ Բարիզ, Արդեօք ինչ պիտի պատահի հոն: Չեմ համարձակիր ատոր վրայ մտածել առանց գողալու: Այդ զաղափարը զիսէս անցնելուն

պէս, ձեռքս կը դողայ, աչքս արտասունքով կը լեցուին... Ա՛հ
պարոն... Ա՛հ, Տիար Բըթիպոի... Ա՛հ...

Նիսանին դժբաղչ Հօրաքոյրը:

Գրասենեակ
Պ. Մեռեքանկ
Սէնի զատարանի փաստաբան.

Առ պ. Հանոի տը Պ... Գրագէս ի Բարիզ.

Հանդարտութիւն, հանդարտութիւն, հանդարտութիւն...
Կ'արգելեմ ձեղ Մուլէն գնալու և ձեր վախստականին հետա-
պնդելու Շատ աւելի ապահով և խոհեմութիւն է սպասել
զանի ձեր տունը, ձեր օճախի մօտ: Վերջապէս եղածը ինչ է
եղել: Սա պառաւ աղջիկը որ չար ու ծիծաղելի է եղել. չեք
ուզել ընդունել ձեր տունը. և ձեր կնիկն ալ ելեր անոր մօտ
գնացել է: Պարզ է սա, անսպասելի բան ալ չէր: Գիտցէք որ
ընտանիքի գաղափարը այդքան մատաղատի ամուսնացեալի մը
սրտին մէջ աւելի ամուր տեղ մը կը բռնէ: Դուք չատ աձա-
պարանքով քայլել ուզեցիք: Երեակայեցէք ուրեմն որ աս հօր-
քուրն է որ ձեր կնիկը մեծցուցել է և ձեր կինը անկէ զատ
ազգական չունի... Հիմի կ'ըսէք որ, էրիկ ունի: Է՞ն, սիրելի
որդեակս, խօսքը մէջերնիս, եկ խոստովանենք որ էրիկներն ալ
ամեն օր սիրելի և սիրող չեն: Ես կը ճանճամ այդպիսի էրիկ
մ'որ հակառակ իւր բարի սրտին այնպէս ջղային, այնպէս յա-
խուռն է որ: Կը հասկնամ որ, աշխատանքը, արուեստագիտա-
կան հոգսերը իրաւ, մեծ դեր կը խաղան այդտեղ, բայց միշտ
գիտենք որ թոշունը անաբեկ վախչելէ (effaronele) յետոյ նորէն
իւր հին վանդակը վերադարձել է: Մի վախնար, կնիկդ երկար
չի կրնար մնալ հոն: Եթէ որ չեմ խարուեր, եթէ որ կնիկդ
աս իմ գիտցած երկումն բարիզուհի է, չի կրնար երկար զիմանալ
այն ծթուած միջավայրին և շատ չանցած պիտի մատրերէ ու ցաւի
որ բոլորտիքը ալ ես չիմանար իւր բանաստեղծին աղմուկները...
Տեսնեմ ձեզ ծանր նստիք մանաւանդ:

Ձեր հին բարեկամը

Մառէթանկ:

Առ Տիար Մառերանի, փաստաբան ի Բարիզ:

Ճիշտ այս պահուն որ ձեր այդքան բարեկամական և խոհական նամակը կստանամ ահա ձեռքս կուտան հեռագիր մը Մուլէնէն քաշուած և որով կ'իմանամթէ Նինան Մուլէնէն կը վերադառնայ: Ահ, ինչ լաւ մարգարէացաք: Աս իրիկուն է որ գալու է՝ մենակ, առանձին այնպէս ինչպէս մենակ էր և առանց իմ կողմէ որեէ դիմումի: Հիմի հարկաւոր է պատրաստել անոր համար այնպիսի քաղցր և հաճոյալի կեանք մը որ ասկէ վերջը ալ մենակու փորձութիւնը չունենայ: Նորա բացակայութեան այս ութ օրուան միջոցին համբերութեան և հեղաբարոյութեան պաշար մը հաւաքեցի: Միակ կինը մը կայ սակայն որուն վրայ անխախտ կեցել եմ. սա նողկալի Թաթա Պօպուը սա 1820 էն մնացած Պա-Պլեսի, որ իւր եղրօր աղջիկը ինձ տուաւ միակ այն բանի համար որ իմ պտտիկ հռչակս իրենինին ծառայեցնէ, չեմ ուզեր որ ոտքը մեր տունը կոխէ: Երեակայեցեք, սիրելի բարեկամս, որ պսակուած օրէս իվեր այդ չար ջատուկը, պտտիկ պառաւը միշտ իմ և կնոջս մէջ մտաւ թաւալելով իւր կուզը մեր բոլոր հաճոյները խանգարելու և մեր թատրոնի, ցուցահանդէսի, երեկոյթի և գիւղագնացութեան ամեն տեղ, ամեն զուարծութիւններու համար: Աս այսպէս ըլլալով մի զարմանաք որ ես ալ իմ կողմէ քիչ մը աճապարեցի զանի վերսոին իւր բարի Մուլէն քաղաքը վերադարձնելու համար: Նայէ մէկ մը, բարեկամս, չէ կարելի երեակայել թէ՝ կենցաղավարութեան մասին տգէտ, կասկածու, պառաւ աղջիկները, ինչ չարիք կարող են բերել մի նորատի ընտանիքի մը մէջ: Ան է որ իմ կնոջ սիրուն փոքրիկ զլսուն մէջ մտցուցեր է յետնեալ անհեթեթ (sanguineus) և սիալ գաղափարներու ամբողջ մի պաշար, իփափօէի և երիտասարդ ֆլէօռանմի ժամանակուան ոօգօգօ (ροσοεօ) զգայնականութիւն մը. ահ, երէ տիկինս զիս տեսներ...:

Անոր համար պուատ (ροάτε) մ'էի, սա ան պուատը, զոր կը տեսնիմք Ռանտիւէլի և Լատվօքաի ճակատը, զավինէ պսակով, զիստին կրթնցուցած քնարով մը և թաւիշէ օձիքով ծալիծալ կնդուղաւոր (crispia) վերնարկուով մը, որ ուռչած ու վքուած է բարձր գագաթներէ փչող քամիով: Ահա այն էրիկը զոր խոստացել էր եղրօր աղջկան և ի հարկէ կ'երեւակայէք որ իմ խեղճ Նինաս հիամթափուած մնաց: Մնաց որ կը խոստավանիմ որ ես ալ քիչ մը վարուել չի գիտցայ այդ սիրուն տղեկիս հետ: Դուք լաւ կ'ըսէք, ես քիչ մը չափազանց շուտ քայլել ուղեցի, խրաչեցուցի զանի: Շիտակը էս է, որ կամաց

պէտք է վերակադրմէի անոր սա քիչ մը նեղկիկ դաստիարակութիւնը, որ վանքը և հօրաքրոջը զգայական յիմար երազներովը կեղծուած այլասեռած էր և պէտք էր որ հարկաւոր ժամանակը տայի գաւառացի փունջին որ չոգիանար ցնտէր... Վերջապէս, քանի որ նա կը վերադառնայ այսօր, այս ամենը սրբագրել կարելի է... Կը վերադառնայ սիրելի բարեկամս... Այս իրիկուն պիտի երթամ կայարան զինքը սպասել և մենք թեթե՛ հաշտուած, երջանիկ, պիտի վերադառնանք մնը տունը:

Հանսի տը Պ...

Նինա տը Պ... իւր հօրաքրոջը. ի Մուլեն:

Երկաթուղու կայարանը կ'սպասէր զիս, և ժամտելով, թեւերը դէպ ինձ երկնցնելով ընդունեց զիս, ասես թէ հասարակ ճամբորգութիւնէ մը կը վերադառնայի: Կ'երեւակայես թէ անոր ամենապաղ երես մը ցուցուցի: Հազիւ տուն վերադարձած փակուեցայ սենենակս և յոդնածութիւնս պատրուակ բռնելով առանձին ընթրեցի: Ապա բանալին երկու անգամ դարձնելով գուռս փակեցի: Եկաւ և դրան ծակէն ինձ բարի գիշեր ըսաւ, և ինչ որ անակնկալ էր ինձ համար, սա է որ մէկէն հեռացաւ գայլի քայլերով մատներուն վրայ անշշուկ առանց պնդելու կամ բարկանալու... Այս առտու պ. Բըթիպոիին գնացի, որ երկար բարակ հրահանգ տուաւ ինձ բռնելիք ընթացքիս, կերպին, ժամին, տեղոյն և վկայներու վրայ...: Ահ, սիրելի հօրքուրս, քանի որ վայրկեանը կը մօտենայ, գիտնաս թէ ինչպէս կը վախնամ: Անոր բարկութիւնները այնքան սոսկալի են: Մինչև իսկ հեղ ու քաղցր եղած ժամանակն անգամ աչքերուն մէջ փոթորկի փայլակներ կան... Վերջապէս քու վրայ մտածելով, պիտի դիմանամ, իմ սիրելիս... Մնաց որ, ինչպէս պ. Բըթիպոիին ինձ ըսաւ, սպասիկ վայրկեան մ'է որ անցունելու եմ. ապա մենք մեր երբեմնի հանդարտ և երջանիկ կեանքը պիտի կընանք վերսկսիլ:

Նինա տը Պ...

Նոյնեն նոյնին.

Սիրելի հօրաքոյրս, այն զարհուրելի կռուին ինձ պատճառած յուղումէն ջարթուած, անկողին եմ ընկել և անկողնէս

կը զրեմ քեզ Ա՞զ կարող էր հաւատալ որ իրերը այս կերպ պիտի գառնային։ Սակայն ամեն կանխահոգութիւն ձեռք առած էի։ Մարթոին ու քրոջը լուր տուել էի, որոնք ժամը մէկին պիտի գային, և այս մեծ կառւին համար սեղանէն ելլելու բուպէն ընտրել էի, երբ ծառաները սեղանի սպասը կը վերցնեն սեղանատունէն որ անոր աշխատանքի սենեակին կից է Առաւօտէն խոկ պատրաստ էին իմ մարտկոցներս։ Մի ժամ շարունակ դաշնամուրի վրայ նոր ուսի տաղտկալի փորձ, «Վանեի զանգակները», «Ռօչըլենի երազանքը», մի խօսքով բոլոր այն կտորները, զոր կ'ատէ նա։ Եյս ամենը չ'արգելեց զանի աշխատել առանց ամենափոքր գրգռութեան։ Նախաճաշին միննոյն համբերողութիւնը, նողկալի նախաճաշ մը մնացուկներ և անոր անտանելի անուշ կերակուրներ։ Եւ եթէ տեսնայիր իմ հազիս կապուստու Բելեռինաւոր շրջազգեստ մը որ հինգ տարեկան է և սև ասուէ փոքր կրծկալ մը և անգանգուր մազեր։ Երեսին վրայ որ և է գրգռումի նշան մը կը փնտոէի. սա այն ծալքը որ պարոնիս սամնափոքր մէկ հակառակուելուն այնքան նշանակալից կերպով շիտակ կը փորուի երկու յօնքերուն մէջ։ Է՞հ, ոչ, նորէն չեղաւ. կարծես թէ էրիկս փոխուլ էին։

Նա հանգարտ և քիչ մը տխուր ձայնով ըսաւ ինձ.

«Ի՞նչ, նորէն սա հին սսնդրուածքիդ գարձար»։

Հազիւ թէ կը պատասխանէի, չուզելով ոչինչ փութացնել, շապեցնել, վկայներու համելէն առաջ. և ապա, զարմանալի է, սա գրգռել ուղածս, փնտուածս կռուէն նախապէս յուզուած կ'զգայի զինքս։ Վերջապէս ուրիշ բանի մը հարցեր ու ալ տուածս այս կերպ չոր ցամաք պատասխաններուս վրայ ելաւ սեղանէն և իւր սենեակը քաշուեցաւ։ Ես ալ իմ կարգիս ելայ բոլորովին գողէ բռնուած։ Սենեակէն կ'իմանայի որ բարեկամներս եկել կը տեղաւորուէին սրահակին մէջ և Պետրոսին ուղիւն ձայնը որ կ'երթար կուգար ժողվել տեղաւորելու համար արծաթեղէնները և գաւաթները։ Բոպէն հասած էր հարկ էր զանի մեծ յախուռնութեան քաշել, և առաւօտուանէ ի վեր անոր բոլոր ըրածներէս յետոյ զանի զրգութը ալ դիւրին կ'երեւար ինձ։

Անոր աշխատանոցը մտած միջոցին շատ գունատ ըլլալու էի։ Կը կարծէի թէ առիւծին վանդակը մտել էի։ Միտքս ինչ եկաւ զիտես, «Եթէ սպանէ զիս»։ Սակայն նա զահաւորակին վրայ երկնցած, սիկառը բերսնը այնպէս շատ սոսկալի երեսյթալ չ'ունէր։

«Արդեօք ձեղ անհանդիստ կ'ընեմ» հարցուցի, ամենահեգնական շեշտովս։

Նա, հանգարտութեամբ.

—Ոչ, կը տեսնէք... չեմ աշխատիր:
Ես, միշտ շատ չար.

«Ահ, այս, մոռցել էի, դուք երբէք չ'էք աշխատիր ու-
րեմն»:

Նա միշտ շատ հեղանոյշ.

—Կը խաբուիք, բարեկամուհիս Ես կ'աշխատեմ շատ, ընդ-
հակառակը... Միայն սա կայ որ մեր արհեստը այն տեսակնե-
րէն է որու աշխատանքը՝ ձեռքը գործիք մ'ունենալով չ'ըլլար:
Ես.

«Եւ, ըրածնիդ ինչ է այս բոպէին: Ահ, այս, դիտեմ, ձեր
ոտանաւոր թատերախաղը. երկու տարի է ի վեր միենայնը:
Գիտէք շատ բարեբաստիկ է եղել որ ձեր կինը հարստութիւն
մ'ունեցել է... Շիտակը գէշ չէ, ասի ձեզ կ'օգնէ որ ձեր ու-
գածին չափ ծուլանաք»:

Կը կարծէի թէ ասոր վրայ տեղէն վեր պիտի ցատկէր:
Ոչ, բոլորնին ոչ: Նայիս ելաւ և շատ սիրող կերպով եկաւ
ձեռքս բռնեց.

—Կնիկս, ուրեմն միշտ միենայնն է: Ուրեմն նորէն պիտի
սկսենք մեր կոռուի կեանքը... Եթէ ասպէս է ինչու վերադար-
ձաք,

Կը խոստովանեմ որ քիչ մը յուզուեցայ անոր ձայնին այն
գուրգացող և տրտում շեշտէն. բայց մէկ մ'ալ որ մտածեցի
քեզ, սիրելի հօրքուրս, սա քու աքսորքդ և անոր բոլոր անիրա-
ւութիւնները, նորէն քաջացայ: Փնտուցի թէ դեռ ինչ կրնայի
ըսել անոր որ աւելի դասն սւելի վիրաւորիչ կրնար ըլլալ...
Ես ինչ գիտնամ, ես... որ արուեստագէտ մը էրիկ առած ըլլա-
լուս համար յուսահատել էի, որ Մուլէնի մէջ արարոց աշխարհը
կը ցաւեր իմ մասիս. որ իմ բարեկամուհիներս տեսել էի որ
գատաւորներու, լուրջ, ազդեցիկ, լաւ զիրքով մարդոց հետ
ամուսնայել էին, մինչդեռ ես... Ամեն բանէ վաղ անցանք,
դոնէ ստակ վաստկէր: Բայց ոչ, պարոնս կ'աշխատի փառքի
համար: Եւ ինչ փառք... Մուլէնի մէջ ոչ ոք կը ճանչնար զանի:
Բարիզ կը սուլէին իւր թատերախաղները: Դրած գրքերը չ'էին
ծախուեր, ալ փարարի փարարսա, զորն ասեմ զորն խոստո-
վանիմ...: Քանի չար խօսքերը կարգով զլխուս մէջ կուգային
զլուխս կը պտկտէր: Ես առանց ինձ պատասխանելու կը նայէր
ինձ պաղ ցասումով մը: Բնականաբար, այս պաղութիւնը ա-
ւելի ես կը կատաղեցնէր զիս: Այսպէս գրգռուել էի որ չէի
զզար ալ ես որ ձայնս բարձրացնել էր արտակարգ աստիճանի
մը (diapason), և վերջին բառերը զոր կը կանչկռտէի անոր

երեսին—հմտի չեմ յիշեր ալ ևս ինչ անարդար և խենդ մակղիր մը կծու խոլ քրիգրամոց. մը—ականջիս մէջ բզզացին... իսկոյն կարծեցի թէ ա. Բըթիպոփ ալ ցանկացած իրական փաստը ձեռք բերած էր. Թալկացած, ակուաները սեղմած, Հանրի երկու քայլով մօտեցած էր ինձ.

—Տիկին...

Ապա, յանկարծ, բարկութիւնը իջաւ, և երեսը առնոգութիւն մ'զզեցած, այնպիսի լիրը, այնպիսի անարգալից և հանդարտ կերպով մը նայեց ինձ որ... ծհ, չիտակը համբերութիւնս հատած էր ալ. վերցուցի ձեռքս, շրազ, կեանքիս մէջ գեռ նմանը չի գտնուած գեղեցիկ ապստակը տուի անոր։ Աղմուկէն. դուռը բացուեցաւ, վկայներս ներս կը մտնեն, չնչառպառ, և հանդիսական։

«Պարո՞ն այս ըրածնիդ չի վայելեր ձեզ»...

—Անանկ չէ մի. կըսէր խեղճ տղան, իւր կասկարմիր եղած երեսը ցուցնելով։

Կը հասկանաս որ խոռվեցայ։ Բարեբաղդաբար ժամանակին զործս զիտցայ ու մարեցայ և ապա բոլոր արցունքներովս լացի, բան մ'որ շատ միսիթարեց զիս...։ Հիմի Հանրին սենեակիս մէջ է, կը խնամէ զիս, կը հսկէ վրաս, և իրաւ որ ինձ նկատմամբ շատ բարի կերևայ... Ի՞նչ ընել. աս ինչ անել...

Պ. Բըթիպոին է որ գոհ չի պիտի ըլլայ։

Նիմա տը Պ.

Պ Ո Յ Ա Յ Ի Բ Ն Ց Ա Ն Ի Ք Ը

Չեմ կարծեր որ բովանդակ Բարիդի մէջ հնար ըլլայ աս արձանագործ Սիմէզի բնակարանէն աւելի այլանդակ, աւելի զուարթ բնակարան մը գտնելը Այս տան մէջ կեանքը յաւիտենական տօնախմբութիւն մ'է։ Օրուան որ ժամին ալ որ երթագ հոն, քրիջներու, դաշնամուրի մը, կիթառի մը. թամ—թամի մը և երգերու աղմուկներ կը լսէք. Եթէ մտնէք աշխատանոցը, հաղուադէպք է որ չի պատահիք «volant» ի խազի մը, վալսի պտոյտի մը, գատոյլի պատկերի մը կամ պարահանդէս գնալու պատրաստութեան մը մէջ՝ շղարշի, թիւլի, երիզներու կտորներու, որ էազուառինին քովերը քարչ ընկած են. կեղծ ծաղիկներ կիսարձաններու կազած և ծուէն ծուէն շրջազգեստներ՝ զեռ թաց խմբաղրիփ կռուփի մը վրայ փռուած։

Անոր համար որ, հոն, չորս հատ հասուկ տասնուվեցէն

մինչև 25 տարեկան աղջիկներ կան, ամենն ալ շատ սիրուն, բայց շատ ալ տեղ բռնող, Եւ երբ այս օրիորդները, հերձակ, երիզներու ալքերը կոնակներէն վար թափթփուած, երկար զարդասեղներով, խոշոր օղերով, կը պտտին ու կըպտուտկին հոն, կարծես թէ չորս հատ չեն, այլ ութը, տամնուլից, եռեսուն երկու հատ օրիորդ Սիմէջները, ամենն ալ մին քան զմիւսը փափկակեր և համադաշները սիրող (fringant), բարձր բարձր խօսելով, աղմկելով, քրիջներով, արուեստագէտի աղջիկներու յատուկ սա տեսակ մը մանչու երեսյթով, աշխատանոցի շարժուձեւերով, առաւ փախաւի (rarein) կատարեալ ճարպիկութեամբ, և առնելիք տէր մը ճամբայ գնելու կամ անյարմար ժամանակ հաշիւը մաքրել եկած մատակարարի մը զլիսուն զայլի աւետարան մը կարդալու մէջ ամենն ալ եղայան անսման ճարտարութեամբ:

Այս երիտասարդ օրիորդները տանը ճշմարիտ տիրուհիներն են: Հայրը մուլթուլուսին ելած կ'աշխատի քանդակելով ձուկելով սովորաբ, որովհետեւ աղքատ է: Սկիզբները քիչ մը փառասէր էր և կ'աշխատէր որ լաւ շինել: Արուեստահանդէմներու մէջ քանի մը յաջողուածք ենթադրել կուտային որ օր մը փառքի պիտի հասնէր: Բայց, այս ուտեւ հագուել, ընկերութեան մէջ երեւալը պահանջող ընտանիքը՝ զինքը միջակութեան մէջ բըռունեց կապեց: Գալով տիկին Սիմէջին, սա ոչինչով չէր պարապեր: Կարգուած ատենը շատ զեղեցիկ, արուեստագիտական ընկերութեան մէջէ, ուր էրիկը ներկայացուց զինքը, շատ ըրջապատուած, սա ինքզինքը դատապարտեց իսկզբան սոսկական զեղեցիկ կին և ապա նախկին զեղեցիկ կին մը մնալու: Ծաղումով գաղթածին մը (ցըօօօ) ինչպէս որ ինքը կ'ըսէ—չի նայած որ կ'ապահովունեն զիս որ իւր ծնողքը բնաւ Գուռպվուան ձկուծ չեն եղել—իւր ամրող օրը կ'անցունէ կախօրրանի մը մէջ փուռած զոր փոխնիփոխ կը պտտացնէ բնակարանին ամեն սենեակներու մէջ, հողմահարով մը փչուելով կոնկի վրայ կը նստի առանց ամենափոքր հոգ ընելու նիւթական կեցութեան պահանջներու մասին: Այսքան յաճախ իւր էրկան դէմ չէպէի և Անահիտի դերերու մէջ իբր օրինակ ծառայեց որ ինքզինքը կ'երեւակայէ, որ կեանքի միջէն կանցնի կիսալուսին մը ճակտին վրայ և ամեն կերպ աշխատանքի ամպլէմներով խճողուած շուրջ մը ձեռքը: Ուստի ալ տեսնելու էր բնակարանին մէջ տիրող անկարգութիւնը: Ամենահասարակ բան մը գտնելու համար գոնէ ժամ մը վնասուել հարկ կ'ըլլայ:

«Մատանոցս տեսար մի... Մարթա, Եղա, Ժընէվինկ, Մատլէն, ով տեսաւ մատնոցս»:

Դարակները, ուր խառն ի խուռան քարշ կուգան զիրքեր,

անգոյր, կարմիր շպար (paillette), չնչաղարդեր, փուլեր, դրդալրեր, հողմահարներ, լեփլեցուն խճողուած են, թէեւ ոչ մի օգտակար բան չենք գտներ անոնց մէջ. մնաց որ անոնց նախասիրածն ալ ուրիշ բան չէ բայց եթէ այլանդակ անկատար, զարմանալի և վասառուած կահկարասիք:—Որովհետեւ շատ ստէպ տուն կը փոխեն, ժամանակ չ'ունին տեղաւորուելու և այս զուարթ, ուրախալից տունը միշտ կարծես թէ երէկ պարահանդէս մը տուած էր տան հետեւեալ օրուան վիճակին մէջն է: որ իւր վերջնական, անհրաժեշտ և կատարեալ կարգաւորումին կ'սպասէ զեռ: Միայն այնքան բան կը պակսի որ չ'արժէ եղածն ալ կարգի բերել, բաւ է, որ քիչ մը արդ ու զարդ ունենան, որ կարենան փողոցը շրջիլ մէտէորայի մը պէս, շիքի երեւոյթով մը, սկրճութեան ցուցմունքով մը, և պատիւը փրկուած է: Թափառաշրջիկներու այս խումբին համար վրանաբնակութիւնը նեղացուցիչ ոչինչ ունի: Բայց մնաց զոներէն ներս անկարասի սենեակի մը չորս պատերու պարապին մէջտեղ և խճողուած սենեակի մը հաւանակութեան մէջ նայեսթշուառութիւնն է, որ յանկարծ պաղերենը կը ցուցնէ: Թափառաշրջիկն տան կեսմէն է ասի, որ կաղմուած է անակնկալէ և անսպասելիէ: Սեղանը զրուելու բովէին է որ կը տեսնեն որ ամեն ինչ կը պակսի և հարկէ գուրս զնալ շատ շուտով նախաճաշը մը պատրաստելու համար: Այս կերպով է որ ժամեւրը կ'անցնին արագ, յուղումնալի և ծոյլ, և ասի սա մէկ առաւելութիւն ալ ունի, որ երբ մարդ ուշ նախաճաշէ՝ ճաշելու կարիք չի մնար և պարահանդէսը—ուր զրեթէ ամեն իրիկուն կ'երթան—ընթրելով կը լմնայ ամեն բան: Նայիս թէյ կը խըմն այլանդակ ամաններու (recipaut), բաժակներու (hauapes), ճարոնական խեցեղէններու (ridrecomes), մէջ ամեն ալ կոտրած թափթփած փրթուծ (bric-a-brac), կոթուոտքը ելած և ճաթրդած խախուտ (ecrone) մէկ առւնէ ուրիշ տուն տեղափխուելներու միջոցին: Մօր և աղջիկներու հանդարտ անայլայլ կերպարանքը այս յուսահատութեան կացուելեան մէջ հիանալի բան մ'է: Ծիտակը անոնք ամեն ալ զլուխներուն մէջ անարարութենէ զատ բոլորովին ուրիշ գաղափարներ է որ ունին: Մէկը զուիցերունիք մը պէս սանտրուած է, միւսը անզլիայի պէպի (փոքրիկ մասնկան) մը պէս եւ տիկին Սիմէզը իւր կախօրրանի խորը իւր երբեմնի գեղեցկութեան երանութիւնով կ'ապրի: Գալով հայր Սիմէզին նա միշտ հիացած է: Բաւ է, որ իւր աղջիկներու սիրուն ծիծաղը իմանայ բոլորտիքն և նա պատրաստ է ուրախութեամբ շալկուել՝ այս՝ ճամբայն կորուսած կեանքին ամեն ծանրութիւնները: Անոր է որ կը զիմեն քծնելով, «Հայրիկ, դըւ-

խարկի մը պէտք ունիմ... հայրիկ ինձ շրջազգեստ մը հարկաւոր է...» Երբեմն ձմեռաը խիստ է. մերոնք այնքան ծանօթ յարաքերութիւններ ունին, այնքան հրաւէրներ կ'ստանան...: Բան չ'ունիս, հայրը երկու ժամ աւելի կանուխ կ'ելլէ և ծայրը ծայրին կը բերէ: Աշխատանոցին մէջ միայն կրակ կը վառի և բուրուր ընտանիքը հոն կը հաւաքուի: Եւ մինչդեռ այս աղջկները իրենք իւկ կը ձենին ու կը կարեն իրենց հաղուստները, մօրը կախօրրանը ճշալով կը ճօճէ և հայրը իւր escabeau-ին առջեւ աշխատանքէն վեր ևլող մազլցումներ կ'ընէ:

Երբէք պատահել էք մի այս կիները ընկերութեան մէջ: Սննոց մանելուն պէս շշուկ մ'է կ'անցնի: Շատոնց է որ կր ճանճան երկու մեծերը, բայց սոքա այնքան այնպէս հազուած, շքուած, զարգարուած են, տյնքան թռան թռութան (rîtrante), որ ալ չ'ես զիտեր ով պիտի առնէ զանոնք պարելու համար: Մոքա իրենց պզտիկ քոյրերուն և իրենց մօր երբեմն ունեցած յաջողութեան չափ յաջողութիւն ունին, ասոր աւելցույցէք՝ չուլերն անզամ կրելու մէջ մի չնորհք, մէկ թող որ երթայ այնքան հիացնող, չարածիծի, գէշ մեծցած տղու. իսինդ ու խոլ խնդուածքներ եւ սպանուհոյ մը պէս պէս հողմահարուելու ձեւեր...: Հակառակ այս ամենուն՝ չ'են ալ կարդուեր: Բնաւ, ոչ մի հիացող չի կրցաւ զիմանալ անոնց տանը այն եղական կացութեան: Անօգուտ ծախքերու (gachier), խառնաշփոթութիւնը՝ պնակներու պակասը, հին ծակոտկէն գորգերու, խախուտ և ոսկէզօծը մազած ջահերու (profusionը) յորդառատութիւնը, միշտ բաց գուներէն փչող (courant d'air) հովի հոսանքները, առնելիք տէրերու գուան զանդակը քաշները կահաւորուած բնակարաններու սենեակի հագուստով և հողաթափիւրով այս օրիորդներու ոնցից էն, անհողութիւնը, թափթփածութիւնը, ամենէն լուրջ զիտաւորութեամբ եկած ինսացուներն ալ կը վախցունէին: Ի՞նչ ընել ամեն մարդ չի կրնար համակերպել իւր մօտ ցկեանս կախ ու կառղած տեսնել ծոյլ անգործ ինոջ մը կախօրրանը:

Շատ կը վախնամ որ Սիմէզ օրիորդները բնաւ չի պիտի կրնան ամուսնանալ: Եւ սակայն հասարակուրդի ժամանակ պաշնչելի առիթ մ' ունեցան ադ բանին հասնելու համար: Ընտանիքը նորմանդիա փախել էր, և կը գտնուէր քաղաք մը, ուր լիք դատ, զատավարութիւն, դատաւոր, նոտար և գործակալութեան պաշտօնեաներ կան: Հայրը հազիւ հոն հասած աշխատանք վճառեց: Արձանագործի իւր համբաւը օգտակար եղաւ իրեն և որովհետեւ այդ քաղքի մէկ հրապարակին վրայ իւր գործն եղող Գիւմահ մէկ արձանը կար. նայիս որ տեղւոյն եւ-

րիւելիները ամենն ալ սկսան իրենց կիսարձանները ապսպրել Մէկէն նայիս մայրը կախսց իւր կախորրանը աշխատանոցին մէկ անկիւնը և այս օրիորդները սկսան փռքրիկ տժնահիմբութիւններ սարքել։ Մէկէն շատ յաջողութիւն ունեցան։ Հոս, աղքատութիւնը, գոնէ, աքսորքի հետեւանք բնական երեւոյթ մը կը նկատուէր և տեղաւորումին օղի մէջ առկախութիւնը՝ այս անգամ՝ գոյութեան օրինաւոր պատճառ մ' ունենալ կ'երեւար։ Այս գեղանի պերճուհիները իրենք իսկ կը ծիծաղէին իրենց թշուառութեան վրայ։ Բարիզէն վախինէլ էին հետները առանց բան մ'առնելու և այդ օր ալ Բարիզէն ոչինչ հնար չէր բերել։ Մեր օրիորդներու համար այս վիճակը, կացութիւնն ալ նոր հրապոյր մ'էր։ Ասի մտաբերել կուտար սա ուղեւոր գնչուհիները որ կալորայի կամ համբարանոցի մէջ կը սանտրեն իրենց գեղեցիկ մազերը և առուակէ մը կ'անցունին իրենց ծարսուր։ Այն տեղի ամենէ նուազ բանաստեղծական երեւակայութիւն ունեցողներն անգամ զանոնք կը բազատէին Գօպլէնցի աքսորեալներու, Մասի-Անթուանէթի արքունիաց տիկիններուն, որոնք, հապճնպ վախինէլ էին, առանց կրնալ առնելու ոչ սանտր, ոչ մնպոյր, ոչ սենեկապանուհի, և ապրելու համար սարպուած ամեն կերպ հնարքի դիմելու (expedients) և իրենք իրենց ծառայութիւնը ընելէ վարժուելով հանգերձ ֆրանսական արքունիքի նանրութեան (frivolité) սնոտիքին և այսօր ալ ևս անհետացած պչրուհիներու այնքան կծող ծիծաղը պահելով։

Ամեն իրիկուն խել մը նոտարի (basochieu), վաստարանի դրազիրներ կը լցուեին Սիմէզի աշխատանոցը. և վարձու գաշնամուրով մը նայիս բոլորեքեանք կը պարէին, կը վալսէին և սօթիչ կը խաղային—Նորմանդիայի մէջ գեռ կը խաղան սօթիշը... «Երևեփ վերջ իվերջը պիտի կարդեմ մէկը» կ'ըսէր իւրովի հայր Սիմէզ։ Եւ արդարեւ, եթէ առաջինը մեկնէր՝ բոլոր միւսները ետեւ պիտի ամուսնային։ Դժբաղդաբար առջիննելը չի մեկնեցաւ թէն քիչ մնաց որ այնպէս ըլլար։

Այս օրիորդներու հետ բազմաթիւ վալսողներու մէջ, դատաստանական, նոտարական և փոխանորդական պարողներու այս խմբին մէջ, պարելու համար ամենէն կատաղին մի այրի փաստարան էր, որ մեծ աղջիկան վեշերէն չէր զատուեր։ Տանը մէջ զանի «առաջին պարող փաստարան» ը կը կոչէին, յիշելով Մօլիկոի պալեները, և շիտակը պապա Սիմէզ անսնելով թէ քաջը ինչոքէս կը պտուտէր իւր աղջկան հետ, ամենամեծ յոյսներ կը հիմնէր անոր վրայ։ Բայց եկու տես որ գործի մարդիկը ամեն միւսներու պէս չն պարեր։ Ասի, պարած միջոցին

լու մը կը խորհէր նաև. «Սա Սիմեզներու ընտանիքը իրաւ որ հրանալի է... Թռալալա... լալալա... բայց թող ուզածներուն պէս մզնն զիս... լալալա... լալալէս... Ես ոչնչչի վերջնական որոշում չի պիտի տամ մինչի Բարիդի դոները չի վերաբացուին... Թռալալա... և մինչն չի հաւաքեմ հարկ եղած տեղեկութիւնները... լալալա...»

Սյդպէս կը խորհէր «առաջին պարող փաստաբանը» և արդարեւ Բարիդի պաշարումն ալ շատ չի տեսեց. նա կրցաւ տեղեկանալ ընտանիքի մասին և աշուտութիւնը ջուրը ընկաւ:

Այն ժամանակէն իվլու խեղճ փոքրները զեւ ուրիշ շատ մը պարագայի մէջ չ'աջողեցան բայց սա ոչ մի կերպով չի կրցաւ խանգարել այս եղական ընտանիքի ուրախութիւնը: Ծնդհակառակի, քանի կ'երթան այնքան աւելի զուարթ են: Անցած ձմեռ երեք անգամ տուն փոխեցին. մի անգամ ունեցած չ'ունեցածները ծախսեցին առին ձեռներէն, բայց նորէն անոնք կրցան երկու միծ դիմակաւոր պատրահանդէսներ տալ:

Կ Ն Ո Զ Ն Ա Մ Ա Կ Ի Ա Ր Ա Ս Մ Է

գանուած

Նոր տակ տէ տան փողոցը.

... Նայիր, ինչպէս թանգի նստաւ ինձ արուեստագէտի մը հետ ամուսնանալու: Ա՛հ սիրելիս, եթէ գիտցած ըլլայի... բայց երիտասարդ օրիորդները ամեն բանի վրայ այնքան եղական զաղափարներ ունին: Երեւակայէ որ արուեստահանդէսի ժամանակ, երբ livevet վրայ կը կարգայի այն համարատիկ Բարիդի տէ անտիի ծայրը գտնուող փողոցներու հեռաւոր հասցէնները, կ'երեւակայէի խաղաղաւէտ, նստուկ, բոլորովին աշխատանքի և ընտանիքի նուրբուած կենանքեր, և կանխապէս զգալով թէ որքան նախանձոտ պիտի ըլլայի, կ'ըսէի իւրովի: «Ահա ինչու կ'ուզեմ էրիկ մը: Նա միշտ ինձ հետ պիտի ըլլայ: Մենք ամբողջ օրը միասին պիտի սննդունենք, նա բոլորովին իւր նկարին կամ արձանին նուրբուած: Ես անոր քով նստած կարդալով կամ կարելով աշխատանոցի ամփոփ մթնոլորտին մէջ՝ խեղջ անմեղ, գնա, դէ, բոլորովին չէի զիտէր այն ատեն թէ ինչ է իսկապէս արուեստագէտի մ' աշխատանոցը և ոչ իսկ այն տեղ համշխալիքս եղական ընկերութիւնը: Սա այնքան անամօթ կերպով բացառակ դիցուհիներու արձանները տես-

նելով, երբէք չէի կենար մտածել որ կարող էին գտնուիլ կի-ներ, այդքան յանդուզն... Եւ թէ, ես խոկ... Առանց ասոր կը ինդրեմ հաւատա որ արձանագործի մը հետ կարգուել չի պիտի ուզէի: Ա՛հ, բայց ոչ, օրինակի համար... պարտիմ ըսել որ հա-կառակ էրկանս արդէն հոչակաւոր անուան, հարստութեան և մեզ երկուսին համար շինել տալու վրայ եղած գեղեցիկ բնա-կարանին, մեր տան մէջ ամենն ալ այս ամումնութեան հակա-ռակ էին: Ես, միայն ես որ ուզեցի զանին Նա այնքան պերճ, հիմնայի, և քաղաքավար (empressé) էր: Իրաւ որ ինձ այնպէս կուգար որ քիչ մը շափազանց կը խառնուէր իմ արդուզարդիս, «Վերցուցէք տեսնեմ սա ձեր մազերը սանկ մը. հա այդպէս...» և պարոնս կը զրօննուր իմ գանգուր մազերուս մէջ զետեղել ծաղիկ մը այնքան միծ արուեստով մը, որ մեր միծ մօսիսթ-ներէն չի զիտեմ որն ալ ըլլար չէր կրնար տւելի լաւը: Այդ-քան փորձութիւն մի մարդու մօտ, սոսկալի էր, այնպէս չէ մի... Ես պարտ էի չի զի վստահիլ... Վերջապէս, տեսնես պիտի, մափկ ըրէ:

Նոր վերադարձել էինք մեր հարսանեկան ուղեւորութե-նին. մինչդեռ ես սա իմ այնքան լաւ կահաւորաւած սիրուն բնակարանին մէջ—որ, ինչպէս զիտես, պզտիկ արքայութիւն մ'է—տեղաւորուելով զբաղած, էրիկս հազիւ վերադարձած սկը-սած էր աշխատի և իւր օրերը տանէն դուրս իւր աշխատա-նոցը կ'անցունէր: Իրիկունը վերադարձին, ողեւորութեամբ իւր առաջիկայ ցուցահանդէսին մասին կը խօսէր ինձ: Նիւթն էր «Հոռմայեցի տիկին մը բազնիքէն ելլելու միջոցին»: Կը ցան-կար մարմարին վրայ արտայատել մարմնոյն օդէն զպչելով զզացած սարսուսը և նուրբ կտաւի մը թրչուածքը ուսերուն փակած և ամեն կերպ ուրիշ գեղեցիկ բաներ զորս չեմ ցիշեր հիմա Խօսքը մէջերնիս, երբ ինձ իւր արձանագործութեան մասին կը խօսի միշտ լաւ մը չեմ հասկնար: Զի նայած, որ այսպէս վստահութեամբ կ'ըսէի. «Հատ սիրուն պիտի ըլլայ» և ինքինքս կ'երեւակայէի արդէն, ալէներու նուրբ աւազին վրայ, էրկանս գործին զիմաց հիանալով, բոլորովին անարատ սպի-տակ, գեղեցիկ մարմար մը կանաչ Փօնի վրայ, և կոնակիս կի-մանամ որ կը հձձին «հեղինակին կնիկը...»

Վերջապէս օր մը հետաքրքրեցայ զիտնալ թէ ուր էր մեր հոռմայեցի տիկնոջ արձանը. միտքս եկաւ երթալ էրկանս աշխատանոցը անակնկալ մ'ընելու անոր, և որու ուր տեղ ըլ-լալն ալ դեռ լաւ չէի զիտեր: Ասի իմ առաջին անգամ մինակ փողոց ելլելս էր և աշխատել էի գեղեցիկ ըլլալ, վերջապէս... Համնելուս, պզտիկ պարտէզի դուռը, վարը դուռը կոնակի վրայ

բաց գտայց: Ուստի շիտակ ներս մտայ և մակարերէ մի անգամ իմ զգուանքս ու քամահրանքս, երբ տեսայ էրիկս որմնադիրի մը պէս ճերմակ պլուզ մը հագած, գէշ սանտրուած, ձեռները ցնխաթաթախ, դիմացը կին մը, սիրելիս, մի խոշոր արարած, եռոտանիի մը վրայ կանգուն, գրեթէ մերկ, և այս կացուեթեան մէջ բոլորովին անայլայլ, ասես թէ բոլորովին բնական բան մ'էր ասիր: Մի ամբողջ ագեղ հանդերձ ցնխով ցրձնած, երկար քալելու յատուկ կոչիկներ, աւրուած փետուրով գլխարկ մը. այնտեղ անոր քով աթոռի մը վրայ նետուած էին: Այս ամենը շատ չուտով մը տեսայ, որովհետեւ, կը հասկնաս որ մէկէն փախայ: Էթիէն կ'ուղէր կեցնել զիս, խօսել ինձի հետ, բայց նող կանքի շարժումով մը յետ մղեցի անոր ցեխոտ ձեռները և վազ զեցի մօրս տունը, ուր կիսամենո վիճակի մը մէջ հասայ: Կը մակարերս իմ մուտքու:

«Ահ, Աստուած իմ, զաւակս, ինչ է պատահել քեզ»:

Մօրս կը պատմեմ տեսածս, կ'ըսեմ անոր թէ ինչպէս էր այն ահուելի կնիկը և ինչպէս հագուած: Եւ կուլայի ու կուլայի... Մայրիկս շատ յուղուած կը փորձէ միմիթարել զիս. կը բացատրէ որ տոփ մի օրինակ տօնելով ըլլալու էր.

«Ինչպէս... բայց սա խիստ գանելի է ու... զիս կարգելէ առաջ այս մասին ինձ բան մ'բանած չ'ին ու...»

Այդ միջոցին նայիս էթիէնն ալ վրայ կը հասնի բոլորովին տակն ու վրայ և իր կարգին կ'աշխատի հասկցնել ինձ որ մօտէլ մը ուրիշ կանանց նման կին չէ իւ մնաց որ արձանագործ մը չի կրնար առանց անոր գործել: Բայց այս պատճառարանութիւնները շատ չն համոզեր զիս, և ես բացարձակապէս կը յայտարարեմ, որ ես ալ ես չեմ կրնար ապրիլ այնպիսի էր կան մը հետ որ իւր օրերը կանցունէ գլուխ զլխու տուած այդկերպ կիններու հետ:

«Նայինք, բարեկամս, խեղճ մայրս որ ձիդ կ'ընէ տմնն բան կարգադրելու, միթէ կնոջ նկատմամբ անյարմար զիրքի մը մէջ չի գտնուելու համար. չէ՞ք կրնար արդեօք այդ մի և նոյնին համար օրինակի համար ատոր նմանը սանկ. մէկ խաւաքարտէ օրինակէ մը օգտուիլու»

Երիկս կատաղութենէն ընչափը կը խածէր. «բայց ագ ըսածդ անկարելի է սիրելի մարդկան»

Սակայն, սիրելիս, ինձ կը թուի թէ... նաեւ մեր մօտիսթները խաւաքարտէ զլուխներ ունին որոնցմէ կ'օգտուին զլխարգներ շինելու համար... Լաւ ուրեմն ինչ որ կարելի է զլխուն համար ընել չիր մի կարելի ընել նաև...»

Երեւի թէ անհնար էր ինչ որ էթիէն փորձեց երկարօրէն

մեղ բացատրելու համար. գործածելով ամեն կերպ թէքնիք մասնագիտական ասութիւններ և մանրամասնութիւններ։ Ճշշմարիտ որ շատ գժբաղդ երեւոյթ մ'ունէր։ Մէկ կողմէն արցունքս կը սրբէի միւս կողմէն ալ աչքիս ծայրով անոր կը նայէի, և լաւ կը տեսնէի որ իմ վիշտս շատ կը ցաւեցնէր անոր սիրտը։ Վերջապէս մի անհատնում վիճաբանութենէ յետոյ համաձայնեցանք որ քանի մօտէլը անհրաժեշտ էր, ամեն անգամ որ գար, ես ալ հոն պիտի զանուէի։ Աշխատանոցին մէջ ալ ճիշտ տեղ մը կար առանձին և յարմար ուրկէ ես սպահուած կարող էի նայել առանց տեսնուելու։ Հիմի պիտի ըստս, որ այս կերպ նախանձուու ըլլալը և նախանձուութիւնը ցուցնելը ամօթ է։ Բայց նայէ սիրունիկս այս յուզումներէն անցած ըլլալու եւ մարդ անոնց մասին խօսիլ կրնալու համար։

Հետեւեալ օրը մօտէլը պարտ էր գալ. ուրեմն քաջութիւնս երկու ձեռքովս բռնած կը զետեղուիմ օթեակիս մէջ, պայմանաւ որ եթէ ամենափոքրիկ հարուածով մը զարնէի տախտակորմին էրիկս պիտի գար ինձ մօտ։ Հազիւ փակուած էր ահա նախորդ օրուան տգեղ մօտէլը եկաւ տարօրինակ սանդրուածքով մը (ատիտէ)։ Աստուած զիտէ ինչպէս, այնպիսի թշուառի թուռնիւով մը որ ինքիրենս հարյուցի ինչպէս սախորդ օրը կրցել էի նախանձել կնոջ մը մասին որ առանց սպիտակ թեւնոցներու և կանաչ ծովերով հին շալով կ'երթար փողոցը։ Է՞ն ուրեմն, սիրելիս, երբ տեսայ այս արարածը աշխատանոցին մէջը շալը մէկզի, շրջազգեսար մէկալ դին նետելը և հանուելը այն անհոգութեամբ այն անամօթութեամբ, այն պիսի մի տպաւորսւթիւն գործեց վրաս, որ ես չեմ կարող ըսել քեզ։ Բարկութիւնէս կը խեղզուէի... Շուտով կը բախսիւմ տախտակորմին... Էթիւն կը համնի, կը գողամ, թալկացել եմ. քիչ մը կը ծաղրէ զիս, կ'ապահովացնէ զիս և գործին կը դառնայ... հիմի կինը կիսամերկ ոտքի է և իւր ճոխ մազերը քակուած փայլուն ծանրութեամբ մը կոնակն ի գար կը թափին։ Քիչ մ'առաջուան արարածը չէր ալ եւս այլ հակառակ իւր գէմքին յոգնածութեան և հասարակութեան արձան մը գրեթէ։ Սիրտս կը սեղմուէր։ Սակայն բան մը չեմ ըսեր։ Մէկ մ'ալ էրկանս ձայնը կ'իմանամ որ կ'ըսէ։ «Զախ սրունքը... Առաջ բերէք ձախ սրունքը...» Եւ որովհետեւ մօտէլը լաւ չի հասկըցաւ, էթիւն անոր մօտեցաւ. և... Ահ, այդ բոպէին չի կրցայ դիմանալ ալ ես։ Կը զարնեմ տախտակորմին. էթիւն չիմանար, նորէն կը զարնեմ, ամուր կատաղութեամբ կը զարնեմ։ Այս

անդամ կը վագէ յօնքը քիչ մը պոստած և աշխատանքին ջերմով:

«Նայիմկը, Արմանուս... քիչ մը՝ դատողութիւն...» և ևս բոլորովին արտասուս շարժած, գլուխս կը կրթնցունեմ անոր ուսմին. «Ինչ ընեմ, տկարութիւն է... չեմ կրնար... չեմ կրնար»... Այն ատեն յանկարծ, առանց ինձ պատասխանելու դարձաւ աշխատանոցը, նշանացի ըստ այն գանելի ինոջ որ հագուեցաւ և մեկնեցաւ:

Քանի մ'օր էթիէն չի գնայ աշխատանոց: Ինձ մօտ կը մնար, ալ դուրս չէր ելլէր. մինչև իսկ բարեկամները տեսնել չէր ուզէր, թէն շատ բարի բայց տխուրք: Մի անդամ խիստ վախկոտ կերպով հարցուցի. «Ինչ ալ ևս չի պիտի աշխատիս մի», որուն պատասխան ստայցայ. «Առանց մօտէլի չ'աշխատուիր»: Ալ պնդելու քաջութիւն չունեցայ, վասն զի կ'զգայի թէ որքան յանցաւոր եմ և նա բոլորովին իրաւունք ունէր ինձ դէմ ոխ ատելութիւն ունենալու: Սակայն, գորովով, վափիկութեամբ վերջապէս համոզեցի զինք որ վերադառնայ աշխատանոցը և լմացնէ արձանը. սանկ...ը ինչպէս ալ կ'ըսեն, երեւակայութեամբը. կարճ ըսեմ, մօրս ըսած կերպը: Ես ասի բոլորովին կարելի կը գտնէի բայց խեղճ տղան շատ ցաւ ունէր: Ամեն իրիկուն տուն կը վերադառնար, թթուած, վհատած, զրեթէ հիւանդ: Անոր քիչ մը սիրտ տալու համար կ'երթայի ստէպ զինք տեսնելու: Միշտ կ'ըսէի. «Հիանալի է» Բայց բանն այն է որ արձանը առաջ չէր երթար: Զի գիտեմ մինչև իսկ թէ կ'աշխատէր անոր վրայ: Երբ աշխատանոցը կը համնէի, կը տեսնէի որ գահաւորակին վրայ երկնցած էր և կը ծխէր և կամ հողի զընտակներ շինելով կատաղի կերպով կը նետէր դիմացի պատին:

Օր մը կէս օրէն յետոյ էր, որ նորէն հոն էի և կը տեսնէի չարբաստիկ հոսոմայեցի տիկինը, կիսով չափ մը նախապատրաստուած. այնքան երկար իւր անհատնում բաղնիքէն ելլելով, որ ցնորական գաղաբար մը անցաւ միտքէս: Հոռմայեցին զրեթէ իմ հասակս ունէր կարելի է թէ վերջապէս ևս կընայի...

«Այն ինչպէս բան է սա գեղեցիկ սրունք ըսածնին», հարցուցի յանկարծ էրկանս:

Խիստ երկար կերպով բացատրեց ինձ, ցուցնելով այն ինչ որ կը պակսէր դեռ իր արձանին և զոր չէր կրնար ընել առանց մօտէլի... Խեղճ տղայ, երբ ասի կըսէր այնպէս ցաւագին երես մ'ունէր... Գիտես ինչ ըրի... շրտակը քաջացայ և ինչ կ'ըլլայ թող ըլլայ, գետինը քարշ ընկած կտաւը առի, գնացի օթեակիս մէջ, յետոյ կամացուկ մը առանց բան մ'ըսելու, երբ

նա կեցել դեռ իւր արձանին կը նայէր, եկայ դուրս և կայնեցայ estrade-ին վրայ ճիշտ այնպէս պլուած և այն գիրքով, որով տեսել էի այն զգուելի մօտէլին կեցուածքը... Ահ, սիրելիդ իմ, երբ որ գլուխը բարձրացոց ինչ յուղում ինդալու և լալու բաղձանքս միանգամայն բռնեց: Կարմրել էի... և այն անիծած մուսլինը զոր ամեն տիէ կարկտել հարկաւոր էր... Միենոյն է, էթիէն այնպէս հիայած երեւոյթ ունէր որ իսկոյն սիրու հանգստացաւ: Մտածէ միանգամ սիրելիս, որ եթէ անոր ըսածին հաւատամ...

ՄԵԾ ՄԱՐԴՈՒ ՄԸ ԱՅՐԻՆ

Երբ որ իմացուեցաւ որ վերստին կը կարգուի, մարդ չի զարմացաւ: Մեծ մարզը հակառակ իւր հանճարին, կարելի է նոյն իսկ իւր հանճարին պատճառաւ տասնեհինգ տարի քմահաճոյքներէ և ամբողջ Բարիզը զբաղեցնող, դզրդեցնող բարեհաջութածութեամբ էր անցած մի անտանելի կարծր կեանքով ապրեցնել տուած էր զանի: Փառքի մեծ արահետին վրայ ուր նա յալթական քայլեր էր և ամենայն արագութեամբ՝ բոլոր անոնց պէս որ երիտասարդ ոլէտք էր որ մեռնէին, նա, կինը, կեանքին մէկ անկիւնը նստած, վախկոտ ու խոնարհ, հետեւած էր նմա ամեն բոպէ թաքուն սրտադողով բաղխումի մը սպասելով: Երբ որ կը գանգատէր, նայիս ազգական և բարեկամ ամենն ալ իր դէմ էին...»

«Յարգեցէք անոր տկարութիւնները, կ'ըսէին անոր, աղոնք աստուածի մը տկարութիւններն են: Մտածեցէք որ ձնր էրիկը միայն ձեզ չի պատկաներ. նա ձեզմէ աւելի երկրին, գեղարուեստին և ընտանիքին կը պատկանի...: Եւ ով զիտէ թէ սա ձեր անոր երեսին տուած պակասութիւններէդ չ'է որ մեզ համար մէկ մէկ գլուխ զործոյներ ծնան....» Վերջը սակայն, այնքան համբերել համբերելէն յոգնած, կինը ալ տպստամբեցացաւ, ցաւեցաւ, և անիրաւութիւններ ըրաւ. այնչափ որ մնձ մարդուն մեռած վայրկինին, իրարմէ բաժնուելու համար դատարան զնալու վրայ և իրենց հոչակաւոր զեղեցիկ անոնք գայթակղալի լրազիրներու երբորդ երեսին վրայ քարշ տալու վրայ էին:

Այս գժրաղդ միութեան յուղումներէն յետոյ, վերջին հիւանդութեան պատճառած մտահոգութիւնները և մահուան վաղահաս հարուածը, որ վայրկինի մը համար վերարթնդուցել էր

նախկին աղաւատանքը, իւր այրիութեան առաջին ամիսները նայիս երիտասարդ կնոջ համար ջերմուկներու և ծովի բաղնիքներու գիւղաղնացութեան մը հանդարտեցուցիչ և փրկարար ազգեցութիւնն ունեցան, Ստիլուած աշխարհէ քաշուելը, խաղաղած յաւին հանդարտ հրապոյը, նայիս այդ երեսունհինգ տարուան հասակին տուին մի երկրորդ նոր երիտասարգութիւն, գրեթէ այնքան յանկուցիչ որբան առաջինը, Սա ալ կայ որ սեւերը շատ լաւ կը վայլէին իրեն, աւելցուցէք ասոր կեանքի մէջ մնծ անուն մը կրելու պատիւովը առանձին մնացած կնոջ քիչ մը հպարտ կացք ու կեցուածքը, Մեռնողին փառքին մասին վերին աստիճան հոգատար, սա այն փառքին մասին, որ իրեն այնքան արցունք թափել տուել էր և որ հիմի գերեզմանին սև հողով մնած հրաշագեղ ծաղկի մը պէս օր օրի կը մեծնար, կը տեսնէին զինքը իւր երկար սև քօղին մէջ պլուած, թատրոնի մասրէններու, տպագրապետներու քով, իւր երկան օբէրանները վերստին ներկայացնել տալու և անոր անկատար ձեռագիրները և յետ մահու գործերը տպագրել տալու գործերուն հսկելով և այս ամեն իւրաքանչիւրին մանրամասնութիւններուն համար տեսակ մը հանդիսաւոր ինաւելք և կերպ մը սըրբարանի պատկառանք տածելով զբաղսծծ:

Ճիշտ այս պահուն է որ երկրորդ էրիկը պատահեցաւ նմատ Սա ալ երաժշտապետ էր, գրեթէ անծանօթ, վալսերու, մեղեղիններու և երկու փոքրիկ օբէրաններու հեղինակ, որոնցմէ մասեր միայն, զմայլելի կերպով տպագրուած, աւելի ծախուել էին քան խաղացուել: Հաճելի դէմքով մը և լաւ հարստութիւնով մը զոր ժառանգել էր բոլորովին բաղքենի մի ընտանիքէ: Սա, հանճարի մասին ունեցած ամեն զերագոյն յարգանքէ վեր, հոչակաւոր մարդերու հետաքրքրութիւնը և տակաւին երիտասարդ արուեստակէտներու պարզամիտ ոգեւորումներն ունեցող մէկն էր: Սաոր համար է որ երբ իրեն ցուցուցին վարպետին կնիկը, մէկէն շացում մ'ունեցաւ, կարծես թէ փառաւոր մուսացին պատկերն իսկ էր որ իրեն կ'երեւար: Մէկէն սիրահարեցաւ, և այրին ալ, որ հիմի ալ ևս նորէն ընկերութեանց մէջ՝ նորէն վերերեւնալ սկսած էր, ըրաւ չ'ըրաւ ինքզինքը անոր տունը ներկայացնել տուաւ Հռն, տան ամեն անկիւններուն վրայ սաւառնող հանճարի մթնոլորտէն՝ առաւել ևս բորբոքեցաւ իւր ոգեւորութիւնը: Վարպետին կիսարձանը կար հռն, դաշնամուրը՝ որուն վրայ նա հեղին սկել էր երբեմն իւր երկերը: Բոլոր կարասիններու վրայ, նայիս, անոր օբէրաններու համածութիւնները (partition) ցիր ու ցան, որոնց նայած ատենդ անգամ քաղցրանոյշ նուազի տպաւորութիւնը կ'ընեն,

ասես թէ իրենց կիսաբաց երեսներու մէջէն, դրուած նախադասութիւնները երաժշտական արձագանքներ կուտայլին... Որբեւայրիին ծշմարիտ որ չատ իրական հրապոյը, այս լուրջ և անպաճոյն յիշատակին մէջ, որ իրեն վայլող շրջանակի մը պէս կ'երեւար, բանը լմնուց և խենդի պէս սիրահար ըրաւ զանի:

Երկար վարանումներէ յետոյ, բարի տղայն ալ չի դիմացաւ և սկսաւ դուրս տալ սէրը, բայց այնպիսի երկչոտ և խոռնարհ բառերով որ...: «Գիտէր թէ, որքան աննշան բան մէր ինք այս կնոջ համար: Սա լու կը հասկնար, որ իւր այնքան համբաւամեծ, փառաւոր ամունը փոխելով իրենիին հետ, որքան ցատ պիտի զգար...» Եւ ուրիշ հազար այս կերպ պարզամտութիւններ: Խորհեցէք մի անդամ, որ կինը, իւր սրտին խորէն չատ ու չատ շողոքորթուած կը զգար զինքը այս կերպ յաղթանակի մը համար, բայց կանացի չ'արաճճիութեամբը՝ կոտրած սրտի կատակերգութիւնը խաղաց, և չ'արժեցնող կերպեր ծախելով, չատ ապրածի, և կեանքն վերսկսելէ յուսահատած կնոջ հովեր սկսաւ առնելի Եւ ինք, որ իւր մեծանուն էրկանը միոնելէն ի վեր իրապէս աննման հանգստութիւն մը կ'զգար, դեռ արցունքներ գտաւ անոր վրայ լալու, խանդավառ ոգնորումներ անոր մասին խօսելու համար: Եւ, այս ամենը, պարզ է, ուրիշ արգիւնք չ'ունեցաւ բայց եթէ աւելի եւս գրգոնել պերճախօս, համոզակիր ընել իւր պաշտողը:

Կարծ կապենք, այս խիստ այրիութիւնը ամուսնութեամբ մը վերջացաւ, բայց այրին չի հրաժարեցաւ և—չի նայած որ կարգուած—առաւել քան երբեք մեծ մարդուն այրին մնաց, լաւ հասկնալով, որ յաչս իւր երկրորդ ամուսնոյն յայսմ կը կայսար իւր ամբողջ հմայքը: Եւ որովհետեւ այրին ինքզինք աւելի նուազ երիտասարդ կ'զգար, արգելելու համար որ նա վերջիվերջոյ աչքը չի բանայ ալ որքան կրնար արհամարհանքով, կերպ մը անորոշ զթայողութիւնով, իրմէն վար մէկու մը հետ կարգուածի մի սնբացատրելի և վիրաւորիչ սրտացաւով վերաբերուեցաւ անոր հետ: Բայց սա չէր վիրաւորուէր, ընդհակառակը: Այնքան խոր համոզուած էր ինք իւր ստորութեան մասին, որ բոլորովին բնական կը գտնէր, որ այնքան մեծ մարդու մը յիշատակը այնպէս տիրաբար հաստատուած ըլլար անոր սրտին մէջ: Եւ կինը՝ զանի՝ այդ խոնարհ ծառայի դիրքին մէջ անխախտ պահելու համար, երբեմն կը հանէր և կը կարգար անոր սիրոյ նամակները զորս մեծ վարպետը զբել էր իրեն զարպաս ըրած ատենները: Դէպի անցեալը այս վերադարձը, տամ և հինդ տարիով մը աւելի երիտասարդ կը ցուցնէր զինքը և անոր կը տար գեղեցիկ, սիրուած, և սիրային ամեն ներբողնե-

րու ընդմէջէն նայուած, կնոջ ինքնավստահութիւնը և գրուած խանդավառութեան հիանալի չափազանցութիւնը, Եթէ այն ժամանակէն ի վեր փոփոխուել էր, իւր նոր էրիկը հոգն անգամ չէր ընէր, ուրիշի մը հաւատքովը կը պաշտէր զանի, և աղով չի գիտեմ ինչ եղական ունայնասիրութիւնը մը կը յագեցնէր իրն այնպէս կը թուէր թէ որ այն խանդավառ պաղատումները իրենիններուն կը կցուէին և ինք սիրային մի ամբողջ անցեալի ժառանգն էր եղած։ Տարօրինակ զոյգ։ Հետաքրքրական էր ընկերութեան մէջ տեսնել զանոնք։ Երբեմն թատրունը կը նշմարէի զանոնք։ Մարդ պիտի չի կրնար ճանաչել սա այն երկչուս և վեհերուս կինը որ երբեմն մակրոօխն կ'ընկերանար, կորած այն ահագին շուքին մէջ զոր մեծ վարպետը կը ձգէր իւր շուրջը։ Հիմի, գլխամբարձ ճամարձակ կ'երեար իւր օթեակին նզերքը և բոլոր ակնարկները իրենին հպարտութեան վրայ դարձնել կուտար։ Ասես թէ իւր առաջի էրկան լուսապսակը կը կրէր գլխին վրայ և որուն անունը կերպ մը մեծարանքի ձայնի կամ կշտամբանքի մը պէս կը հնչէր իւր շուրջը։ Միւսը, նորը, քիչ մը ետեղ նստած կեանքի մէջ զահուածի արտայայտութիւնով, կը գիտէր անոր ամեն շարժումները, ուշաղիր բոսէապէս անոր ծառայելու համար։

Իրենց տան մէջ՝ կեցութեան այս ալլանդակութիւնը առաւել ևս նկատելի էր։ Կը յիշեմ այն երեկոյթը որ իրենց ամուսնութենէն տարի մը յետոյ էր որ տուին։ Էրիկը կը պատէր հրաւիրեալներու հոծութեան մէջ տեղ, հպարտ և քիչ մը շուրում իւր տունը այզքան մարդ հաւաքուած տեսնելով։ Կնիկը, չարժեցնող, մելամաղատ երեսյթով, վերերէն, այդ իրիկուն ալ մեծ մարդու որբնայրին էր, այնքան որմէ աւելին ալ չէ կարելի ըլլալ։ Նա այդ իրիկուն էրկանը՝ մասնաւոր կերպով մը, սանկ, ուսին վրայէն կը նայէր՝ զանի կոչելով «իմ խեղճ բարեկամն»։ Ընդունելութեան բոլոր գլխացաւանքը անոր շալկեցնելով, կարծես ըսել կ'ուզէր։ «Դուք ասկէ զատ ուրիշ բանի յարմար չէք»։ Իւր բոլորտիքը առել էին երբեմնի մտերիմները, սա անոնք որ վարպետն փայլուն սկիզբին, անոր մաքառումներուն և յաջողութիւններուն ներկայ եղել էին։ Նայիս կ'ալէվրէկէր (musauder) կը կոտրտէր անոնց հետ, փոքրիկ աղջիկ մը կըլլար։ Եւ սնոնք ամենն ալ ճանչցել էին զանի այնքան փոքր որ գրեթէ ամենն ալ զանի «Անայիս» սոսկական անունովը կը կանչէին։ Բանասէրներու վեհաժողովի մը պէս բան մ'էր, որուն կը մերձանար խեղճ էրիկը և յարգալից կերպով մտիկ կ'ընէր իւր նախորդին մասին խօսուածները։ Կը յիշէին ազատ գործերու առաջին անդամի ներկայացումները, սա այն

կոռւի երեկոյթները որոնք գրեթէ ամենն ալ վաստակուած էին, ապա կը խօսէին մեծ մարդուն մտքի տարօրինակութիւններուն, խելայեղութիւններուն, առանձնասիրութիւններուն (տառից), անոր աշխատելու կերպերուն վրայ. օրինակ սա այն մէկը, ըստորում, վարպետը ներչնչում ունենալու համար կ'ուզէր որ կինը բոլորովին հագուած զարդարուած և ուսամերկ իւր կողքին դանուէր... «Անայիս, կը յիշէք»: Եւ Անայիս, կը հառաջէր, կը կարմրէր...

Այն ժամանակէն կ'սկսէին իւր սիրահար խաղերը, Սավօնառոլը մանաւանդ, ամենէն խանդավառը որուն գուօխն ընդ մէջէն կանցնէին լուսնին շողերը, վարդերուն բոյրանոյշը և սոխակներու դայլայլին թրիյլը: Ոգնորին մէկը ելաւ դաշնամուրին առջև և ընդհանուր յուզումի ինքնամիտիման մէջ նուագեց զանի: Այն հրաշալի կտորին վերջին նօթերուն՝ կինը յարտասուս շարժեցաւ: «Ինչ ընեմ, չեմ կրնար դիմանալ, երբէք չեմ կրցած առանց լալու մտիկ ընել այդ կտորը»: Վարպետին հին բարեկամները իրենց համակրալից ցաւակցութիւններով շրջապատելով այրին, յուզարկաւորութիւններու հանդէմներու ժամանակ եղածի պէս կարգով կը դային անոր ձեռքը սեղմել:

«Օ՞ն, օն, Անայիս, քաջնացիր»:

Եւ ամենազուարձալին ան է որ հիմքիու էրիկը, կուզը մօտ կանգուն, յուզուած մինչև ծուծը, ինքն ալ ձեռքի սեղմումներ կը բաժնէր եւ ցաւակցութիւններին իրեն բաժին կ'առնէր:

«Ի՞նչ հանճար, ի՞նչ հանճար» կըսէր, աչքերուն արցունքը չորցնելով:

Ասի թէ զաւեշտական և սրտաշարժ էր միանդամայն:

Ս Տ Ա Խ Օ Ս Կ Ի Ն Ը

Կեանքիս մէջ միայն մէկ կին սիրել եմ, կ'ըսէր մեզ օր մը, Տ... Բարիզ կատարեալ երջանկութեան, հանդարտիկ և բեղմնաւոր ուրախութիւններ ու հինգ տարի անյուցի անոր հետ: Անոր կողքին նստած ատենս աշխատանքը այնպէս դիւրին կուզար ինձ որ կրնամ ըսել որ, այսօրուան իմ հոչակս անոր կը պարտիմ: Անոր հանդիպած օրս իսկ ինձ այնպէս թուեցաւ որ նա միշտ իմ էր եղել: Իւր զեղեցկութիւնը, իւր բնաւորութիւնը իմ բոլոր երազներուս համապատասխան էին: Այս կինը բնաւ զիս չի լքեց, ինձ մօտ բազկացս մէջ, զիս սիրելով մեռաւ...: Է՞հ ուրեմն, երբ անոր վրայ կը մտածեմ, կը բարկա-

Նամ: Եթէ աշխատեմ երեակայել զանի այսպէս ինչպէս հինգ տարի տեսայ զանի, իւր բարձր լեցունկէկ հասակովը, իւր ոսկեզօծ դալկութիւնով, արևելեան հրէուհու իւր զիմաղիծերը, երեսին թեթև գերութեանը մէջ կանոնաւոր, իւր դանդաղ խօսուածքով՝ թաւշակերպ՝ ինչպէս իւր ակնարկը. եթէ աշխատեմ այս հեշտագին տեսիլիքին մարմին մը տալ, անոր համար է որ կը ցանկամ լու ևս կարենալ ըսել անոր, «կ'ատեմ դքեզ»:

Անոր անունը Գլոթիլտ էր: Այն բարեկամին տունը ուր մենք իրար պատահել էինք նա ծանօթ էր տիկին Տըլօշ անունով և կ'ըսէին որ տարահեռու ուղեսրութեանց նաւապետի մը կինն էր: Արդարի շատ ուղեսրութիւններ կատարածի մ'երեւոյթն ալ ունէր. խօսակցած ժամանակ, կը պատահէր որ յանկարծ կ'ըսէր. «Երբ որ ևս Թամրիզոյ էի... կամ անդամ մը Վարփարափոյի նաւահանճիստին մէջ»...: Ասի մէկդի, իւր դարձուծներուն, իւր խօսելուն մէջ Թափառական կեանքը մատնող ոչինչ չէր երեար, ոչինչ որ կարողանար մատնել՝ անկարգութիւնը, իսկոյն և եթ մէկնեխներու և յանկարծ ժամանեներու հապճեալը: Բարիդունի էր. կատարեալ ճաշակով հագուել զիտէր. առանց սա կարդ մը պուռնուզներու և սառաբեներու որ ծովային մարդոց և սպայներու յաւիտենապէս ճամբորդութեան մէջ գտնուող կիները մէկէն զանազանել կուտան մեզ:

Երբ որ զգացի որ կը սիրէի զանի, իմ առաջին և միակ գաղափարս զանի ամուսնութեան խնդրելը եղաւ: Մէկը իմ մասին անոր խօսեցաւ: Նա պատասխանեց որ մտադիր էր բնաւ վերստին չ'ամուսնանար: Այդ օրէն իսկ աշխատեցայ անոր չի պատահել, և որովհետեւ միտքս ուշքս չափազանց առնուած էր անորով՝ հանգիստ չէի կարողանար նոյն իսկ ամենափոքր աշխատանքով մը զբաղիլ որոշեցի ճամբորդել: Ուղեսրութեան պատրաստութիւններս ըրել էի, երբ, առաւօտ մը, իմ բնակարանին մէջ իսկ, գեռ բաց մնացած կահկարսիքի և ցիր ու ցան պայուսակներու սնտուկներու մէջ տեղ, մեծապէս ապշեցայ տեսնելով տիկին Տըլօշի մանելը:

«Ի՞նչու կը մեկնիք, ըստ քաղցրօրէն... Անո՞ր համար որ կը սիրէք զիտ ևս ալ կը սիրեմ զենդ... միայն (աս կէտիս, նորա ձայնը զողաց քիչ մը) միայն, ևս ամուսնացած եմու եւ նա պատմեց ինձ իւր պատմութիւնը»:

Սիրոյ և լքումի մի ամբողջ վէալ: Երիկը կը գինովեար և կը ծնծէր զինքը: Երեք տարի կենակցելէ յետոյ բաժանուել էին: Իւր ընտանիքը որոյ մասին շատ հպարտ կերեար, մի բարձր զիրք ունէր Բարիդի մէջ, բայց ամուսնանալէ ի վեր զինքը ընդունել չէին ուղեր: Մեծ բարբունապետին թոռն էր

ինքն։ Իւր քոյրը մի վախճանեալ բարձրաստիճան սպայէ այրի մնալով Սէն-Ժէռմէն անտառին ընդհանուր պահապանին հետ վերամուսնացած էր։ Գալով իրեն, ինք չնորհիւ իւր նախնական կատարեալ և շատ խնամակալ կրթութիւնն առած ժամանակ զարդացուցած իւր մասնաւոր տաղանդին՝ ապրուստի աղբիւր մը ճարել էր։ Շուէ տ'Անթէն, Ֆուլուր Սէնթ Օնոռէ թաղերու հարուստ տուներու մէջ գահնամուրի գասեր կուտար և հանգիստ կերպով ապրելու համար բաւական ստակ կը վաստիկէր...

Պատմութիւնը սրտաշարժ էր. բայց քիչ մը երկար, մք սա սիրով նոյն բանը վերստին ասելիներով և անհատնում միշտէպերով որոնք խորհ խառնակութիւն մը կ'ընեն (embrousse-sailler) կանացի բանախօսութիւնները։ Ասոր համար ալ բազմաթիւ օրեր տեսեց այս պատմութիւնը։ Ավենիւ տը լ'Էմբէռաթուս արահետը լոփի փողոցներու և հանդարտիկ մարմարներու մէջ տեղ մի փոքրիկ տուն վարձել էի մեղ երկուսիս համար։ Հոն այն տեղ մէկ տարի կարող էի անցունել զանի մտիկ ընկերով, անոր երեսին նայելով, առանց բոպէ մ'իսկ աշխատելու մասին մտածելու։ Նորէն՝ նա ինքն եղաւ որ զիս ուղարկեց աշխատանոցս, և ես չի կրցայ արգելել զինք իւր տուած գասերը թողուր։ Իւր կեանքի մասին այն արքանաւորութիւնը որուն համար այնպէս հոգատար էր, շատ կը դպչէր սրտին։ Կը հիանացի այն հոգուն վրայ, ինք զինքս քիչ մը ստորադած զգալով իւր անդրդուելի կամքին առջե որ աշխատանքէ զատ ուրիշ ոչինչի պարտական մնալ չէր ուղէր։ Ուրեմն օրն ի բուն մենք բաւմնուած էինք և միայն երեկոյնները կը միանայինք փոքրիկ տան մէջ ի՞նչ երջանկութիւնով տուն կ'երթայի, ինչպէս անհամբեր կ'ըլլացի երբ նա ուշանար գալ և որպէս ուրախ երբ զանի ինձմէ առաջ եկած կը գտնէի հոն։

Բարիդի մէջ իւր արշաւներու միջոցին առած փունջեր և հաղուագիւտ ծաղիկներ կը բերէր ինձ։ Ստէսպ կ'ստիպէի զինքը որ մի ընծայ ընկունի ինձմէ, բայց նա կ'ըսէր որ ինք ինձմէ հարուստ էր, և բանն ալ ան է, որ իւր գասերը իրաւ որ շատ ստակ ապառու էին իրեն, որովհետեւ նա միշտ թանդ արժէք պերճութեամբ կը հազնուէր, և սիւերը, որոնցմով նա, գեղեցկութեան և գոյնի մի առանձին պչրողութեամբ կը պարուրուէր, մերթ թաւչի անփայլութիւնը մերթ մնտուսի և կուպրի ցոլունութիւնը ունէին (luisant) և ասունեանիլ ժանեակներու շեղջակոյտերով կը զարդարուէր, ուր, զարմացկոտ ակնարկը, մի առերեւոյթ ուղարգութեան տակ, կանացի պերճութեան մի ամ-

բողջ աշխարհ կը տեսնէր միմիակ դոյնի մը հազարան անդրաւ փայլումներուն մէջ:

Մնաց որ իւր արհեստն ալ յոգնեցուցիչ ոչինչ չունէր՝ կ'ըսէր ինք: Իւր բոլոր աշակերտութիները, սեղանապետներուն գրամատէրներու աղջիկներ, կը պաշտէին և կը յարգէին զի՞նքը, և քանիցս անգամներ ինձ ցոյց տուաւ ապարանջան մը, մատոնի մը, զոր իրեն տուել էին կ'ըսէր, իւր ժամնաւոր լինամոցը համար: Աշխատանքի ժամերէն դուրս բնաւ իրարմէ չ'էինք բաժնուէր և ոչ մի տեղ չ'էինք երթար: Միայն կիրակի օրերը Սէն-Ժէռմէն կ'երթար քոյրը՝ ընդհանուր պահապանին կնիկը տեսնելու, որուն հետ հաշտուել էր կ'ըսէր: Մինչի զկայարան կ'ընկերանայի իրեն: Իրիկունն ալ կը վերագառնար, և յաճախ, երկար օրերուն, ճամբին վրայ գտնուած կայարաններէն մէկուն մէջ, ջրին եղերքը, կամ անտառին մէջ տեղ մը ժամագիր կը լինէինք: Ինձ կը պատմէր թէ տղայքը ինչ լաւ առողջ երեւոյթ ունէին, և ընտանիքը ինչպէս երջանիկ էր: Ասի իմանալով սիրտս կը խշխչար իրեն համար որ ճշմարիս ընտանիքէ մը առ յաւէա զրկուած էր, և ասոր վրայ գուրգուրանքս կը կրկնապատկէի անոր մոռցնել տալու համար այն դժուար կացութիւնը, զոր իրենինին պէս հոգի մը անշուշտ դառնապէս կ'զգար:

Աշխատանքի և վստանութեան ինչ երջանիկ ժամանակ Շչինչի մասին չէի կասկածեր: Ինչ որ կ'ըսէր, ոյնքան բնական, այնքան իրաւ կ'երեւար ինձ: Միակ բանի մը մասին կը մեղադրէի զինքը: Երբեմն ինձ խօսած ատեն իւր աշակերտներու ընտանիքներու այն տուններու մասին ուր կ'երթար, ենթադրեալ մանրամասնութիւններու, երեւակայական դաւադրութիւններու մի ամբողջ առատութիւն է, որ կը թափէր առջնս և զորս կը յօրինէր հակառակ ամենն ինչ որ ալ ընէի: Այնպէս հանդարաւ երեւոյթով, միշտ իւր բոլորտիքը վէպը կը տեսնէր, և իւր կեանքը ողբերգական կազմածութիւններու մէջ կ'անցնէր: Իւր ցնորքները կը պղտորէին իմ երջանիութիւնը: Եւ որ սրտով կ'ուղէի աշխարհէնքն քաշուել միմիայն իւր մօտ ապրելու համար, կը տեսնէի որ նա չափաղանց զբաղած է իրեն չի վերաբերած հարցերով: Բայց ես շատ լաւ կարող էի ներել խոտորանքը (travers) այնպէս երթատասարդ և դժբաղդ կնոջ մը, որուն կեանքը ցայն վայր առանց հաւանական ելքի մի տխուր վէպ էր եղած:

Միակ անդամ մը, կասկած մը, կամ լաւ ես նախազդաւ ցում մ'ունեցայ: Կիրակի իրիկուն մը չի վերագարձաւ պառկել: Յուսահատուած էի: Ի՞նչ ընէի:

ՍԷՆ-ԺԷՊԻՄԷՆ ԵՐԹԱԼ: Այդպիսով նորա պատիւը վտանգած կ'ըլլայի: Սակայն մի նողկալի զիշեր անցունելէ յետոյ, ոռոշել էի մեկնիլ, երբ, նայիս նա եկաւ, բոլորովին գունատ, բոլորովին տակն ու վրայ: Քոյքը հիւանդ էր, զանի ինամելու համար պարտաւորուել էր զիշերը անոր մօտ անցունել: Հաւատացի ըսածին, առանց անվստահութիւն մը յուցնելու՝ հեղ ու զիջող խօսքերու այն մակընթացութեան որ զլխաւոր գաղափարը կը խեղգէին խել մը անօգուտ մանրամասնութիւններու տակ: օրը, ժամանումին ատենը, մի պաշտօնէի չափազանց անքաղաքավարութիւնը, գնացքին մէկ յապաղումը: Երկու կամ երեք անգամ վերադարձաւ Սէն-Ժէոմէն, զիշերը այնտեղ անցունելու համար, ապա հիւանդութիւնը լմնյածին պէս, նա վերսկսաւ կսնոնաւոր և հանգարտ կեանքը:

Դժբաղդաբար ժամանակ մը յետոյ հիւանդ լինելուն կարգը իրեն եկաւ: Օր մը, թրջած, դողալով և ջերմութ վիճակի մէջ տուն գարձաւ: Թոքերու բորբոքում մ'է բացուեցաւ անմիջապէս խիստ, ծանր, և խեկոյն—ըսաւ ինձ բժիշկը—անգարմանելի: Անհուն, անասելի սրտացաւէս խենդեցայ կարծեցի: Ապա ուրիշ մտածում չ'ունենայ բայց եթէ անոր վերջին ժամերը քաղցրացնել: Այն ընտանիքը, դոր այնքան կը սիրէր, որուն մասին այնքան հպարտ էր, կը խոստանայի մեռնելու վրայ եղող այս կնոջ անկողնինք քովք բերել: Առանց իրեն բան մ'ըսելու նախ Սէն-Ժէոմէն՝ քրոջը գրեցի, և ինքս իսկ վաղեցի իւր հօրեղբայր մեծ-բաբունապետին քովք: Զեմ զիտեր ինչ անյարմար ժամի էր կը համեմէի: Մեծ աղէտները կեանքը մինչի իւր խորքէն հիմնիվեր կընեն և կը յուզեն զայն իւր ամենամանը մասերու մէջ... կարծեմ թէ պատուական բարբունապետը ճաշի էր նստած: Բոլորովին յուզուած՝ եկաւ ընդունել զիս նախասենեակին մէջ:

«Պարոն, ըսի անոր, կան վայրկեաններ, երբ ամեն քէն ու ոխ պարտին լուել...»

Իւր յարդելի դէմքը, բոլորովին զարմացած, կը դառնար գէպ ի ինձ:

Վերսկսայ:

«Ձեր եղբօր աղջիկը մեռնելու վրայ է:»

—Իմ եղբօր աղջիկը... բայց զուք կը խարուիք, ևս եղբօր աղջիկ չ'ունիմ:

—Օ՛հ, կաղաչեմ, պարոն, մոռացէք ալ ևս ընտանեկան այս յիմար քէները... Տիկին Տըլօչի մասին կը խօսիմ ձեղ, նաւապետին կինը...

— «Տիկին Տըլօշ, չեմ ճաճար... որդիս, երեւի կը չփոթէք, կ'ապահովայնեմ զքեզ, Տիկին Տըլօշ չեմ ճաճար»

Եւ կամացուկ մը զիս դէպ ի դուռը կը հրէր, կարծելով անշուշտ որ կամ խև մ'էլ կամ խաղարար մը (mystificateur): Երեւի թէ շաա ալ տարօրինակ երեւոյթ մ'ունեցած ըլլալու էի: Այս ինչ որ կ'իմանայի, այնքան անսպասելի էր, այնքան սոսկալի... Ռւրեմն նա սուտ էր խօսել ինձ... ինչո՞ւ... Մէկէն գաղափար մ'եկաւ ինձ: Կառք մը նստայ և քշել տուի դէպի այն աշակերտուհիներէն միրոյն տանը, որուն մասին միշտ կը խօսէր ինձ և որ հարուստ և շատ յայտնի սեղանաւորի մը աղջիկն էր:

Ծառային կը հարցնեմ. Տիկին Տըլօշ.

«Հոս չի բնակեր»

— Այո, լաւ զիտանմ... անի կին մ'է որ ձեր օրիորդներուն դաշնամուրին դասեր կուտայ.

— «Մենք օրիորդ չունինք մեր տան մէջ և ոչ իսկ դաշնամուր... Չեմ զիտեր ինչ ըսել կ'ուղէք»

Եւ սրանեղած կերպով մը դուռը երեսիս փակեց:

Իմ խուզարկութիւնները աւելի հեռուն չի մղեցի: Վատահ էի որ ամեն տեղ միւնոյն պատասխանները և միւնոյն յուսախարութիւնը պիտի սահանայի: Վերադառնալով մեր աղքատիկ փոքրիկ տունը, ինձ տուին Սէն-Փէսմէնէն եկած մի նամակի: Բայց, զիսնալով կանխաւ թէ ինչ կրնար պարունակեր. Ընդհանուր պահապանը ինքն ալ չէր ճաճնար Տիկին Տըլօշը և մնաց որ կ'ըսէր թէ ոչ կին ունէր ոչ զաւակի:

Ասի վերջին հարուածը եղաւ: Այսպէս ուրեմն հինգ տարի անոր խօսքերուն իւրաքանչիւրը սուտ մ'էր եղած... Նախանձու հազար գաղափարներ միանգամէն պաշարեցին զիս, և խենդի պէս, առանց զիտնալու թէ ինչ կ'ընէի, մտայ այն սենեակը ուր նա մեռնելու վրայ էր: Զիս չարչրկող բոլոր հարցերը միամին ընկուն այն ցաւերու անկողնին վրայ: «Կիրակինները ինչ ընել կ'երթայիք Սէն-Փէսմէն... Որուն մօտ կանցունէիք ձեր օրերը... Այն իրիկունը ուր պառկեցաք... Օ՞ն, պատասխաններէք ինձ!» Եւ կախուած անոր վրայ անոր զեռ հալարտ և գեղեցիկ աշքերուն մէջ կը մնարէի տադնապով սպասած հարցերուս պատասխանները, բայց նա ձայն չի հսնեց և անտարբեր մնաց: Ես, կատաղութենէս դողալով, վերսկսայ «Դուք դասեր չէիք տար. Ամեն տեղ գնացի, ոչ ոք զձեզ չի ճաճնար...»: Այն ատեն, ուստի կը գային այն ստակը, այն ժամնեակները. այն գոհարները: Նա իմ վրաս ձզեզ մի սոսկալի տխուր ակնարկ, և այս եղաւ բոլորը...: Իրաւ, ես պարտ էի իննայել անոր, թողուլ այն հանգիսա մեռնի... Բայց ես զանի չափազանց միրել էի: Նա-

խանձը աւելի զօրեղ էր քան դութը: Կը շարունակէի: «Դու հինգ տարի խարեցիր զիս: Դու ամեն օր ամեն ժամ ստեցիր իմ առջե... Դուն կը ճանչնայիր իմ ամբողջ կեանքը և ես քու կինէդ ոչինչ զիտէի: Ոչինչ, և ոչ իսկ այդ կրած անունդ: Վամազի քուկդ չէ, այսպէս չէ, այդ անունը զոր կը կրէիր...»

«Օ՞հ, ստախօս, ստախօս: Ըսել թէ հիմի կը մեռնի, և ես չի գիտեմ ինչ անուն տամ իրեն... Ըսէ նայինք, ով ես, ուստի ես. դու ինչ ընել եկար իմ կեանքի մէջ... Բայց խօսէ ուրեմն. ըսէ, ինձ բան մը:»

Զնւը ջմնք: Փոխանակ ինձ պատասխանելու նա, դժուարին կերպով կը գարձնէր զլուխը դէպի պատին, կարծես կը վախնար թէ իւր հուսկ ակնարիլը կը վեր հանէ իւր գաղտնիքը... Եւ այսպէս է որ մեռաւ, դժբաղզը: Մեռաւ ծպտելով, պահուելով, մինչեւ վերջը ստախօս:

Կ Ո Մ Ս Ո Ւ Հ Ի Ն Ի Ր Մ Ա

«Պ, Շառլ Տ' Արայի, գրագէս, պատիւ ունի ծանուցանել ձեզ որ իրեն որդի մը ծնած է:»

«Երեխայի առողջ է:»

Տաս մը տարի կայ բովանդակ արուեստագէտ և գրագէտ Բարիդը ստացաւ այս ծանուցման տոմսակը մնտուսափայլ թուղթի վրայ տ' Աթափ-Մօն կոմսերու զինանշանով և որոնց վերջին ներկայացուցիչն էր Շառլ տ' Աթափ և որ, չի նայած որ դեռ շատ երիտասարդ, կրցած էր ճշմարիտ բանաստեղծի համբաւ մի վաստկիր.

«.... Տղայն առողջ է:»

Ապա մայրը, օհ, անի. նամակը անոր մասին խօսք անգամ չէր ընէր: Ամենքն ալ լաւ կը ճանչնային զսնի. նա Սէնէ-ուազէի ծեր գողորսի (braconier) ի մը աղջիկն էր, մի նախկին մօտէլ իրմա Սալէ ամսունով և որուն կենդանազիրը քարշ եկած էր բարոր ցուցահանդէսներու մէջ ինչպէս ինքը՝ իսկական ամեն նկարչի աշխատանոցներու մէջ: Նորա ցածուկ ճակատը, հին արձանի մը պէս բարձրացած շրթունքը, գեղջկուհոյ դէմքի մը, զիծերուն այս հին արձանի մը նմանելու պատահարը—հնդկահաւերու հովիւի մը հին յունական դիմազծերով.— բացօդեայ անցնող տղայոց սա արեւակէզ գոյնը, որ չէկ մազերուն թալուկ ասուի փայլեր կուտայ, այս տարօրինակիս վայրենի իսկութեան մը երեւոյթ կը տային և որուն լրացու-

ցիչը կըլլային թաւ յոնքերու տակ պահուած զոյդ մը սքանչելի կանաչ աչքեր:

Իրիկուն մը օրերայի պարահանդէսէն ելլելուն, ա՛ Աթես տարաւ զանի իւր հետ ընթրելու, և ահա երկու տարիէ իվեր ընթրիքը կը շարունակէր: Թէն իրաւ որ իրման բոլորովին կատարելապէս բանաստեղծին կինն էր դարձած բայց այս ծանուցումի խրոխտ և ազնուական նամակէն կրնաք մակարերել թէ իրման որչափ քիչ տեղ կը բռնէր այդ կենակցութեան մէջ: Արդարեւ այս առժամեայ ընտանիքի տնարարութեան մէջ կինը սոսկապէս վերակացուի գեր մ'ունէր: իւր գեղջկուհւոյ և պըշրուհւոյ կրկնակ բնութեան բարկութիւնը ի մի բերելով ճննելով ինչ ալ ըլլայ ինքն անհրաժեշտ մնայ հոն: Զափազանց կոպիտ, չափազանց յիմար, ա՛ Աթեսի հանձարը և անոր նուրբը և գեղեցիկ և աշխարհիկ ստանաւորներէն ըմբռնել կրնալու համար, ստանաւորներ որոնք զԱթեսը մի կերպ Բարիցի թէնիսօն մը կ'ընէին: Զի նայած սակայն իրմա կրցած էր ձկել և համալիւրպել անոր բոլոր պահանջներուն, անոր ամեն կերպ արհամարութիւններուն, տսես թէ այս հասարակ երեւոյթին մէջ քիչ մը միշտ մնացել էր գեղջկուհւոյն, գերուհոյն խոնարցող հիացանքը գերուհոյն դէպի աշխարհականը, ազնուական դէպի իւր տէրը: Տղային ծննին տան մէջ ուրիշ բանի չի ծառայեց, բայց եթէ աւելացնել իւր ոչնչութիւնը:

Երբ ամենաբարձր դասու և ամենաազնուական տիկին մայր կոմսուհին ա՛ Աթես-Մօն իմացաւ որ իրեն թոռնիկ մը, մի սիրուն փոքրիկ գերակում մը ծնել էր, որուն հեղինակը բոլորովին տէր կը կենար անոր, փափաք ունեցաւ զանի տեսնել և համբուրելու: Ի հարկէ Մառի-Ամէլի թագուհոյն երբեմնի պատուակալ տիկնոջս համար ծանր էր քիչ մը՝ տեսնել՝ որ այսպիսի մեծ աղնուական տոհմի մը անուն կրող ժառանգը այսպիսի մայր մ'ունէր. բայց այս կերպ ծանուցումի թղթերուն ընդունուելու պահուն ընդհանրապէս բռնուած ընթացքին համեմատ պառաւ կոմսուհին մոռացաւ որ այն արարածը (իրման) գոյութիւն ունէր: Այնպէս Կարգագրեց որ տղան ստընտուի մօտ եղած ատենը և անոր քով ոչ ոք գտնուած ժամերուն՝ գնայ տեսնել զանի. հիացաւ, զգուեց, սրտագինս սիրեց և իւր կուոքն ըրաւ զանի. և սա եղաւ մեծ մայրերու սա վերջին սէրը որ իրենց դեռ քանի մը տարի ապրելուն և բոլորովին փոքրիկներու ինչպէս մեծնալը տեսնելու համար պատրուակ մ'է...

Ապա, երբ պէսէկ գերակոմսը քիչ մը մնծացաւ և եկան հօրն ու մօր հետ ապրել, կոմսուհին չի կրնալով փազ անցնել

իրեն սիրելի այն այցելութիւններէն, մի պայմանադրութեամբ այսպէս մը յարմարցուցին որ, մեծ մայրը դռան զանգը քաշելուն պէս իրմա խոնարհաբար, ձայնձուն չի հանելով կ'անհետանար. և կամ տղեկը կը տանէին մամին մօտ որ, հիմի, ալ այս երկու մայրերու մէջ երես առած, երկուսն ալ հաւասարապէս կը սիրէր, քիչ մը զարմացած, սակայն տեսնելով որ անոնց գգուանքներու սաստկութեան մէջ մէկը միւսին արգելել մը և սոսկ իրեն առնել, համադրաւել մը կար. Տ' Աթես անհոգ, բոլորովին իւր ոտանաւորներուն և իւր օր ըստ օրէ մնծացող համբաւին նուիրուած, իւր փոքրիկ Ռոպէոը պաշտելով չը բաւականար և ամէն տեղ, ամենուն անոր մասին կը խօսէր և կ'երեւակայէր որ տղան իրենն է սոսկ, միայն իրենն է. Այս ինքնախաբէութիւնը չի տեսից:

«Սա քեզի վերջապէս կարգուած տեսնել կ'ուզէի... ըստ իրեն, օր մը, մայրը»

—Այո... բայց տղան.

—Դու մի հոդար այդ մսուին: Ես քեզ դտայ մի աղքատիկ բայց աղնուական երիտասարդ աղջիկ, որ զքեզ կը պաշտէ: Ռոպէոը ծանօթացուցի անոր հետ և անսնք արդէն երկու վաղեմի բարեկամներու պէս են: Մնաց որ ես մտադիր եմ առաջին տարին տղայն հետո առնել: Յետոյ կը տեսնենք:

—Հապա ան... ան աղջիկը, զլորեց բանաստեղծը վախնալով մը, կարմրելով քիչ մը, որովհետեւ առաջին անգամն էր որ մօր առաջ իրմայի մտան կը խօսէր:

—Պահ, պատասխանեց իննդալով պառաւ մայր կոմսուհին. անոր աղուորիկ օժիտ մը կը սարգենք և ապահով եմ որ ան ալ պիտի կրնայ դտնել մէկը հետը կարգուելու համար: Բարիզի քաղքենին շատ նախապաշտեալ, բանքարակ չէ:

Իրիկունն իսկ տ' Աթես, որ իւր հոմանուհոյն վրայ երբէք խննդցած չ'ունէր, խօսեցաւ անոր՝ մօր այս կարդադրութիւններուն վրայ, և ինչպէս միշտ, այս անզամ ալ զանի գտաւ հպատակ և պատրաստ տմեն բանի: Բայց հետեւալ օրն որ տ' Աթես տուն վերադարձել էր, տեսաւ որ մայր և որդի մնենել էին: Շատ մը վնասենիրէ յետոյ վերջապէս գտան զանոնք Ռամպույիէի անտառին մօտ մի նողկալի հիւզակի մէջ և որ իրմային հօր տունն էր: Եւ երբ բանաստեղծը հասաւ, տեսաւ որ որդին, իւր փոքրիկ իշխանը, բոլորովին ժանեակ ու թաւչի մէջ, ծեր գաղտորսին ծնկներուն վրայ ցատկելով անոր ծխափողին հետ կը խաղար, հաւերուն ետեւէն կը վաղէր, այն բայց օդին մէջ իւր խարտեաշ գանդուրները թոթուելուն երջանիկ: Տ' Աթես թէեւ շատ սրտաշարժած, խնդիրը ծիծաղելով սկսել

ուղեց և մտածեց անմիջապէս առնիլ միասին վերադարձնել այս երկու փախստականները։ Բայց իրման չի համաձայնուեցաւ անոր ուղածին պէս ընկել։ Զինքը կը վճնդէին տունէն, ինչն ալ իւր տղան տուած տարած էր ի՞նչ աւելի բնական... Նատ գժուար եղաւ, և վերջ իվերջոյ հարկ եղաւ ոչ պակաս քան այն որ բանաստեղծը խոստացաւ որ կը հրաժարէր ամուսնանալէ, որպէս զի կարողանայ զանի համոզել վերադառնալու Եւ նա դեռ պայմաններ ալ զրաւ։ Զափազանց երկար ժամանակ մոռցել էին որ ինք Ռոպէսին մայրն էր Ան ինչ է, միշտ ծածկուել պահուել երբ տիկին տ' Աթեսը գալու էր, այս կեանքը ալ ևս անհնար էր։ Տղան ալ ևս չափազանց մեծ էր ինք չէր կարող ալ ևս այդ կերպ ստորացումներու ևնթարկիլ անոր տոջեւ Եւ համաձայնեցան որ քանի որ Ցիկին ա՛ Աթես չէր ուղէր իւր որդւոյն հոմանուհոյն պատահիլ, ալ չի պիտի գար իւր տունը և թէ երեխայն ամեն օր պիտի տանէին անոր մօտ։

Այս տանեն ծեր մեծ մօր համար ճշմարիտ չարչարանք մ' սկսաւ։ Սսոււծու օրը արգելը եղող պատրուակ մը կ'ելլէր մէջ տեղ։ Տղան հազարել էր, ցուրա էր, անձրև կար Ապա, չըջադայելը կար, ձի հեծնելը կար, մարմնամարզը կար։ Խեղճ պառաւը ալ ևս չէր կրնար թոռնիկը տեսնել։ Խոկզբան մտածեց տ' Աթեսին գանգատիլ։ բայց կիները միայն ունին այս կերպ պզտիկ կոփւներու զաղոնիքը։ Անոնց խորամանկութիւնները իրենց արդ ու զարդին ժանեալիներուն և պարեգօտի տակի դարդերը բռնող կէտերուն պէս անտեսանելի են։ Բանաստեղծը բան մը աեսնել կարող չէր, և տխուր մեծ մայրը կ'անցունէր օրերը սպասելով որ իւր սիրեցեալ փոքրիկը տեսնէ, փողոցը ցւետը ընելով որ անոր պատահի երբ նա ծառայի մը հետ դուրս ելլէր, և իւր փախստեայ համբոյրներովը և իւր հապճեպ ակնարկներովը իւր մայրական խանգավառութիւնը կը բորբոքեցնէր առանց երբէք կարողանալ զայն գոհացնելու։

Այս միջացին, իրմա Սալէ—միշտ տղին օգնութիւնով—իւր ակղը կը պատրաստէր հօր սրտին մէջ։ Հիմի ալ տան զլուխն էր անցել, կ'ընդունէր, երեկոյթներ կուտար, կը տեղաւորուէր իբր կին մը որ պիտի կենայ։ Այսու հանդերձ երբեմն նա չէր մոռնար հօր քով ըսկե փոքրիկ գերակութիւն։ «Կը լիշես մեծ հայրիկ Սալէին հաւերը։ Կուզես նորէն երթանք տեսնել զանոնք» Եւ մեկնելու այս յաւիտենական սպառնալիքովը նա ամուսնութեան վերջնական հւ ստատ տեղաւորումը կը պատրաստէր։

Հինգ տարի հարկ եղաւ նմա կոմսուհի ըլլալու համար. բայց եղաւ ալ...։ Օր մը բանաստեղծը դողալով եկաւ ազդարա-

րել մօրը որ որոշած էր պսակուել հոմանուհոյն հետ. և ազնուական ծեր կինը փոխանակ սրտմտելու, համակերպեցաւ աղտին առջև նկատելով զանի փրկութիւն մը: Այս ամուսնութեան մէջ միակ բան մը տեսնելով, այն է իւր որդւոյն տունը վերտգառնալ և Ռոպէոր ազատորէն սիրել կրնալու հնարաւորութիւնը: Բանն ալ այն է, որ խսկական մեղրալուսինը մնձ մայրին համար եղաւ: Տ Աթես իւր այս խենդութենէն յետոյ ուղեց քիչ մը ժամանակ հարիզէն հեռանալ: Խազինքը տեսակ մը անխորժ գրութեան մէջ կ'զգար: Եւ որովհետեւ մանուկը մօրը փեշերուն կառչած ամրող տուն ու տնեցիները ուղածին պէս կը դարձնէր, եւան գնացին իրմային գիւղը հայր Սալէի հաւերին քով բնակել: Ճշմարիտ որ մարդուս երեւակայել կը բացին չափ անհամեմատ անզոյդ և ամենատարօրինակ տունն էր որ կար: Բարի մեծ մայրիկ ա՝ Աթեսը և մնձ հայրիկ Սալէն իրար կը պատահէին իրենց թոռնիկին քնացած պահուն: Ծեր գողորսը իւր ծխափողի սեւցած կտորը բերնին անկիւնը, և զղեակի նախկին ընթերցողուհին իւր մնձի հովերովը և սընս գոյրած մազերով, միասին կը նայէին իրենց թոռնիկ տղեկին որ իրենց առջև կը թափլտկէր ու կը գլորէր գորգին վրայ և կը հիանացին երկուսն ալ հաւասարաշափ: Մին Բարիզէն առած կը բերէր անոր խաղալիներու ամենէն փայլուն ու թանգերը, միւսը անոր համար կը շինէր թանթրուենիի ծայրերէ պահնշելի սուլիչներ, և զարմանք, սեպուհը կը վարանէր:

Միով բանիւ, օրօրոցի մը շուրջը հաւաքուելու ստիպուած բոլոր այս անձերէն ամենէն աւելին Շառը տ՝ Աթեսն էր որ կը տառապէր: Իւր աղնուական և պերճ ներշնչումները կը տուժէին անտառներու այդ խորքին մէջ. ճիշտ սա փափուկ բարիզուհիներու պէս որոնց համար գիւղին օդէն չափազանց մաքուր է և հիւթ կը պարունակէ: Ալ ևս չէր աշխատեր, և հեռի այս սոսկալի Բարիզէն որ այնքան շուտ կը վերափակուի բացակայողներու վրայ, գրեթէ մոռցուած կ'զգար ինք զինքը: Բարեբազգաբար տղայն կար հօն, և երբ տղայն կը ժպտէր, հայրը ալ ևս չէր մտածէր ոչ իւր՝ բանաստեղծի յաջողութիւններուն և ոչ ալ իրմայի անցեալի մասին:

Եւ, հիմի, կուզէք իմանալ այս եղական ողբերգութեան վախճանը: Կարդացէք սա սև շրջապծուած փոքրիկ տոմսակը զոր քանի մ'օր առաջ ստացայ և որ այս բարիզեան արկածի վերջին երեսն է.

«Պ. կոսմ Եւ Տ. կոմսուհի Տ' Աթես ցաւօք սրտի կը ծանուցանեն ձեզ իրենց որդի Ռոպէոփ մահը:»

Յունիս, 1902.

Երեւակայեցէք, խեղճերը, հոն, չորսը մէկ, պարապ օրու բոցին առջև իրար նայելիս...

**ԱՐՄԱԻՆՇՈՒ ԿԱՆԱԶ ՏԵՐԵՒՆԵՐՈՎ ԲՌՆՈՒՄԾ ՀԱՄԱՁԳԵՍՏԻ
ՄԸ ԳԱՂՏՆԻ ՎԱՏԱՀՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Արձանագործ կիյաստէնին համար այն առաւօտը գեղեցիկ օրուան առաւօտն էր: Նախորդ օրն իսկ գեղարուեստից կաճառին անդամ ընարուած ըլլալով այդ օրն հինգ ագադէմիաներու միահամուռ հանդիսաւոր նիստին ներկայ պիտի լինէր հագած ինքն ալ ագադէմականի համազգեստը, մի սքանչելի համազգեստ, արմաւենու կանաչ սատերով նոր փայլուն չուփայէ և ժայռի զոյն ապրշումէ բանուածքը ալ տեսնելու բան էր: Գերերջանիկ համազգեստը, բայցուած, հագնուելու պատրաստ, բազկաթոփ մը վրայ փոռւած էր և կիյաստէն սիրապարար ակնարկով մը կը նայէր անոր:

«Մանաւանդ չաճապարինք... ժամսնակ շտո ունիմ...» կը մտածէր բարի մարդը, բանն այն է որ, անհամբերութեան տագնապի մէջ, երկու ժամ աւելի կանուխ հագուել էր. և գեղանին տիկին կիյաստէն որ սովար արդու զարդն այնպէս չուտ լմացնող չէր. իրեն ըսել էր որ, այդ օրն մասնաւորապէս, միշտիայն, ճիշտ ժամուն պատրաստ պիտի ըլլար:

Կիյաստէն դիտնալով ասի՞ կը մտածէր՝ ինչ ընել ժամանակը սնցնելու համար:

«Եկու սա մեր համազգեստը փորձենք նորէն» ըսաւ իւրովի. և կամացուկ մը, շղարշ ու մմնեալ ձեռնովի մը պէս, վերցուց թանկագին հագուստը և անհատնում նախազգուշութիւններով մի կերպ հաղնելէն յետոյ, եկաւ հայելոյն առջև կանգնեցաւ: Օ՛հ, այն չնորհալի պատկերը զոր հայելին անդրադարձուց, ինչ սիրուն, փոքրիկ ագադէմական, թարմ զիրուկ կլորիկ, երջանիկ, ժպտուն և մազերը ձերմկն սկսած: ի՞նչ սիրուն փոքրիկ ագադէմական մը, բոլորորին հարուստ-հանդիստ, զէր, երջանիկ ժպտուն, մազերը ջերմկն և թմբկի մը պէս կը լորտակիլ սկսած, չափազանց կարծ թեւերով, որոնք նոր թեւնոցներուն մէջ ինքնին չոր ու արագ շարժում մը կ'ընէին: Կիյաստէն յայտնապէս գոհ մնաց իւր ձեին, կազմին՝ սենեակին երկայնքին ու լայնքին կ'երթար կուգար. խորհուրդի ժողովապահէ մը ներս մտնողի մը պէս կը բարեւէր, կը ժպտէր գեղարուեստի իւր ընկերակիցներուն և ագադէմական դիրքերու

մէջ կը կայնէր, Բայց մարդս ինք իւր անձի մասին ուրբան ալ հապարտ, որքան ալ ինքզինքին հաւանած ըլլայ չի կարող երկու ժամ համազգեստով հայելուն զիմաց կենալ: Մեր ազադեմականը վերջապէս յոզնեցաւ և վախճառով որ մի գուցէ հաւգուստը ճմրթիէ, որոշեց հանել զայն, ծալեց և մեծ ինամքով մը բազկաթուուին վրայ տեղաւորեց: Ինքն ալ զիմացը անցաւ և վառարանին անդիի անկիւնը նստաւ, ապա ոտքը ոտքին վրայ, ձեռները խաչածէ ծալած հանդիսաւոր օրեր հագած բաճկոնակին վրայ, սկսաւ հեշտապէն կերպով երազել նայելով իւր համազգեստին:

Ինչպէս որ ճանապարհորդը իւր ուղեւորութեան վերջին հւսած կը սիրէ մատերել ճամբի վտանգները և դժուարութիւնները, կիյաստէն ալ իւր կենքը՝ այն օրէն յորմէ հետէ ժուֆուայի աշխատանոցը արձանազործութիւն սովորել սկըսած էր, տարի առ տարի սկսաւ մաքէն անցնել: Ահ, այն օրհնած արուեստին մէջ սկզբները շատ դժուար են: Յիշեց թէ ինչպէս անցուցել էր ձմեռները առանց կրակի, զիշերները անքուն, ապա անհատուում արշաւանքը գործ մը գտնելու համար, և սա այն լրին ներքին կատաղութիւնները որոնցմէ կը բանափառդ երբ որ ինքզինք կ'զգայ բոլորովին պղտիկ, անձանօթ, կորած, անհուն բազմութեան մէջ որ կը հրմտէ քեզ, որ կը տապալէ, որ կը տրորէ կը ջախջախէ քեզ: Եւ ը'սել, որ ինքը մեն մինակ, առանց հարստութեան մը, առանց պաշտպանի մը, կրցել էր անցնել ան ճամբէն, սոսկապէս տաղմանդովն իսկ, պարսն: Եւ գլուխը յետ ընկած, տչքերը կիսախուփ, արժանաւատատիւ մարզը կը կրկնէր ինքնին բարձր ձայնով. «Այն, սոսկապէս իմ տաղմանդովս, միմիայն իմ տաղ...»

Մի չոր ու երկարատև ծիծաղ, ծերունոյ մը իննդուածքին նման կոտրած մի քրքիջ յանկարծ ընդմիջեց զանի: Կիյաստէն անակնկալի եկած, սենեակին մէջ բոլորտիքը նայեց: Բոլորովին մենակ էր, ինքն ու իւր կանչազգարդ համազգեստը գլուխ զլիի տուած, որ ակաղեմականի մը ստուերին պէս, հանդիսաւորապէս փոռուոծ էր զիմացը, կրակարանին անդիի կողմը: Եւ սակայն անպատկառ ծիծաղը շարունակեց անընդմէջ: Այն ժամանակ արձանապործը լաւ մը նայելով, տեսաւ որ իւր համազգեստը այն տեղ չէր ուր ինք զրել էր, այլ իրապէս թիկանաթորին մէջ՝ քզանցը վերցուցած երկու արմուկներով յեղականերուն կրթնած և կուրծքը ողզի երեւոյթով մը ուռուցիկ նստած էր: Անհաւատանի բան, ան էր որ կը իննդար: Այո, այդ եղական կանաչազգարդ հագուստին էր որ կուգար խօլական քրքիջը և որ վերգեր կը ցատկեցնէր: Կը թոթուէր, կը կըէր,

կոնակի վրայ կը պառկեցնէր, փէշերը կայտառել կուտար, և վայրկեանը անգամ մը նայիս երկու թեւերը կողերուն կը տանէր այն վերբնական և անշիջանելի մարելի զուարթութիւնը բռնել զսպել հանգցնեն ուղևու պէս, Միւնոյն ժամանակ մի պզտիկ, բարակ և չարածճի ձայն կը լսուէր որ երկու կլթիկի (loquet) մշջտել կ'ըսէր. «Աստուած իմ, Աստուած, խնդալէն մնուայ...»: Աս իմնդալս ինչ գէշ կուգայ ինձ:

«Բայց վերջապէս ադ որ սատանան է հոգ» զոչեց խեղճ սպագեմականը աշքերը խոշոր մը կկլած:

Զայնը, այս անգամ աւելի չարածճի և խորամանկի: «Բայց, ես եմ, ես իսկ ձեր արմաւի կանաչ տերեւներով բանուած հագուստը, որ կ'սպասէ զձեզ նիստի երթալու համար: Ներում կը խնդրեմ ձեր անուրջը այս կերպ տարածամ կերպով ընդմիջելու համար, բայց շիտակը սա ձեր տաղանդի մասին ձեր իմքնին խօսելը այնքան զուարծալի էր, որ ալ չի կրցայ բռնել իմքինքս...»

«Եայինք, իրաւ, լրջօրէն կ'ըսէք: Խղճնվ է որ կը մտածէք թէ սոսկ ձեր տաղանդը բաւական եղաւ զձեզ կեանքի մէջ այնպէս արագ և այնպէս հեռուն այնպէս բարձրը առաջնորդելու և ձեզ տալու այն ինչ որ ունի ձեր պատիւը, դիրքը, համբաւը, հարստութիւնը...»

«...Ի՞նչ, Կիյաստէն, կը կարծէք, որ աղի կարելի ըլլայ... սա ինձ պատասխանելէ առաջ մէկ մ'ինքնինքերդ քննեցէք, բարեկամս: Մտէք գուք ձեր կաշուի մէջ, հա, սապէս լաւ մը, հան: Հիմի պատասխան տուէք ինձ: Կը տեսնէք որ չէր համարձակիր:»

—Եւ սակայն... ես շատ աշխատել եմ, կակազեց Կիյաստէն մի ծիծաղաշարժ վարանումով:

«Եյն, շատ, խիստ, չափազանց շատ: Դուք մի փորող, ժիր աշխատաւոր մը, թանձրացեալ արհեստաւոր մը, մեծ գործեր գլուխ բերող մ'էք: Դուք՝ կառապանի մը պէս՝ ձեր օրերը ժամերով կը հաշուէք: Բայց, ճառագայթը, սիրելիս, ուկեթև մեղուն որ ճշմարիտ արուեստագէտին ուղեղին մէջէն կանցնի հոն դնելով իւր թեւերուն փայլիփայլն ու բզզիւնը, Երբ է որ ձեզի այցելութիւն տուաւ, Դուք ինքներդ լաւ զիտէք որ և ոչ մի անգամ: Այն աստուածային, փոքրիկ մեղուն ձեզի միշտ վախ պատճառած է: Եւ սակայն նա ինքն է որ կուտայ տաղանդը: Ահ, ես այնպիսիներ կը ճանչնամ որ կ'աշի ատին բայց ձեզմէ բոլորովին տարբեր կերպով պրապտողի, հետախոյզի բովանդակ տենգով ու խռովումներով և որոնք երբէք պիտի չի հասնեն հոն ուր գուք էք... Եկու, քանի ուր սա տեղ առանձին

ենք երկուսս, համաձայնենք՝ որ սա քու տաղանդդ միայն սիրուն կնոջ մը հետ կարգուելդ եղաւ:

—Պարոն... գոչեց կիյաստէն բոլորովին կասկարմիր եղած: Զայնը՝ առանց յուզուելու շարունակեց.

«0՛հ, ինչ լաւ ահա մի սրամտութիւն որ ինձ հաճոյք կը պատճառէ: Ասի կ'ապացուցանէ ինձ այն ինչ որ ամեն մարդ գիտէ, մեաց որ դուք աւելի յիմար էք քան օօզուն...: Ահա, ադի, ադի, հարկ չի կայ այդպէս բարկաճայթ աչքերդ վրաս դարձնելու: Նախ որ, եթէ ինձ դպչէք, եթէ մի ճանկոտուանք կամ անլուական կնճիռ ունենամ, անհնար որ կարողանամ նիստի գնալ, և տիկին կիյաստէն գոհ չի պիտի լինի: Որովհետե, վերջապէս անոր կը պատկանի այսօրուան ամբողջ փառքը: Հինգ ագաղեմիաները զանի է որ պիտի ընդունեն այսօր, շուտով, և կը տեսնէիք թէ ինչ կը պատահէր եթէ ես այսօր անոր, հակառակ տարիքին միշտ սիրուն մէջքին, թեէն բռնած ճեմարանը զամ, ձեզի հետ մի ուրիշ յաջողութիւն ալ ես պիտի ունենամ թէ ոչ, կը տեսնէք...: Է՛հ, պարոն կիյաստէն, պէտք է վերջապէս իրերը հասկնալ, դուք, ինչ որ էք, այո, դուք աս եղածներովէ: Ճեր փառաւոր բնակարանը, քառսուն հազար ֆրանկ եկամուտը, Ճեր խաղերը, պասկները, Ճեր մեղայլները— ամեն ինչ ադ կնոջ պարտիք...»

Եւ կանաչ համազգեստը ձեռնբեկի (manchot) կոտրած շարժումով մը բանուած թեր վեր առած կը ցուցնէր անոր անկողնին վերը պատին վրայ կախուած փառաւոր շրջանակները:

Ապա, կարծես իւր զոհը աւելի չարչըկել ուզողի մը պէս, ամեն յարգանք առնել ամեն դիրք առնել ուզողի պէս, այս անգութ համազգեստը կրակարանին մօտեցաւ և ծերուկի և խոստովանաբարի կերպով մը գէպ առաջ բազկաթոռին վրայ ծռելով, արդէն վազեմի բարեկամներու ընտանի և ընկերասէր ոճով մը խօսեցաւ.

«Ծերոնկս, տեսնենք մի անգամ, սա քեզ ըսածներս սըրտիդ ցաւ կը պատճառեն: Բայց և այնպէս հարկ է որ դուն ալ զիտնաս վերջապէս սա այն ինչ որ ամենը զիտեն արդէն: Եւ քու համազգեստէն զատ ո՞լ է որ պիտի ըսէր քեզ զայդ: Նայէ, քիչ մը լրջօրէն դատենք: Սա դու կարգուած ժամանակդ ինչ ունէիր: Ոչինչ կնիկդ ինչ բերաւ քեզ: Զէոօ: Ուրեմն ինչպէս կը բացատրես սա քու աժմեան հարստութիւնդ: Հիմի նորէն պիտի ըսես ինձ թէ, շատ մը աշխատեցայ: Բայց, թըշուառական, գիշեր ցորեկ աշխատելով, և կարգուելէդ իվեր կառավարութեան կողմէ անպակաս քեզ տուած պատուէրնեռու պարգեւներով իսկ դուն, տարին, բնաւ տասն և հինգ հար-

զար ֆրանգէն աւելի չես կրցած վաստկիլ կը կարծես թէ ասի ձերինին պէս տուն մը գարձներու համար բաւական էր: Մտարէրէ մի անգամ որ գեղանին տիկին Կիյաստէն միշտ ուշադրութեան առարկայ եղաւ իբր ամենապերճ կինը և բոլորովին և միշտ գտնուեցաւ այնպիսի ընկերութիւններու մէջ ուր ստակ կը միսեն... Պապիկու կաւ գիտեմ որ դուն առառւանէ մինչեւ իրիկուն աշխատանոցիդ չորս պատերուն մէջ փակուած, զու երբէք չի խորհեցար այս բաներու մասին: Եւ կը բաւականանայիր բարեկամներուդ ըսելով. «Զարմանալի կերպով գործէ հասկցող կին մունիմ: Սա իմ վաստիածովս այնպէս ալ լաւ ապրելէ յետոյ, գեռ խնայողութիւններ ալ կրնայ ընել»:

«Զարմանալին դուն էիր, խեղճ մարդ... ձշմարիտն այն է որ դու ամուսնայար սա Բարիզին մէջ այնքան գտնուող սիրուն հրէջներէ մէկուն հետ, որ մեծամիտու և կենցաղասէր կին մ'է, քեզ համար լուրջ, ինք իր համար թեթեւ և քու գործերն ու իւր հաճոյքներն հաւասար ճարպիկութեամբ վարել զիսցող»:

«Այս կիններու կեանքը, սիրելիս, պարահանդէսի carnet ի մը կը նմանի յորում պարողներու անուններու կուշտին թեւեր շարուած են: Քուկինը սա խորհրդածութիւնը ըրաւ. «Էրիկս տաղանդ ջունի, հարստութիւն ջունի, և ոչ իսկ մեծի ձեւեր. բայց մի ընտիր մարդ է. հաճոյակատար, պարզամիտ, և կարելոյն չափ չի նեղացնող, չի ճանձրացնող: Թող թողնէ որ հանգիստ զրօնում և ես յանձն կ'առնեմ տալ անոր իրեն պակսածը»: Եւ այդ օրէն ահա, դրամը, պատուէրները, ամեն երկիրներու պատուանշանները, իրենց մետաղական սիրուն հնդիւններով սկսան թափիլ քու աշխատանոցի մէջ: Նայէ սա ցպիկիս... Ապա, առաւօտ մ'ալ, տիկինը ֆանթէզի մունեցաւ— հասուն տիկինոց ֆանթէզի—ագադեմականի մը կինը կոչուիլ, և անոր նրբօրէն ձեռնոցուած թաթելն են, որ մի առ մի բացին քեզ համար սրբարանին բոլոր դռնները...: Ի՞նչ երկայն խօսել, ծերուկս, քու կանաչ ոսկով երիզուած համազգեստը քեզի քանիսով նստած ըլլալը միայն քու զասակիցները կրնան ըսել քեզ...»:

—Սուտ, սուտ... պոռաց Կիյաստէն սրտմտութենէն շընչապառ:

—Է՞հ, ոչ, ծերուկս, չեմ ստեր... երբ խորհուրդի ժողովարահէն ներս մանես բաւ է չուրջդ նայիս: Բոլորին աչքին մէջ չարութիւն և ամենուն բերնին ծայրը հեղնական ժպիտ մը պիտի տեսնես, և քու անցած ատենդ ամենն պիտի հըծնեն. «Տեսէք գեղանի տիկին Կիյաստէնին էրիկը». վասն զի

դու բովանդակ կեանգիդ մէջ ուրիշ բան չի պիտի կրնաս ըլլալ բայց եթէ սիրուն կնոջ մը էրիկը...»

Սաոր վրայ կիյաստէն ալ չի կրցաւ դիմանալ կատաղութենէն զունատ, տեղէն վեր կը ցատկէ, կերթայ բռնել այն վիրք և թափառական համազգեստը և անոր սիրուն կանաչ պսակը փրցնելով կրակը նետել, բայց յանկարծ նայես դուռ մը կը բայցուի և չ'արժեցնող ելեէջներով լաւ ծանօթ ձայն մը և քաղցր մարմրուքներով կուգայ արթնցնել զինք իւր նողկալի, ահոհի երաղէն:

«Ահ, տարօրինակ, դուն ես, և ասանկ օր մը նստեր կրակարանի մօտ կը քնանատ»...

Տիկին կիյաստէնն է, բարձրահասակ, դեռ ևս զեղեցիկ, թէի քիչ մը չափազանց տիրակալ իւր գրեթէ բնական վարդագոյն երեսով, մնգոյրսած մաղերով և ներկուած բիրերուն մէջ աչքերու չափաղանց փայլատակումով։ Երկան վրայ տիրապետող կնոջ շարժումով, կը բռնէ կանաչ պսակով երիզուած հաւգուստը և թեթև ժափառով մը կօգնէ էրկանը որ հաղնի, մինչդեռ իւնզճ մարդը զեռ իւր մղձաւանջի քրտինքով թայ, շունչ մը կը քաշէ մխիթարուելով և ինքնին մտածելով՝ «Բնչ լաւ որ երազ մէ եղեր»...

Ցրանսերէնից թարգմ.

Նկարիչ ԱՐՇԱԿ Ֆէթվալձեսն

Ա Ղ Օ Թ Ք

(Աղա Նեգրից)

Սառը նկուղի խոնաւ անկիւնում խսիրի վրայ
Պառկած է մենակ որբ մանկահասակ հիւանդ մի տղայ,
Տնւր ապաքինումն նորա տանջանքին, խնամնող Աստուած,
Բանուոր մանուկ է նա անօդնական—ողջից մոռացուած:

Հրեշտակի թևով ուղարկիր նորան տեսիլք ցնորալից,
Այդպէս փարատուի գոնէ մօտալուտ մահուան տագ-
նապից.

Նա օր չտեսաւ... վիճակը նորա զրկանք էր անվերջ—
Ծեծ ու հայհոյանք գործարանական խուլ ժխորի մէջ:

Եւ դժոխային խիստ աշխատանքից ուժասպառ, տար-
տամ,

Որպէս հնձած հասկ օրօրուեց—ընկաւ մեքենայի տակ.
Գիտեմ, Արարիչ, առանց սուրբ կամքիդ և մազն անդամ
Զի պակսիլ մարդուց, և սակայն որբին մի թող անխնամք:

Սփոփիր նորա կոկիծն ու լացը: Հրեշտակը մահուան
Թնող իր ջերմ սիրով, բաղցը զրոյցով փայփայի որբին.
Ե՛ւ կեանքն անհամբոյր, և՝ բաղցը տանջող—նրանից
անբաժան
Թնող անհետանան, խղճուկի մտքից մահուան րոպէին:

Թարգմ. ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ

ՋՀՈՒԴ-ՔՈՒՇԱՆ

(Հրէասպանութիւն)

Վ. Է. Պ.

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԵԱՆՔԻՑ

IX

Սրճարանը, ուր մտան Սէլիմը և Իբրուհիմը, լի էր զէյլան ծխողների և թէյ լսմողների ահագին բազմութեամբ։ Կեղտոտ կարմիր ֆիտաները¹⁾ գոզնոցի տեղ կապած զէյլանի սպասաւորները, որոնց ճակատից ծորում էր կեղտի հետ շաղախուած բրտինքը, անդադար այս ու այն կողմն էին վազում ու տալիս որին մի զէյլան, որին մի փոքր դաւաթ թէյ, որին մի ֆինջան սուլուծ։ Նոյն կեղտոտ ֆիտայով նրանք մաքրում էին գաւաթթները, նախապէս միւճելով սրճարանի մէջտեղի մեծ աւազանի մէջ, որի ջուրը թէյի բաժակների ու զէյլանների լուացումից գեղնագոյն տեսք էր ստացել։ Այդ աւազանի մէջ մըխւում էին և կաւէ լուլէինները առանց որոնց հաւատացեալները ոչ կարող են արտաքնոց գնալ, ոչ էլ նէսմաղ կատարել։

Երբ երկու շաթիրները ներս մտան, ամենքը ոտքի կանգնեցին՝ «քիսմուլլահ, բիսմուլլահ, աղա ֆէրրաշըաշին»²⁾ ասելով։ Վերջին խօսքը վերաբերում էր Սէլի-

*.) Տե՛ս «Մուլճ» № 5.

1) Բաղնիքներում գործածուող զողնոց, 2) Համեցէք, համեցէք, տէր ֆէրրաշապետ։

մին, որը թէև գեռ ֆէրրաշբաշխութեան աստիճանին չէր արժանացել, բայց արգէն վազուց արդ տիտղոսն վայելում էր ամբոխից¹⁾։ սակայն երկու ֆէրրաշները գլխի թեթեւ շարժումով պատասխանելով յաճախորդների բարեւին, ասացին. «Ոչ, մենք կ'անցնենք դուրսը, կը նստենք սաքուի վրայ, այնտեղ աւելի զով է»։

Եւ գնալով ու նստելով սաքուի տախտակեայ տախտի վրայ, Սէլիմը պոռաց. «Բէջչա, մի լաւ զէյլան չաղ արա Շիրազի թամբազուից և երկու գաւաթ տող ու շիրին²⁾ թէյ բեր մեզ համար»։

Սաքուից կարելի էր նկատել փողոցի անցուգարձը ու դիտել Բէհման-Միրզա շահզագէի տունը։

Սէլիմը տեսաւ շահզագէների գալը Բէհման-Միրզայի տունը և որովհետեւ իփթարի ժամանակ էր, ուստի ոչ մի արտակարդ բան չը նկատեց այդ այցելութեան մէջ, բայց երբ երրորդ զէյլանը ծխելիս նա տեսաւ, որ մի կին, ըստ երեւոյթին աղախին, անցաւ սրճարանի առջեւից և ուզզեց քայլերը դէպի շահզագէի տունը, նա վեր կացաւ, պատուիրեց իբրահիմին դիտել և գնաց կնոջ ետեից։ Լսելով իր ետեւից ոտնաձայն, կինը յետ դարձաւ ու, նկատելով որ փողոցում ուրիշ մարդ չը կայ, բարձրացրեց երեսի քօղը և Սէլիմը ճանաչեց եասաւիտնին։

—Գնա տեղդ նստիր և մի շարժիր մինչև իմ դուրս գալս. երբ դուրս կը դամ հետեւիցս ել և յարմար տեղում ամեն բան կը պատմեմ քեզ, այս գիշեր շատ բաներ կ'անցնեն։

Արագ արագ արտասանելով այս խօսքերը խափշիկուհին երեսի քօղն վայրի ձգեց ու մտաւ շահզագէի տունը։

Սէլիմը մնաց շուարած կանգնած. նա այժմ հասկա-

¹⁾ Պարսկաստանում քաղաքավարութիւնը պահանջում է խօսակցին մի աստիճանով բարձր անուանել. եթէ հարիրապետ է, պէտք է ասել հազարապետ. եթէ զնդապետ է—զօրսապետ. եթէ հասարակ զինուոր է—տաճնապետ. զուլամ է—զուլամբաշի, ֆէրրաշ է—ֆէրրաշբաշի։ ²⁾ Քաղցր։

ցաւ, որ մի խորհրդաւոր բան է կատարուելու այս գիշեր շահզադէի տանը և գրա համար Բէգլար-բէգին ուշղարկեց իրանց հսկելու, բայց ինչ բան—նա չէր կարուզանում գուշակել։ «Այս սատանայ Եասամանը եթէ եկել է այստեղ, զուր չէ եկել. ուրեմն լսենք նրան և տեսնենք ինչ կը տնօրինէ Ալլահը»։

Եւ վեռադառնուղ ու բռնելով սաքուի վրայ իր առաջուայ տեղը, նա պատուիրեց չորրորդ չաղ ղէյլան ու տամներորդ տող ու շիրին թէյի գաւաթ։

Սրճարանում մի գէրպիշ հերիաթ էր պատմում. Բուստամ Զալի ու Զոհրաբի հերիաթը. յաճախորդները նստոտած աւազանի չորս կողմը, զէյլանների կլկոցի մէջ, թէյի գաւաթները գատարկելով, մէկ մէկու ետեւից, լսում էին հերիաթբանին։

Փողոցում մարդիկ արաների, ջուրաների մէջ, իսկ կանայք չարշաւների և չախշուրների մէջ փաթաթուած անց ու դարձ էին անում մեծ լապտերները առաջներից տանել տալով ծառաներին։

Հազիւ անցած կը լինէր գիշերուանից հէշշ ժամ¹⁾ և ահա փողոցի ծայրին, այնտեղ ուր շահզադէի տան պատը անկիւն էր կազմում, երեւացին երեք կանայք, որոնցից մինը թերքի տակին մի ջաբբա²⁾ ունէր պահած, իսկ երկրորդը դլիին դրած մի բօխչա։ Այդ երկու կանայք հետեւում էին երրորդին, որի մետաքս չարշաւից, ուրբանդի ոսկէ հանգոյցներից խանըմ լինելն հեշտ իմացւում էր։ Փորձառու աչքը կարող էր սակայն գիտել, որ մի անքնական բան կար խանըմի քայլերի և շարժումների մէջ։ Այդ երեք կանայք, տարակոյս չը կար, գուրս էին գալիս շահզադէի հարամիանայից, որի գուռն մեծ փողոցի վրայ գուրս եկող գարբանտից³⁾ էր, որտեղ ուրիշ այլ գուռը չը կար։ Բօխչան տանող կնոջ չարշաւից և քայլուածքից Մէլիմն անմիջա-

¹⁾ Պարսիկները ժամի հաշիւները էղանից են սկսում, արևամուռքից, ուրեմն երսպական մօտ ժամը 11-ին գիշերուակ։ ²⁾ Ծրկղիկ։ ³⁾ Նեղ, փոքր փողոց, որ մի մուտք ունի։

պէս ճանաչեց Եասամանին. նա ենթադրեց, որ շահագադէ խանըմը երեւի հիւր է գնում Լէյլա խանըմի մօտ և Եասամանը եկել է հրաւիրելու ու առաջնորդելու. զարմանում էր միայն որ իշխանուհին միայն մի աղախին է վեր առել հետք, հակառակ սովորութեան և ոտքով է գնում, փոխանակ ոսկեսարաս ջորու կամ սպիտակ էշի վրայ հեծնելու:

Երբ երեք կանայք մօտեցան սրճարանին, շաթիրները վեր կացան և Սէլիմը խոր գլուխ տուեց առաջից գնացող խանըմին. վերջինս մի տեսակ ցնցուեց, կարծես երկիւղից. բայց Եասամանը մօտենալով նրան ինչ որ փսփսաց ականջին և խանըմը շարունակեց ճանապարհը: Այդ միջոցին յանկարծ մի իրարանցումն սկսուեց փողոցում: սրճարանից մարդիկ սկսեցին գուրս թափուել և վազել դէպի շահզադէի տան մեծ գուռը. «Ալլահ, Ալլահ, լսում էին ցած ձայնով արտասանուած խօսքեր, դահիճներն են եկել, ինչ է պատահել»: Խանըմի ծընկները կարծես կծկուեցին. նա արձանացած կանդ առաւ սրճարանի մօտ, բայց Եասամանը մօտենալով կամաց միջնջաց. «ի սէր Ալլահի, աղա, քեզ մի կորցնի, մեզ ոչ ոք չէ կարող ճանաչել, այս իրարանցումի մէջ կարող ենք աննկատելի կերպով հեռանալ, սիրտ առ»: Եւ դառնալով Սէլիմին, ասաց նրան. «եկ մեր ետևից, անհրաժեշտ է, յետու կը վերադառնաս այստեղ»:

Եւ երեք կանայք առանց որևէ ուշադրութիւն հրաւիրելու իրանց վրայ գուրս եկան փողոցից և մտան մի այլ նեղ փողոց: Սէլիմը, պատուիրելով իրահիմին գնալ շահզադէի տունը և հսկել, հետեւեց կանանց:

Նրանք գուրս եկան նեղ փողոցից. մտան այն մեծ փողոցը, որ յայտնի է այժմ Զըրադշապի անունով և շտապ շտապ գնում էին մինչեւ հասան այն Բաղարչէի¹⁾ առաջ, որ կից է ոռոսաց դեսպանատան շինութեան: Այդտեղ փոխանակ շարունակելու ճանապարհը դէպի

1) Փոքր բազար

Իմամ-Ջումայի տունը, նրանք մտան Բաղարչէյի մէջ և
երբ երևաց ոռւսաց գեսպանատան մեծ դուռը, խա-
նըմը յանկարծ վազեց, իբրեւ տղամարդ, եւ մի թռիչ-
քով մտաւ գեսպանատան բակը բաց գռնից—իսկ դու-
ռը բաց էր բամազանի պատճառով—այնպէս որ դռան
առջև իրանց հրացանները չառմա խփած սարբազ-
ները նոյն իսկ ժամանակ չունեցան տեղից վեր կենա-
լու։ Խանըմի ետեւից ներս վազեցին երկու աղախին-
ները, որոնցից մինը անմիջապէս ցած դրեց բօխչան և
այնտեղից հանեց տղամարդի ջուրբա, դլխարկ և կօ-
շիկներ։ Խանըմը դէն ձգեց չարշաւը, հանեց չախշուր-
ները, ուրբանդը եւ երբ հագաւ տղամարդի շորերը,
ապշած եւ դուրսը կանգնած Սէլիմի աշքերին երեւաց
երիտասարդ, գեղեցիկ Բէհմնն-Միրզա շահզագէն։

Ի տես Շահի եղբօր գիւանատան զինուորները և
դուկաֆները վեր թռան եւ հրացանները բռնելով զի-
նուորական պատիւներ տուին շահզագէին, որն, գիմե-
լով զուլամներից մէկին, բարձրածայն ասաց. «Դնացէք
յայտնեցէք յանաբ վէղերմուխտարին ¹⁾», որ Բէհմնն-
Միրզա շահզագէն եկել բէստ է մտել ամենահզօր ոռւ-
սաց իմֆէրօթօրի դրօշակի տակ։

Եւ անմիջապէս գնաց ու կանգնեց մեծ դռան այն
կամարի տակ, որի վրայ ծածանւում էր ոռւսական
դրօշտկը։

Այդտեղ, նա ազատ չունչ քաշեց. նա ապահով էր.
Նա գիտէր, որ ոռւսական հզօր արձանի թեւերի տակ
գտած ապաստարանը, բէստը այնքան նուիրական է,
որ նոյն իսկ ինքը Մահմէդ Շահը եթէ գալու լինի, ու
չինչ անել չէ կարող։ Դեսպանն եւս, երկրի նուիրական
աւանդութիւններն խախտել չէ կարող, ուստի եւ կա-
մայ ակամայ ստիպուած է իր հովանաւորութիւնը շնոր-
հել յանուն ոռւսաց մեծազօր կայսրի։

Ապա գառնալով իր աղախինին ասաց. «Բէգում,

¹⁾ Բարձրապատիւ լիազօր գեսպանին։

գնայ յայտնիր Շահզադէի խանըմին, որ կեանքս ապահով է»:

Եւ առնելով Եասամանի ձեռքից ջաբբան, որի մէջ էր իր ամբողջ գոհարեղէն գանձը, յուզուած ասաց. «Շնորհակալ եմ, Ալլահը թող օրհնի քեզ, թող իմամբիզան վարձահատոյց լինի քեզ քո անձնուիրութեան համար, առ այս մատանին յիշատակ»:

Եասամանը չոքեց և համբուրեց շահզադէի փէշերը, և ստացաւ զմրուխտի թանկագին մատանին. խափշիկուհին լացեց. «Թող Ալլահը սիւրգիւն¹⁾ անէ քո թշնամիներին»:

— Իսկ դու, Սէլիմ շաթիր, գնա պատմիր անցածդարձը Բէգլար-բէգուն. թող նա և քեսա²⁾ Հաջին կատաղեն բարկութիւնից. ասա որսը թուաւ:

Սէլիմին մնում էր միայն խոր գլուխ տալ և հեռանալը նա գնում էր կոր ի գլուխ. այժմ՝ միայն հասկացաւ թէ որքան մեծ վտանգ է սպառնում իրան. կարող են կարծել, որ ինքը նպաստել է Շահզադէի փախստին և այն ժամանակ ոչ ոք նրա գլխին մի բիստի անդամ չի տայց ի՞նչ անել, ինչպէս աղատուել.

— Ախ, անիծեալ Եասաման, այս ինչ օյին հանեցիր գլխիս. հիմա ես ի՞նչ անեմ:

— Ես քեզ այդքան յիմար չէի կարծում, աղա Սէլիմ, ի՞նչ պէտք է անես. պէտք է օգուտ քաղես և դեռ ընծայ ստանաս Բէգլար-բէգուց Վազիր, պատմիր Սբբաս-խանին և Բէգլար-բէգուն ինչ որ տեսար աչքովդ և լսեցիր ականջովդ. չէ որ դեռ ոչ ոք չը գիտէ որտեղ է փախել Շահզադէն: Իմ անունս մի տար, իսկ Բէգումի համար ինքը կ'ասի, որ չէր իմանում խանըմը ուր է գնում և կարծել էր, որ խանըմն է, որովհետեւ Շահզադէն խանըմի շորերն էր հագել: Շուտ արա վազիր, իսկ ես կը գնամ տուն:

Սէլիմը քաշեց կրունկը և սլացաւ: Երբ նա հա-

1) Հալածական: 2) Գօշ:

սաւ Բէհման Միրզայի տունը, այդտեղ արդէն հասկացել էին փախուստը և մեծ իրարանցումն կար։ Աբբաս-խանը սաստիկ յուսահատ՝ ֆալախկայի էր կապել տուել Շահզադէի սպասաւորներին, և պահանջում էր յայտնել, թէ որտեղ է թագնուել Շահզադէն. «Ճեղ փայտի տակ սատկեցնել կը տամ, գոռում էր նա, Ճեղ թիքա-թիքա անել կը տամ, Ճեր միուր աքցանով պոկել կը տամ, Ճեր լէշը փողոցներով քաշ քաշ անել կը տամ, Եթէ չը յայտնէր, որտեղ է թագնուել Շահզադէն»։

—Վալլահ, Բիլլահ, չը գիտենք, անտեղեակ ենք, լացում էին խարազանի հարուածների տակ սպասաւորները։

Դահիճները նոյնպէս յուսահատ էին. եթէ Շահզադէն չը գտնուի, նրանք չեն ստանայ այլ եւս Մէլիք-Դասըմ Միրզայի տուած 200 թուման նուէրը։

Սյդ ըոսէին լեղապատառի նման բակը մտաւ Սէլմուլ։

—Խան, ասաց նա, գլուխ տալով Աբբաս-խանին, ես գիտեմ որտեղ է Շահզադէն։

Եւ նա պատմեց ինչ որ գիտէր. նա, ի հարկէ, չէր կարող երեւակայել, թէ կնոջ հագուստի մէջ Շահզադէն է. նրան միայն կասկածելի էր թուացել, որ Շահզադէ խանըմը մի հոգի աղախնու հետ գուրս էր եկել տանից, հետեւել էր տեսնելու, թէ որտեղ է գնում; և այդ ձեւով իմացել էր պատահածը։

Աբբաս-խանի ուրախութեան սահման չը կար. նա այժմ իր գլուխը ազատուած տեսաւ. նա իսկոյն յղացաւ մտքում ծրագիրը, ինչպէս պէտք է յայտնէր եղելութիւնը Շահին և սաղրազամին։ Երբ նա եկաւ, Շահզադէն արդէն վաղուց կանացի հագուստով փախած է եղել և ոչ ոք չէր կարող կասկածել ու ըմբոնել, թէ Բէհման-Միրզան կանացի հագուստ կը հագնէ։ Նա գիտէր ուրեմն իր գլսի գալիքը և հետն էլ տարել էր իր գոհարեղէնը։

Եւ հրամայելով արձակել սպասաւորներին ֆալախ-

կայից, նա ձի նստեց ու քշեց դէպի սաղրազամի
տունը:

Սէլիմ շաթիրը վաղեց Բէղլար-բէգու տունը, որս
պէս զի ինքն առաջինը յայտնի ոստիկանապետին
անցը:

Այդ երեկոյ Բէղլար-բէգին իր երանութեան գառ
գաթնակէտին հասած էր կարծում իրան. Երկու ամիս
առաջ, իբրեւ հաւատարիմ մուսլիմ, նա չորրորդ քետ
բին էր կատարել և օրինական երեք քեաբինաւոր կա-
նանց թուին աւելացրել էր չորրորդը. նա առել էր
Շահզադէ Աբդար-Միրզայի աղջկան և այգպիսով ու-
նէր Շահզադէ խանըմ կին. Սակայն յիմարութիւն էր
ունեցել մի սխալ գործելու, որ իրան շատ թանգ էր
նստել. յոյս դնելով իր գեղեցկութեան, հարստութեան
վրայ, նա թոյլ էր տուել իրան խախտել աւանդական
սովորութիւնը, որի համաձայն ամուսինը, երբ մտնում
է անկողին, և կինը Շահզադէ խանըմ է, պէտք է
սպասի մինչեւ կինը մտնի անկողին—առագաստ, ապա
ամուսինը պէտք է մտնի անկողին ոչ թէ կողքից, այլ
ներքեւից, կնոջ ոտքերի կողմից, բարձրացնելով վեր-
մակը և սահեցնելով իր գլխի վրայով։ Դա յարգանք
և պատիւ է, որ տրւում է կնոջ ծագումին. Կնոջից է
կախուած աղատ կացուցանել ամուսնուն այդ յար-
գանքը մատուցանելուց։ Արդ, Բէղլար-բէգին մտել էր
անկողին ոչ թէ ներքեւից այլ կողքից և սաստիկ դըռ-
գուել էր Շահզադէ խանըմի բարկութիւնը. նա վորն-
դուել էր անմիջապէս և այդ օրից Շահզադէ խանըմը
զանում էր թոյլ տալ նրան կատարել իր ամուսնական
պարտաւորութիւնը։ Վերջապէս ընծաներով և աղա-
շանքով կարելի էր եղել ողոքել և կակզացնել գեղանի
հարսի սիրտը, որն, վերջապէս զիջե, էր թոյլ տալու
նրան անխափան կատարել իր ամուսնական պարտա-
ւորութիւնը պահպանելով, ի հարկէ աւանդական ձե-
ւականութիւնը։

Այդ երեկոյ, իՓթարից յետոյ, Բէգլար-բէգին շտապել էր սովորականից մի քիչ առաջ մտնել հարամ-խանէն. նա արդէն հաշտուել էր շահզադէ խանըմի հետ. աղախինները արդէն փոել էին դորդի վրայ ան-կողինը և Բէգլար-բէգին գօտին քակած, գլխարկը՝ հանած և թիրմա արազինը¹⁾ դրած, սպիտակ վար-տիրով, սառն օշարակի գաւաթը ձեռքին պչրանք էր ցոյց տալիս սէգ և սիւրմայով շպարուած իշխանու-հուն, որ հագին ունէր միայն հարէմական զգեստ²⁾. նա շէյր³⁾ էր ասում Հափիզից, Սադիից. նա նմանե-ցնում էր շահզադէ խանըմի ոտները եղնիկի ոտներին, իրանը՝ նօծի ծառին. նա գովում էր նրա երեսի խալը. «այդ խալին — ոգեւորուած պոռում էր նա, կրկնելով, բանաստեղծի խօսքերը — կը բաշխեմ» Սամարզանդը և Բուխարան»:

Հասել էր արդէն րոպէն, եւ գոռող Բէգլար-բէ-դին պատրաստում էր աւանդական եղանակով առա-դաստ մտնել, երբ յանկարծ հարէմիսանայի դրսի դու-ռը պինդ կոփուեց. Որ մահկանացուն էր համարձա-կում այդպէս անյարմար րոպէին խանդարել Բէգլար-բէգու երանաւէտ հանգստութիւնը. չէ որ խիստ պատ-ւէրներ էր տուել, որ մինչեւ սհատի կերակուրը իրան չանհանգստացնեն: Այդ կոփոցի մէջ նա մի շարադու-շակ բան զգալով, սարսուեց. շատ էլ հանգիստ խըզճ-մտանք չունենալով, նա կարծեց, որ գուցէ աշխարհի աղօթարանը նորից բարկացել է իր վրայ. նրա վախե-ցած երեւակայութեան առաջ նորից պատկերացաւ փալախկան եւ գուցէ մետաքսէ պարանը...:

Կոփոցը սաստկանում էր. շուտով լսուեց ոտնա-ձայն. մի քիչ յետոյ աղախիններից մինը վարագոյրի ետեւից կամաց խօսեց. «կան, ֆէրրաշբաշին ասում է, որ խսկոյն պէտք է բիրունին դնաք. ծանր բան է

1) Թասագ: 2) Հարէմում կինը կիսահագնուած պէտք է լինի, մա-նաւանդ անփոխան: 3) Ոտանաւոր

պատահել. Սէլիմ շախիրը այս բոպէին լեղապատառ,
վատ լուր է բերել:

Բէգլար-բէգին ծլունկ եղաւ տեղից. նա մոռացաւ
եւ սէրը եւ շէյրը. նա շտապով հազնուեց, գօտին կա-
պեց, ջուբան ձգեց եւ սլացաւ գուրս: Բիրունիի աւա-
զանի մօտ կանգնած էր Սէլիմը, որ խոր գլուխ տուեց
եւ սպասեց մինչեւ Բէգլար-բէգին կը հարցնէ: Նա
պատեց թէ ինչպէս Բէհման-Միրզա Շահզադէն կնոջ
ծպտեալ կերպանանքով փախել էր եւ ապաստանել
ուռուաց գեսպանատունը, ինչպէս Արքաս-խանը սադ-
րազամի ֆէրրաշբաշին եկել էր Շահզադէն կուրացնե-
լու եւ գոհարեղէնի ջաբբան վեր առնելու, բայց Շահ-
զադէն վազուց անհետացել էր: Սէլիմը չը մոռացաւ
յալտնելու, որ ինքն է եղել Շահզադէի փախստի տեղն
իմացողը:

— էֆէրիմ, էֆէրիմ, ասաց Բէգլար-բէգին Սէլիմին,
ուսը խփելով. քեզ մի լաւ ընծայ կը հրամայեմ տան»:

Բէգլար-բէգին վերստին դտել էր իր լաւ տրա-
մադրութիւնը. ոեփական վտանգի երկիւղն անցած լի-
նելով, նա գոհ էր, որ Շահզադէն փախել է. որովհե-
տեւ սադրազամը նրան չէր յայտնել գործի էութիւնը,
այլ միայն պատուիրել էր հսկել տալ Շահզադէի տու-
նը: Այժմ նա զգացնել կը տայ ծերունի սադրազամին,
որ եթէ գործը յանձնուած լինէր իրան, այդպիսի ելք
չէր ունենայ. միւս կողմից նա կարող էր պարծենալ,
որ իր ֆէրրաշներն են իմացել առաջինը Շահզադէի
ապաստարանի տեղը: Որքան պիտի կատաղէ ծեր աղ-
ւէսը տեսնելով, որ որսը փախել էր իր ճիրաններից:

Բէգլար-բէգին հրամայեց անմիջապէս թամքել
ձիերը եւ հետն առնելով ֆէրրաշբաշուն ու Սէլիմին,
շտապեց սադրազամի ապարանը:

— Գնացէք ամենակարճ ճանապարհով, հրամայեց
նա իր ձիաւորներին. գնացէք հրէաների թաղի միջով:

Արդէն կէս գիշեր էր. փողոցներում անցուդարձը
դեռ շարունակում էր, բայց հրէական թաղում լռու-

թիւնը արդէն տիրում էր։ Անցնելով սինագօգի առջեւից, Բէգլար-բէգին նկատեց, որ այնտեղ լոյս կայ եւ լսում է աղմկալից խօսակցութիւն։ Նա պատուիրեց Սէլիմին մնալ հրէաների թաղում եւ իմանալ սինագօգում այդ ժամին գումարուած ժողովի պատճառը։

X

Հրէական թաղը թէհրանի ամենակեղտու թաղերից մինն է. որ փողոց մտնէք, անմիջապէս զգացւում է այն բնորոշ հոտը, որ յատուկ է հրէական բնակութիւններին։ Կարելի է կարծել, որ այդ թաղի բոլոր բնակիչները մուրացիկ աղքատներ են. ոչ ունեորն է որոշում, ոչ աղքատը. ամենքը գրեթէ մի տարրազով հագնուած, եւ հագնուած բուն պարսկական ձեւով. միայն զագաքի բաճկոնակի վրայ կարուած կարմիր նըշանը մատնում է հրէային։ Մեր պատմութեան ժամանակ ատելութիւնը և հալածանքը իսրայէլի զաւակների գէմ գեռ շատ սաստիկ էր եւ այդ պատճառով հրէաները, միշտ ենթակայ կողոպտուելու վտանգին, աշխատում էին չը գոգուել մուսուլմանների ընչափաղցութիւնը եւ ագահութիւնը. նրանք իրանց ձեւացնում էին աղքատ զաղարուներ, թէև այդպիսիների թիւն ևս իրողապէս քիչ չէր։ Անմաքրասիրութիւնը, կեղտութիւնը այնքան մեծ էր հրէաների մէջ, որ նոյն իսկ պարսիկները, որոնք, սովորաբար, չեն փայլում առանձին մաքրասիրութեամբ, զղուանքով էին խօսում քէսի ֆ¹⁾ ջհուղների մասին։

Փողոցները մութ էին և միայն լուսնի աղօտ լրյուղ լուսաւորուած, բայց այնու ամենայնիւ կարելի էր նկատել, որ այդ գիշեր մի անսովոր շարժումն և յուղ մունք կար հրէաների թաղում։ Դէպի սինագօգը տառող ճանապարհի վրայ նկատում էին ստուերներ, ու-

¹⁾ Աղքատու

րոնք սահում էին պատերի տակով. դրանք մարդկային ստուերներ էին. երկիւզը ստիպում էր նրանց անդադար յետ նայել, տեսնելու համար, թէ ոչ ոք հետամուտ չէ իրանց և այդ պատճառով այդ ստուերները կծկուեցին պատերի տակ, երբ յանկարծ երեաց Բէգշլար-բէգին իր ձիաւորներով։ Հրէաները լեղապատառ եղան կարծելով, որ ամբոխը գալիս է Զհուդ-Քուշան սարքելու, բայց տեսնելով, Բէգլար-բէգուն միամտուեցին և մինչեւ գետին խոնարհութիւն մատուցին նրան։

Նաթիր Սէլիմը, որ ճանաչում էր հրէաներից շատերին, մօտեցաւ նրանց, խօսակցութեան բռնուեց և իմացաւ, որ այդ գիշեր հրէական մզկիթում կամ սինագօգում, որն իր արտաքին ձեռվ մզկիթից ոչնչով չէր զանազանում, պէտք է Ծերակուտական ժողով գումարուի հրէայ աղջկայ հարցը վճռելու համար և այդ նպատակով Նահի ախոռատանը բէստ մտած ծերունի հրէան, Եսթերի հայրը, ինքն Եսթերը և նրա նշանած Սաւուզը, միախօրի թոյլտութեամբ, ծածուկ եկել են մզկիթը։

Սէլիմը միացաւ հրէաներին, ասելով որ նա պահպանութիւն կ'անի նրանց և ամենքը ուղեւորուեցին ոինագօգը։

Հրէական մզկիթը անճաշակ և անճունի կերպով շնուած փայտածածկ մի մեծ աղօթարան էր. գետնին տարածուած խսիրների վրայ ծալապատիկ նստել էին հրէայ ծերունիները. երիտասարդները կանդնած էին լուռ մի կողմում, իսկ գիմացի կողմում նոյնպէս խսիրների վայ, չարշաւներում փաթաթուած նստած էին կանայք։

Մի քանի պղնձեայ մեծ և բարձր եօթնաճիւզեան աշտանաւկներ, որոնց մէջ տնկուած էին ճարպէ մոմեր, աղօտ կերպով լուսաւորում էին մզկիթը։

Տխուր էր այդ վայրը, տխուր և վշտալից էին նրա մէջ գումարուած իսրայէլի զաւակները. տխուր էր իսրայէլը։

Վեր կացաւ տեղից ծերունի խախամբաշին և ա-
զօթողների խորին լոռութեան մէջ արտասանեց.

«Լաց, լաց, Խորայէլ, մոխիր և հոգ ցանիր դլխիդ,
զի ծանրացաւ ծիրոջ աջը քո վրայ»:

Եւ յանկարծ սկսուեց մի ողբ, սուգու շիւան պա-
տեց ամենքին: Լացում էին և ծերունիները և երի-
տասարդները, լացում էին կանայք և ջահէլ աղջը-
կելքը:

«Տէր Եհովա, Տէր Սաբաւօթ, աղաղակ Ենք
բարձրացնում քո աթոռին, ունկն դիրքո ծառաներին»
—նորից լսուեց բարունապետի լացախառն ձայնը:

«Մենք նստած ենք, Տէր զօրութեանց, խաւարի
մէջ. մենք պաշարուած ենք երկիւզով: Մենք խորտակ-
ուած ենք և վիրաւոր, իբրեւ ծառի սստը՝ կատաղի
փոթորկից. այսօր ճնճղուկի վիճակն անդամ երանելի է
մեղ և նախանձելի»:

—Հող և մոխիր մեր դլխին, ողբացին կանայք:

—Հող և մոխիր վախկոտների դլխին, լսուեց ե-
րիտասարդների խմբից մի ձայն, թոյլ և անվստահ:

«Տէր զօրութեանց—նորից լսուեց բարունապետի
խիստ ձայնը—մինչեւ երբ դերի մնանք և պանդուխտ
օտար երկրում: Այն հողը, որ Դու մեզ ապրելու սահ-
մանեցիր, բանտ դարձաւ և ծով արտասուքի: Մեր
տունը սոսկալի բանտ դարձաւ, հացը՝ արիւն, ջուրը՝
դառն ըան լեզի: Ծիծեռնակը երկու հայրենիք, երկու
տուն ունի. մենք մէկից անդամ զուրկ ենք: Թշուառա-
ռացանք մենք, Տէր, որպէս ծաղիկ պոկուած մայր-
արմատից: Ուր է, Տէր, քո խոստացած Մէսիան:

—Ուր է Մէսիան, ուր է Մէսիան, աղաղակեցին
կանայք:

—Զը կայ Մէսիա, նորից լսուեց մի ձայն, այս
անդամ աւելի որոշ և կտրուկ:

—Անօրէնութիւնն և անբարյառութիւնն է խօսում
քո բերանով, Խորայէլի անխոհեմ զաւակ—ասաց քահա-
նան.—լոիր և ունկն դիր. մեծ է Աքրահամի, Խորայէլի

Աստուածը: Յիշիր Սաղմոսի խօսքերը. «Ես ամբարշտին տեսայ գոռող և տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառը. բայց մէկ էլ անցնելիս՝ ահա չը կար նա, ման եկայ նրան և չը գտնուեց»: Այսպէս կը լինի ամբարշտի վերջը:

— Հող և մոխիր մեր դլիսին, դարձեալ կոծեցին կանայք:

«Տէր, մինչ երբ բոռերը խայթոց, խոզերը ժանիք ունենան, իսկ մենք վերքեր:

«Մինչ երբ երկաթը թշնամու ձեռքում, իսկ մեր ձեռքերը երկաթում»:

— Մինչեւ երբ, մինչեւ երբ, յանկարծ թնդաց մի զօրեղ ձայն և մի երիտասարդ, գուրս գալով երիտասարդների խմբից, եկաւ կանգնեց մզկիթի մէջտեղ. մինչեւ այն ժամանակ, երբ ձեր ձեռքերն ևս կը սովորեն երկաթը գործածել, թշնամու երկաթի դէմ երկաթով պատասխանել և յոյսը դարերով Մէսիայի վրայ չը դնել:

— Սաւուզ, Սաւուզ, բայց անօրէնութիւնն է խօսումքո շրթունքով:

— Ոչ, արդարութիւնն է խօսում: լսեցէք հայրեր, մայրեր, եղբայրներ և քոյրեր:

Ամենքը յառեցին աշքերը Սաւուզի վրայ. դա այն երիտասարդն էր, եսթերի նշանածը, որին մենք տեսանք մեր պատմութեան ոկզբում, երբ մուսուլման ամբոխի հարուածներից շշմած, դլիսիկոր գետին էր ընկել: Նա հազիւ 22 տարեկան կար. չը նայելով նրա հագուստի պարզութեան, նրա գեղեցիկ դէմքը, մանաւանդ այդ դէմքի նուրբ գծագրութիւնը իսկոյն աչքի էին ընկնում: աշքերը սեւորակ և մեծ, փայլում էին. ճակատը լայն և բաց էր. զայրոյթի, վշտի բուռն ցնցումը տալիս էր նրա պատանեկական դէմքին առնացի արտայատութիւն: Աշտանակների մոմերի արձակած աղօտ լոյսը ընկնելով նրա դէմքի վրայ, աւելի

շեշտում էր նրա գեղեցկութիւնը գիշերային խաւարի մէջ:

—Լսեցէք հայրեր, մայրեր, եղբայրներ և քոյրեր, կրկնեց նա, թող ձեր որդին և եղբայրը ձեր առաջ շնորհ գտնի. մի բարկանաք յանդկնութեանս վրայ և մի դատապարտէք ինձ. եթէ իմ լեզուս ալապահձուի, քաւրերը և ժայռերը կը խօսեն: Ձեզ ամենքին քաջ յայտնի է մեր գրութիւնը. դա ստրուկի, անարդ ստրուկի դրութիւնն է. մենք տէր չենք ոչ մեր գոյքին, ոչ մեր կեանքին, ոչ մեր պատուին. մենք անզօր ենք պաշտպանելու մեր մայրերի, մեր կանանց, մեր քոյրերի պատիւը. մենք վարում ենք անարդ կեանք, արհամարհուած, ատուած ամենքից: Վերջին մուսուլման դեադան անդամ՝ իրաւունք է համարում նախատել մեզ. թքել մեր վրայ, քեասիփ ջնուգ անուանել մեզ: Լեզի է այն ջուրը, որ խմում ենք, աղու է այն հացը, որ ուսում ենք. շունը մեզանից աւելի պատիւ ունի և այս անարդ, ստրկական, անասնական վիճակը մենք համբերութեամբ տանում ենք, կրում ենք սերնդից սերունդ, հարիւրաւոր դարերից ի վեր: Մեր մէջ անհետացել է զգացումը, ամօթի, բարկութեան, վրէժինդրութեան զգացումը. մենք ինքնելս դէմ ենք անում մեր պարանոցները մեր թշնամիների սրին. մենք մուկնից աւելի վախկուտ ենք դարձել, մենք մեր սեփական ստուերից վախում ենք: Եւ այս ամբողջ անարդութիւնը մենք տանում ենք, որովհետեւ 2000 տարուց ի վեր սպասում ենք, որ կը դայ Եհովայի խոստացած Մէսիան, որը կ'առաջնորդէ մեզ նորից Աւետեաց երկիրը, մեր անձկալի հայրենիքը, կը նուաճէ ամբողջ աշխարհը, իսրայէլի լծին կ'ենթարկէ մեզ հարստահարող, ճնշող ազդերը, մեր սիերիմ թշնամիներին և թոյլ կը տայ մեզ յագեցնել մեր վրէժինդրութեան ծարաւը, լուանալ, սըրքել դարերով մեր վրայ կրուակուած անարդական արատը: Աւաղ, 2000 տարի մենք սպասում ենք այդ Մէսիային, բայց նա չը կայ ու չը կայ. Տէրը, Աբրա-

համի, Մովսէսի, Դաւթի, Սոլոմոնի Աստուածը մոռացել է մեզ: Ժամանակ է ուրեմն, որ մենք մտածենք վերջ դնել այս անսարդ վիճակին, մարդավայել կեանք ունենալ ուրիշների պէս, եթէ ոչ մահը հաղարապատիկ գովելի է այսպիսի ստորաբարչ կեանքից:

Մզկիթի մէջ ափրել էր այնպիսի խորին լոռութիւն, որ դրսից անցնողը երբէք չէր կարող գուշտկել, թէ այդուեղ բազմամարդ ժողով կայ, այդ շարաշուք լոռութեան մէջ Մաւուզի ձայնը թնդում էր որոտածայն:

—Դու հայհոյում ես, տղայ, ըստ հայրերի Աստծուն, կասկածելով նրա խոստման մասին, ասաց խախամներից մինը. դու մոռանում ես, որ Տէր Եհովան խոստացել է մարդարէների բերանով մեր հայրերին ուղարկել Մէսիային: Եւ այն Աստուածը, որ նկուն արեց եգիպտացիներին, որ տուեց Սինա սարի վրայ հրեղէն բոցի մէջ Մովսէսին տասը պատգամները, այն Աստուածը, որ յարուցեց Յաւուզին, Դաւթին և Սողոմոնին, չէ կարող դրժել իր խոստման: Եթէ Տէր Սարաւոթը դեռ այց չէ ելանում մեզ, եթէ Մէսիան դեռ չէ յայտնում և Խարայէլլ դեռ դատապարտուած է ստրկութեան ու անարգութեան, պատճառը մեր ծովացած մեղքերն են, որ մեր գլխի մաղերից շատ են: Ուրեմն պահիր լեզուգչարութիւնից և թող քո շրթունքները նենդութիւն չը խօսեն. լուր և մի վրդովիր Խարայէլի հաւատալ:

—Ոչ, լսեցէք դուք, մեռել թաղողներ, դուք որ քարոզեցիք ստրկութիւն, սովորեցրիք մեզ ստրկութիւն, լսեցէք, երկչոտ կրծողներ, դուք, որ կոչում էք համբերութիւն, համբերութիւն. լսեցէք, դուք հաստակաշի ոնդեղիւրներ, դուք որ անզգայ էք հարուածներին, դուք որ ունիք ժանիք, եղիւրներ ոչ թշնամուն, այլ միւնեանց հարուածելու: Դուք հասցըիք մեզ երիտասարդներիս այն դրութեան, որ մենք մի հաւմորթել անգամ վախենում ենք և պարսիկը ծաղը ու նշաւակ է շինել մեզ, ասելով «վախկաս իբրեւ ջնուգ», երբ կամենում է մէկին նախատեր: Դուք այսօր հա-

ւաքուել էր այստեղ մի անարդ գործ կատարելու, գործ
արժանի ստրկին. դուք, կամենալով ազատել ձեր ան-
ձը, ուզում էր զոհել մի անմեղ աղջկան, մատնել նրան
անպատիւ, անարդ կեանքի, բայց վկայ է Տէրը, որ
ես թոյլ չեմ տայ այդ, այլ բաւական է այն նախատին-
քը և տանջանքը, որ ես կրեցի. ես թոյլ չեմ տայ որ
նշանածս զոհուի. միայն իմ գիտելի գնով կարող էր
կատարել ձեր անարդ գործը:

Ամբողջ ժողովը խոր յուզմունքի մէջ լսում էր Սա-
ռուղի խօսքերը. վաղուց նա այդպիսի համարձակ և
յանդուգն ճառ էր լսել:

Սաւուղը, որ մի քանի օր առաջ, ինչպէս աւեսանք,
ոչխարի հեղութեամբ տանում էր ֆանատիկոս մահմե-
դական ամբոխի հարուածները, թուքը ու մուրը, այժմ
բոլորովին կերպարանափոխուել էր, յուսահատութիւնը,
սիրած նշանածին, գեղեցիկ եսթերին կորցնելու վասն-
գը բարոյական մի նոր յեղափոխութիւն էր առաջ բե-
րել նրա սրտի և հոգու մէջ. նա վճռել էր իր սեպա-
կան արեան գնով ազատել իր նշանածին և նրա պա-
տիւը: Նրա ճառը ոչ միայն ազգեցութիւն գործեց
հանդիսականների վրայ, այլ գրգռեց նրանց համա-
կրութիւնը դէպի Սաւուղը և եսթերը:

Խախամները զգացին այդ և շտապեցին հակազդե-
ցութիւն առաջ բերել ժողովի վրայ:

—Քո խօսքերը, Սաւուղ, բղխում են յուսահատու-
թիւնից և երիտասարդական անզուսպ կրքից, իսկ յու-
սահատութիւնը և կիրքը վատ խորհրդատուներ են:
Յիշիր Սալմոսի խօսքերը. «Սպասելով սպասեցի Տիրոջը
և նա նայեց ինձ և լսեց ազաղակու Եւ ինձ հանեց
կորստի հորիցը, տիզմու ցեխիցը, և վէմի վրայ կանգ-
նացրեց ոտներս և գնացքս հաստատեց»: Երանի այն
մարդուն, որ իր յոյսը իր Տիրոջ վրայ է գնում»: Մենք
ոչ մի զօրութիւն չունենք կոռուելու, դէմ գնելու, մենք
պէտք է սպասենք, մինչեւ Տէրը մեր օգնութեան հաօ-
նէ: Եթէ մենք չենք զոհի մեր մի աղջիկը, կը կորնչեն

մեր բոլոր աղջիկները. կը կորչի ժողովուրդը. մահ է սպառնում ամենքիս, մահ է սպառնում մեր բոլոր տղաներին, աղջիկներին։ Թող իսրայէլը, Ծերակոյտը խօսէ, որովհետեւ ծերունիների բերանով խմաստութիւնն է խօսում։

«Լսիր ժողովուրդ, մահմեղականները այս պահանջն են անում մեղանից, տալ Եսթերին այն սէյիդին, որի հետ քեաբին են կտրել. եթէ մերժենք «ջուգ-քուշանը» անխուսափելի է։ Մենք շատ լաւ դիտենք, որ կառավարութիւնը անզօր է մօլաներին դիմադրելու։ Ճակատագիրը այնպէս է տնօրինել, որ Եսթերը մահմեղականի կին լինի. նա պէտք է հնազանդէ իրան վիճակ ընկած բաժնին և փրկէ իսրայէլը, որ կորըստի է մատնուած։

— Թող խօսէ Ծերակոյտը, թող վճռէ Ծերակոյտը, պոռաց ժողովուրդը։

Եւ արդէն այդ խօսքերի շեշտից նկատելի էր, որ հանդիսականների տրամադրութիւնը փոխուել է։ Այդպէս է ամրոխի հոգեբանութիւնը. նա մի րոպէ առաջ խղճում էր Եսթերին, նրա մէջ խօսում էր մարդասիրական զգացմունքը. բայց երբ խմացաւ, որ այդ զգացմունքը կարող է վնասել իր սեպական կաշուին. իւրայիններին, գութը անհետացաւ, զգացումը լոեց և նրան փոխարինեց եսասիրական ցանկութիւնը—աւելի լաւ է նա կորչի, քան ես. աւելի լաւ է մինը զոհուի, քան շատերը։

Սաւուղը զգաց այդ հոգեբանական փոփոխութիւնը և, գառնացած, անէծք մրմնջալով, լոեց։

Ծերունիները սկսեցին խորհրդակցել կամաց։ Ապա բարունապետը հանդիսաւոր ձայնով ասաց. «Մեծ է իսրայէլի Աստուածը, մեր հայրերի Աստուածը, բայց իսրայէլը կորուստեան վտանգի ենթարկուած զոհ է պահանջում. սինեղբօնը վճռում է որ Եսթերը, Բէնեամինի դուստրը, ապատէ ժողովուրդը այդ վերահսս վտանգից։ Ինչ է Բէնեամինի կարծիքը։»

Ամենքի նայուածքը ուզգուեց ծերունուն, սա վեր կացաւ և արտասուքը թափելով, հեկեկալով ասաց.

—Ես բազմաժիւ զաւակների տէր էի, Տէրը առաւ ինձանից. ես հարուստ էի, Տէրը խլեց հարստութիւնս. մնացել է մինուճար զաւակս, որ ծերութեան միսիթարիչս, նեցուկս է. այդ էլ էք ուզում խլել Վայ ինձ, վայ ինձ:

—Բէնիամին, ասաց խստաբար խախամբաշին, Յորը ունէր եօթը որդիք, երեք աղջիկ, եօթը հազար ոչխար, երեք հազար ուզտ, հինգ հարիւր լուծ եզ և հինգ հարիւր մատակ էշ. Եհօվան խլեց այդ ամենը և նա սակայն չը թերահաւատեց ինչպէս դու:

Ծերունին դլուխը քաշ գցեց, ապա մի խոր հառաշ արձակելով, Փատաշիստի հեղութեամբ ասաց.

—Թող օրհնուի Տիրոջ կամքը:

Եւ հեծկլտաց նա դառնակին, Իբրև գազան մռնչեց Սաւուզը և ամբողջովին բոց ու կրակ կտրած, մի սստումով անցաւ կանանց կողմը ու կանգնելով գետնին նստած Եսթերի առաջ, պոռաց.

—Ես համաձայն չեմ, ես իմ նշանածիս չեմ տայ. տեսնեմ ով է համարձակում մօտենալ:

Եւ օդի մէջ շողացրեց մի փոքրիկ դաշոյն, որ հանեց գոտու միջից:

Զէնք Տիրոջ տաճարի մէջ. ամբարշտութիւն, ամբարշտութիւն, գոռացին խախամները:

—Նա խելադարուել է, պոռացին միքանի անձինք:

—Տեսնենք ինչ է ասում ինքն Եսթերը, ասաց բաբրին. Եսթեր, զաւակս, ասա, կամենում ես փրկել ժողովուրդը: Իսրայէլի փրկութիւնը ըեզանից է կախուած:

Տիրեց խորին լոռութիւն:

Կանանց դասից բարձրացաւ մի կին և մի քանի բայլ առաջ գնալով կանգնեց մղկիթի մէջտեղ, ալինեդարոնի առաջ: Նա զէն գցեց շարշաւը և երիտասարդները չը կարողացան զսպել հիացման և սքանչացման բացադանչութիւններ:

Նաղելի և գեղեցիկ էր Եսթերը, Բէնիամինի աղջիկը։ Բեհեղեայ փոքրիկ թասագի տակից թափւում էին ուսերի վրայ սեւ սաթեայ վարսերը և հասնում մինչեւ ոտները. մարդարտեայ մի մանեակ, ձգուած պարանոցին, աւելի գունատ էր դարձնում նրա գաղտակրից մորթը. աչքերը խորունկ և սեւ՝ արտայաշտում էին կուսական անմեղութիւն. բօյը՝ բարձր և մէջքը սեղմուած ոսկեայ կամարով և առ հասարակ ամբողջ կերպարանքից բուրում էր թարմութիւն, երիտասարդութիւն և գարնան կենարար աշխուժութիւն։ Նա ամենայն իրաւամբ կարող էր ասել. «Ես Սարօնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ»։ Նրա շրմունքները որդան կարմրի թելի նման, ցոյց էին տալիս իրանց արանքից մարդարտանման ատամներ, իսկ այտերը կարմրած էին կիսած նոնի նման։ Սաւուզը, շացած՝ աչքերով ուտում էր իր նշանածին և աղերսագին նայուածք՝ յառել էր նրա երեսին։

Նորից թնդաց ծերունի րաբբիի ձայնը.

«Եսթեր, զաւակս, կամենում ես փրկել Իորայէլը»։ —Այս, կամենում եմ, կտրուկ շեշտով պատասխանեց աղջիկը։

—Թող օրհնեալ լինի այն արդանդը, որ ծնեց քեզ. հայր Սբրահամի օրհնութիւնը լինի Բէնիամինի տան վրայ։

Դաշոյնը ընկաւ Սաւուզի ձեռքից, գողդոյուն՝ ուշագնացի պէս, նա մօտեցաւ Եսթերին և պինդ սեղմելով ձեռքը, ասաց.

—Դու, գու, կամենում ես, թշուաւական, գնալ սէյիդին։ Ես քեզ տեղն ու տեղն կը սպանեմ։ Անիծեալ լինես գու։

Եւ թուլացած նա ընկաւ գետնի վրայ։

Եսթերը մոռացած կուսական ամօթխածութիւնը, չոքեց Սաւուզի առաջ և փսփսաց ականչին.

«Սաւուզ, երդւում եմ մօրս գերեզմանով, երդւում եմ մօրս սէրով, որ երբէք անձնատուր չեմ լինի

սէյիդին և ոչ ոքի, բայց թող տուր ազատեմ ժողովուրդը և վստահ եղիր իմ վրայ:

Եւ չարշաւը գցելով, մտաւ կանանց դասը:

— Սազմոս երգենք, եղբայրներ, ասաց ծերունի բարբունապետը:

«Հակառակիր, Տէր, մեր հակառակողների հետ, կոռուիր, Տէր, մեղ դէմ կոռուղների հետ: Վեր առ զէնքդ ու ասպարդ և եկ մեղ օվնելու: Թող ամաչեն և ամօթ լինեն մեր անձը որոնողները. թող յետ դառնան և ամօթ լինեն մեղ դէմ չար խորհողները: Նրանք քամու առջեւ մղեղի պէս լինեն և Տիրոջ հրեշտակը հալածէ նրանց»:

Կէս գիշերից արդէն երկու ժամ էր անցել, երբ Բէնիամինը, Եսթերը Սէլիմ շաթիրի զեկավարութեամբ դիմեցին իմամ-Զումայի տունը: Այդուեղ Եսթերը պէտք է մնար, մինչեւ իմամ-Զուման կը քննէր դործը, թէ հրեայ աղջիկը յօժարութեամբ թէ բռնութեամբ է քեաւ ին կապել սէյիդի հետ:

Վտանգը, գոնէ ժամանակաւորապէս, անցած էր հրէաների համար:

Մաւոլին տարան տուն սաստիկ ջերմի մէջ և մայրը ալբուխարու ջուր խմյնելով, սկսեց աղօթքներ կարդալ:

ՃԱՀՐԻԱՐ

(Ալ օարունակուի)

Օ Բ Ի Ո Ր Գ ...Ի Ն

Դու զինջ և հեղ մի թիթեռ ես,
Եւ նուրբ, և սուրբ թեւերով.
Սիրտդ վճիտ՝ թռվում ես
Գէշ, գարշ մարդկանց վրայով:

Դու որ մաքուր մի թիթեռ ես,
Ա՛խ, մեր կեանքի ճահճի մէջ
Պիտի ընկնիս, սլիտի նեխուիս
Գէշ, գարշ մարդկանց մահճի մէջ...

Ա.Ի. ԻՍԱՀԱԿԵԱՆ

ԺՈՂՈՎՐԴԻ. ՄՕՏԻՒՆԵՐ

III

Սիրեցի, եարըս տարան,
Եարայ տուին ու տարան.
—Էս ինչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան։

Յաւըս խորն է, ճար չը կայ,
Ճար կայ, ախ, ճարող չը կայ.
Էս ինչ զուլում աշխարհ է,
Սրտացաւ ընկեր չը կայ։

Լաւ օրերը գնացին,
Ափսոս ասին, գնացին.
—Էս ինչ զուլում աշխարհ է,
Սեւ դարդերը մնացին...

Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ

ԱԶԳԱԲՆԱԿՉԱԿԱՆ ԿՐԻԶԻՍԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Զը կայ աւելի սարսափելի սով, քան մարդկանց սովը։ Այդ պատճառով և ազգաբնակութեան ելեէջները տնտեսազիտութեան ամենահիմնական պրօբլէմներից մէկն են կազմում։ Որքան թէօրիհաներ, կրտացաւ հրահանդներ հրապարակ եկան՝ մարդկանց աճումը կամ նուազումը նպաստաւորելու համար... Ո՞վ չի ծանօթ աշխարհանոչակ Մալթուսի հետ, որի գրուածքի առթիւ ստեղծուած է այսօր ամրոջ գրականութիւն։

Բայց այս պրօբլէմը ոչ մի տեղ ներկայումս չէ գրուած այնքան սուր ու ստիպողական կերպարանքով, ինչպէս ժամանակակից ֆրանսիայում։ Այդտեղ ազգաբնակութեան կրիզիսը սոցիալական ամենածանր և ամենայուղիչ խոցերից մէկն է։ Այդտեղ մալթուսիանիզմը սոսկալի աւերտումներ է գործում։ Չենք ուզում ասել, թէ անզիփացի քահանայի տիսուր վարդառպետութիւնը շատ տարածուած է ֆրանսիայում։ Ամենեւին! Բայց փաստը կատարում է անկախ վարդապետութիւնից։ Միջն ֆրանսիացին մալթուսական է, առանց Մալթուսին ճանաչելու։

Ինչեր չեն ասում ձեզ Զօլայի հոյակապ գործի («Բեղմնաւորութիւն») էջները... Այդ Սերաֆիններն ու Սեպենները, որոնք ոճրագործ թեթեւամասութեամբ ներսողում են ամուլութիւնը։ Այդ Բօշէնները, որոնք ներսում չբերքութիւն են քարոզում, դրսում բազմացնում են իրանց անտուն, անտէրունջ սերունդը, այդ անհոգի անտառօմիսատները, որոնք իրանց դժոխային լարօրատօրիաններում կտրատում են մօր արդանդի մէջ հասունացած պառուղը։ այդ լէզիօնները՝ փողոց շայրտուած ապօրինի զաւակների, որոնք իրանց առաջին օրերից բախտի հարուածներին մատնուելով՝ բնացինչ են լինում հարվարներով ու հազարներով, կամ թէ նետուում են պատպերիզմի, ողբերգական թշուառութեան անդաւնդը։

Ազգաբնակութեան պրօբլէմը՝ ինճոռոտ, անլուծելի՝ զբաղեցրել է մարդկանց բոլոր էպօխաներում։ Ամենահին ժամանակներից սկսած՝ փիլիսոփաներ և անտեսագէտներ այն կարծիքն են դաւանել, որ ազգաբնակութիւնը հակումն ունի անսահմանօրէն աճելու, մինչդեռ ապրուստի միջոցների աճումը ունի իր սահմանները։ Եւ այդ թեզիսից մեկնելով՝ խորհուրդ են տուել միջոցներ ձեռք առնել՝ մարդկանց բեղմնաւորման ոյժը սահմանափակելու համար։

Պլատոն ու Արիստոտել հին ժամանակներում, Միրաք և ուրիշները 18-րդ դարում, Մալթուս ու Ստիւարտ Միլ 19-րդ դարում՝ այս հիմնական մտքի պաշտպաններ են եղել։

Դեռ 1865-ին ֆրանսիական «Journal des Economistes» յայտնի օրգանը ճգնում էր ապացուցանել, որ մարդկանց բազմացումը թշուառութեան մի աղբիւր է և որ նրա սահմանափակումը անհրաժեշտ է ժողովրդի բարգաւաճման ու բարոյացման համար։

Այդ թեզիսի ամենորոշ ձեւակերպողն էր անգլիացի Մալթուս։ Նա հրապարակ եկաւ մի համարձակ և օրիգինալ յայտարարութեամբ։ Մարդիկ, ասայ նա, աճում են գեօմետրիական պրօցեսսիայով (1, 2, 4, 8, 16, 32, 64...)—մինչդեռ ապրուստի միջոցները աճում են թուաբնակայուն պրօգրէսսիայով (1, 3, 5, 7, 9, 11, 13....)։

Եւ արամարանեց Մալթուս, որ մարդկանց այդ անվերջ բեղմնաւորութեանը սահման դնելու համար գոյութիւն ունեն և անհրաժեշտ են պատերազմները, համաճարակ ախտերը և կանխարգել միջոցները (πογενς πρενέτισ)... Վերջին դարմանը Մալթուս յանձնարարում է բանուոր դասակարգին. այդտեղ է նրա թէօրիայի գաժան հանգամանքը։ «Եթէ հարուստ ես, արտադրիր և վայելիր. եթէ աղքատ ես՝ զապիր կրքերդ, սահման դիր բեղմնաւորութեան»...

Բարեբախտաբար, փորձը չարդարացրեց Մալթուսին։ Գիտութեան, խոշոր մեքենայական արդիւնաբերութեան պրօգրէսի հետ՝ օդը ցնդեցին նրա պաշտպանած թեզիմները։ Փորձը ցոյց տուեց ընդհակառակը, որ անսահման է ապրուստի միջոցների ամրարումը, այն ինչ՝ ազգաբնակութեան բեղմնաւորումը ունի սահմաններ։

Քիմիան իր հսկայական սինթէզներով ապացուցեց, որ մենք բնաւ վախ չենք կարող ունենալ կենսական պաշարի սպառելուց։ Հասարակական դիտութիւնն էլ յայտարարեց միւս կողմից, որ մարդկային բեղմնաւորման ոյժը յարածուն չէ, այլ

որ մարդկութիւնը՝ իմացականութեան ճանապարհի վրայ միշտ աւելի առաջադիմելով՝ հետզհետէ նուազում է նրա մէջ սեռական մղումը, ապա ուրեմն և աճեցողութեան ոյժը:

Միւս կողմից, եթէ պատերազմը և համաճարակ ախտերը յաճախ աւերումներ են գործում, ապա չը պէտք է մոռանալ, որ կայ և փոխարինութեան օրէնքը (loi de compensation), որի չնորհիւ պատուհամները անցնելուց յետոյ՝ շուտով լցուում է նրանց առաջացրած պարապը:

Վերջապէս—խօսելով դարձեալ բիօլոգիական լեզուով— ծննդագործութեան բնագդի հետ (instinct de reproduction) կայ նաև պահպանութեան բնագդը (instinct de conservation), որ ստիպում է մարդկային ցեղին նորանոր միջոցներ փնտոել իր գոյութիւնը ապահովելու համար:

Այս ընդհանուր խորհրդածութիւններից յետոյ դառնանք Ֆրանսիային: Երկար ժամանակ մալթուսականութիւնը հմայել էր այդ երկրի մտածողներին: Այժմ նկատում է հակամալթուսական մի ուժեղ հոսանք, որին սատար է հանդիսանում ինքը ֆրանսիական պետութիւնը: Ազգաբնակչական կրիզիսը այլտեղ առաջնակարդ խնդիր է: Կենդանի վիճաբանութիւնների առարկայ է նա պարլամենտի մէջ, բազմաթիւ ընկերութիւնների կոնգրէսներում, նոյն իսկ ակադէմիաներում. Ֆրանսիան սպառում է—այս է տիսուր նշանախօսքը: Փնտրում են «դարմաններ»՝ սոսկալի պատուհամի առաջն առնելու, կամ գէթ մեղմելու:

Հարիւր տարուայ ընթացքում՝ 19-րդ դարի սկզբից մինչև վերջը՝ Ֆրանսիայի ազգաբնակութիւնը 26 միլիոնից հասել է 38 միլիոնի միայն, մինչդեռ Անգլիայում—գաղութները չը հայուելով—ազգաբնակութիւնը այդ նոյն ժամանակամիջոցում 12 միլիոնից բարձրացել է 41-ի, իսկ Գերմանիայում 15 միլիոնից 50 միլիոնի:

1872-ին Գերմանիայի ազգաբնակութիւնը չորս միլիոնով միայն աւելի էր Ֆրանսիացիներից, այսօր նա ամբողջ 17 միլիոնով աւելի է, այն ևս զրեթէ հաւասար տարածութեան վրայ: Գերմանացիների այդ սրբնթաց աճումը բացարձուում է միմիայն այն հանգամանքով, որ ծնուղների թիւը անհամեմատ աւելի է, քան մեռնողներինը, որովհետև ընդհանուր առմամբ պանդիտութեան հոսանքը (émigration) աւելի մեծ է, քան ներգաղթումը (immigration):

Գերմանիայի ազգաբնականութիւնը կրկնապատկւում է 50 տարում, Անգլիայինը—մօտ 83 տարում, Ֆրանսիայինը— 169 տարում!

Ազգաբնակչութեան կրիզիսը ֆրանսիայում ունի բազմաթիւ և բազմակողմանի պատճառներ։ Հարկային սիստեմ, միլիտարիզմ, ընտանեկան կապերի քայլացում, և սանձարձակ պրօտիտուցիա, որդեսպանութիւն, ալկօնօլիզմ, ֆիզիկական ու հոգեկան այլասեռութեան ևայլն—ահա պատճառներ, որոնց շնորհիւ ֆրանսիան այսօր վերջին տեղն է բռնում մարդածնութեան (natalité) տեսակէտից՝ քաղաքակրթուած երկրների շարքում։

Դուք կասէք, ընթերցող, որ այդ ողբալի երևոյթները յատուի են բոլոր քաղաքակիրթ երկրներին։ Այդպէս է, անշուշտ Դրանք ժամանակակից զլուսաւորութեան ստուերներն» են, և չէ թէ միայն ազգաբնակութիւնը, այլ եւրոպական համայն պրօքրէսը, թունաւորուած է նրանց գոյութեամբ։ «Ստուերները» ամեն տեղ կան, անշուշտ, բայց ֆրանսիայի մէջ՝ աւելի քան ուրիշ երկրներում։ Աստիճանի մէջ է խնդիրը։ Մէկ էլ չարիքների զուգագիպութեան մէջ։ Միլիտարիզմի յոոի սիստեմը ծաղկում է նաև հարեան Գերմանիայում, բայց այնտեղ չը կայ—այնքան հրէշային ծաւալով—պրօստիաուցիան, որդեսապանութիւնը և կամաւոր ամուլութիւնը։ Ալկօնօլիզմը սոսկալի աւերածներ է անում և Շվեյցարիայում, այնուամենայնիւ աղգաբնակութիւնը բարգաւաճում է այստեղ, որովհետեւ կօնեակի և արսենթի հետ չեն գործում ուրիշ պատուեամներ։

Մարդածնութեան նուազումը քանի գնում, աւելի է շեշտում ֆրանսիայում։ Զափազանց շատ են այդտեղ անզաւակ ընտանիքներ, չափազանց շատ են նաև այնպիսի ընտանիքներ, որոնք ունեն մէկ կամ երկու զաւակ միայն։ Վերջին տարիներում կատարուած մի մարդահամար ցոյց է տալիս, որ ֆրանսիական 10,425,000 ընտանիքներից 2,000,000-ը (ուրեմն 20% -ը) չունեն զաւակներ։ 2,500,000-ը (24%) ունեն միայն մէկ կենդանի զաւակ։ 2,265,000-ը (22%)—երկու կենդանի զաւակ։ 1,500,000-ը (15%)—երեք կենդանի զաւակ։ 930,000-ը (9%)—չորս։ 550,000-ը (5%)—հինգ։ 313,000-ը (3%)—վեց։ և 230,000-ը միայն (2%) ունեն եօթ կենդանի զաւակ։

Վերջին 20 տարում զլիաւոր երկրների պաշտօնական վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ

Ունգարիայում 1000 բնակիչների վրայ գալիս են տարեկան 43 ծնունդ, Գերմանիայում—39, Աւստրիայում—34,4, Իտալիայում 36,8, Անգլիայում—35,1, ֆրանսիայում—25,3!

Միջին թուով մէկ ամուսնութիւնից ծնւում են՝ թուսաս-

տանում—4,5 երեխայ, Ռւնդարիայում—3,93, Ֆրանսիայում—3!
Այդ միջինը հետզհետէ իջնում է...

Զարմանալի չէ, որ Ֆրանսիայի տնտեսագէտները այնքան անհանգիստ զարկում են ահակոչնակլը... Քրանսիացիք քիչ են ամուսնանում, իսկ ամուսնացողներն էլ կամովին զատապարտում են իրանց ամուլութեան։ Չեն ամուսնանում այն պատճառով, որ կամ չեն ուզում կամ թէ չեն կարող ամուսնանալ։

Աղքատ շրջաններում ապրուստի հոգան է պաշարում մարդկանց, զգուշաւորութեան, շրջահայեցութեան նկատումներն են դեր խաղում, իսկ հարուստ շրջաններում՝ ազատ և չուայլ կեանքի հրապոյրն է արդեկք լինում ամուսնութիւններին։

Գիւղացին, գործաւորը մալթուսական են ակամայ, տնտեսական անհրաժեշտութիւնից զրդուած, բուրժուան մալթուսական է՝ իր յօժար կամքով։

Տնտեսական անհրաժեշտութեան լուծը խիստ ծանր է զալլիս ժամանակակից աշխատաւոր ֆրանսիային։ Հարկային սիստեմը ունի ողբալի տարկանոնութիւններ։ Անուղղակի հարկերը, այն ևս կենսական անհրաժեշտագոյն պիտոյքների վրայ (միս, աղ, նաւթ, չաքար, մի քանի խմիչքներ և այլն) դեռ զոյութիւն ունեն ֆրանսիայում, թէ և վաղուց գատապարտուած տնտեսուգէտներից։ Ծանր են աղդում նրանք աշխատաւորի կացութեան վրայ, նա հարկ է վճարում ոչ թէ համեմատ իր կարողութեան կամ եկամուտին, այլ համեմատ իր պահանջներին։

Նկատեցէք, որ սպառող ազգաբնակութեան ահազին մեծամասնութիւնը կազմող լէղիօնները ուրիշ սեփականութիւն չունեն, բայց եթէ միայն իրանց օրուայ աշխատանքի արդիւնքը։ Դա հասարակութիւնների «երկաթէ օրէնքն» է... երեսկայեցէք մանաւանդ բանուորի գրութիւնը ակամայ անշխատութեան օրերում...»

Այն ժամանակ, երբ միւս քաղաքակիրթ երկիրները ճիդ են թափում ոչնչացնելու հարկային այդ աղետաբեր սիստեմը (Անգլիայում այդ աշխատանքը սկսուած է 60 տարուց ի վեր, և այսօր այստեղ չը կայ ոչ մի հարկ ռառաջնակարգ անհրաժեշտութեան՝ պէտքերի վրայ), — ֆրանսիան՝ չը նայած այնքան թոփչքներին ու յեղաշրջումներին՝ տարօրինակ յետամնացութեան ապայուցներ է տալիս այդ տեսակէտից։

Ամին տարի ֆրանսիական բիւջէի հարկւրաւոր միլիոնները գոյանում են այդ տեսակի տուրքերից։

Այդպիսով զարմանալի չէ, որ ամուսնութիւնները և բազմ-

անդամ՝ ընտանիքները շատ էլ չեն հրապուրում ֆրանսիացի միջին աշխատաւորին:

Միկատարիզմը իր ծայրակղութիւններով մի ուրիշ խոչընդունակ է այդտեղ մարդածնութեան, ուրեմն և աղջաբնակութեան աձման համար Ֆրանսիան իր ողբերգական թուականներից ի վեր ստիպուած է մեծ, իր ուժերից վեր զոհողութիւններ անել միլիտարիզմի անկուշտ Մողոքին: Նա ստիպուած է իր 38 միլիոն աղջաբնակութեամբ եթէ ոչ աւելի, գէթ նոյնքան մնայուն, կանոնաւոր զօրք պահել, որքան Գերմանիան իր 50 միլիոն բնակիչներով:

Ֆրանսիական երիտասարդութեան ծաղիկը թառամում է զինուորական պարտադիր ու երկարատես ծառայութեան մէջ: Զինուոր են զնում այնպիսի մի ժամանակ, ամուրիութեան են դատապարտում այնպիսի մի հասակում, երբ չափաղանց ծանր է տանել այդ լուծը: Զօրանոցների կեանքը փճացնում է նրանց. անկանոն միաւորումները զանում են սովորութիւն, երկրորդ բնութիւն: Երիտասարդը կորցնում է, այսպէս ասած, ընտանիքի ճաշակը, զօրանոցից աղատուելուց յետոյ էլ չի մտածում ամուսնանալու մասին: Աղատ, սանձարձակ կեանքի ցանկութիւնը մեծ կենտրոններից մտնում է և գիւղերը...

Ցիւնք մարդուծնութեան արգելվների շարքում և պրուսիուանի, որ քաղաքակրթուած աշխարհում դարձել է, ըստ Բերէլի, նոյնքան անհրաժեշտ մի հաստատութիւն, որքան եկեղեցին:

Դարձեալ, անշուշտ, մի համատարած երեւոյթ: Բայց նա Ֆրանսիայում իր առանձնայատուկ բնաւորութիւնն ունի: Պրօստիտուցիա, ամուլութիւն, որդեսպանութիւն, ապօրինի զաւակների լէպիօններ և զարհութելի մահացութիւն... Ահա մի ամբողջ իրարու շաղկապուած պատուհաններ, որոնք վարակում են ֆրանսիական հասարակութեան բոլոր խաւերը, թուլացնում են մարդասպանութիւնը և գէպի կորուստ են մզում դիւցաղնական թոփչների պանծալի հայրենիքը...

Պրօստիտուցիայի են ենթարկւում թէ աղքատը և թէ հարուստը: Համաշխարհային կենարոն Պարիզի հարիւր հաղարաւոր պրօստիտուտուհիները առաջ են զալիս ոչ միայն մայրաքաղաքի ապականուած միջնորդափից, այլ և զաւառներից: Պառանդիւշատլէ, Պարիզեան պրօստիտուցիայի մանրազննին ուսումնասիրողը, վաստերով վկայում է, որ 1000 պրօստիտուտուհիներից հազիւ 6-ը միայն երեխայ են ունենում տարուայ ընթացքում: Եւ խիստ սակաւ է պատահում, որ ծնունդը աջող լինի: Ծնուած երեխաները սովորաբար լինում են անկենդան:

Սարսափելի է մտածել մանաւանդ գաղտնի պրօստիտուցիայի մասին (La prostitution clandestine), որ կատարւում է մութ ու աղտոտ խորչերում, հեռու ոստիկանական հսկողութիւնից: Որքան քստմենելի ոճիրներ, որքան վաղաժամ զոհուած ջահէլ կեանքեր... անկօնարօլ պրօստիտուցիայի չնորհիւ է, որ տարածւում է ազգաբնակութեան բոլոր խաւերում միֆիլիսի համաձարակը, որ միացած ուրիշ ախտերի հետ՝ հնձում է մերանսիայի երիտասարդ ոչժերը, թունաւորում է ամբողջ սերուդներ...»

Այդպէս անհաշիւ են ազգաբնակչական կրիզիսի պատճառները Ֆրանսիայում: Պերսպեկտիվ չափաղանց մոայլ է նկարուում սրտացաւ ֆրանսիացիներին: Առաջարկում են այլ և այլ «դարմաններ». ոմանք՝ ազդու, արժմատական, ուրիշները միայն պալլիատիվ միջոցներու Պէտք է ըստ կարելոյն նուազեցնել մահացութիւնը, որ հնձում է առանձնապէս խեղճ ու անտէր, փողոց ձգուած «ապօրինի» երիխաններին: Պէտք է միւս կողմից զարկ տալ մարդածնութեան: Ահա ծմնը ու կնճոռտ պրօբլեմներ, որոնք որոճւում են շարունակ, բայց գոհացուցիչ լուծման երբէք չեն յանդում:

Արմատական կուսակցութիւնները առաջարկում են, ի հարկէ, ամենաազգու միջոցները, անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդի բարեկեցութիւնը, նրա սպառողական կարողութիւնը, յեղաշրջել հարկային սիստեմը, իսպառ վերացնելով անուղղակի հարկերը և սահմանելով պրօգրէսիվ հարկեր, մեղմացնել միլիտարիզմի չարիքը, պակսեցնելով ծառայութեան ժամանակը, վերջացնել ամուսնութեան հետ կապուած հաղար ու մի խոչընդութեւականութիւնները, կազմակերպել ընդարձակ քժկական օգնութիւն լքուած օրինաւոր ու «ապօրինի» ծնունդների համար հայլն հայլն:

Պալլիատիվներ—առժամնայ անբաւարար դարմաններ—առաջարկում են բուրժուազական օպարտիւնիստ կուսակցութիւնները: Նրանք խորհուրդ են տալիս, օրինակ, հարկ դնել ամուրիների վրայ, որոնք ամուրի են մնում առանց յարգելի պատճառների, քչացնել այն ծնողների հարկը, որոնք աշխարհ կը բերեն որոշ թուով երեխաններ, ազատել բոլորովին հարկաւութիւնից այն ընտանիքները, որոնք եօթ դաւակ կ'ունենան... Եւ նման ուրիշ պալլեատիվներ:

Զենք կարող պնդել, ի հարկէ, որ այդ միջոցները միանգամայն ապարդիւն են: Տարիներ առաջ պարլամենտի մի քանի անդամների առաջարկութեամբ կառավարութիւնը որոշեց պե-

տական գանձարանից թօշակ նշանակել՝ ընտանիքի եօթերորդ զաւակին։ Փորձը աջողուեց. կարճ ժամանակում թօշակաւորների—ապա ուրեմն և եօթ զաւակ ունեցող ընտանիքների թիւը այնքան մեծացաւ, որ պետութիւնը հարկ սեպեց հրաժարուել իր ֆինանսների համար վտանգաւոր այդ փորձից։

Ֆրանսիական կառավարութիւնը հիմնական բէֆօրմների խնդրում մինչև օրս ընդհարնալէս եղել է արձագանք օպպօրտիւնիստ կուսակցութեան տրամադրութիւնների։ Վերջին ընտրութիւններից յետոյ պարլամենտի տէրն է արմատական մեծամասնութիւնը, որ, անտարակոյս, կը ստիպէ նոր կառավարութեան՝ իրական միջոյներ ձեռք առնել մասսաների բարօրութեան ու կանոնաւոր աճման համար։

ՄԻՔ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ՆԱԻՍՔԵԿՈՒԱԾԸ

(ՀԵՅՃԵ)

I

Աէրը և յոյսը—ամեն ինչ կորաւ,
եւ ինքս էլ՝ ինչպէս մի դիակ,
կատաղի ծովից դուրս գցուած,
Պառկած եմ ափին,
Ամայի և մերկ ափին:
Առջևս—անապատն է ջրային,
Ետես—միայն վիշտն ու տանջանքը,
Իսկ վերև—լողում են ամպերը,
Օդի այլանդակ աղջիկները,
Որոնք ծովից ջուր են հաւաքում
Մշուշային անօթների մէջ,
եւ մեծ ջանքով քաշում են, քաշում
Ու կրկին ծովի մէջ թափում:
Տիրուր աշխատանք—անօդուտ ու դատարկ,
ինչպէս և իմ ամբողջ կեանքը...

Մռնչում է ծովը, ճայերը աղմկելով ճախրում են,
եւ ես յիշում եմ նորից ցնորքը նախկին...
Երազներ մոռացուած, մարած պատկերներ,
Տանջալից բերկրանքով լեցուն—
Հանդէս են դալիս իմ առջեւ կրկին...

Կայ մի կին հեռու հիւսիսում...
 Գեղեցիկ է նա, արքավայել գեղեցիկ.
 Նրա նրբակազմ նոճիի իրանը
 Մածկում է տոփանքով սպիտակ զգեստը:
 Եւ խոպոպիքը, մութ կոհակի նման,
 Ինչպէս երջանիկ գիշեր, թափում են
 Մամերով պսակուած գլխից,
 Եւ ոլորտում են առասպելօրէն չքնաղ,
 Դալկահար ու սիրունիկ այտերի շուրջը:
 Եւ այդ չքնաղ, քնքշիկ դէմքին
 Փայլում են ազքերը մի հզօր լոյսով,
 Ինչպէս սեւ արեգներ...

Օ՛, սեւ արեգներ, քանի անդամ,
 Քանի անդամ ներշնչել էք ինձ
 Անգուսուպ ոգեւորութեան հուրը,
 Եւ ես օրօրուելով կանգնել եմ ձեր առջեւ
 Կրակից հարբածի նման:
 Եւ աղաւնեակի հեղիկ ժպիտը
 Փայլում էր քո հպարա շրթների վրայ,
 Եւ քո հպարա շրթերից հոսում էին
 Խօսքերը—երջանիկ, ինչպէս լուսնի լոյսը,
 Եւ քնքոյշ—ինչպէս վարդի բոյրը...
 Եւ ամբառնում էր իմ հոգին
 Ու արծուի պէս երկինք ոլանում:

Լոեցէք, ալիքներ, լոեցէք, ճայեր,
 Ամեն ինչ կորաւ—և բախտը, և՝ յոյսը,
 Յոյսը և սէրը: Փռուած եմ գետնին՝
 Նաւաբեկի, միայնակ,
 Եւ թաղցնում եմ իմ տաք ճակատը,
 Այս խոնաւ աւազների մէջ:

II

*
* *

Թէ բողբոջ ծաղկունքը բուրաւէտ,
Զգային խոր վէրըլ իմ հոգուն,
Կը լային նրանք էլ միշտ ինձ հետ,
Որ բուժուէր թախիծն իմ անհուն:

Եթէ որ սոխակները տեսնէին,
Թէ Ռբան թախիծ կայ իմ սրտում,—
Հաճութեամբ ինձ համար կ'երգէին՝
Սփոփման շատ երգեր անտրտում:

Եթէ որ աստղերը ոսկեշող
Իմ վիշտն ու ցաւը զգային,
Կ'իջնէին երկնքի բարձունքից,
Որ ողջոյն սիրալիր ինձ տային:

Բայց ոչ ոք իմ վիշտը չդիտէ,
Գիտէ իմ խոր վիշտը միայն նա,
Որ սիրտս իր ձեռքով մշտապէս
Յօշոտեց ու փշրեց անխնայ:

Թարգմ. Կ. ԿՐԱՍԻԼՆԻԿԵԱՆ

Ա. Դ. Ա. Ի Ն Ի Ն Ե Ր Ը

Երեք ծերունիներ էին ասոնք ու անյիշատակ ժամանակներէ ի վեր կը բնակէին գիւղին մէկ ծայրը, այն մինաւորիկ հին տունը որուն կարմիր գոյնը բորբոսած բալի երանդներ առած էր հիմա։ Փեղկերը գոց էին միշտ, ու յարաժամ գոց նաև յաղթական դուռը իր երկաթեայ խոշոր գամերով ու մեծազանդուած չախչախով։ — դուռ ու պատուհան վերջին մնացորդները հին բարքերու և հին ժամանակներու, երբ կեանքը՝ տան մէջ արգելափակ՝ դուրս նայելու կը վախնար, մինչ հիմա դուրս կը պոռթկայ անոնցմէ։

Ծերունիները այդ տանը յարմար բնակիչներն էին, ամենէն պատշած նկարն այդ շրջանակին։ Ո՞րչափ ատենէ ի վեր կը բնակէին հոն, ի՞նչ կ'ընէին, ի՞նչով կ'ապրէին. մութ ինդիրներ զորոնք ամէն մարդ ուզած կերպով մեկնել կը ջանար ու չէր յաջողեր։

Կիրակիէ կիրակի կը տեսնէին զիրենք փողոցը։ Նախ տանը էրիկ մարդը, երկար սև ճիւպ պէ մը հազած որուն մէջ կը կորսուէր իր կունտուկլոր հասակը, մինչեւ ականջներուն կէսը ծածկած իր ֆէսով որուն հնաւուրց անխախտ ձեւը՝ փայտեայ կազապարի մը օժանդակութիւնը կը մատնէր, ոտքերը մէսթ ու կաշիէ լայն կալօշ՝ քառակուսի ծայրով։ Զեռքը ունէր միշտ երկայն համրիչ մը, գեղին սաթէ գնդակներով և սատափէ խաչելութեամբ մը։ Թեւին տակ հաստ հովանոց մը։ Իր թումթուկած այտերը կը կախուէին եր-

կու քովէն, եփած հողի գոյն առած, իրարու վրայ բարդուող խորշոմներով։ Աչըլ, խոռուացեալ գորշ յօնքերուն տակ կորսուած, կը պահէր ծանր ու դաժան արտայայտութիւն մը։ Ճերմակ առատ պեխսերը, երկու կողմէն վար դարձած, կիսաբոլորակ մը կը ճեւացնէին իր հաստ շրմունքներուն վրայ։

Ինք առջեւէն կ'երթար, ետին ձգած իր երկու քոյլերը, երկու կոկիկ պառաւներ, իրարու քիթէն ինկած, երկուքն ալ պարզ ու վայելուչ կերպով հագուած,— սև շրջազգեստ, գլուխնին սեւ քօղը մը ձգած, կոնակնին սեւ շալ մը։

Ու սրտայոյզ բան մը կար այդ երեք ծերունիներուն անցքին մէջ, կամացուկ քալելով տներուն տակէն, ամէն քայլի ուշագրութիւն ընելով իրենց կոխած տեղին, միեւնոյն հեռաւորութիւնը պահելով միշտ իրարմէ, կարելի եղածին չափ թեթեւ կոխելով դետնին վրայ՝ ուշագրութիւն չհրաւիրելու ակներեւ փափաքով մը, առանց իրենց չորս գին նայելու։ Անցորդները պատկառանքով կը դիտէին այդ կորպամակ ծերունիներուն անցնիլը, գլուխնին վայրահակ, իբրու թէ հողը դէպ իրեն քաշէր զիրենք։ Փողոցին մէջ այդ խումբը տարօրինակ տպաւորութիւն մը կը թողուր, հին թանգարանի մը պատէն վար առնուած ու կենդանացած պատկերի մը տպաւորութիւնը, վերկենցաղում մը անհետացած սերունդի մը, մոռցուած բարքերու, սովորութիւններու, տարազներու, տեսակ մը յարութիւն վաղնջուց քաղաքակրթութեան մը։

Եկեղեցին մէջ իրենց տեղը անխախտ էր։ Ժամկոչը ծերունին ճեռքէն կ'առնէր հովանոցը ու կալօշները կը հանէր, ու մինուէր մը առած, նոյն մինտէրը տարիներէ ի վեր, կը տեղաւորէր զանի աշակողմի գաւութին անկիւնը։ Կիները վերնատունը կ'ելլէին, տոտիկ տոտիկ, աղմուկ չհանելու ծայրայեղ մտատանջութեամբ մը, կանթեղին մէջ իւղ լեցնել կուտային՝ դրամը կամացուկ մը սահեցնելով ժամկոչին ճեռքը՝ առանց ու-

րիշէ տեսնուելու, և կ'երթային վանդակին առջև ծըն-
րադրել իրենց մինտէրներուն վրայ:

Վերագրածը նոյն կանոնաւորութեամբ տեղի կ'ու-
նենար: Ժամուն դուռը կեցող ազքատները վստահ էին
որ երեքէն ալ զատ զատ պիտի ստանան իրենց կի-
րակնօրեայ բաժը:

*
**

Երբ երկաթագամ խոչոր դուռը իրենց վրայ կը
փակուէր գլրդումով, արտաքին կեանքը կը դադրէր
իրենց համար: Մասնաւոր աշխարհ մը կը սկսէր հոն
իրենց առջեւ, երկիւղածութեամբ, լուռթեամբ, աղօթ-
քով, անէացմամբ շինուած կեանք մը, որուն հեռաւոր
արձագանքները հազիւ երրեմն երբեմն դուրս կ'ելլէին
և գիւղին մէջ բերնէ բերան կը պարտէին:

Ամբովզ գիւղը գիւղէր սակայն թէ տանը մէջ ա-
ղանետուն մը կար, պարտէղին վրայ նայող պատըշ-
գամի մը բովը, և թէ ծերունին առաւոտէն մինչեւ ի-
րիկուն իր աղաւնիներուն հոգերովը զբաղած էր:

Այս սէրը մէկէն ի մէկ եկել էր ծերունիին, իր
կեանքին վերջին տարիներուն: Օր մը երկու աղաւնի
թռելով ներս մտեր էին տանը մէկ պատուհանէն ներս,
ու հոն մնացեր էին, ալ չուղելով մեկնիլ: Այդ տանը
խորին հանդարտութիւնը հրապուրեր էր զիրենը, ու-
ղեկորոյս մոլորեալներ էին: Սա իրաւ է որ պատուհա-
նին մէկ անկիւնը թառեր ու ալ անկից չէին բաժնուեր:
Ծերունին աւելորդապաշտութեամբ մը, պահեր էր զա-
նոնը, ու բիչ բիչ անոնց համար սրտին խորը սէր մը
սկսեր էր որ հիմակ իր ամբովզ կեանքը կը լեցնէր:

Այդ սէրը՝ աւերակներու մէջ բուսնող առոյդ
տունկի մը ծլարձակումը և փթթինազարդութիւնը
ունեցեր էր տակաւ: Ամուսնացած ու զաւկի տէր, կինն
ու մէկ հատիկ զաւակն ալ տարիքէն առաջ մեռել էին,
ու իր սիրտը, ամէն աղապատանքէ զուրկ, թափուր ու
ամայի կը մնար, երբ այդ ճերմակ ու փափուկ թըռ-

չունները եկել էին իրենց գիրկ ու անուշակ անմեղութիւնն ու զուարթութիւնը բերել իրեն, — գողցես հոգիները իր անհետացած սիրելիներուն:

Քիչ քիչ իր կեանքին միակ զբաղումը, միակ մտածումը, միակ նպատակը այդ աղաւնիներն էին եղեր, որոնք տարուէ տարի կը շատնային: Առտուն կանուխ անոնց քովն էր, անոնց ուտելիրին ու խմելիրին կը հսկէր, աղաւնետունը կը մաքրէր, կը զարդարէր, անոր բաժանումներ կ'աւելցնէր: Մարդուն և անասուններուն միջեւ ընտանութիւնը կը շատնար: Խմբովին կուգային թառել անոր գլխուն, ուսերուն, թեւերուն վրայ, իրենց վարդագոյն բերնովը անոր շրթունքն կտցելով իրենց ուտեստը, անոր ձեռքերէն առկախուկ: Ու ինք թըռչուններէն պաշարուած, անոնց մէջ կորսուած, սիրտը կ'ուռեր հրճուանքէն, իր նայուածքը ալ կը կորսնցնէր իր հինաւուրց ու տժգոհ մարդու խիստ ու դժնէ արտայայտութիւնը, թաց խանտաղատանքով մը լենալով:

*
* *

Գիշեր մը ծերունին ընտոստ արթնցաւ անօրինակ խուլ շշուկէ մը որուն անմիջապէս յաջորդեցին ճարճատիւններ: Մուխի հոտ մը կըսկսէր ծաւալիլ սենեակին մէջ: Հասկցաւ վտանգը, ցատքեց ելաւ անկողնէն, աճապարանքով հագուեցաւ կիսովին և սենեակին դուրս նետուեցաւ: Մուխը, թանձր յորձանքներով, պատեր էր չորս դին: Իր երկու քոյրերն ալ, արթնցած ու հագուած, դէպ իրեն կուգային խելայեղ: Վարի յարկէն ճարճատիւնները կը շատնային, և հրդեհին լոյսը պոռթկաց յանկարծ, հին ու չոր տախտակներէն դէպի վեր դալարելով:

— Աման Աստուած, փախինք, ըսաւ փոքր քոյրը, մէջը պիտի էրինք:

Կրակը կը սպառնար քիչ ատենէն սանդուղը հասնել և վերի յարկին ու զրան մէջտեղ ո և է հաղորդակցութիւն կտրել:

—Ա՛յս, ըստ մեծ քոյրը հեծեծանկով, աման ախպար, սնտուկս, սնտուկս:

Ծերունին պահ մը կեցաւ, յետոյ մուխին մէջ անյայտ եղաւ, պոռալով.

—Դուք վար ինչէք, ես ետեւնուդ կը հասնիմ:

Դէպի իր մեծ քրոջ սենեակը կ'երթար վազն ի վազ, երբ մէկէն իր լնիմացքը փոխեց ու շնչասպառ երթալով պարտէզին վրայ նայող մեծ սենեակը, աղաւնետան քով վազեց: Աղաւնիները ամենքն ալ ելեր արթնցեր էին, իրենց թառերուն վրայ կանգնած, զահանդեալ սարսուռ մը վազելով իրենց ծերմակ փայլուն կոնակէն վար, իրենց անասունի բնազդովը վտանգը զգացած, առանց կարենալու որոշել թէ ուսկից պիտի դար ան: Ծերունին պատուհանին վարագոյրը քաշեց պատռեց, գետինը փռեց, մէկիկ մէկին առաւ թռչունները, փայփայական խօսքեր ուղղելով անոնց և լաթին վրայ դնելով: Մուխը հիմա սենեակը կուգար կը լեցնէր ու վտանգէ վայրկեանէ վայրկեան զարհուցելի սպառնալիք մը կը դառնար: Պէտք էր աճապարել. ծերունին լաթին չորս կողմէն վերցնելով ձեռքն առաւ և սկսաւ խենդի պէս սանտուզներէն վար վազել:

Հաղիւ տանը գուռը հասած էր, բոցերը կը պաշարէին սանտուզը:

Տունը հիմա չորս կողմէն կը վառէր, չորս ռետինի մը պէս, իրեն հետ մոխիր դարձնելով ինչ որ տարիներէ ի վեր սերունդներ դիզեր էին հոն, պերճանկի առարկաներու, կահերու և անօթներու ամբողջ հաւաքածոյ մը:

Երկու պառաւները լալադին աչքերով կը դիտէին այն փճացումը իրենց ամբողջ ստացուածքին և այն տանը ուր տարիներէ ի վեր կ'անցնէր իրենց խաղաղիկ կեանըը:

—Ա՛յս, սնաժւկս, սնտուկս, կը հեկեկար մերթընդ մերթ մեծ քոյրը:

Ծերունին անտարբերութեամբ կը դիտէր տեսաւ-

րանը։ Ի՞նչ փոյթ եթէ մէկ վայրկեանի մէջ կը քայքայուէր
իր ամբողջ հարստութիւնը և ծերութեան օրերուն
հանգիստը։

Իր աղաւնիները ազատած էին։

Ու խենդ հրճուանքով մը կը համբուրէր թռչուն-
ներուն գլուխները, գգուելով շոյելով զանոնք։ Յետոյ
ուղեց մէկիկ մէկիկ համրել զանոնք, և յանկարծ ցա-
ւագին ախ մը արձակեց։

Աղաւնիներէն մին պակաս էր։

* *

Աղէտքին յաջորդ օրը և հետեւեալ օրերը շարու-
նակ, ծերունին կը տեսնուէր միշա որ իր տանը մոխ-
րակոյտին մէջ ման կուգար թափառական, ձեռքի գա-
ւազանովը անլնդհատ խառնելով մոխիրները։ Առջի
բերան կարծուեցաւ թէ հալած ոսկիի կամ արծաթի
հետքեր կը փնտուէր, բայց իր տարօրինակ կերպերն ու
վարմունքը քիչ քիչ սկսան ուշադրութիւն գրաւել։
Առջի կոկիկ հագուած մարդը չէր, որուն խիստ նայ-
ուածքը պատկառանք կ'ազդէր ամենուն։ Անվստահ,
երերուն քալուածք մը ունէր, հադուստները խառնա-
փընդոր, և միամիտ ժպիտ մը կար միշտ շրթունքին
վրայ։ Ազքը տարտամ ու անորոշ արտայայտութիւն մը
առած էր, կենդանութենէ ու իմացականութենէ զուրկ,
ստուերով լեցուն։ Օր մըն ալ համարձակեր էին հարց-
նել իրեն թէ ի՞նչ կը փնտուէր այդպէս շարունակ։

—Թռչուններէս մին չեմ դիտեր ի՞նչպէս կորսուեր
է ան գիշերը, պատասխաներ էր միամատութեամբ։ Կը
փնտուեմ որ թերեւս կը գտնամ մոխիրներուն տակէն։

ԼԵՒՈՆ ԲՍՇԱԱԵԱՆ

ՅԱՆՈՒՆ ՕՐԵՆՔԻ

(Ս. Թոռուղից)

Ապրում էր նաչար մի խեղճ այրի կլին
իր երկու մանուկ զաւակների հետ,
Մի օրավար հող նորա ամսուսին
թողել էր միայն իր մահուանից յետու.

Դարնան՝ երբ այրին սկսեց վար ու ցանց,
Տանու քահանան եկաւ ու առաց.
—«Էշը հորթի հետ լծելն է յանցանք,
Լուծիր, օրէնքով է այդ արդելուած»»

Դաշտը մշակուած, հերկուած՝ էր արդէն
Եւ գնաց այրին սերմը ցանելու.
Նորից խրատով եկաւ քահանէն՝
—«Զգուշացիր, կին, կորեկ լսառնելու»

Մինչդեռ մօտ էին հունձի օրերը
Կրկին երեաց, ասաց քահանան.
—«Անհունձ պիտ թողնես արտի կողերը
Այս է օրէնքի արդար հրաման»»

Ցորենը յարդից զատելու ժամին
Եկաւ քահանան զոյդ տուպրակ ձեռքին՝
—«Աստծոյ տուպրը դէ չափիր, ով կին —
Իսկ տասանորդը նորա ծառային»»

Յունիս, 1902.

Զէ, ապրել այսպէս էլ ես չեմ կարող.
Եւ այրին վճռեց վաճառքի հանել
Հողի կտորը և նորա փողով
Շուտափոյթ մի զոյգ գառնուկներ գնել:

Եւ գառնուկները շուտ մարի դարձան,
Բայց երբ խուզելու օրը մօտեցաւ,
Յայտնուեց քուրմը, ասաց պահանջով՝
—«Առաջին բուրթը իմն է օրէնքով:

Երբ արժանացան նորածին գառան
—«Պէտք է սրբութեամբ պահես օրէնքը»—
Նկատեց այրուն Աստուծոյ ծառան,
—«Կամ անդրանիկը, կամ տուր փրկանքը»:

—«Ո՞վ արդարադատ, գթառատ Աստուած,
Այժմ ինչ անեմ, լալիս էր այրին.
Արդեօք չմորթեմ սորանց նոր ծնուած
Գոնէ քիչ ապրուստ լինի որբերին:

—«Հէրին, գլուխը ու փորոտիքը
Հաճեցէք տալ ինձ, ասաց նա կրկին,
Այդպէս է հնուց գրուած օրէնքը...
—Հեռացիր անդութ... հըծծում էր այրին...

«Քեզ եմ այս օրից նուիրում միայն
Ի՞՛ վերջին լուման, Քեզ ով Արարիչ,
—«Եթէ այդպէս է, դոչեց քահանան,
Այժմ ամենը պիտի տաս դու ինձ»:

—Քեզ... ինչու, օ բուրմ,
Միլթէ չես լսում,
Որ նուիրում եմ ամենն Աստըծուն.

—«Եւ ամենը այն, որ Աստղծունն է
Պիտի իմանաս, իմն է, իմ քոյր...»

*
* *

Եւ հրեշտակները գլխակոր տրտում
Լաց ու ազօթքով այրուն են դիտում,
Նորա արցունքին ձայնակից լինում.
Եւ լոյս ամպերից լսում է մի ձայն
Որը կարդում է խիստ դատավճիռ՝
«Վայ ձեզ, օ քուրմեր, կոյր ու անարժան,
Որ արդարութեան պղծում էք կշիռ.
Եւ մօտ է օրը մեծ դատաստանին,
Երբ պիտի մատնուիք յաւէրժ գեհենին»:

Թարգմ. ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ

Մ Ա Ն Օ Ն

(Պատկեր իրական կեանիցից)

I

Երեկոյ էր: Ամառուայ այն հաղուազիւտ երեկոներից մէկը, երբ X քաղաքի բնակիչները, ցերեկուայ սարսափելի տապից յետոյ, գուրս էին եկել մաքուր և զովարար օդ ծծելու:

Գլխաւոր փողոցի մայթերի վրայ վիստում էր երկսեռ ժողովուրդը:

Այդ ուրախ և անհոգ ամբոխի մէջ էր Մանօն, որ զգում էր, թէ որքան մնանակ է ինքը, որքան անօգնական մնացած այս անձանօթ քաղաքի անազին բաղմութեան մէջ:

Մարդիկ արագութեամբ անցնում էին նրա մօտով, մէկը շտապով անցնելիս հեռացնում էր նրան, միւսը թիքով հրելով ճանապարհ էր բաց անում իր համար, և Մանօն մնաւարբեր օրորւում, առաջ էր անցնում այդ տարուբերուող ալիքներում խաղալիք դարձած:

Երբեմն նրա նրբակազմ ուրուագիծը տեսնելով կամ նրա կուսական, պարզ հայեացքից զրաւուած, մարդիկ նրան խորհըրդաւոր նշաններ էին անում կամ քայլերը մեզմացնելով դիտում էին նրան...: Նա ազօտ կերպով հասկանում էր այդ բոլորը և նրա կուսական, անմեղ հոգին վրդովուում էր: Նա զգուանքով շուռ էր տալիս դէմքը և իր սպառնական հայեացքով հեռայնում սրիկաներին: Նա կանգ առաւ մի եւրոպական հացագործի խանութի առաջ, Թարմ և ախորժելի հացերի հոտը, որ այնքան դուրեկան է մանտուանդ քաղցած մարդուն, բուրում էր այնտեղից: Ելեկտրական պայծառ լուսաւորութեան տակ այս և այն կողմն էին վազվզում խանութի դործակատարները և պահանջող մարդկանց բաւարարութիւն տալիս Այնտեղ, սեղանների շուրջը նստուած մի քանի խումբ մարդիկ ինքնաբաւական կերպով զուարձանում էին, խմելով սուրճ և ուտելով շաքարահաց:

Մանօն կանդնել էր հիացած, այժմ նա չէր էլ նկատում իր մօտով անցկացողներին: Նրան, այդ բոպէին, ինչպէս մի քաղցած մարդու, հետաքրքրում էր համեղ և թարմ հաշերը և նա լի նախանձով դիտում էր մարմարեայ սեղանի շուրջը բուլուտածներին:

Այդ միջոցին ոչ մի ուրիշ զեղեցիկ բան չէր կարող նրան այնքան գրաւել, որքան հացագործների խանութները:

Այն, նա քաղցած էր, խիստ քաղցած...

Նրա ուղերը հրաժարւում էին ծառայելու նրան, ոյժերը սպառուել էին, մի քանի բոպէ և գուցէ նա չը կարողանար կանդնել ու զլորուէր ամրուիի ոտների ատկ: Եւ նա զգաց այդ թուլութիւնը ու յենուեց պատին:

Մրտամաշ և դառն մտածութիւններն մինը միւսի յետեից անցնում էին նրա յոգնած դլիմից: Այն, նա մենակ էր, բառի բուն նշանակութեամբ. մենակ և քաղցած այս վիթխարի, անծանօթ քաղաքում:

Նա չունէր մէկը, որին կարող լինէր ասել իր ցաւ ու դարդը, որից կարող լինէր պաշապանութիւն սպասել:

Ճիշտ է, Մանօն իր չարքաշ կեանքի տամնեօթն տարիներում երբէք բաղդաւոր չէր եղել, երբէք անսիրտ բաղզը ժպտող դէմքով նրան չէր երկցել նա չէր տեսել հօր գուրզուրանքն և քնքոյց մօրը անկեղծ փայտայանքներն:

Բայց նա ունէր եղբայր, որ փոխարինում էր թէ հօր և թէ մօր, նրա համար ողջ աշխարհն էր, նրա յոյսը և ապաւէնը: Միակ որք քոյրը ապրում էր իր միակ եղբօր հետ, նրա չնշն ոռնիկով:

Այսպէս էր անցել նրա այս վերջի հինգ տարին, բայց ահա մի օր, մի չարաքաստիկ օր, Մանօն մնաց կոյր բաղզի խաղալիք, մենակ, բոլորովին մենակ:

Մեռաւ նրա սիրասուն եղբայրն և աշխարհը Մանօի համար ան ու մութ դարձաւ:

Նոր զգալով իր անզօր և մենակ մնան աշխարհում, նոր բաժանուած անմոռանալի եղբօր զիակից դեռ ողբում էր իր անփոխարինելի կորուստը և իր թշուառ ապագան, երբ նրա պառաւ տանտիրուհին կատաղած, ներս վագելով բռնեց նրա ծամերից և քարշ տուեց դէպ փողոց:

«Կորիք, ահապիտան, իմ տնից, երկու ամիս է դեռ ոչինչ չեմ ստացել ձեղանից: Անզգամ, եղբայրդ էլ մեռաւ, էլ ումից առնեմ իմ պահանջն»:

Այսպէս ասաց անսիրտ պառաւն և ուժգին սեղմելով Մանօի թեքից, գուրս շպրտեց իր տնից:

Ո՞ւր գնար, ում դիմէր թշուառ աղջիկը:

Մանօն լուռ հեռացաւ իր պատսպարանից:

Նրա վիրաւոր, խոցուած սիրտը լցուեց դառնութեամբ,
բայց չունէր մէկը, որին կարողանար բաց անել սիրտը, կարող
լինէր նրանից գէթ մի միտիթարակն խօսք լսել:

Նա կանգնած էր զեռ թիկն տուած պատին, նա իր հայ-
եացքը կենտրոնացրել էր սալայատակի մի ինչ որ կէտի վրայ և
մտազբաղ նայում էր:

Իսկ մարդիկ անց ու դարձ էին անում նրա մօտից և շա-
տերը հետաքրքիր և խորհրդաւոր հայեացքներ էին ձգում նրա
վրայ: Ահա մէկը նրանցից, մի միջին տարիքով մարդ, իր լսիրչ
հայեացքը քողարկած, մօտեցաւ նրան:

Մանօն չը նկատեց, նա ձայն հանեց, մի ինչ որ բան
ասաց:

Մանօն լուռ էր և անդրդուելի:

Մարդը համբերութիւնից գուրս եկած ձեռքով թափ տուեց
նրա ուսից և հարցրեց, ինչու ես այստեղ կանգնել:

Մանօն գունատուեց, նրա մաքովն իսկոյն անցաւ պառաւ
տանտիրուեին, երբ գուրս չարտեց տանից, և նա վեհերոտ ձայ-
նով ասաց, — «Ո՞հ, ես կերպամ, կերպամ, երեխ այստեղ էլ չի
կարելի կանգնել բայց ես ոյժ չունեմ, քաղցած եմ, ախ, եթէ
մի գործ լինէր, ես ուրախութեամբ միմիայն հայի համար կը
ծառայէի»:

Սնծանօթ պարոնը մի խորհրդաւոր հայեացք ձգեց Մա-
նօին, այդ բոպէին մի չար խորհուրդ անցաւ նրա մաքով և
նրա դէմքը փայլեց բաւականութիւնից. այդ չը նկատեց էլ
Մանօն:

—Ես կը տամ քեզ գործ, ասաց պարոնը, եկ ինձ մօտ
քօննա և հսկիր իմ երեխանսերին:

Մանօն կարծես կերպարանափոխուեց, նա չնորհակալու-
թեամբ լի մի հայեացք ուղղեց դէպի պարոնը և նրանք քիչ յետոյ
արդէն գնում էին սրարոնի առւնը, որտեղ թշուառ Մանօն ե-
րազում էր սեփական աշխատութիւնով մի անկիւն ունինալ,
որտեղ կարող կը լինէր իր բազմատանջ գլուխը վայր դնել:

Բայց նրա չար բաղզը իր հետն էր:

Այստեղ էլ չէր վիճակուած նրան հանգիստ լինել:

II

Մանօն սկզբի օրից սիրեց պարոնի երկու վոգրիկ տղա-
ներին, նա ամբողջ օրը տանում էր նրանց պարտէզը, խաղում

Էր հետներն, զուարձացնում, զանազան նոր խաղեր էր հնարում։ Երկու փոքրիկներն էլ, ինչպէս յասուկ է բոլոր փոքրերին, շուտով մտերմացան նրա հնտ և չէին ուզում բաժանուել։

Ուրիշ բան էր պարոնի վիրաբերմունքը զէպի Մանօն։ Նա քանի գնում այնքան խորհրդաւոր հայեացքներ էր ձգում, երբեմն անհասկանալի, երկդիմի խօսքեր էր ասում։ Մանօն, մի ինչ որ վատ բան գուշակելով, ամեն անգամ խոյս էր տալիս նրա հայեացքներից և նրա հետ խօսելուց։

Անցնում էին օրեր, որքան Մանօն խոյս էր տալիս նրանից, այնքան աւելի պարոնը հնտեսում էր նրան։ Լաւ էր երբ տիկինը տանն էր լինում, այդ ժամանակ պարոնի կրքերը մի քիչ ասնձահարւում էին։

Մի անգամ տիկինը, մի ինչ որ պատճառով, մի շաբաթով հեռացաւ քաղաքից։ Մանօն էլի զբաղուած էր երեխաներով, նա նրանց քնացնելուց յետոյ առանձնացաւ իր սենեակը։

Անցաւ մի ժամ, երկու ժամ, տանը տիրեց խորին լսութիւն։ Բոլորը քնել հանգստացել էին։ Գոնէ այդպէս էր երեսում։ Զէր քնել գետ ևս Մանօն, նա տեղաշորերի մէջ անհանգիստ շուր էր զալիս այս և այն կողմը։ Եւս սա առաջի անգամը չէր որ Մանօն այսպէս էր։

Նա եղբօր դիակի հետ թաղել էր իր սրտի մի մասը, այնտեղ, նրա նուիրական գերեզմանում, նա թողել էր իր հոգու և ամբողջ կութեան մի մասը։ Օտարներով շրջապատուած մօռանալ հարազատին հեշտ չէ։

Անցել էր մի քանի ամիս, եղբօր զերեզմանի վրայ, որտեղ շատ էր յաճախում Մանօն, արդէն բուսել էին թարմ ծաղիկներ, և Մանօի աչքերից այժմ հոսող արցունքները ցողում էին այդ ծաղկիկները...

Այսօր էլ նա այնանդ էր, այսօր էլ նա ցողել էր նուիրական գերեզմանի ծաղիկները և պոկել էր այնտեղից մի ծաղիկ, որը այժմ պինդ սեղմել էր կրծքին երբեմն համբուրում, երբեմն սեղմում էր, կարծես զգում էր որ իր թաղած՝ սրտի կտոր եղբօրից կենդանութիւն առած ծաղիկն էր այդ...

Մինչ նա այս դառն մտածութիւնների մէջ էր ընկղմուած, լսուեց մի թեթև աղմուկ և մէկը սկսեց դուռը թակել։

Մանօն գունատուած, ահից կծկուեց և չէր կարողանում ձայն ծպտուն հանել։

«Բաց արա դուռը», լսուեց մի ձայն։

Մանօն ճանաչեց, — այդ պարոնի ձայնն էր։ Երկիւղը թուլացրեց նրա ձեռներն ու սաները և նա համարեա ուշաթափ վայր ընկաւ։

Զայնը իսկ որ պարոնինն էր Անցաւ մի քանի րոպէ, Նրա համբերութիւնը սպասելուց հատուեց և նա ուժգին մղեց դուռը, որի փոքրիկ փուկանքը, չը զիմանալով այդ հուժկու մղումին կոտրուեց և դուռը շառաչմաքի բացուեցաւ:

Մանօն ցնցուեց և վիր թռու տեղից: Պարոնը շտապ քայլերով մօտենալով, սիրային խօսքեր էր ասում և ուզում գգուել, համբուրել բայց կատաղած Մանօն ուժգնապէս յետ մղեց նրան և պաշտպանողական դիրք բռնեց սենեալի մի անկրւում:

Ի զուր էր պարոնը շրայլում սիրային խօսքեր, ի զուր էր նա թանգաղին ակնեղէններ ցոյց տալիս, իր սմբողջ քսակն զընում Մանօի տրամադրութիւնն ատեկ: Մանօն անդրդուելի մնաց: Պարոնը այս անյաջողութիւններից աւելի զրգոււած, սկսեց բռնի միջոցների զիմել: Մանօն աշխատում էր փախչել, բայց ամեն անդամ էլ արգելոււմ էր հակառակորդի կողմից, իսկ սենեակը շատ հեռու էր փողոցից, այնպէս որ ազչկայ ձայնը ոչ մի տեղ չէր համոււմ:

Թշուառ աղջիկը ձեռքում պինդ բռնած էր այն ծաղիկը, սեղմում էր կրծքին, կարծես դա կարող պիտի լինէր պաշտպանել նրան:

Պարոնը քանի զնում, այնքան աւելի վստահ էր դառնում: Նա արդէն բռնել էր Մանօի մէկ ձեռքից և աշխատում էր զրկել, սեղմել նրան իր կրծքին... Թշուառ աղջիկը, ուրիշ բան չը գոտնելով, խլեց սեղանից ջրով լի բաժակը և ուժգնութեամբ խփեց նրա ճակատին. բաժակը փշրուեց և մի քիչ ծուատեց պարոնի ճակատը, մի քանի կաթիլ արիւն դուրս ցայտեց վերքից: Բայց նա զարձեալ չը հրաժարուեց իր որսից և զրկելով նրան աշխատում էր վայր գլորել:

Սկսուեց մի կատաղի, անհաւասար կոխւ: Վերջապէս բռուեց մի կանացի յուսահատ ճիչ և երկու իրար կպած ախօյեանները զլորուեցին գետին...

Մանօն այլեւս ոչինչ չէր զգում—նա ուշաթափուել էր... Հետեւեալ օրը Մանօն հեռացել էր այդ տնից:

III

Անցաւ աշունը, անցաւ և ձմեռը, եկաւ ցանկալի գարունը:

Գիշեր էր:

Այն մասյլ և ամպամած գիշերներից մէկը, երբ կարծես զայրացած երկինքը զգալ է տալիս մարդուն, որ տեսնում է

երկրի անարդարութիւնը։ Քամին ուժգին խփում, շառաչում էր։

Այդ միջոցին մի խուլ փողոցի նկատմանիրի մէկից գուրս եկաւ մի կին մի ինչ որ բան փաթաթան ձեռքին։ Նա վախվը խելազ զնում էր, աշխատանկով ոչ մէկին չը հանդիպել։ Անցնելով ծուռ ու մուռ փողոցներով, վերջադէս նա կանգ առաւ մի հոյակտող տան տառջ, վերջին անգամ իր շրթունքները մօտեցրեց փաթաթանին, ձեռքով յետ արաւ չորը և համբուրեց։ Դա նրա երեխան էր... Զգուշութեամբ վայր զնելով երեխային գուան չէմքում, յետ դարձաւ և սկսեց շտաղ քսյէերով զնալ։ Նրա ուաքերը զողում էին, նա քայլերը դժուարութեամբ էր փոխում։

—Ա՞յ, տայ, ոյ, տայ, լսուեց երեխայի լացի ձայնը, որ սլաքի նման ծակեց մօր սիրոը, բայց նա պինդ փակելով ականջները շարունակեց իր գողգոջիւն քայլերը։ Արտասուքը ազբվրդի նման հսուռմ էր նրա վշտահար երեսի վրայով։

Երկու անգամ էր վիճակուել նրան բաժանուել սիրելիներից, երկու անգամ էր որ կեանքը հարուածում էր թշուասին։ Մէկի ժամանակ կորցրել էր նա իր միակ եղբօրը, իսկ հիմա հարազատ երեխային։

Այդ կինը—Մանօն էր։

Անցաւ մի քանի ժամանակի եռ դարձեալ մի անգամ տեսայ Մանօն փողոցամ։ Այժմ նա բալորովին այն չէր ինչ որ առաջ... Այժմ նա մարդկային մխորում իրան խորթ չէր զգում։ Զքայել էր նրա գէմքի անմեղ ամուշկոտ արտայայտութիւնը։ Կեանքի ցեխի մէջ էր թաթախուել նրա բիւրեղանման, մաքուր հողին։ Հացի ինսդիրը ստիպում էր նրան այլիս խոյս չը տալ խորհրդաւոր, քննող հայեացքներից և հետամուտ եղողներից...
Ո՞վ էր մեղաւորը...

Մ. ՄԱՂԱՔԵԱՆ

ԹԱՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՄԿԱՍ- ՏԱՆՈՒՄ

I

Մեր ներկայ յօդուածով Ատրպատականի թատրոնական գործունէութեան պատմութեան մի թեթեւ և համառօտ անսութիւնը պիտի տանք:

Կովկասում թատրոնի հիմքը՝ գրուել է, ինչպէս զիտենք, 1859 թուականին, մի տաճկահայ պատանու ձեռքով, որ այդ ժամանակ սովորում էր Ներսէսեան գպրանոցում: Բայց Առըրպատականում թատրոնի սկիզբն գրուեմ է բաւական ուշ, ճիշտ 20 տարի յետոյ, 1879 թուին: Թատրոնի սկզբնաւորութեան մասին կասկածներ կային, ոմանք ասում էին, որ սկսուել է 1877 թուին, ոմանք պնդում էին, որ առաջին ներկայացումը եղել է 1878 թուին, բայց վերջին օրերս յանձնուեց ինձ հանգուցեալ Փափազեան վարդապետի յիշատակարանը, ուր թատրոնի մասին յիշուած էր հետեւեալը.

«1879 ամի, Ապրիլին, Վանայ խնտմատար ընկերութեան մի նպաստ հասցնելու և Դաւրիժու երիտասարդաց մէջ ազգային նուանդ մտցնելու պատճառաւ, քանից անզամ մնր տան մէջ ժողով հրաւիրեցի վառվուն երիտասարդներ: Թատրոն ներկայացնելու համար խորհեցանք և տնօրինեցինք և վերջապէս երեք անգամ ներկայացում տուեցինք մնր տան բակի մէջ, վրանի տակ և 8 լիրա ուղարկեցինք յիշեալ ընկերութեան:»

Այդ թուականին տէր-Մեսրոք Փափազեանը տեսչութեան պաշտօն էր վարում ներդաթաղի զպրոցում: Նա, ինչպէս իր գրութիւնն է ցոյց տալիս, ձեռնարկում է թատրոնական գործը, նրա հետ միանում են և տեղայի և վառվուն երիտասարդներ (արժէ այստեղ յիշել պ. Ա. Փանուէլեանի անունը, որ միշտ էլ եղել է այդ ասպարիզում), մեծ մասով ուսուցիչներ: Ներկայացում կազմակերպելու և բեմի հիմքը գնելու առիթը տալիս է Վանայ խնտմատար ընկերութիւնը, որին անհրաժեշտ էր նպաստ հասցնել:

Առաջին անգամ պիտի խաղային «Աշու Ռզորմած» և «Երկու Քաղցածներ» պիէսները Մի շարք փորձեր եղել են արդէն և բոլորովին պատրաստ են ներկայացնելու։ Բայց նրանք ներկայացնեն, չը կայ թատերասրահ, չը կան և յարմար սենեակներ։

Սրա ճարն էլ գտնում են նրանք։

Սրամեան դպրոցի յետեւում կայ մնձ տարածութիւն։ այնտեղ վրաններ են խփում, և ահա այս վրանների տակ պիտի տային ներկայացումը։ Թեմակալ տաաչնորդ Բարդուղիմէսս վարդապետն (այժմ եպիսկոպոս) էլ իր կողմից օգնում և քաջալերում է սկսած գործը։ Չը մուանանք առել, որ տէր-Մեռորը կատարում էր և՛ բէժիսօրի և՛ յուշարարի դեր։

Ահա այսպէս ամին ինչ պատրաստ էր, պատրաստ էր բնմը, պատրաստ էին և գերակատարները, մնում էր միայն խաղալու Բայց յանկարծ խոչնդու է առաջ գալիս։ Հոգաբարձութիւնը արգելում է ներկայացումը՝ պատճառաբանելով թէ պարսից կառավարութիւնը վատ աշքով կը նայի մեզ, կը փակի դոլրոցը, և ուրիշ անխուսափելի վեանների առիթ կը տանք մեր այս քայլով։ Հոգաբարձութիւնը միհնոյն ժամանակ սպասում է, որ եթէ ուսուցիչները համարձակուեն թէկուզ ուրիշ տեղ տալ ներկայացումը, տնյապաղ նրանց հեռացնել զպրոցից։ Այդ անմիտ սպասնալիքը ոչ մէկի վրայ չէ ապդում, նրանք եռանգուն կերպով, առանց յուսահատուելու, առաջ են տանում ահապին ջանքերով սկսած գործը։

Վրանը և բնմական բոլոր պատրաստութիւնները տեղափոխում են տէր-Մեսրոք Փափաղեանի առնը, նորից բնմ են պատրաստում և ձեռնարկում ներկայացումը։ Տէր-Մեսրոքը տաձկաց հապատակ լինելով՝ հրաւիրում է նաև տաձկաց հիւպատոսին։ Սիրոզների խնդիրքով ներկայ է լինում և ուսւաց կօնսուլը։ Գալիս են նոյնպէս թուրքեր, իսկ հայ հանդիսականների թիւը ահագին է լինում։

Հետաքրքրութիւնը ընդհանուր էր, իւրաքանչիւրը ձըդտում է ներկայ լինել ներկայացմանը, տեսնելու, իմանալու համար թէ ինչ է թատրոն ասած բանը։ Հոգաբարձութիւնը, տեսնելով այդ ընդհանուր հետաքրքրութիւնը, կօնսուլների քաղցր և սիրալիք վերաբերմունքը զէպի այդ ձեռնարկութիւնը՝ աշխատում են ներկայ լինել, բայց նրանք տամսակ չեն կարողանում ստանալ, նրանք մերժուում են գործողների կողմից, իւրանց սպասնալիքի և տգեղ վարմունքի պատճառով։

Վերջապէս ներկայացումը աջողուում է։ ներկայացումը անցնում է շատ աջող և ոչ մի միջադէպ կամ խլրտում տեղի

չէ ունենում: Ներկայ նզողները հսուանում են ուրախ և գոհ: Երկար ժամանակ ընդհանուրի խօսակցութեան նիւթը լինում է այս ներկայացումը: Նրանք, որոնք առաջին ներկայացումը չէին տեսել, բուռն ցանկութիւն էին յայսնում որ կրկնուի խաղը, շատերն էլ ուղում էին իրանց հաճելի տպաւորութիւնը կրկնել:

Այսպիսով, առաջին տարում, այսինքն 1879 թուին, թատերասէրները հսարաւորութիւն են ունենում տալ երեք ներկայացում, և դրանց արզիւնքից 8 լիրա ուղարկում են Վանայ խնամատար ընկերութեան:

Բայց յաջորդ 1880 և 1881 թուականներին տալիս են մի շարք ներկայացումներ, պիեսները լինում են մեծ մասում թարգմանութիւններ Փրանսերէնից, երբեմն էլ հէնց իրանք էին «թխում» կամ «կազմում»:

Հետաքրքիր է մի դէմք: Տէր-Մեսրոբը տեսել էր «Վենետիկի վաճառականի» խաղը Խուսաստանում, և նա հիմնուելով իր յիշովութեան վրայ գրում է մի պիէս, ի հարկէ նոր պիէս, բայց նոյն սիւծէտով և տնուանում է «Արդար դատաստան», որ և ներկայացում է:

Թատերասէրները, չունենալով կանացի ոյժեր, ընտրում են այնպիսի պիէսներ, որոնց մէջ ըստ կարելոյն կանացը չը լինեն. եղած կանացի զերերը կատարում էին մարդիկ, բացառութիւն կազմում էր մի գերակատարուհի—զա տէր-Մեսրոբի աղջիկն էր, որ այդ ժամանակ վարժուհու պաշտօն ունէր:

Տարօրինակ էր և տէր-Մեսրոբը ժողովրդի համար: Մատով էին ցոյց ատլիս տէր-հօրը և նրա աղջկան: Փողոցով անցնելիս չորս կողմից հետաքրքրութեամբ նայում և շնչում են. «ահա «օյինբազ» տէրտէրը և նրա «օյինբազ աղջիկը»:

Այդ ժամանակ էլ չը կար յատկապէս ներկայացումների համար շինուած թատերասրահ և ներկայացումները լինում էին Տիգրան Գորոյեանի տանը, որով վերջինս մեծ ծառայութիւն է մատուցանում թարօնական գործին:

Այդ տարիներում, ի միջի այլոց, խաղացւում են հետեւեալ պիեսները: «Փորոսողին գահ»: «Սկամայ բժիշկ», «Թոչող բժիշկ», «Մէրը բժիշկ», «Սև հողեր», «Արդար դատաստան» և «Արշակ Բ.»:

Որպէս զի հսարաւորութիւն ունենան ներկայ լինելու և օգտուելու այդ ներկայացումներից նաև թուրքերը, թատերասէրները միշտ էլ, բացի առաջին մի երկու ներկայացումից, թուրքերէն վօդվիլներ էին գնում:

Ահա այսպէս է սկսուել և հիմքը գրուել թատրօնական գործունէութիւնը Ատրապատականում:

II

Այդպէս առաջ է տարւում գործը, երբեմնտկի ներկայացումներ են լինում և յաճախում են միմիայն տղամարդիկ. թատրոնը կանանց համար մի անմնաձենալի և արգելուած վայր էր. Միմիայն 1891 թուականին տեղացի մի երկու կանաք ներկայ են լինում ներկայացման, իսկ 92 թուին կիլաւա-թաղի ուսուցչական խումբը յատկապէս կանանց համար կազմակերպում է մի ներկայացում։ Հետզհետէ կազմակերպում են գրական հանդէսներ, նայն այդ 1892 թուին տօնածառի սկիզբն է դրւում թաւրիդում և տեղացի օրիորդը բեմ է բարձրանում, արհամարհելով բամբասանքը։

Ահա այսպէս 90-ական թուականներից սկսած բեմուկան գործունէութիւնը թաւրիզում տարւում է բաւարար. լինում են չնորքով պատրաստուած ներկայացումներ, կան ոյժեր—գերակատարներ, քիչ չեն և այդ արուեստը հասկացողները. գորոշների չնորհիւ տարածում են մտաւորական պահանջները։ Շիւում է յատկապէս ներկայացումների համար ընդարձակ թատերասրահներ թէ կիւաւ և թէ Դալա թաղերում։ Եւ ահա 1900 թուին թաւրիդի երկու թաղերումն էլ առաջ են գալիս «Թատերասիրաց» ընկերութիւններ։ Այժմ այդ ընկերութիւններից իւրաքանչիւրը ունի 30—32 երկու սենի անդամներ։ Մօտ նոյն թուին կազմուեց և «Երաժշտասիրաց» ընկերութիւն, որը յետոյ միացաւ Դալա-թաղի «Թատերասիրաց» ընկերութեան հետ և կոչուեց «Թատերա-երաժշտասիրաց» ընկերութիւն։

Այժմ տեսնենք ինչ է ներկայացնում բեմը գաւառներում և երբ սկսուեց այստեղ թատրոնական գործունէութիւնը։

Բեմ կազմելու և պահպանելու համար անհրաժեշտ են ոյժեր, կրթուած և գիտակցող անձնաւորութիւններ, իսկ ուր բացակայում են այդ գործները, այնտեղ անհնարին է ունենալ և թատրոնական գործունէութիւն։ Մինչդեռ Ատրպատականի գաւառների շատ մասերում ժողովուրդը գաղափար չունի զգրոցի մասին, էլ որտեղից կարող է առաջանալ և հիմնուել թատրոնական գործունէութիւն։ Այժմ միմիայն այն գաւառներում կայ բեմ և թատրոնական գործունէութիւն, ուր կան փոքր ի շատէ կանոնաւոր զգրոշներ։

Մինչև 1894 թուականը Սալմաստում չեն եղել կանոնաւոր ներկայացումներ և թատերասրահներ—գահլիճներ, միայն 94 թուին առաջին անգամ Հաֆթուանում թեմական տեսուչ Մ. Աւետիսեանի ջանքերով շինուած է բաւական ընդարձակ

թատերասրահ, իսկ Ղալասար գիւղում, 1900 թուին, ուսուցիչ Ա. Թաղէռսեանի աշխատութեամբ շինւում է կանոնաւոր դահլիճ:

Այժմ ընդարձակ և հայաշատ Սալմաստ գաւառում միմիայն Ղալասար գիւղն է, որ ունի փոքր ինչ կանոնաւոր դպրոց, և ուր տրում են չնորքով պատրաստած ներկայացումներ, զրական երեկոյթներ, տօնածառեր և այլն: Այստեղ գես շատ լայն չափերով է տիրում հարեմական փակ կեանքը, հինգ զրա համար է որ ներկայացումների դէքրում մի օր ներկայացում է տղամարդկանց համար, յաջորդ օրը՝ կանանց համար: Այս տարի եղել են մի քանի այդպիսի կազմած ներկայացումներ:

Ուրմի գաւառում առաջին ներկայացումը եղել է 1897 թուին, շարժական քեմի վրայ: Այնուհետեւ էլ ներկայացումներ գրեթէ չեն եղել. միայն այս տարի մի խումբ սիրողներ տալիս են մի երկու ներկայացում և դրա արդիւնքով Ուրմի քաղաքի հայոց դպրոցի մէջ շինում են մշտական բեմ:

Այս երկու գաւառներումն էլ, ինչպէս տեսաւ ընթերցողը, նախաձեռնողը էլի ուսուցիչն է. նոյն երեսոյթին պատահեցինք և Թաւրիզում, նոյնն է, շատ քիչ բացառութեամբ, և միւս գաւառամասերում: Ատրպատականի շատ գաւառները, ինչպէս Ղարազաղ, Մակու և այլն, ներկայացման երես անդամ չեն տեսնել: Առհասարակ, երբ կայ դպրոց, լինում են և ներկայացումներ. գաւկւում է ուսումնաբանը, դադարում է և ներկայացումը:

III

Այժմ անցնենք Թաւրիզի ներկայ թատրոնական գործունէութեան, 1901—1902 տարեշրջանի ներկայացումներին:

Այս տարի մի շարք ներկայացումներ եղան Թաւրիզում: Ներկայացրեցին թատերասիրաց ընկերութիւնները, ուսուցչական խմբերը, ներկայացրեցին վերջապէս օր. օր. Վարդիթեր և Մարիհանոյշ Ֆելեկեսմանները թատերասէրների մասնակցութեամբ: Եղել են եւ թուրքերէն ներկայացումներ: Խաղացին հետեւալ պիէսները:

«Կրեշնսկու հարսանիքը», «Սկապէնի արարքները», «Մկընդեղեղ», Բարեգործութեան դիմակի տակ», «Կըոթ-կըոթ», «Մեծապատիւ Մուրացկանները», «Ոճրոգործի ընտանիքը», «Օրթաձալու քէֆը», «Արշալոյս» (2 անգամ)—զրամա Վ. Փափազեանի», «Մարիժան», «Մէղէա», «Երկու միամիտ նշանածներ», «Քոյր-Թերեզա», «Պառաւը խելքից էլեր է», «Անջելլօ», «Մկնիկ»:

Բացի այդ՝ եղել են նաեւ զրական-երաժշտական երեկոյթներ և տօնածառեր:

Անհրաժեշտ է նկատել, որ գրեթէ բոլոր ներկայացումներին թատերասրահը լիքն է եղել, չատ աննշան բացառութեամբ, չը նայած որ սովորական գներն են 12—20 դրան առաջին կարգը: Գները թանգ են, անմատչելի. հէնց դրան պէտք է վերագրել այն, որ ներկայացումներին յաճախում են միայն հարուստները, չատ չատ և միջին դասակարգը. հասարակ ժողովուրդը զուրկ է: Շատ քիչ է մտածւում թատրոնը ընդհանուրի սեփականութիւնը դարձնել, ժողովրդի գեղարւեսական ճաշակը զարդացնել, ներկայաշման պահանջ առաջ բերել. ձգտում են, որքան հնարաւոր է չատ վող գումարել: Ահա ի՞նչն է անհամակերելին:

Մեղանում խաղացում են անխտիք ամեն տեսակի պիեսներ, մանաւանդ յաճախ լինում են ֆրանսերէնից թարգմանութիւններ, որոնք մնած մասով հնայած և արխիվային մելօգրամներ են, ինչպէս օր.օր. Ֆելեկեանների ներկայացրած պիեսները—«Մարի-Ժան», «Քոյր-Թերեզա», «Անջելօ»: Դրանք իրենց ախ-վախերով, չատ չատ մի րոպէ միայն կարող են ազգել: Առհրաժեշտ են հայ ժողովրդի սրտին մօտիկ պիեսներ, և դրանց օգուտը անկասկածնելի է: Այդպիսի բնաւորութիւն է կրում, օրինակ, պ. Վ. Փափազեանի «Արշալոյար», որ երկու անգում խաղացուեց: Թիւրքահայերի կեանքն է կազմում այդ պիեսի նիւթը: Զալալզի և բաքրանցի քիւրդերը կեզկում, հարստահարում կարձկանի հայերին, անպատում են կանանց, յափշտակում աղջիկներին, զիւղացիների արիւնը ծծում: Դանակը ոսկերին է հասել: Մի անգամ էլ Միքր-Իւսուֆը (յեղապետ) պահանջում է աղջիկ: այլեւս անհնարին է լինում զիւմանալ. զիւղի վարժապետը զլուխ է անյնում, ուսքի է կանդնիցնում զիւղացիներին, մտքեր պատրաստում: Նրա հետ միանում է զաւաոի երիտասարդութիւնը, միանում է զիւղի ոչսը. ամբողջ գաւառը ոտքի է: Վարժապետի ցուցմունքներով և զեկավարութեամբ յարձակւում են քրդերի վրանների վրայ, սպանում նրանց, աւերում, քանդում նրանց բոյն-որչը: Ահա այդ պիեսի սիւժետը: Այդ ներկայացմանը ամեն ջանք գործադրուել էր բնական տեսարաններ ստանալու, շքեղ գէկօրացիաներ, բնական անտառ, բնական աղբիւր և այլն, որ պատրաստում էր հեղինակի յատուկ հոկողութեամբ:

Ճիշտ է, մենք չունենք զերասանական խումբ, բայց դրա փոխարէն կան թատերասիրաց ընկերութիւններ, որոնք պիտի ձգտեն պարբերական ներկայացումներ տալ: Եւ դա հնարաւոր է: Պէտք է համախմբել ու կազմակերպել ոյժերը. պիտի ձգտել թատրոնը գարձնել ընդհանուրի սեփականութիւն, իսկ

դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ արժան և մատչելի գներ նշանակել, պէտք է պիեմները մեր կեանքի մօտ հարցեր շօշափեն, միայն այն ժամանակ բնոմը իր իսկական նպատակին կը ծառայի:

IV

Այժմ տեսնենք թատրոնական գործունէութիւնը պարսիկների մէջ:

Մեր յօդուածի ընթացքում տեսանք, որ այն գաւառներն ու քաղաքներն են ունեցել թատրոն, ուր կան և եղել են կանոնաւոր հասարակական և կրթական հիմնարկութիւններ: Այդպիսի հաստատութիւններ պարսիկների մէջ գոյութիւն չունեն, հետեւաբար, չէ կարող գոյութիւն ունենալ և թատրոնական գործ: Եւ այդպէս էլ է: Պարսիկները չունեն թատրոն ոչ միայն Ասրութառականում, այլ և ամբողջ Պարսկաստանում ներկայացում չէ եղել (ի հարկէ պարսիկների մէջ):

Պարսիկների համար թատրոն ստեղծողները հայերն են:

Չը պէտք է մոռանալ, որ պարսիկների մէջ կան անհատներ, որոնք սիրում, հսկակում են ըեմը և հասկանում են նրա կրթիչ նշանակութիւնը: Մեր ասածներին որպէս փայլուն ապացոյց կարող կ ծառայել նորին մեծութիւն ներկայ թագաժառանդ Միքա Մահմէտ Ալին, որ երրիմն ուրախութեամբ գալիս է հայերի կազմուծ ներկայացումներին, ի հարկէ թուրքերէն լիզուվ:

Մեր յօդուածի սկզբում, երբ զեռ խօսում էինք թատրոնի սկզբնական շրջանի մասին, ասացինք, որ պարսիկ հանդիսականներին դիւրսութիւն տալու համար կատակերգութիւնը խաղում էին թուրքերէն լիզուվ. եղել է և օրինակ, որ ամրող ներկայացումը թուրքերէն է խաղացուել Այդպիսի մի ներկայացում տրուել է և 1895 թուին ոռուսաց կօնսուլ Պետրովի զեկավարութեամբ, ուր ներկայ է լինում Պարսկաստանի ներկայ վեհ. Շահը, որ այն ժամանակ թագաժառանդ էր և նստում էր Թաւրիդում:

Այդ անցեալումն էր, իսկ այս վերջին 5—6 աարիների ընթացքում կրկնուել են նման ներկայացումներ: Այս սեզօնին թուրքերէն լիզուվ եղան մի քանի ներկայացումներ, որ տուեցին օր.օր. Ֆելեկեանները Ղալայի թատերասէրների մասնակցութեամբ: Խաղացուեցին հետեւեալ պիեմները—«Պարիզի շըրջմոլիկ», «Անջելլօ», «Խոխուան զինուոր», և «Հրէուհի»:

Այդ ներկայացումների ժամանակ թատերասրահը, դպրոցի

բակը զարդարուած էին լինում գորգերով և դրօշակներով, նուագում էր պարսկական երժշտական խումբը, պատրաստուած էին լինում մի քանի բուփէտներ, ժողովրդի համար առանձին և թագաժառանգի համար առանձին: Այդպէս էր և ոռուսաց ներկայ կօնսուլի զեկավարութեամբ կազմած ներկայացմանը, որը չամախեցիների օգտին էր, ուր ներկայ էր և թագաժառանգը: Ինչպէս այդ, նոյնպէս և միւս ներկայացումներին, տոմսակները չառ թանգ էին նշանակուած, առաջին երկու կարգերը բռնում էին բարձր աստիճանաւորները, որ լինում է կամաւոր նուէրներով, առանց տոմսակի, իսկ երրորդ կարգից տոմսակներով էին: Երկրորդը նշանակուած էր և թուման (12 ո.), վերջին կարգը 1 թուման (2 ո.): Ռուսաց կօնսուլի կազմած ներկայացման ժամանակ առաջին երեք կարգերի տոմսակ ունեցողները օգտում էին բուփէտներից ձրի:

Նորին մեծ թագաժառանգը, ինչպէս ասացինք, ուրախութեամբ յաճախում էր այդ ներկայացումներին: Այս սեղօնին նորին մեծութեան առաջարկութեամբ Ֆելեկեան քոյրերը երկու ներկայացում տուեցին պալատում խանմի և պալատական ծառայովների համար: Այստեղ, պալատի մօտ գտնուած շինութեան սենեակներից մէկի մէջ՝ ծալովի կուլիսներից պատրաստում են փոքրիկ բեմ, որը յատակի չարունակութիւնն է կազմում և ծածկուած է գեղեցիկ զորգերով: Սևնեակը կտրուած է լինում թափանցիկ վարագոյրով, որի ետեից խանըմը իւրայիններով և նորին մեծութիւնը նայում են ներկայացման: Այստեղ լինում են նաև ներքինիներ, որոնք իրանց կեանքում այդպիսի բան չը տեսած լինելով, մեծ հետաքրքրութեամբ հետեւում են ամբողջ ներկայացմանը:

Ներկայացումը հաճելի տպաւորութիւն է թողնում թէ թագաժառանգի և թէ խանմի վրայ: Ներկայացման վերջը քոյրերը ներկայանում են խանմին և թատրոնի մասին մի քանի խոռը են փոխարինում նրա հետ:

Այսպէս է վերջանում առաջին ներկայացումը, սա առաջին օրինակն է, մինչև այժմ չէ պատահել, որ պալատում ներկայացում տրուի, այն էլ խանմի համար: Այդ ներկայացումից չէ անցնում երկար ժամունակ, և պալատում տեղի է ունենում երկրորդ ներկայացումը, որը նոյնպէս աջող է անցնում և զոհ են մնում բոլորն էր:

ԵՐ. ՑՐՍՆԳԵԱՆՑ

Հ Ե Ն Ր Ի Կ Ի Բ Ս Է Ն *)

XII

Աշուղը և բանաստեղծը,—իրսէնի երկրորդ ալցելութիւնը նորվէզիակում.
Թօսմէրսիօլմա (Քննադատները Թօսմէրսիօլմին մասին.—Թօսմէրեան ընտանիքը.—Ծէրէկկա Վէստ.—Ալրտորդութեանը ճանապարհին.—Թէատէն և նրա վախճանը.—Ծէկտօր Քրօլ.—Ռւլրիկ Բրէնդէլ.—Թօսմէրի և Քրօլի ընդհարումը.—Անզնուական մարդիկ».—Ծէտէի մահուան առևզնուածը.
—Ծէրէկկան մերժում է Թօսմէրի առաջարկը.—Ծէրէկկայի հոդեկան կերպարանափոխութիւնը, նրա խոստովանութիւնը և սիրու գրաւականը.—
Բրէնդէլ իրք «գինետան հանճար».—Իրսէնի դիրքը գէպի իդէալիզմը).
—«Ծովի տիլինը» (Հիւսիսային բնութիւնը և սկանդինավան գրողները.
—Ելլիդայի և բժիշկ Վանդէլի կազը.—«Ծովի տիկնոջ» հիւանդութիւնը.—
Օտարականը.—Մի արտեստագէտի պատմութիւնը.—Ելլիդայի իսկական դիագնոզը.—Ամուսինների բացատրութիւնը.—Ելլիդայի բժշկութիւնը.—
Լինդշտրանդ և Հիլդէ):

Իրսէն իր քսանեօթամնայ հասակում գրած մի սիրուն
բանաստեղծութեան մէջ նկատում է—

—«Աշուղը չունի ոչ տեղ և ոչ տուն,
Նա ստանուում է միշտ գէպի հեռուն:
Զերմ երգատապ մի սրտի համար
Միակ հայրենիքն է համակ աշարհ»:

Գուցէ շատերին տարօրինակ թուի, եթէ նկատենք, որ
այս տեսակ մի «աշուղ» էր նաև հէնց այդ տողերի հեղինակը.
Նա էլ «ականջ էր զնում ամենաթափուն կեանքի զարկերին».
Նրա երգն էլ «Ժողովրդի երազներն էր պարզում, մտքերը լուսաբանում»: Միայն այն տարբերութեամբ, որ նա անից և տեղից զուրկ չէր, այլ ակամայ միայն զրկուեց—իր հայրենիքից համարեւ հալածուած՝ տասնեակ տարիներ օտարութեան մէջ
էր ապրում:

*) Տե՛ս աՄուրճա № 5.

Իբսէն այժմ արդէն առնական լիակատար հասակումն էր — 58 տարեկան — և իբրև մեծ դրամատուրգ «ընդհանուր հայրենիքում» վաղուց էր հիւսել իր փառքի և անմահութեան դավինիները։ Սակայն իր հայրենակիցների մի մասի ապերախտութիւնը և դրա հետ կապուած վատարանդի կնանքը այս դափնիների փուշն էր կաղմում։ Դեռ էլի մի քանի տարի պիտի անցնէր՝ մինչև այս փուշը կատարելապէս արմատախիլ լինէր, մինչև հոչակաւոր նորվէգացին ընդ միշտ իր հայրենիք վերադառնար։ Մինչեւ այդ րոպէն սակայն նա 1885-ի ամառը նորից այցելեց իր հայրենիքը։

Նա ուրախութեամբ նկատում է, որ Նորվէգիայի քաղաքական հասարակական կեանքը բաւականաչափ կերպարանափոխուել է։ Հին, մանր-մունք կոփէների փոխարէն՝ նա այժմ տեսնում է լուրջ և բանաւոր հիմքերի վրայ կանդնած կուսակցութիւններ, որոնց մաքառման զրօշակը գաղափարի անունով էր պարզում։ Դա այլ ևս չէր մնացել իր երիտասարդ ժամանակուայ նորվէգիան, որի մասին նա երբեմն կծու կերպով նըկատել էր թէ՝ դա կարծես բնակուած լինի «ոչ թէ երկու միլիօն մարդկանցից, այլ երկու միլիօն չներից և կատուներից» (Emil Reich: «Ibsens Drama»)։

Իր հայրենիքի քաղաքական կուսակցութիւնները Իբսէն նկարագրել էր թէ «Երիտասարդութեան միութեան» և թէ մասամբ «Ժողովրդի թշնամու» մէջ։ Այս անգամ Նորվէգիայում նոր գրդումներ ստանալով՝ նա դարձեալ վերադառնում է նոյն ինդքին։ և մի տարուց յետոյ՝ 1886-ին գրում է իր նշանաւոր դրամաներից մէկը — «Ռոսմէրսհոլմ» («Rosmersholm»), որի մէջ սակայն, ինչպէս շուտով կը տեսնենք, հոգեբանական բարդ պրօբլեմները, դէմքերի նուրբ, ճարտարարուեստ բնորոշումը դարձեալ տառջնակարգ տեղ ևն բռնում և կուսակցական պայքարը երեւան է գալիս միայն իբրեւ աստառ։

«Ռոսմէրսհոլմ» հետաքրքրական է և մի ուրիշ կողմից։ Իբսէնի ոչ մի դրամայի մասին այնքան տարբեր և հակասական կարծիքներ չեն յայնուել, ինչպէս «Ռոսմէրսհոլմի» նկատմամբ — Գ. Բրաոդէսի, Եգէրի, Բուլդհաուպտի, Հանզչտայնի, Բայխի, Սալօմէի, Լիցմանի, Լէօ Բէրգի և ուրիշների մեկնութիւնները աւելի կամ նուազ չափով զանազանում ևն միմնանցից։ Ոմանք առարկում են, որ «Ռոսմէրսհոլմ» մի «հարց է առանց պատասխանի», որ զլիաւոր հերոսի և հերոսսւնու—Ռոսմէրի և Բէրէկ-կայի—րօմանտիկական մահուամբ դրամայի հանգոյցը քայլավում է, բայց ոչ թէ լուծում։ Մի քանի յայտնի դրոզներ մինչև իսկ բացարձակապէս խոստովանում են, որ այս դրաման առ-

հասարակ չեն հասկանում: Եմիլ Ռայխը սակայն գրում է թէ՝ յիրաւի ինքն էլ երբեմն չէր հասկանում այդ գրամմն, բայց երկար ժամանակ դրանով զբաղուած լինելով՝ այժմ եկել է այն եզրակացութեան, որ «Ժողովրդի թշնամին», «Վայրի բաղը» և «Թօսմէրսհօլմ» կազմում են մի եռաբանութիւն (Trilogie) և որ վերջինս պատասխանն է առաջին երկու դրամաներում արծարծուած խնդիրների: Դոկտօր Շտօկմանի իդէալիզմը հանդիպելով «սերտ մեծամասնութեան» ապառաժին՝ թէն հիմնավին չէ խորտակում, բայց այսպէս թէ այնպէս մասսամբ անդամահատում է: Իսկ Գրէգէրսի իդէալիզմը աւելի նեղ շրջանակում վերին աստիճանի տխուր, ողբերգական մի ճակատագրի է հանդիպում—պատճառ է զառնում մի անմեղ արարածի և վերջիվերջոյ իր սեփական կորստեան: «Թօսմէրսհօլմում» սակայն չօշափում է այն խնդիրը թէ՝ ինչ պէտք է լինի ապագայ մարդը—«ուրախ, ազնուական մարդ»—ահա այս ապագայ հերոսի կոչը:

Անցնենք սակայն դրամային:

Նախկին պատաօր Եօհաննէս Թօսմէր պատկանում է Թօսմէրսհօլմի ամենապատուաւոր գերդաստաններից մէկին, որ մի քանի գար շարունակ վայլում էր իր նախանձելի դիրքով: Նրա նախորդները «քահանաներ, զինուորականներ, բարձրաստիճան պաշտօննեաներ» էին, բոլորն էլ պատուաւոր և օրինակելի մարդիկ: Եօհաննէսի հայրը, որ «իր ընտանիքումն էլ մի գեներալ էր», խիստ և պահպանողական ոգով էր կրթել իր որդուն: Սակայն Ռուլրիկ Բրէնդէլ աղատամիտ իդէալիստը, որին կարծ ժամանակով յանձնուած էր Եօհաննէսի դաստիարակութիւնը, ուժեղ ազգեցութիւն է սւնենում իր աշակերտի վրայ: Հայրը նկատելով Բրէնդէլի ուղղութիւնը և նրա «վտանգաւոր հետեւանքները»՝ շուտով հեռացնուած է նրան իր տնից: Բայց Եօհաննէսը աւելի Թօսմէրեան ընտանիքի աւանդական ողին է իւրացնում: Դա երեւում է հէնց նրա նախկին պաշտօնից—պատօրութիւն, որ նա արժանաւոր և անբիծ կերպով էր կատարում: Իսկ այժմ իր կալուածքում առանձնացած՝ իր ընտանիքի ծննդարանութեամբ էր զբաղուած:

Եօհաննէսը և իր կին Բէտէն, որ ազնիւ, փափկասիրտ և զգայուն մի անձնաւորութիւն էր, թէն հոգեկան շատ սերտ ներդաշնակութեամբ չին կապուած, այնուամենայնիւ ապրում էին խողաղ կենակցութեամբ, որը սակայն վարագոյրի յետեկց վրդովուելու էր և նոյնիսկ իր ողբերգական զոհը տալու:

Հիւսիսից՝ ապառաժների և սառնամանիքի հայրենիքիցն էր գալիս այս վրդովեցնող փոթորիկը: Դա Բէրէկիս վէսան

է—իբսէնի ստեղծած կանացի ամենանշանաւոր տիպերից մէկը:

Ռէբէկիայի ընդհանուր բնաւորութեան և հոգեկան անսանձ թոփչքների խորհրդանշանը հէնց իր ծագման պատմութիւնն է։ Բնութեան ազատ զրկում նրա ծնունդն էլ ազատ է լինում, օրինապահութեան սահմաններից դուրս ։ Նրա մայրը մի մանկաբարձուհի էր՝ տիկին Գեմֆիկ, իսկ հայրը մի բժիշկ՝ դօկտօր Վէստոր որ ճանապարհորդելիս պատահաբար հանդիպել էր առաջինին։ Մօր մահուանից յետոյ բժիշկը փոքրիկ Ռէբէկիային իր ինամակալութեան տակն է առնում և կրթում է նրան ազատամիտ հայեացքներով, որոնք և իր սեփական դաւանանքն էին կազմում, Ռէբէկիան երբ հասունանում և զեղեցիկ օրիորդ է գառնում, նրա խնամակալը չէ քաշւում նրա հետ ստեղծել նոյնանման յարաբերութիւնը, ինչ որ նա ունէր Ռէբէկիայի մօր հետ եւ սա այնքան էլ դժուար չէր. նախ մտերմացող զոյզի «ազատամտութեան» պատճառով և երկրորդ, որ Ռէբէկիային յայտնի չէր իր խորհրդաւոր ծագման պատմութիւնը։

Բժիշկ Վեստը հիւանդանում և տարիներ շարունակ տանջուում է. իսկ Ռէբէկիան չը նայելով այս հանդամանքին՝ անձանձիք համբերութեամբ շարունակում է կենակցել նրա հետ և հոգատար կերպով խնամել նրան։ Բժիշկը շատ ողորմելի դրութեան մէջ է մեռնում. այնպէս որ իր աղջկան կամ կնոջ թողնում է միայն եղբերով լի մի արկդ։ Այս տեսակ ժառանգութեամբ Ռէբէկիան ի հարկէ սնկարող էր ապրել. և ահա նա ստիպուած է ուրիշ տեղ փորձել իր բախտը։ Նա զօրեղ կամքի, լայն հայեացքների և հետեղական բնաւորութեան տէր մի օրիորդ էր, այդ պատճառով ուր էլ որ լինէր՝ հաւանօրէն յաջողութիւն էր գտնելու։

Եւ բախտը առաջնորդում է նրան դէպի Ռօսմէրահօլմ։ Ռէկտօր Քրօլ՝ Բէտաէի եղբայրը՝ ծանօթանում է նրա հետ և ի նկատի ունենալով իր քրոջ հիւանդութիւնը՝ առաջարկում է նրան մտնել Ռօսմէրի տունը իբրև նրա կնոջ օգնական։ Ռէբէկիան շատ լաւ ընդունելութիւն է գտնում Բէտաէից և առհասարակ Ռօսմէրի տանը իրան զգում է իբրև «ընտանիքի անդամ»։ Հիւանդ և նրբազգած Բէտաէն դէպի Ռէբէկիան տածում էր նոյնիսկ օսիրահարութեան նմանուող մի զգացմունք»։

Ռէբէկիան մի յայտնի դիտաւորութեամբ էր մուաք գործել Ռօսմէրի տունը։ Նա վճռել էր զրաւել և տմբողջովին տիրապետել այս բարեմիտ և խստաբարոյ պաստօրին։ Իր «ազատամիտ» ծնորների զգայական յատկութիւնները անշուշտ ժառանգաբար արմատացել էին և նրա մէջ։ Վայրագ, անզուսպ

կիրքն էր, որ նրան մղում էր դէպի պատօրի տունը, և նա՝
առանց միջոցների խորութեան վճռել էր անպայման ձեռք
բերել այս հազրուագիւտ որսը: Նա իր մէջ զգում էր ոմի ահար-
կու փոթորեկ—նման այն փոթորեկներին, որոնք ձմեռը տեղի
են ունենում հիւսիսում—որ երբ տիրապետում է մէկին՝ քաշ է
տալիս իր հետ անդիմաղբելի կերպով:

Բայց ինչպէս ձեռք զցել եօհաննէսին. առաջին նա
ամուսնացած էր, երկրորդ նախկին հոգեորական և իրքն
Ռոսմէրեան գերդասամնի շառաւիդ՝ խիստ բարոյականի և
պահապանողական ոգու տէր մի անձնաւորութիւն: Այս բոլորն
ի նկատի ունենալով՝ խորամանկ Ռէբէկկան շատ նուրբ և
սիստեմատիկ կերպով է առաջ գնում—նա վճռում է գեռ Ռոս-
մէրին ազատամիտ հայեացքներ ներչնչել, յետոյ իբրև հետհանք
այս հանգամանքի, նրա և Բէտատէի յարաբերութիւնները սահե-
ցնել—որովհետև Բէտատէն պահպանողական էր և ջերմ հաւատա-
ցող—և վերջ իվերջոյ այս խեղճ կնոջ գոյութեանը տոհասարակ
վերջ տալ:

Եւ Ռէբէկկան համարեա լիովին հասնում է իր նպատակին:
Ռոսմէրը շատ թոյլ և ենթարկուող բնաւորութիւն ունէր. հետե-
ւաբար Ռէբէկկայի ուժեղ կամքի առաջ մի ճկուն և զիւրաթեք
գործիք կարող էր դառնալ: Այս զօրեղ կնոջ ներչնչմամբ
նա շուտով ազատամիտ հայեացքներ է ձեռք բերում:

Առաջին քայլն արդէն արուած էր. մնում էր երկրորդը
և վճռողականը, որ անհամեմատ աւելի դժուար էր, բայց
Ռէբէկկայի նման մի անձնաւորութեան համար ոչ անիրազործելի:
Վերջինս հեռաւան նոպատակաւորութեամբ գեռ վաստակում է
Բէտատէի համակրանքն ու վստահութիւնը և այնքան առաջ է
գնում, որ նրա անզաւակ լինելը մատնացոյց է անում իբրև
հակաամուսնական մի երևոյթ և ներքին անհամերաշխութեան
մի նշան: Միամիտ կինը հաւատում է սրան և մանաւանդ
բնաղբօրէն նկատելով Ռէբէկկայի հեռաւոր դիտաւորութիւնը,
թէ հոգեպէս և թէ Փիղիկապէս աւելի է տանջւում: Անբախտ
կնոջ յուսահատութիւնը և ներարդերի քայլայումը այն աստի-
ճանի է համնում, որ նա վերջ իվերջոյ իրան ձգում է իրանց
տան հանդիպակաց ջրաղացի առուակը և խեղդւում է:

Ռոսմէրը, որ գեռ ոչ մի տեղեկութիւն չունէր ոչ Ռէբէկ-
կայի դէպի ինքը տածած կրքի և ոչ էլ իր կնոջ ողբերգական
մահուան բուն տատանափ մասին, այն կարծիքի էր—ինչպէս և
նրա հետ շատերը—որ Բէտատէի այս ողբալի վախճանի պատ-
ճառը խելագարութիւնն էր:

Այս բոլոր դէպքերը դրամայի առաջին գործողութիւնը

գեռ չը սկսուած արդէն տեղի են ունեցել։ Երբ վարագոյրը բացւում է թէատէն այլիս չը կայ։ Եւ Ռէբէկկան այս ծանր ոճագործութիւնից յետոյ զեռ չէ հանգստացել—լիսկատար յաջողութեան համար նա ցանկանում էր թէատէի յիշատակը առհասարակ ջնջել Ռօսմէրի սրտից։ Վերջինս ամեն անդամ դուրսը շրջևիս՝ երեք չէր վստահանում ջրաղացի նեղ ճանապարհով բարձրանալ դէպի կամուրջը, որտեղից ցած էր ընկել թէատէն —այլ զարտուղի ճանապարհներով էր զնում։ Եւ Ռէբէկկան անհանդիս և լարուած կերպով պատուհանից շարունակ հետեւում էր նրա ճանապարհին, որ, ի մեծ ցաւ իր, միշտ զարտուղի էր—«Այսօր էլ նա չուռ եկաւ. բարձրից է զնում... Այստեղ, Ռօսմէրսհօլմում, ինչպէս երեւում է, հանգուցեախներին երկար են յիշում»—«Օրինրդ», նկատում է տիկին Հէլդէթը՝ Ռօսմէրի անտեսութիւն, «Ես կարծում եմ, որ աւելի չուտ հանդուցեախներն են, որ անբաժան են Ռօսմէրսհօլմից»։ Եւ այս անբաժան լինելու միմքոլը «ապիտակ ձին ե», որ զիշերները երեւմն երեւում է Ռօսմէրսհօլմում։

Ինչպէս Ռօսմէրը այնպէս էլ բէկտօր Քրօլը, որ Ռէբէկկային առաջնորդին էր դէպի պատօրի տանը, միամիտ էր և գործից անտեղեակ, իր քրոջ մահուանից յետոյ նա երկար ժամանակ չէր այցելում իր փեսային, որպէսզի «գժբախտ տարիների յիշողութիւնը» չը դարձեցնի նրա մէջ։ Նա այնքան միամիտ է, որ առաջին այցելութեան ժամանակ հանդիս կերպով նկատում է Ռէբէկկային թէ՛ նա այժմ կարող է Թէատէի թողած դատարկ տեղը գրաւել։

—«Ես ունեմ արդէն այն տեղը, ինչ որ ինձ ցանկալի է, պարմն բէկտօր»—պատասխանում է Ռէբէկկան։

—«Գործունէութիւնը—այն, բայց...»

—«Ամօթ է, բէկտօր Քրօլ ինչպէս կարող էք այսպիսի լուրջ ինսդիրների վրայ կատակներ անել»—ծանր և վճռողական շեշտով վրայ է բերում Ռէբէկկան։

Բայց բէկտօր Քրօլ ուրիշ կարեւոր ինքրով էր նկել իր փեսայի մօտ. իր սեփական խոստովանութեամբ, նա իր ծերութեան օրերում դարձել էր «քաղաքական աղիտատօր»։ Նա թէեշտադէմ և պահպանողական հայեացքների տէր էր, բայց կամքով ուժեղ, միանգստման անշնեղ և համոզմունիքի մարդ էր։ Նկատելով արմատականների և նրանց օրգանի—«լուսաշտարակի»—յառաջազիմութիւնը՝ նա վճռել էր միացնել բոլոր պահպանողական տարրերը և նոյնիսկ նոր ոյժեր առաջացնել՝ հակառակորդների դէմ մաքառելու համար։ Նա ալիս հակուած չէր միայն «անտարբեր հանդիսատեսի» դեր կատարել. նա անկարող

Էր հաշտուել ազատամիսների ուժեղ և հետզհետէ ամրացող դիբքի հետ։ Նրան շատ ծանր և անախորժ էր թւում մանաւանդ այն հանգամանկը, որ «ըմբռոստութեան ողին» իր ստուերը տարածել էր նոյն իսկ իր սեփական ընտանիկան յարկում և այն ուսումնարանում, որ իր խնամքին էր յանձնուած—նրա որդին դպրոցում աշակերտական անկարգութեան պարագութին էր, իսկ աղջիկը մի կարմիր թղթապանակ էր հիւսել «Լուսաշտարակը» ծրաբելու համար։ Ինկտօրի կինն անգամ «հակուած էր դեպի իր երեխաները»։

—«Այն, սիրելի Ռոսմէր, այս վտանգաւոր և ապականուած ժամանակի ոգու գէմ ևս պէտք է կոռւեմ ամեն տեսակ դէնքով... թէ խօսքով և թէ գրչով»։

—«Բայց յոյս ունեն զու այդ եղանակով որ և է հետեւանքի համանել»—հարցնում է Ռոսմէր։

—«Ես կամենում եմ յամենայն դէպս իմ քաղաքացիական պարտականութիւնը կատարել, և կարծեմ ամեն մի հայրենասէր և բարեմիտ մարդու պարտքն է նոյնը սնել։ Տեսնում ես, այս երեկոյ ևս գլխաւորապէս հէնց սրա համար եմ եկել քեզ մօտ»։

—«Բայց թանկագին բարեկամ, ինչ ես ասում, ես ի՞նչ պէտք է...»

—«Դու պէտք է քո հին բարեկամին օգնես, և անես այն, ինչ որ ուրիշներն են անում...»։

—«Բայց, թէկտօր Քրօլ, զուք գիտէք, որ պարոն Ռոսմէրը այնքան էլ չէ ախորժում այդ տեսակ զործերից»—նկատում է թէկտկան։

—«Ես այժմ այլես այդ տեսակ անախորժութիւն չը պէտք է զգայ։ Ռօսմէր, զու բաւականաչափ չես հետեւում անցքերին։ զու նատել ես այստեղ և պարփակուել միայն քո պատմական ժողովածուներով», Բայց ժամանակը զժբախտաբար չէ յարմարում այդ տեսակ պարապմունքներին։ Դու չես կարող երեւակայել թէ ինչ զրութեան է հասել մեր ամբողջ հայրենիքը։ Համարեա ամեն մի գաղափար զլխաղարձ է եղել։ Հսկայական աշխատանք է հարկաւոր բոլոր այս մոլորութիւնները արմատախիլ անելու։»

—«Ես էլ եմ այդպէս կարծում. բայց այդ տեսակ աշխատանք ինձ ամենեւին չէ յարմարում։»

—«Բայց զրանից ինձ թւում է, թէ պարոն Ռոսմէրը այժմ այն տեղն է հասել, որ կեանքի երեւոյթների վրայ աւելի բաց աչքերով է նայում քան թէ առաջ»—ինքնավատահ և խորհրդաւոր կերպով նկատում է թէկտկան։

—«Աւելի բայ աչքերով»—յանկարծակիի եկած վրայ է բերում թէկտօր Քրօլը:

—«Եյ՞ս, կամ աւելի աղատ, աւելի անաշառ»—պատասխանում է Ռէբէկկան:

—«Այս ինչ է նշանակում, Ռումէր, դու երբեք չես կարող այնքան կարճամիտ լինել և խարսուել մի այնպիսի պատահականութիւնից, ինչպիսին խոռվարաների ժամանակաւոր յաղթութիւնն է»:

—«Որելի բարեկամ, դու զիտես արդէն, որ ես քաղաքականութիւնից քիչ բան եմ հասկանում. բայց յիրաւի ես նըկատում եմ, որ վերջին տարիներում անհատի մտածողութիւնը աւելի ինքնուրոյն է գառնում»:

—«Եւ առանց այլնայլութեան դու այդ համարում ես մի լաւ երևոյթ. բայց շատ սխալում ես, բարեկամու նայիր շուրջդ, թէ դուրս և թէ քաղաքում, և կը տեսնես թէ ինչ կարծիքներ են տիրում արմատականների շրջանում: Դրանք ամենեւին չեն տարբերում այն իմաստութիւնից, որի յայտարան է վեռասաշտարակը»:

—«Եյ՞ս, Մօրտէնսգօրդը (Շուսաշտարակի իմբազիրը) այս կողմերում շատերի վրայ մնձ ազգեցութիւն ունի»—նկատում է Ռէբէկկան:

—«Ի՞նչպէս կարող էք այդպիսի բաներ երեւակայեր Մի մարդ այնպիսի կեղտոտ մի անցեալով, մի մարդ, որ անբարյական մի արարքի պատճառով իր ուսուցչական պաշտօնից հեռացուած է—ահա այդպիսին այժմ ասպարէզ է դուրս գալիս իրքի ժողովրդի զեկավար...»:

—«Ես շատ զարմանում եմ, որ դուք ե ձեր բարեկամները չեք դուրս գալիս նրա դէմ—հեզնօրէն նկատում է Ռէբէկկան

—Հէնց այդ է, որ մենք այժմ ուզում ենք անել: Այսօր մենք գնեցինք «Պաշտօնական թերթը» Փողային հարցը ոչ մի դժուարութիւն չը պատճառեց. բայց (շառնում է դէպի Ռումէր)՝ ես այժմ արդէն իմ խոկական խնդիրքին եմ մօտենում—զեկավարութիւնը, լրագրական զեկավարութիւնն է, որ մենք բարդութիւններ է առաջացնում: Ասաւ ինձ, Ռումէր, բարի դործի համար դու յանձն չես առնի արդեօք այդ թերթի խըմբագրութիւնը»:

—«Ե՞ս»—համարեա սարսափած նկատում է Ռումէր:

—«Ի՞նչպէս կարող էք այդպիսի բան ձեր մտքովն անցկացնել»—լրացնում է Ռէբէկկան:

—«Որ դու քեզ հեռու ես պահում հրապարակական ժո-

զովերից և չես կամենում վայելել այն քաղցրութիւնների տառափը, որ տեղալու է քո գլխիդ—այդ ի հարկէ շատ խելօք բան է: Բայց խմբագրական հանգիստ գործունէութիւնը կամ աւելի ճիշտ ասած...»:

—«Ո՞չ, ոչ, սիրելի բարեկամ, այդ չը պէտք է դու ինձանից պահանջնա»:

Երբ այսպէս Ռօսմէրը մի անգամ ընդ միշտ հրաժարւում է Քրօլի առաջարկն ընդունելուց—այն ժամանակ վերջինս նկատում է—

—«Յամենայն դէպս դու կը չնորհես մեզ քո անունը»:

—«Իմ անունը»:

—«Այս, Եօհաննէս Ռօսմէր տնունն ըստինքեան արդէն մի մեծ առաւելութիւն է մեր թերթի համար: Մենք բոլորս որոշ կուսակցութեան մարդիկ ենք—ինչպէս լուսմ եմ ես ինքս համարւում եմ մինչեւ իսկ շատ մոլեռանդ: Այս պատճառով մեր անուան հետ կապուած թերթը մոլորուած ամբոխի շրջաններում չէ կարող յաջողութիւն ունենալ: Իսկ դու կուսակցական պայքարից քեզ միշտ հեռու ես պահել: Քո խաղաղ և արդարաւէր ողին, քո նուրբ մտածողութիւնը, քո անձեռնմիելի պատիւը—այս բոլորը արդէն շատերին է յայնի և շատերից գնահատուած: Բացի գրանից այն յարդանքը և պատկանանքը, որ դու քո քահանայական պաշտօնավարութեան ժամանակ վայելում էր, և վերջապէս քո ընտանեկան անուան պատկանելութիւնը»:

Այս խօսակցութեան ժամանակ յանկարծ ներս է մտնում Ուլրիկ Բրէնդէլ, Ռօսմէրի նախկին ուսուցիչը: Բաւական լաւ արտաքինով, բայց հնամաշ չորեր հագած մի ծերունի է նա և իր բնաւորութեամբ, ինչպէս յետոյ կը տեսնենք, Գրէգէրսի և Հիալմարի («Վայրի բաղը») մի խառնուրդը: Նա էլ աղատութեան և ծշմարտութեան երկրագագուներիցն էր, մի իդէալիստ, որ սիրում էր իր առանձնութեան մէջ յղիանալ: Սակայն նա այժմ գտնուում էր կեանքի մի փոխանցիկ շրջանում:—«Ես կամենում եմ մտնել կեանքը, աչքի ընկնել, գործ կատարել Փոթորկալից ժամանակներում ենք ապրում—այժմ ես էլ մտազիր եմ աղատութեան սեղանի վրայ դնել իմ լուսման»:

Այս նպատակով նա կամենում էր հրապարակական մի ժողով կազմել և զրա համար այժմ եկել էր Ռօսմէրի օժանդակութիւնը խնդրելու: Վերջինս օգնում է իր նախկին ուսուցչին թէ փողով և թէ վայելուչ զգեստներով: Իսկ Ռէբէկկան, առանց Ռօսմէրի գիտութեան, նոյնիսկ մի յանձնարարական է աալիս նրան Մօրտէնսոգորդի անունով:

Թէկտօր Քրօլ, որ սկզբից արդէն շատ անհամբերող դիրք էր բռնել դէպի Վկորած Բրէնդէլը և իր զարմանքն էր յայտնում, որ Ռոսմէրը այս տեսակ մի մարդու տուաջ առհասարակ բաց է անում իր դռները—խորհրդաւոր կերպով հարցնում է Բրէնդէլին.

—«Դուք Բլ էք կամննում...»:

Իսկ միամիտ Բրէնդէլ այս խօսքերի յետին միաքը չը հասկանալով դիմում է ներկայ եղողներին.

—«Այստեղի հասարակութիւնը իմ տարածուած գրուածքների մասին ճիշտ տեղեկութիւն ունի՞»:

—«Ո՞չ, ես պէտք է անկեղծ խոստովանեմ, որ...»—պատասխանում է Քրօլ:

—«Ես ձեր գրուածքներից շատերը կարդացել եմ, որովհետեւ իմ խնամակալ հայրը ունէր այդ բոլորը»—վրայ է բերում Բրէնդէլին:

—«Աղնիւ տանտիկին, զրոնով ձեր ժամանակն իդուր էք վատնել, այդ բոլորը ողորմելի բաներ են, ասում եմ ձեզ»—նկատում է Բրէնդէլ:

—«Այդպէս»—զորմացած հարցնում է Բրէնդէլին:

—«Ենչ որ գուք կարդացել էք—այս իմ ամենալաւ երկերը չէ ճանաչում ոչ մի մարդ և ոչ մի կին—ոչ ոք՝ բացի ինձանց»:

—«Դա ինչպէս կարող է պատահել»—հարցնում է Բրէնդէլին:

—«Որովհետն զրանք գրուած չեն»:

—«Բայց սիրելի պ. Բրէնդէլ...»—վրայ է բերում Ռոսմէր:

—«Դու գիտի, Եօհաննէս, որ ես մի տեսակ թուլամորթ եմ. մի Gourmand, և ամրող կեանքումս այսպէս եմ եղել: Ես սիրում եմ առանձնութեան շուայտութիւնը, որովհետեւ ես սրանով կրկնակի եմ յղիանում, տասն անգամ աւելի: Երբ ես պաշարում եմ ոսկէ երազներով, երբ նոր, օրօրուող, արագաթոիչ մտքեր են ծնւում իմ մէջ և զօրեղ թեերով ինձ կաշկանդում—այն ժամանակ այդ բոլորը ես ձեակերպում եմ բանասանդութեամբ, տեսիլներով, պատկերներով—այսպէս մեծ ուրուագծերով, հասկանում ես»:

—«Այն, այն»—մրմիջում է Ռոսմէր:

—«Ո՛, ես ինչպէս ճաշակել, յղիացել եմ: Կերպարանաւորելու խորհրդաւոր երանութիւնը—այսպէս միծ ուրուագծերով, ինչպէս նկատեցի—ծափահարութիւնը, չնորհակալութիւնը, հըռչակը, գաֆնեայ պսակը—այս բոլորը ես լիուլի և խանգավառ կերպով եմ վայելել, Գաղտնի մոտապատկերներիս մէջ ինձ այն-

պիսի ուրախութեամբ եմ յադուրդ տուել, այնպիսի մեծ ուրախութեամբ...»

—«Հը՞մ»—խորհրդաւոր հեգնութեամբ արտասանում է բէկտօր Քրօլ:

—«Եւ այդ բոլորը երբէք չքը գրել»—հարցնում է Ռոսմէր:

—«Դրելու այս տափակ, գոեհիկ արուեստը շարունակ մի զզուելի անախորժութիւն է պատճառել ինձ: Եւ ինչու պէտք է իմ սեփական իդէալները սրբապղծէի՝ քանի որ ես դրանք անբիծ և միայնակ կարող էի վայելել: Բայց այդ բոլորը պէտք է զոհուի: Ճշմարիտ, ես համարեա նոյն վիճակումն եմ, ինչպէս մի մայր, որ իր մատուղ աղջիկներին փեսաների զիրկն է յանձնում: Այնուամենայնիւ ես դրանք զոհում եմ, ազատութեան սեղանի վրայ եմ զոհում—մի շարք լաւ ձեւակերպուած դասախոսութիւններ՝ ամբողջ հայրենիքում»:

Երբ Ուլրիկ Բրէնդէլը Ռոսմէրից բաւականութիւն ստացած՝ դուրս է գալիս—բէկտօր Քրօլը չէ զլանում զարձեալ նրան խայթել—«Ողորմած Աստուած, այս էր Ուլրիկ Բրէնդէլը, որի մասին երբեմն այն կարծիքն էր տիրում՝ թէ նա մեծ-մեծ գործեր է կատարելու այս աշխարհում»:

—«Յամենայն զէսս նա համարձակութիւն ունի ապրել այնպէս՝ ինչպէս իր սեփական խելքն է իրան թելազրում: Ինձ թւում է, որ սա այնքան էլ հասարակ մի բան չէ»—նկատում է Ռոսմէր:

—«Ի՞նչ: Այդպիսի մի կեանք, ինչպիսին նրանն է: Ես կարծում եմ, որ նա հէնց այն մարդն է, որ քո գաղափարները նորից խառնաշվոթէ»:

—«Օ՛, նչ, ես արդէն ամեն կողմից ինձ ճանաշել եմ... իմ ներքին աշխարհով ես այժմ մի նոր ամառ եմ վայելում, մի նոր երիտասարդական հայեացք, և ահա այդ պատճառով այժմ կանգնած եմ այնտեղ...»:

—«Ո՞ւր, ուր ես կանգնած»—հարցնում է անհամբեր Քրօլը:

—«Այնտեղ, ուր քո որդիներն են կանգնած»:

—«Դու, դու, բայց դա անհնար է... Հերձուածնղ, Եօհաննէս Ռոսմէր ուրացնղ»:

—«Ես հրքան ուրախ, որքան բաղդաւոր կը զգայի ինձ եթէ լինէի այն, ինչ որ դու ուրացող ես անուանում: Բայց և այնպէս ես որքան տանջուել եմ...»:

Սակայն ինչ էր այս «ուրացողի» նպատակը—«ազատութեան գործին» մասնակից լինել—«Ես չեմ միանայ այն հոսանքին, որ տիրում է այստեղ, չեմ մասնակցի կոռուող կուսակցութիւններից ոչ մէկին: Ես պէտք է փորձեմ ամեն կողմից մար-

դիկ հաւաքել—այնքան որքան կարող եմ ես կամննում եմ ապրել և իմ բոլոր կիանքիս ուժերը մի բանի նուիրել—իսկական ժողովրդական միտք առաջացնել հայրենիքում»:

—«Ուրեմն դու կարծում ես, որ գոյութիւն ունեցող ժողովրդական միտքը բաւական չէ: Ինձ թւում է սակայն, որ մենք բոլորս մի այնպիսի ճանապարհի վրայ ենք գտնւում, որ միանգամայն տղմաթաթախ է և ուր հասարակ մարդը միայն կարող է իրան երջանիկ զգալ»:

—«Ահա հէնց այդ պատճառով ես առաջադրում եմ ժողովրդական մաքի իսկական նպատակը»:

—«Ի՞նչ նպատակ»:

—«Հայրենիքի բոլոր մարդկանց ազնուական մարդիկ դարձնել»:

—«Բոլոր մարդկանց»:

—«Յամենայն դէպս այնքան շատ որքան հնարաւոր է»:

—«Ի՞նչ միջոցով»:

—«Երանով, որ ես նրանց միտքը, ողին ազատ կը դարձնեմ և կամքը կազնուացնեմ»:

—«Դու մի երազող ես, Ռոսմէր, Դու ես կամննում նրանց ազատել, դու ես կամենում—նրանց ազնուացնել»:

—«Ո՛չ, թանկազին բարեկամ, ես ուզում եմ միայն փորձել, այդ տրամադրութեամբ նրանց զինել. իսկ զործողները իրանք ուետք է լինեն»:

—«Եւ կարծում ես թէ նրանք կարող են»:

—«Այն»:

—«Ուրեմն սեփական ուժով»:

—«Այն, հէնց սեփական կարողութեամբ. սուանից դուրս ոյժ գոյութիւն չունի»:

—«Սա նշանակում է խօսել այնպէս՝ ինչպէս մի հոգեռականի է վայել»:

—«Ես այլ ես հոգեռական չեմ»:

—«Այն, բայց—քո մասկական հաւաակը»:

—«Դա այլ ես գոյութիւն չունի»:

Թէրէկիան, որ կողքի սենեկից լսել էր երկու բարեկամների խօսակցութիւնը՝ ներս է մտնում և ինքնագոհ ոճով նկատում է—«Այսպէս, վերջապէս այժմ նա իր զոհարերութեան մնած տօնի ճանապարհին է»:

—«Մենք քեզ չենք թողնի, Ռոսմէր, մենք քեզ յետ կը դարձնենք մեզ մօտ—ասում է շփոթուած Քրօլը»:

—«Այդտեղ ես այլ ես երբէք չեմ վերադառնայ»—վճռական կերպով նկատում է Ռոսմէր:

—«Դեռ այդ կը տեսնենք—դու այն մարդը չես, որ կարողանաս մննակ մնալ»:

—«Ես բոլորովին մննակ չեմ լինի: Միայնակութիւնը կրելու համար՝ մննք երկու ենք»:

—«Ա՛, դու այս էլ: Բէտէի խօսքերը...»—խորհրդաւոր կասկածով վրայ է բերում Քրօլը և յուսահատ ու կոտրուած սրտով հեռանում է իւր նախկին մտերիմ բարեկամից:

Ռօսմէրի և Քրօլի այս ընդհարումից յետոյ արդէն տեղի է ունենում—կամ աւելի ճիշտ ասած՝ բացւում է—իսկական դրաման, որի համառօտ պատմութիւնը մննք վերև առաջ բերինք: Բէկտօր Քրօլը այժմ է միայն հասկանում «Բէտէի խօսքերը» և ի նկատի ունենալով Ռօսմէրի «ազատամտութիւնը»՝ այլ ևս երբէք չէ կասկածում նրանց ճշմարտութեանը: Նա յայտնապէս նկատում է Ռօսմէրին թէ՝ ռայտեղ, տանդ մէջ կայ մէկը, որ քո յետեից խաղեր է խաղում—և չէ հրաժարում հաստատել, որ այդ «մէկը» Բէրէկկան է:

Բայց Քրօլը աւելի է առաջ դնում:

—«Ասա ինձ, դու ի՞նչն ես համարում Բէտէի մահուան հիմնաւոր պատճառը»: Եւ երբ միամիտ Ռօսմէրը պատասխանում է—«անկասկած նրա խնկագարութիւնը»—այն ժամանակ Քրօլը ահա թէ ինչ է յայտնում—«մի բան յամենայն դէպս կարող եմ քեզ պատմել, այդ այն է, որ խեղճ, վշտատանջ և չափազնց յուղուած Բէտէն վերջ տուեց իւր կեանքին նրա համար, որ դու բաղդաւոր, ազատ և քո ցանկութեանդ համեմատ ապրես»:

—«Ի՞նչ ես ուզում դրամով ասելի»:

—«Իր կեանքի վերջին տարում նա երկու անգամ եկաւ քաղաք՝ ինձ մօտ իր երկիւղը և յուսահատութիւնը ինձ յայտնելու»:

—«Այս նոյն իմնդրի մասին»:

—«Ո՞չ, առաջին անգամ նա յայտնեց, որ դու ուրացութեան ճանապարի վրայ ես կանգնած, որ դու կամենում ես քո հայրերիդ հաւատքին հրաժեշտ տալ... Եւ այնուհետև երբ ես փորձում էի նրա տիտուր մտքերը փարատել, ահա թէ նա ինչ ասաց—«Ես այլ ևս չատ ժամանակ չունեմ, որովհետև Եօհաննէսը այժմ պէտք է շուտով ամուսնայ Բէրէկկայի հետ»:

—«Այդ ի՞նչ ես ասում. Ես, տմուսնանալ...»—շուարած վրայ է բերում Ռօսմէր:

—«Աս հինգշաբթի օրն էր, կէսօրից յետոյ. շաբաթ օր երեկոյեան նա իրան կամուրջից ցած ձգեց»:

Պարզ է, որ այս յայտնաղործութիւնը մի սոսկալի անա-

կընկալ էր Ռօսմէրի համար։ Նրան շատ ծանր էին թւում մասնաւնդ Քրօլի հետևեալ խօսքերը—«Ձրազացի առուակի հանեւրուկը պէտք է քո խղճով լուծես—ի հարկէ, եթէ միայն սրանից մի կտոր մնացել է մէջդօ»։

Ռօսմէրը իրաւացի կերպով Քրօլի ուշագրութիւնը դարձնում է մի այլ հանգամանքի վրայ։

—«Լսիր ինձ այժմ, Բէշատէի մահուանից յետոյ երկար ժամանակ է, որ Բէրէկկա Վէստը և ես միայնակ ապրում ենք այսաեղ՝ Ռօսմէրսնօլումում։ Այս ամբողջ ժամանակուայ ընթացքում Բէշատէի ամբաստանութիւնը քեզ յայտնի էր, բայց ես երբէք չեմ նկատել, որ դու որ և է կասկածի նշոյլ ցոյց տայիր դէպի մեր այս կենակցութիւնը»։

—«Ես միայն երէկ երեկոյեան իմացայ, որ այս կենակցողներից մէկը ուրացող է, իսկ միւսը մի ազատամիտ կին»։

—«Ա՛, ուրեմն դու չես կարող հաւատալ, որ ուրացող և ազատամիտ մարդիկն էլ կարող են մաքրութեան զգացմունք ունենալ։ Դու չես հաւատում, որ նրանք բարոյականութեան զգացմունքը կրում են իրանց մէջ իբրև մի բնազդ»։

—«Ես ոչ մի նշանակութիւն չեմ կարող տալ այն բարոյականութեանը, որի արմատները կրօնական հաւատքից դուրս են»։

Բէկտօր Քրօլի արած յայտնագործութիւնների վրայ մի առանձին լոյս է սփռում նաև Մօրտէնսգօրդի այն տեղեկութիւնը, որ նա իր առաջին այցելութեան ժամանակ հազորդում է Ռօսմէրին։ Մօրտէնսգօրդը յայտնում է, թէ մէկ և կէս տարի առաջ մի նամակ է ստացել Բէշատէից, մի «զարմանալի» նամակ, որ «սկսում է մօտաւորապէս սրանով թէ՝ նա մեծ սարսափի և տանջանիք մէջ է ապրում։ որովհետեւ, զրում է, շատ վատ մարդիկ կան մեր կողմեր, որոնք մտածում են միայն ձեզ զայրոյթ և վեաս պատճառել»։

—«Ի՞նձ—հարցնում է Ռօսմէր։

—«Այն, հէնց այդպէս է նամակում։ Եւ յետոյ դալիս է ամենատարօրինակը. տաեմ, պարոն պաստօռ»։

—«Այն, ի հարկէ, ամեն ինչ, առանց վերապահութեան»։

—«Հանգուցեալ ալիկինը խնդրում և աղաչում է ինձ մեծահոգի լինել. իրան յայտնի է, գրում է նա, որ պարոն պատօրն էր ինձ պաշտօնից զրկողը։ Եւ խնդրում է սրտազին, որ ես վրէժինդիր չը լինեմ»։

—«Ի՞նչպէս կարող էր նա կարծել թէ՝ դուք վրէժինդիր կը լինէք»։

—«Եամակում յիշւում է նաև, եթէ ես զանազան լուրեր

լսեմ Թօսմէրսհօլմում տիրող յանցաւոր գործերի մասին—դրանց ոչ մի հաւատք չընծայեմ, որովհետեւ վաս մարդիկն են տարածում այդ բոլորը՝ ձեզ անբախտացնելու համար»:

—«Այդ բոլորը նամակիումն է»:

—«Պարոն պաստօր, դուք այդ կարող եք ժամանակին կարդալ»:

—«Բայց ես չեմ կարող երեւակայել: Ի՞նչ էր կարծում նա, ինչ էր վաս լուրերի նպատակը»:

«Առաջին, որ պարոն պաստօրը իր երեխայական հաւատքից հեռացել է. սա տիկինը որոշակի հերքում էր այն ժամանակ: Եւ յետոյ, հըմ...»:

—«Յետոյ»:

—«Յետոյ զրում է—և սա բաւական խառնիխունն է—որ ինքը Թօսմէրսհօլմում ոչ մի յանցաւոր յարաբերութեան մասին տեղեկութիւն չունի. որ իր գէմ երբէք մի անարդարութիւն չէ գործուած: Եւ եթէ այս տեսակ լուրեր պտտուին, խնդրում է ինձ այս մասին «Վուսաշտարակում» ոչինչ չը հազորդել»:

Այս անուանարկութիւնները մի կողմից՝ և Բէատէի անսահման բարութիւնը, մեծահոգի ներզամութիւնը և անյիշաշրութիւնը միւս կողմից—հասկանալի է թէ ինչքան պիտի յուղէին դժբախտ Թօսմէրին: Նա, որ թէքէկայի օգնութեանը «այժմ աւելի կարօտ էր քան թէ երբ և իցէ»—ահա թէ ինչ է նկատում—

—«Ես կարծում էի արգէս, որ մեր սիրուն, մաքուր բարեկամական յարաբերութիւնը մի օր կարող էր արատաւորուել և կասկածի ենթարկուել: Բայց ոչ Քրօլից. նրա մասին երբէք չէի կարող մտածել: Սակայն մեծ ամբոխը իր կոպիտ զբացումներով և անազնիւ աչքերով...»:

—«Ինչու ուրիշների կարծիքին նշանակութիւն տալ. չը որ մննք ինքներս գիտենք, որ մննք անմնդ ենք»:

—«Ես, անմթղ—այն, արդարեւ ես այդ կտրծում էի—միայն մինչեւ այսօր: Իսկ այժմ—այժմ, թէքէկայ...»:

—«Այն, և այժմ»:

—«Ի՞նչպէս պէտք է բացատրեմ Բէատէի սոսկալի ըուղը»:

—«Օ՛, Բէատէի մասին մի խօսիր. այլ ես ո՞՞ մտածիր Բէատէի մասին: Հազիւ վերջառէս դու նրա մահը մոռակել էիր»:

—«Երբ ես այդ բոլորի մասին տեղնկացայ—այն ժամանակուանից նա ահարկու կերպով կենդանացել է նորից»:

«Ես կամննում էր իր դժբախտ ինո՞ջ խելագարութեան պատ-

ճառը դանել—«Ես ուրիշ կերպ չեմ կարող, Բէրէկիա: Ես այս մաշող կասկածից չեմ կարող ազատուել՝ ինչքան էլ որ ցանկանամ»:

—«Բայց այս ծանր խնդրի մասին շարունակ մասածելը կարող է վասնգաւոր դառնալ»—սառնասիրտ կերպով նկատում է Բէրէկիան:

—«Ես որևէ կերպ ինձ մատնած պէտք է լինեմ: Նա անշուշտ նկատած կը լինի թէ՝ ես ինչպէս բախտաւոր դարձայ այն օրիդ, երբ դու մեզ մօտ եկար... Նա նկատած կը լինի որ մենք միհնոյն գրքերն էինք կարդում. որ մենք միշտ միասին էինք և նոր բաների մասին էինք խօսում: Բայց ես չեմ կարող հասկանալ, որովհետեւ շատ հոգատար էի նրան ինայելու... Եւ այնուամենայնիւ—օ, սարսափելի է այս մասին մտածել—իր հիւանդ սիրոյ մէջ նա անդադար լոել է ու լոել. մեզ դիտել է, ամեն ինչ նկատել և յոռի մտքով է մեկնաբանել»:

—«Օ՛, ես երբէք չը պէտք է մուտք գործէի Ռօսմէրս-հօլմ»—Բէրէկիան հանդուրժում է այսպէս նկատել:

—«Օ՛, երբ ես մուտքում եմ թէ լութեան մէջ ինչեր է կրել—այս բոլոր ահարկու բաները, որոնց նա հաւատում էր, իր հիւանդ ուղեղում կազմել և համադրել—Արդեօք այս մասին նա քեզ հետ երբէք չի խօսել, որով կարողանար գոնէ մի փոքրիկ նշոյլ նկատել»:

—«Ինձ հետ: Դու կարծում ես դրանից յետոյ ես մի օր կը մեայի այստեղ—պատասխանում է նենդամիտ Բէրէկիան:

—«Ո՛չ ոչ, ըստինքեան հասկանալի է: Օ՛, ինչպէս նա պէտք է կռուած լինի, և միայնակ կռուել, Բէրէկիա. յուսահատ և բոլորովին միայնակ: Եւ այնուհետեւ այս սոսկալի, բողոքող յաղթանակը ջրաղացի առուակում»:

Իսկ նախանձու և խորամանկ Բէրէկիան հարցնում է —«Եթէ Բէատէն յարութիւն առնէր, դու նորից քեզ աղատ և թեթև կը զգայիր»—Երբ Ռօսմէրը այս հարցին դրական պատասխան է տալիս, այն ժամանակ նա շարունակում է—«Ի՞նչ գեղեցիկ էր, երբ մենք վերջալոյսին միասին սենեակն էինք նստում և միմնանց օգնում էինք մեր կեսանքի նոր ծրագիրները մշակելու: Դու կամնենում էիր մոռնել իրական առօրեայ կեանքը և իբրև մի աղատուած հիւր՝ ուղում էիր մի հօտից դէպի միւսը դիմել, մտքեր և ոգիներ նուածել. շուրջդ աղնուական մարդիկ ստեղծել, աղնուական մարդիկ»:

—«Ուրախ աղնուական մարդիկ»:

«Այն, ուրախ»:

Ցունիս, 1902.

—«Որովհետև ուրախութիւնն է, որ հոգիները ազնուացնում է, Ռէբէկկա»:

—«Չես հաւատում, որ նաև վիշտը, մեծ վիշտը»:

—«Եյն, եթէ միայն կարելի լինէր դրանից սթափուել»:

—«Հէնց այս է, որ գու պէտք է անեա:

Բայց ինչպէս Ռօսմէրը, առանց այն էլ, շարունակ լրջութեան ամպերով էր պատաճ՝ շատ քիչ էր ուրախ, որովհետև «մօսմէրսհօլմում փոքրիկ երեխաները երբէք չէին աղաղակում, իսկ երբ մեծանում էին՝ երբէք չէին ծիծաղում»—իսկ այժմ նրան ակամայ դեռ տանջում էր յանցապարտութեան զգացմունքը: Կեանքի գեղեցկութեան և իսկական վայելքի կորիզը նա համարում էր Փաղակ եւ զուարը անմեղութիւններ», որ ներկայ հանգամանքներում իր համար բացակայում էր, իսկ Ռէբէկկայի համար՝ դեռ աւելի:

Սակայն վերջինս ինքնազուսպ կերպով՝ «անողորմ ուրուականների» ձնչումից աղատուելու համար առաջարկում է նրան «նոր յարաբերութիւններ» ստեղծել:

—«Նոր յարաբերութիւններ»—շուարած հարցնում է Ռօսմէր.

—«Եյն, նոր յարաբերութիւններ դէպի քո շրջապատը: Ապրիր, շարժուիր, գործիր և շարունակ այստեղ նստած մի խորհիր անլուծելի առեղծուածի մասին»:

Սակայն Ռօսմէրը ինդրին ուրիշ կերպարանք է տալիս:

—«Քո կարծիքով մեր յարաբերութիւնը այսօրուանից ինչպէս պէտք է լինի»:

—«Ես հաւատացած եմ, որ ինչ էլ պատահելու լինի, մեր բարեկամութիւնը կարող է տեւական լինել»:

—«Իմ ասածը իսկապէս այդ չէր, այլ այն, ինչ որ մեզ երկուսիս սկզբից մօտեցրեց և սերտ կերպով միացրեց—մեր մեր ընդհանուր հաւատքը դէպի տղամարդու և կնոջ մաքուր կենացկութիւնը»:

—«Եյն, այն, յետոյն»:

—«Ուզում եմ ասել՝ այսպիսի յարաբերութիւն՝ ինչպիսին մերն է՝ աւելի յարմար չէր մի իսկաղաղ և բախտաւոր կեանքի»:

«Վշտատանջ յիշողութիւններից, տիսուր անցեալից» ազատուելու համար՝ Ռօսմէրը միայն մի միջոցի մասին էր մտածում—այդ բոլորը փոխարինել «կենդանի իրականութեամբ»՝ այսինքն ჩէատէի թողած դատարկ տեղը լրացնել. և այս լրացնողը պէտք է լինէր Ռէբէկկան, որին և յայտնապէս զիմում է Ռօսմէրը՝ առաջարկելով դառնալ իր «երկրորդ կինը»—«Ես չեմ կարող և չեմ կամնում մէջքիս վրայ մի դիակ կրելով՝ քաշ տալ

իմ գոյութիւնը։ Օդսիր ինձ, Ռէբէկիկա, ազատուել այս դիակից—Սակայն որպիսի անակնկալ՝ Բէրէկիկան հրաժարւում է, բայց արձակագիս մերժում է նրա առաջարկը—«Այլ ես չը խօսես այդ մասին. ես երբէք չեմ կարող քեզ կին դառնալ», իսկ երբ Ռօմէրը պնդում և աղաչում է—այս տարօրինակ կինը տհա թէ ինչ սպառնալիք է կարդում—«Այն ժամանակ ես կը գնամ այն ճանապարհով, որով թէատէն գնայ։ Հասկացար այժմ, Ռօմէր»։

Այստեղ մենք արդէն կանգնած ենք դրամայի ամենահետաքրքիր հանդոյցի առաջ։ Զէ որ Ռէբէկիկայի ջերմագին իշճը հէնց այս էր. չէ որ նրա խորամանկ մեքենայութիւնների, տըմարդի և անխիղճ թակարդների նպատակակէտը Ռօմէրին որսան էր։ Այժմ որսը ինքնաբերաբար, կամովին դալիս է պատրաստուած ծուղակը, իսկ որսորդը հրաժարւում է նրան նուաճել։ Ինչով բայց արդարել այս խորհրդաւոր երեւոյթը։

Չը նայելով Ռէբէկիկայի անզուսպ զգայականութեան և կրքոտ ցանկութեան վերեւ առաջ բերուած հատուածներից արդէն երեւում է, որ նրա յարաբերութիւնը Ռօմէրի հետ միանգամայն մաքուր է եղել, զուտ բարենկամական։ Երբ բէկտօր Քրօլը այս տափթով մութ ակնարկներ է անում՝ Ռէբէկիան յուղուած և խորիմաստ կերպով պատասխանում է—«Ես համարեա թէ պատրաստ էի ասել—կուղենայի, որ ձեր խօսքերը ճիշտ լինէին, պարոն Քրօլ։»

Սակայն Ռէբէկիան զրկւում է ոչ միայն իր ցանկութիւններին յագուրդ տալուց, այլ և Բօրմէրսահօլմում նրա ներքին, հողեկան աշխարհը զգալի կերպարանափոխութեան է ենթարկւում։ Նա որ առաջ արիւնարբու կերպով, գիշատիչ գազանի նման որսի գրգիռն էր միայն պաշտում—յանկարծ մեղմանում, մի քնքոյչ աղաւնի է դառնում։ Երբ Ռօմէրը նկատում է—«Երբէք չէ կարելի ձեռք բերել մի յաղթութիւն, որի հիմքը ոճրագործութեան մէջն է արմատացած»—թէեւ Ռէբէկիան սա համարում է «ժառանգական կասկած», «ժառանգական երկիւզ», «ժառանգական խղճի խայթոց», —այնուամենայնիւ զգում է, որ բաղդաւորութեան աղը, «ուրախ և անվրդով անմեղութեան զիտակցութիւնը» պակասում է իրան։

«Ռօմէրսահօլմը ինձ ընկնեց, ամբողջովին խորտակեց»—ահա Ռէբէկիկայի կարծ և աղջու խոստովանութիւնը։ Նա կորցրել էր իր կամքի ոյժը և թարմութիւնը. նա, որ առաջ ոչ մի տարբերութիւն չէր գնում չարի և բարիի մէջ, որի գործունէութեան յենակէտը կոպիտ էգօիզմն էր միայն, անզուսպ կիրքը—այժմ «ուրիշ օրէնքներով է զեկավարւում»։ իսկ ով էր այս «ուրիշ

օրէնքների» հեղինակը—Ռօսմէր, որ իր մեղմ և ազնիւ բնաւորութեամբ Ծէրէկկային անդիտակցարար կրթեց, հոգեպէս կերպարանափոխեց, —«Ռօսմէրեան ընտանիքի կամ աւելի ձիշդ՝ ոչ աշխարհայեացքն էր, որ իմ կամքը վարակեց»:

—«Վարակեց»—չուարած հարցնում է Ռօսմէր:

—«Եւ հիւանդացրեց. ստրկացրեց այնպիսի օրէնքներով, որոնք առաջ ինձ համար դին չունէին. Դու և քեզ հետ միամին ապրելը իմ հոգին ազնուացրին»:

—«Եւ, եթէ ես միայն հաւատալ կարողանայի»:

—«Կարող ես հաստատ հաւատալ: Ռօսմէրների աշխարհահայեացքը ազնուացնում է, բայց... բայց...»

—«Բայց, յետո՞յ»:

—«Բայց և սպանում է բաղդաւորութիւնը»:

Ծէրէկկայի բաղդաւորութեան գահիծը սակայն խղճի խայթը չէր խսկապէս: Բէատէի մահը նրա մէջ համարեա զղջման ոչ մի զգացմունք չառաջացրեց: Ծէրէկկայի խորին համոզմունքով այդ մահը անհրաժեշտ էր, որպէս զի Ռօսմէրը ներքուստ կերպարանափոխուէր, լայն հայեացքներ ձեռք բերէր— «Քանի Բէատէն կենդանի էր՝ դու երբէք ինքդ դու չեիր»: Բայց մի ուրիշ հանգամանք է նրան սարսափեցնում—«անմեղութեան բացակայութիւնը», որի մասին Ռօսմէրը գեռ անտեղեակ էր: Այս զգացմունքը Ծէրէկկայի համար կրկնակի ձնչող է դառնում, երբ նա յանկարծ բէկտօր Քրօլից տեղեկանում է իր կասկածելի անցեալի մասին, որ ինքը մի ապօրինի զաւակ է, հետեւապէս ժառանգաբար տրամադրուած դէպի այն յանցանքը, որի հեղինակն էր նա այժմ:

Այս կրկնակի հարուածի աղդեցութեան տակ նա վճռում է խոստովանել իր յանցանքը, բայց անել ջրաղացի առուակի գաղտնիքը, որի մթութիւնը գեռ տանջում էր Ռօսմէրին—«Դու անմեղ ես. ես եմ մեղաւորը, —ես—որ Բէատէին խելազարեցրի, և առաջնորդեցի զէպի այն ճանապարհը, որ տարաւ դէպի ջրաղացի առուակը»:

Այս խոստովանութեան հետ միասին նա Ռօսմէրին և Քրօլին յայտնում է իր գիտաւորութիւնը և լարած մեղենայութիւնները—«Բայց դուք կարծում էք թէ ես սառն և հնարագէտ հաշիւներով էի գործում: Այն ժամանակ ես այն չէի, ինչ որ այժմ եմ: Եւ ինձ թւում է, որ մարդկանց մէջ գոյութիւն ունի երկու տեսակ կամք: Ես ուզում էի այսպէս թէ այնպէս Բէատէին հեռացնել. բայց չէի հաւատում թէ դա կարող է տեղի ունենալ: Ամեն քայլափոխին՝ երբ ես յափշտակուած յառաջ էի մղում, կարծես մի բան ներքուստ աղաղակում էր—

այժմ բաւական է, այլ ես ոչ մի քայլ: Բայց և այնպէս ես անկարող էի բոլորովին ձեռնթափ լինել: Ես պէտք է էլի մի փոքր առաջ գնայի: յետոյ դարձեալ մի փոքր և միշտ նորից մի փոքր—և ահա պատահեց այն, ինչ որ պատահելու էր: Այս եւ զանակով յաճախ տեղի են ունենում այս տեսակ դէսկրետ:

Նա յայտնում է, որ ինքը լիովին պաշարուած էր մի ռվայրենի և անզուսալ ցանկութեամբ:—«Ես կարծում էի այն ժամանակ թէ սրա անունը սէր է: բայց այդպէս չէր...»: Սակայն նա չէ թագանում և իր հոգեկան շրջափոխութեան միւս ընթացքը—նա խոստավանում է թէ ինչպէս Ռօսմէրսհօլմի տուանձնավայրում, միայնակութեան մէջ աղջւում է Ռօսմէրի մաքերից, քնքոյց և մեղմ տրամադրութիւնից—«այն ծամանակ տեղի ունեցաւ մեծ փոփոխութիւնը. միանգամայն դանդաղ, հասկանում ես. համարեա աննկատելի, բայց վերջը այնպիսի մի թափով—մինչեւ սրահս խորերը... եւ ահա բոլոր տգեղ, զգայնական ցանկութիւնները յետ մնացին, այնքան հեռու. բոլոր աղմկայոյց տարրերը ընկղմուեցին լոռութեան և հանգստութեան մէջ, հոգեկան մի խաղաղութիւն պաշարեց ինձ, խաղաղութիւն նման հիւսիսային կէսպիշերային արևին... Այսպիսով առաջացաւ իմ մէջ սէր, այն մեծ և հրաժարուող սէրը...»:

Եւ նա չէ դանդաղում Ռօսմէրին ցոյց տալ իր այդ սիրոյ մեծ գրաւականը—«Դնալ այն ճանապարհով, որով Բէատէն էր զնայել»:

Երբ Ռօսմէր նկատում է Բէրէկկայի վճռողականութիւնը՝ ինքնարաւական կերպով ասում է նրան.

—«Ես կը գամ քեզ հետա:

—«Այն, մինչեւ կամուրջը. չէ որ աւելի հեռուն դու չես համարձակում:

—«Դու նկատել ես»:

—«Այն. և զրա համար իմ սէրը դարձաւ անյոյս»:

—«Բէրէկկա, ահա ձեռքս զլիսիդ դնելով՝ դարձնում եմ քեզ իմ իսկական կինը»:

—«Ճնորհակալ եմ, Ռօսմէր, ես այժմ գնում եմ ուրախ սրտով»:

—«Մարդ և կին պէտք է միասին զնան»:

Եւ նրանք միասին են գնում, որովհետեւ Ռօսմէր այդ ճանապարհը համարում էր «միակը»:

—«Բայց գեռ ասա՞ ինձ էլի մի բան», հարցնում է Բէրէկկան, «դո՞ւ ես գնում ինձ հետ թէ ես քեզ հետա:

«...Մենք հետեւում ենք իրար, Բէրէկկա. ես՝ քեզ և դու՝ ինձ»:

Այսպէս Շերկուաը մէկ դարձած՝ համնում են մինչեւ կամուրջը, գրկախառնուում և վայր են զլորւում:

—«Հանգուցեալ տիկինը տարաւ նրանց»—մրմնջում է ականատես տիկին Հէլզէթ:

«Հանգուցեալ տիկինը թէատէն էր, իսկ նորապսակ զոյզի ողբերգախառն մահը՝ թէատէի վրէժն էր: Բայց մի վրէժ, որ տեղի է ունենուում աղատ ինքնակամ կերպով, որովհետեւ Ռօսմէրը՝ իբրեւ նոր աշխարհահայեացըի տէր՝ այն կարծիքի էր, թէ՝ իրանց վրայ «ոչ մի դատաւոր չը կայ, այդ պատճառով իրանք պէաք է կատարեն արդարադատութիւնը»:

Իրերի զրութեան պարզուելուց և որոշ ընթացք ստանալուց յետոյ՝ Շէբէկկայի և Ռօսմէրի այս կիսարօմանստիքական մահը շատերին միանդաման տարօրինակ է թւում: Սակայն, մնե՞ր կարծիքով, դա մի ներքին անհրաժեշտութիւն էր: Այս տեսակ զոյզի միութիւնը ուրիշ կերպ անմտածելի էր, որովհետեւ «անվրդով անմեղութեան» արեւը երբէք չէր կարող ծագել: Մենք շատ հիմնաւոր ենք գտնում կու Սնդրէաս Սալօմէի այն պրամիտ նկատողութիւնը թէ այս մահը ըներքուստ կատարուած մի պրօցէսի երեւոյթական արտացոլումն էր միայն»:

Գալով Ռօսմէրի և Շէբէկկայի բնաւորութեան՝ մնաք զերադասեցինք այդ խկական աղբիւրով և ըստ կարելոյն բազմակողմանի հատուածներով պարզել: Առաջինը կամքով թոյլ, տատանուող, ենթարկուող, իսկ հոգով ազնիւ և լուսաւոր մըտքերի տէր է: Այս ինչ երկորդը կամքի հերոս է, բայց զգացմունքի (մենք «կիրքը» և «զդացմունքը» տարբերում ենք) թղուկ:

Այս զոյզի կենակցութեան հետեւանքն այն է լինում, որ երկուսն էլ փոխադարձաբար ազդում են միմեանց վրայ: Եւ ազդուողը, անշուշտ, աւելի Շէբէկկան է—աս նշանաւոր է այն կողմից, որովհետեւ նա էր մտադիր ներչնչել Ռօսմէրին և ոչ թէ ներչնչուել նրանից: Շէկտօր Քրօլը շատ ծիշտ է նկատում Շէբէկկայի մասին թէ նա օձենք է բերել զանազան նոր մըտքեր և հայեացքներ. ծանօթ է զիտութեան տարբեր ծիւղերին, բայց այս բոլորը լոկ զիտելիք է մնացել, մարմին և արիւն չէ դարձել: Սակայն Ռօսմէրի ունեցած ազգեցութիւնից յետոյ այս խօսքերի նշանակութիւնը բաւական նսկմանում է:

Այս զոյզի բնաւորութեան ներհակ գծերից ուշազրութեան արժանի է այն, որ Շէբէկկան իր ուժեղ կամքով ծառայում էր միայն իր «ևսա-ին». այն ինչ Ռօսմէրի նպատակն էր «ազնուական մարդիկ» պատրաստել, ստեղծել «բաղդատորութիւն» ամենի համար եւ ամենենով»: Ինչպէս «Ժողովրդի թշնամու» մէջ՝ այնպէս էլ այստեղ մնաք տեսնում ենք ինդիվիդուա-

լիստ Իբաէնին նորից հասարակական իդէալների պրօպազման գայով ոգեւորուած։ Դօկտօր Շտօկմանի և Ռօսմէրի մէջ դարձեալ մի հեռաւոր զուլահեռազիծ կարելի է անցկացնել—այդ այն է, որ վերջինս չունենալով առաջինի կամքի ոյժը՝ աւելի շուտ է հիմաժախուում թէ հասարակութեան ծառայելուց և թէ մանաւանդ ինքնալիստահութիւնից։

Դբամայի միւս զէմքերից հետաքրքիր է Ուլրիկ Բրէնդէլ, որի բնաւորութիւնը մենք վերեւ մի փոքր արդէն ուրուագծել ենք։ Երիտասարդ հասակում նա էլ Գրէգէրսի նման մի ոգեւորուած իդէալիստ էր, առանձնութեան վայելքների մէջն էր կառուցել իր իդէալների տաճարը, որը սակայն փշրուելու, հիմնայատակ կործանուելու էր իրականութեան անողոք ոյժի առաջ։

Սակայն Բրէնդէլի հիմաժախութիւնը անհամեմատ աւելի ողբերգական է։ Գրէգէրս իր դառն փորձառութիւններից յետոյ կորցնում է իր հաւատքը զէպի «անուղղելի» մարդիկ և ոչ թէ առհասարակ զէպի իդէալը։ Նա թէեւ զոհւում է՝ այնուամնաշնիւ դարձեալ մնում է նոյն իդէալիստը։ Այս ինչ Բրէնդէլ հիմնովին կորցնում է իր հաւատքը զէպի իդէալը և դառնում է «զինետան մի հանճար»—ինիսանակ իր լուման «ազատութեան սեղանի» վրայ զոհելում մութ պանդոկների անկիւներում իդէալիզմի մահերդն է կարգում։ Նա զառնում է մի «գահազուրկ թագաւոր իր հրդեհուած պալատի մոխիրների վրայ»։ և իբրեւ «զիշերուայ վիլխոսիայ» նա այժմ միայն մի կարօտով է վառւում—ձգտում զէպի «մեծ ոչնչութիւնը»։

Բրէնդէլ արդէն այս «ոչնչութեան» ճանապարհին էր երբ երկրորդ անգամ հանդիպելով Ռօսմէրին՝ ինդրում է «մի կամ երկու իդէալ վոխս տալ, մի քանի հնացած իդէալներ», որովհետեւ ինքը «բոլորովին սնանկացել էր»—«հէնց այն ժամանակ՝ երբ ևս պատրաստում էի իմ առատութեան եղջիւրը դատարկել—մի սոսկալի զիւտ արի՝ տեսայ, որ բոլորովին սնանկ եմ... Քսանհինդ տարի շարունակ ծայրայել ազահութեամբ գանձարանիս փակուած դոների առաջ սպասում էի. իսկ երբ երէկ կամենում էի բաց անել և գանձը վերցնել՝ տեսայ որ ոչի՞չ չը կայ. Ժամանակը իր սուր ժամկիքով կրծել էր նոյն իսկ վերջին փոշին։ Դա մի սուենտ էր—ոչնչութիւն—և հին շքեղութեան հետքն անգամ չը կար»։

Այս սպանիչ հիմաժախութիւնն է, որ նրան մի քանի գործնական իմաստութիւններ է ներշնչում—«Պէտէր Մօրտէնս գօրդ ապագայի տէրն է և զեկավարը։ Ես զրանից աւելի մեծ զէմք չեմ տեսելը Մօրտէնսագօրդը ամենակարողութեան ոյժ ու-

նի իր մէջ. նա անում է այն բոլորը, ինչ որ կամենում է։ Բայց ինչումն է կայանում այս ամենակարողութիւնն գաղտնիքը—«որովհետեւ Մօրտէնսգորզը երբէք չէ կամենում առելի բան թէ կարող է, որովհետեւ նա ընդունակ է «ապրել կեանքը առանց իդէալների»։ Եւ սա է Բրէնդէլի կարծիքով գործելու և յազթելու ամենամեծ գաղանիքը, աշխարհային իմաստութիւնների գումարը։ Այս պատճառով նա խորհուրդ է տալիս իր նախակին աշակերտին «օրինակ վերցնել իրանից և անհաստատ աւազի վրայ ամրոց չը կառուցանել»։

Բայց ի՞նչ, միթէ իրսէն յուսահատուեց, միթէ յունետեսութեան ամպերը նորից մթագնեցին նրա մտքի և զգացմունքի հորիզոնը—Երբէք։ Ինչպէս Բէրէնդէլ՝ յղփացած իդէալիզմի։ Ինչպէս նեղ եսականութեան վրայ հիմնուած ոյժը պէտք է խորտակուէր՝ նոյնպէս էլ եսականութեան վրայ հիմնուած իդէալիզմը պէտք է ջախջախուէր։ Իրսէն կրկին անդամ ամենաանխնայ և կծու հեգնութեամբ ծաղրում է այն հիւանդոս և անգործնական իդէալիզմը, որ ըստ երեւոյթին թէն վերաբարձ է, բայց իր արմատներով կեանքից բոլորովին կտրուած և երեւան է գալիս միայն իրեւ ինքնաբաւականութեան մի զէնք, անձնական օտարոտի վայելքների մի միջոց և որի ազօթէօգն է դաւնաւ «գինետան հանձար»։

Ո՞չ, Բրէնդէլի նման «հանճարները» չեն իրսէնի իդէալը, այլ մարդկային սեռը տղնուացնելու տենչչանգով վառուած Ռումէրները, որոնք սակայն անհամեմատ աւելի գրաւիչ կը լինէին եթէ իրանց մաքուր զգացմունքներին և վեհ ձգտումներին միացնէին այն կախարդական ոյժը, որի անունն է՝ ապառաժ կամ։

XIII

1888-ին, երբ տօնուում էր իրսէնի ծննդեան վաթսունամեայ յօրէլեանը՝ լոյս տեսաւ «Ծովի տիկիններ» («Fruen fra Havnene»)։ Ինչպէս զրամայի վերնազիրը՝ նոյնպէս էլ բովանդակութիւնը բաւական խորհրդաւոր և միստիկական բնաւորութիւնն է կրում։ Մենք մի անգամ առիթ ունեցանք նկատելու թէ հիւսիսային բնութեան վնասութիւնը, յատկապէս այն տարերային գորութիւնը, որ ներչնչում է ծովը՝ ուժեղ կերպով երեւան է գալիս սկանդինավեան շատ գրողների մօտ։ Դա այն բնութիւնն է, որի գրկում մեծացողը անշուշտ պէտք է գունաւորուի նրա ազգեցութեան գրոշմով։ Թէ ցամաքի և թէ ծովի վրայ

նա այդ բնութեան անբաժան ընկերն է. նրանով սնուող և ուղեարուող, սակայն և նրա դէմ ըմբոստացող, մաքառող: Բնութեան դրկիցն է ցայտում նրա օտարոտի, հուժկու ցնորքների և երազուն տրամադրութիւնների ազբիւրը: Սկանդինավայրութեանը անեղը՝ ինչպէս իր առաջ սփռուած կապուտակ սնասահմանութիւնը, կարօտի, «անծանօթի» զգացմունքը խոր և անյատակ՝ ինչպէս այդ ահեղ տարրի մեծածաւալ հաւաքոյթը. իսկ տեսչանքների, վառվուուն իզձերի թափը այնքան մրրկալից՝ ինչպէս նրա խոռվայոյդ սաւանն ալեկոծող փոթորիկը:

Իբսէն 1885-ին իր հայրենիքն այցելելիս՝ Մօլդէ կոչուած ծովեղերեայ ամարանոցումն էր, «Նորվէգական Նէալոլում», որ և նրան անշուշտ ուժեղ գրդումներ տուեց «Շովի տիկինը» գրելու: Այստեղ մենք անմիջական կերպով տեսնուած ենք ընութեան հզօր տարրերից մէկի՝ ծովի ազդեցութիւնը մարդկային հոգու վրայ, որ կարծես այդ տարրի հայելին դարձած՝ նրա նման ալեկոծում, յուզւում է, նրա նման փոթորիկում և դարձեալ խաղաղում է:

Դրաման, ինչպէս չուտովկ կը տեսնէնք, իր սիմբոլիկական և միստիկական հիւսուածքի հետ միասին՝ բէալիստական ընաւորութիւն է կրում, ըստ էութեան ժամանակակից, կենսական խնդիրներ է միայն չօշափում:

Բժիշկ Վանգէլ իր կնոջ մահուանից յետոյ ամուսնանում է երկրորդ անգամ: Էլլիդան՝ Վանգէլի երկրորդ կինը՝ ամուսնանալիս թէն յայտնում է թէն իր «միտքը մի ժամանակ ուրիշ տեղ էր»—այնուամենայնի. բժիշկը այս բանին առանձին կարեւորութիւն չէ տալիս և վերջնում է նրան: Վանգէլի արածքայի գլխաւոր դրդիչը զգայական հաճոցքն էր, իսկ Էլլիդայինը՝ կեանքի հոգսից ազատուելու ձգտումը: Այս տեսակ պայմաններում հասկանալի է, որ վերջնս չէր կարող սերտ կերպով յարմարուել Վանգէլի ընտանիքին, որ բայցի իր ամուսնուց բաղկացած էր առաջին կնոջից մնացած երկու աղջիկներից—Բօլէտտէ և Հիլդէ. մէկը արգէն հասունացած էր, իսկ միւսը գեռանչափահաս, բայց չատ կրակոտ և չարաճճի: Ահա թէ մեծաբերան Հիլդէն մի անգամ ինչ է ասում իր մօր մասին—«Մեր յարաբերութիւնները երբէք չեն կարող լաւ լինել, որովհեան նա բոլորովին չէ յարմարում մեզ, ոչ էլ մենք՝ նրան: Աստուած գիտէ թէ ինչո՞ւ հայրս նրան տուն է բերել: Ես երբէք չէի դարմանայ, եթէ նա մի գեղեցիկ օր յանկարծ խելագարուէր»: Նա իր քրոջ հետ խօսելիս իր խորթ մօրը ուրիշ կերպ չէ անուանում, բայց եթէ «ծովի տիկինը»: Այնքան սառն էր սրանց յա-

բարերութիւնը էլլիդայի հետ և առհասարակ այնքան գժուար էին նրանք ընտելանում սրան, որ իրանց հանգուցեալ մօր յիշատակովն էին ապրում. միշտ տօնում էին նրա ծննդեան տարեգարձը: Մինչեւ իսկ իրանց պարտէզում միմեանցից բաժանուած էին—այդտեղ էլլիդան ունէր իր առանձին «օդատուն», իսկ ակջիները իրանց յատուկ վերանդան:

Բյիշկ Վանդէլը սակայն լաւ է վերաբերում գէպի իր կինը և աշխատում է ամեն տեսակ յարմարութիւններ սաեղծել նրա համար, որովհետեւ նա չափազանց անհանգիստ էր և առապում էր նեարդային մի տարօրինակ հիւանդութեամբ: Հինդվեց տարի էր արդէն նրանք ամուսնացել էին և էլլիդայի զըրութիւնը աւելի և աւելի կրիտիկական էր դառնում: Վանդէլը իբրեւ բժիշկ մտածում է մի լուրջ և արմատական դարմանի մասին: Նրան թւում է, որ էլլիդայի նեարդային լինելու պատճառը ընտանիքում նրա ունեցած խորթ զիրքն է—«Քեզ այնպէս է թւում թէ՝ իմ զաւակների մայրը գեռ կենդանի է. թէ նա անսրեւոյթ կերպով ներկայ է մեր շրջանում: Դու կարծում ես թէ իմ հոգին բաժանուած է քո և նրա մէջ: Այս միտքն է, որ քեզ վրդովնցնում է: Դու մեր յարաբերութեան մէջ ուղղակի մի անբարոյական բան ես տեսնում: Այդ պատճառով չես կարող, չես կամենում շարունակել ապրել ինձ հետ իբրեւ կին»:

Իսկ երբ էլլիդան նկատում է թէ՝ կայ «մի ուրիշ բան», որ իրան տամնջում է—այն ժամանակ Վանդէլը միամատութեամբ շարունակում է—«Այն, այդ այն է, որ դու այստեղի շրջակաները չես կարող տանել: Ժայռերը ճնշում և ծանրացնում են քո հոգին: Այստեղ բաւականակի պայծառ չէ. քեզ շրջապատղ երկինքը այնքան լայնարձակ չէ. օդի հոսանքը այնքան լի և ուժեղ չէ»:

—«Դրանում դու կատարելտպէս իրաւունք ունես: Գիշեր և ցերեկ, ձմեռ և ամառ ես ծովի բուռն կարօտովն եմ տառապում»:

Եւ բժիշկը իր «ինեղն և հիւանդ երեխային» սիսոփելու համար՝ վճռում է տեղափոխել նրան գէպի ազատ ծովը: Սակայն իզուր, նա «մինչեւ խորը գեռ չէր թափանցել», էլլիդայի իսկական հիւանդութիւնը գեռ չէր հատկացել:

Սակայն ինչնումն էր կայանում «ծովի տիկնոջ» հիւանդութիւնը:

Էլլիդան նոյնպէս «հիւսիսային բերքերից» էր ինչպէս Ռէբէկան, ծովեղբեայ մի փոքրիկ քաղաքում՝ Սկիոլդվիկ նաւահանգստումն էր նա ծնուած, ուր իր հայրը փարոսի, լուսաշ-

տարակի կառավարիչն էր։ Մանկութիւնից ծովի աղատաշունչ օդն էր ծծել եւ փարոսի լուսավառ ճառագայթները դիտել։ Մի ծերունի պաստօր մինչեւ իսկ նրան համարում էր «հեթանոսուհի», որովհետեւ փոխանակ քրիստոնէական անուն կրելու մի նաւի անունով էր մկրտուել։

Ամուսնութիւնից եօթ տարի առաջ էլլիդան ծանօթանում է ամերիկական «Խաղալե» նաւի պաշտօնեաններից մէկի հետ, որ իր ծագումով նոյնպէս «հիւսիսից» էր։ Բազգը նրան շատ մատաղ հասակից էր մզել գէպի ծովը և որանով նա առիթ էր ունեցել միծ ճանապարհորդութիւններ կատարել։ Այսպիսի մի անցորդ հանդիպելով էլլիդային շատ բնական է, որ բացառապէս ծովից պէտք է խօսէր։ Նա պատմում է «վոթորից» և մրրկի խաղաղուելուց, ծովային թուխագ գիշերներից, նոյնպէս և պայծառ, արեւագարդ օրերից։ Բայց նրանք խօսում էին նաև ծովային կենդանիների և թռչունների—կէտերի, գէլֆինների, ծովային ջների, արծիւնների և ճայերի մասին։ Եւ էլլիդային թռում էր թէ խօսողը այս ծովային կենդանիներին և թռչուններին ազգական է։ Երբեմն մինչեւ իսկ ինքն էլ իրան սրանց ազգակից էր զգում։

Այս օտարոտի ճանապարհորդը, որին էլլիդան առաջին անգամ փարոսի վրայ հանդիպեց, վերջ ի վերջոյ համարեանշանում է նրա հետ։ Բայց երկար չէ կարող մնալ այսուղ, որովհետեւ սպանում է իր նաւապետին և այս պատճառով ստիպուած է չուտով հեռանալ—թէեւ շատերը կարծում էին թէ նա արդէն խեղուած է։ Ճեռանալուց առաջ նա «հանում է իր զբանից բանալիքների մի օղակ և մատից՝ այն մատանին, որ նա շարունակ սովորութիւն ունէր կրելու։ յետոյ ինձանից էլ վերցնում է մի վորքիկ մատանի և միասին անց է կացնում օղակի մէջ։ Այնուհետեւ զանուում է գէպի ինձ և ասում թէ՝ մննք երկուսս այժմ պէտք է ամուսնանանք ծովի հետ։ Այս խորերի հետ միասին նա մատանեղարդ օղակը ամբողջ ոյժով գէպի ծովի խորերն է ձգում։»

Այս խորհրդաւոր հրաժեշտից յետոյ նա ճանապարհ է ընկնում գէպի հիւսիսային բեւեռը և Արխանսպելսկից մի նամակ է գրում էլլիդային։ Վերջինս իր պատասխանում յայտնում է թէ իրանց յարաբերութեանը պէտք է բոլորովին վերջ տրուի և որ միմնանց փոխաղարձարար պէտք է մոռանան։ Զը նայեմով այս հսնգամանքին՝ նա շարունակում է գրել մի քանի անգամ աշխարհի զանազան ծայրերից՝ Զինաստանից, Կալիֆօրնիայից, Աւստրալիայից եւայլն—առանց սակայն էլլիդայից պատասխան ստանալու։ Այս նամակիներում նա վճռականապէս

յայտնում է թէ ելլիդան իրան է սպասելու և թէ ինքը գալու և նրան տանելու է:

Բժիշկ Վանդէլը երբ լսում է այս պատմութիւնը՝ չուարած նկատում է—«Եյդ մարդը մի արտասովոր ոյժ է ունեցել քեզ վրայ»—«Եյն, այն, այն ահարկու մարդը»—վրայ է բերում ելլիդան: Եւ հէնց այս ոյժն էր պատճառը, որ նա Վանդէլից առաջ մի ուրիշ՝ ուսուցիչ Արնեօլմի առաջարկը մերժել էր, որովհետեւ նա դեռ «ահարկու մարդու» թարմ տպաւորութեան տակն էր:

Եւ մինչդեռ Վանդէլը աշխատում է ամեն կերպ հանգըստացնել նրան՝ առարկելով թէ դա չատ հին դէպք է և որ ամեն ինչ «արգէն անցել է»՝ ելլիդան պատասխանում է—«ոչ Վանդէլ, դա չէ անցել. և ես վախենում եմ, որ երբէք չի անցնի—երբէք կեանքում»:

—«Իրանով ուզում ես առել թէ դու նրան քո որաի խորերում անկարող ես մոռանալ»:

—«Ես նրան մոռացել էի. բայց յանկարծ այնպէս պատահեց՝ կարծես թէ նորից գալու է»:

—«Ե՞նչքան ժամանակ է»:

—«Մօտաւորապէս երեք տարի—կամ մի փոքր աւելի է—դա այն ժամանակն էր՝ երբ ես սպասում էի երեխային (իսուքը իր միակ որդու մասին է, որ ծնուելուց մի քանի ամիս յետոյ մնանում է)»:

Ելլիդայի նեարդային քայլայումը և հիւանդու մտազբաղութիւնը այն աստիճանի է հասնում, որ նա «Օտարականին» յանկարծ կենդանի կերպով իր առաջն էր տեսնում—«Նա երբէք չէ նայում դէպի ինձ, բայց նա կանգնած է իմ կողքին».

—«Նրա տեսքը քեզ ինչպէս է թւում»:

—«Այնպէս ինչպէս ես նրան առաջին անգամն եմ տեսել... Ամենաորոշ կերպով ես տեսնում եմ նրա կրծքի կոճակը՝ բաց կապոյտ մարգարիտով: Մարգարիտը նման է մի մեռած ձկան աչքին, որ ուղղակի դէպի ինձ է յառած»:

—«Աստուած իմ, դու աւելի հիւանդ ես, քան թէ ես կարծում էի. աւելի հիւանդ՝ քան թէ ինքդ զիտես, ելլիդա»:

—«Եյն, այն, օգնիր ինձ եթէ կարող ես, որովհետեւ զգում եմ, որ նա աւելի և աւելի է ինձ կաշկանդում»:

—«Եւ այդ վիճակի մէջ ամբողջ երեք տարի ապրել ես. ծածուկ վիշտ շարունակ քեզ հետ ես կրել՝ առանց ինձ յայտնելու»:

—«Բայց ես չեմ կարող... և եթէ բոլորը յայտնէի, ոլէտք է յայտնէի և անասելին»:

— „Անասելին“:

— „Ոչ, ոչ, ոչ, մի հարցնի, միայն մի բան և այլիս ու չինչ—ի՞նչպէս բայցատրել երեխայի աչքերը առեղծուածը“:

— „Սիրելի կլիկա, հաւատացնում եմ, այդ բոլորը երեւակայութիւն է միայն: Երեխայի աչքերը ճիշտ այնպէս էին, ինչպէս ուրիշ նօրմալ երեխաներինը“:

— „Ոչ, նրա աչքերը այդպէս չէին—ինչպէս կարող էիր այդ չը նկատել—երեխայի աչքերը ծովի համեմատ փոփոխում էին իրանց գոյնը, եթէ Գիորդը խաղաղ վիճակի մէջ էր՝ այդպէս էին և աչքերը. փոթորկի ժամանակ նոյնպէս...“:

— „Հըմ, գուցէ: Բայց եթէ անգամ այդպէս լինէր, յետո՞յ“:

— „Ես մի անգամ արդէն այդպիսի աչքեր տեսել եմ... Երեխայի աչքերը Օտարականի աչքերն էին“:

— „Կլիկա“:

— „Այժմ դու արդէն պիտի հասկանաս թէ ինչու ես չեմ կամենում և չը պետք է ապրեմ քեզ հետ իրեւ քո ամուսին“:

— „Ելլիկա, կլիկա, իմ թշուառ, անբախտ կլիկա“:

Բայց ամենահիտապրեփիրն այն է, որ կլիկան „Օտարականի“ այսպէս ասած՝ ոյժի վերահաստատութեան խորհրդաւոր բոպէին կատարելապէս տեղեակ էր: Ահա թէ ինչպէս:

Վանգէլի մօտ այցելութեան է գալիս մի թոքախտաւոր քանդակործ՝ կինզշտրանդ, որ ժամանակաւորապէս հեռացել էր հիտակայից: Ծովային ճանապարհորդութեան հին թէ նոր տալաւորութիւններից նա մտածում էր մի մեծ երկ ստեղծագործել: Դա ներկայացնելու էր մի ծովագնացի կին, որ պառկած և տարօրինակ անհանգստութեամբ քնած է: Նա երազում է: Եւ կինզշտրանդը հաւատացած էր այս վերջին մօմէնտը այնպիսի նրբութեամբ վերաբարդել, որ տեսնողը զզար թէ՝ յիշրաւի նա երազում է: Կնոջ կողքին դարձեալ մի պատկեր, որ ներկայացնելու էր նրա ամուսինը, որի բայցակայութեան ժամանակ առաջինը անհաւատարիմ էր գտնուել և որը ճանապարհորդութեան ժամանակ ծովում խեղդուած էր: Բայց զարմանալին տին է, որ նա այնուամենայնիւ յետ է գալիս. սակայն բոլորովին թրջուած՝ ճիշտ այնպէս, երբ մէկին ջրից գուրս են բերում—և գիշերային մթութեան մէջ իր կնոջ անկողնու մօտ կանգնած՝ դիտում է նրան:

Կլիկան այս բոլորը լարուած ուշադրութեամբ լսելով՝ նկատում է—„դա մի հրաշալի բան է“ և յետոյ աչքերը փա-

կած՝ շարունակում է — „ես տեսնում եմ այդ այնպէս կենդանի իմ առաջ“:

Լինգչարանդ իր ապագայ ստեղծագործութեան նիւթը մի իրական գէպքից էր վերցրել ձանապարհին՝ նաւի վրայ նա հանդիպում է մի ամերիկացի պաշտօնեայի, որ իր մեծաւորից՝ նաւապետից թերթերի մի կապոց է վերցնում և շարունակ քրքրում, որովհետեւ մտազիր էր նորվէգերէն սովորել Մի երեկոյ՝ կատաղի փոթորկի ժամանակ, երբ բոլորը ահարեկուած և հիւանդացած ներսն էին թափուել — ամերիկացին հանգիստ նստած՝ թերթերն էր շուռ տալիս Եւ ահա յանկարծ, նա սոսկալի աղաղակ է բարձրացնում և բոլորովին այլայլուում է. իսկոյն սկսում է թերթը կրծոտել և պատառ պատառ անել և մի փոքր յետոյ ինքնիրան խօսել — „ամուսնացած. մի ուրիշի հետ, երբ ես բացակայ էի՛: Բայց այնուհետև մեղմ ձայնով շարունակում է — „Սակայն նա իմս է և իմը կը մնայ: Նա ինձ կը հետեւի, եթէ անդամ խեղդուած՝ սև ջրից գուրս գամ և նրան տանեմք:“

Այս պատմութիւնը էլլիդային սարսափեցնում է. նա ոչ մի կասկած չունէր, որ „ամերիկացին“ հէնց ինքը Օտարականն էր, իր նախկին նշանածը, որ նորվէգերէն թերթի յայտարարութիւնից տեղեկացնել էր իր ամուսնութեան մասին: Այս բանուո՞ն ակատարելապէս արդէն համոզւում է, երբ յայտնւում է թէ լինգչարանդի պատմած գէպքը տեղի է ունեցել երեք տարի առաջ: Ուրեմն հէնց այդ բոպէից էլ վերսկում է Օտարականի հիանօտիկական ոյժը էլլիդայի վրայ:

Եւ ինչ: Օտարականը յիրաւի գալիս է անգլիական մի նաւով: Էլլիդան մի անհանդիստ նախազգայումով արդէն զգում էր այս: Աւաղանի մօտ կանգնած՝ նա անթարթ ջրին է նայում, երբ յանկարծ տեսնում է մի օտարականին խիս կարմիր մազերով և ճանապարհորդական շորերով, որ իրան „բարի երեկոյ“ է ասում:

— «Օ՛, թանկագինս. վերջապէս եկար»:

— «Այն, վերջապէս» — պատասխանում է օտարականը:

— «Ո՞վ էք գուք. վնասում էք այստեղ մէկին» — վախեցած և յանկարծակիի եկած հարցնում է էլլիդան:

— «Այդ ի հարկէ քեզ հասկանալի պէտք է լինի»:

— «Այս ինչ է, ինչպէս էք խօսում ինձ հետ. ինչ էք ուզում»:

— „Ես միայն քեզ եմ ուզում“:

— „Ա՛, աչքերը, աչքերը—կիսախեղդ ձայնով մրմնջում է ելլիդան:

— „Վերջապէս ճանաչում ես ինձ, իսկ ես քեզ իսկոյն ճանաչեցի, ելլիդան:

— „Աչքերը, այդպէս մի նայեք ինձ, օգնութիւն կը կանչեմ:

— „Ճանպիստ, հանգիստ, մի վախենար, ես քեզ ոչինչ չեմ անի՞:

— „Ասում եմ՝ այդպէս մի նայեք ինձ... ի՞նչ էք ուզում ինձանից:

— „Ես խոստացել էի քեզ նորից դալ, երբ կարող կը լինէի:

„Գնացէք, գնացէք և այլեւս մի վերադառնաք այսուեղի զբ որ ես ձեզ արգէն դրել էի, որ մենք այլեւս միմեանց հետ գործ չունենք”:

Բայց այս հանգամանքը, ինչպէս և ելլիդայի ամուսնացած լինելը Օտարականի համար նշանակութիւն չունէր: Նա այնուամենանիւ եկել էր նրան տանելու:

Այդ միջոցին երեւոմ է բժիշկ Վանգէլը:

— „Օ՛, Վանգէլ, աղատիր ինձ, աղատիր ինձ, եթէ կարող ես”: Եւ բժիշկը աեզեկանսւմ է, որ պարոնը „Օտարականն է”: Վերջինս յայտնում է նրան թէ ելլիդան իր նշանածն է եղել և խոստացել է սպասել իրան—և ահա այժմ եկել է տանելու:

— „Այդպիսի երախայական խաղերով երեւակայում էք որեւէ իրաւունք ունենալ”—նկատում է բժիշկը:

— „Ճիշտ է, իրաւունք՝ ձեր մաքով—ես, ի հարկէ, չունիմ”:

— „Ուրեմն էլ ի՞նչ էք կամենում: Գուցէ մտածում էք նրան բռնի ինձանից խլել, իր կամքին հակառակ”:

— „Ո՛չ, զրանից ի՞նչ օգուտ եթէ ելլիդան ուզում է ինձ հետ դալ, պէտք է աղատակամ կերպով գայ”:

— „Աղատակամ”—աղաղակում է ելլիդան:

— „Եւ գուք հաւատում էք այդ բանին: Ինչպէս երեւում է զուք խելագար էք: Հեռացէք այստեղից. մենք այլեւս ձեզ հետ ոչ մի դործ չունենք”—ասում է Վանգէլ:

Օտարականը հեռանում է՝ յայտնելով, որ հետեւեալ օրը՝ դիշերը գալու է ելլիդայից վերջնական սպատասխան ստանալու:

— „Ուրեմն էգուց”, —նկատում է ելլիդան:

— „Եւ այնուհետեւ երբեք”—վրայ է բերում բժիշկը:

— „Օ՛, Վանգէլ, պաշտպանիր ինձ իմ առաջ”:

— „Ելլիդա, ես զգում եմ, որ այս բոլորի յետեւը մի դաղտնիք կայ ծածկուած“:

— „Ինչ որ ինձ հրապուրում է—դա թագնուած է“:

— „Ի՞նչն է հրապուրում քեզ“:

— „Այդ մարդը մի ծո՛վ է“:

Վանգէլը Ելլիդայի գրութիւնից յուսահատուած՝ դիմում է իրանց նախկին տնային ուսուցիչ Արնոլմի օգնութեանը: Վերջինս սակայն նկատում է—„սիրելի բժիշկ, դուք ի պաշտօնէ ամեն ինչ պէտք է աւելի լաւ իմանաք“:

— „Ա՛խ, եթէ զիտենայիք, որքան գժուար է մի բժշկի համար ճիշտ գաղափար կազմել մի այնպիսի հիւանդի մասին, որին սրանց սիրում է: Եւ այս էլ սովորական հիւանդութիւն չէ: ոչ սովորական բժիշկը և ոչ սովորական միջոցը կարող է օգնել... Ելլիդան պատկանում է ծովային բնակիչներին. Խընդիրը սրանում է: Զեք նկատել, որ ծովային բնակիչները համարեա մի առանձին ժողովուրդ են կազմում: Կարծես թէ նըրանք էլ ծովի կեանքովն են ապրում: Նըրանք էլ ունեն իրանց կոհակները—մակընթացութիւնը և տեղատութիւնը—թէ իրանց մտքիրի և թէ զգացմունքների: Բայց գրանից, ոչ մի տեղում չեն կարող յարմարուել: Ա՛խ, այս բանը ես պէտք է առաջուց մտածէի: Մի կատարեալ յանցանք էր Ելլիդային: իր սովորաւական շրջապատից վերցնել և այստեղ տեղափոխել“:

Վանգէլը սրանով արտաքին կեղեն է միայն չօշափում, այն ինչ Ելլիդան իր բայցատրութիւնների մէջ աւելի խորն է թափանցում և վերջապէս գտնում է իր իսկական դիազնողը: Նա իր ամուսնութիւնը Վանգէլի հետ համարում է մի դժբախտութիւն՝ երկուսի համար էլ. — „Ճշմարտութիւնն այն է, որ դու եկար և ինձ գնեցիր“:

— „Քեզ գնեցի, քեզ գնեցի“—ապշած նկատում է բըժիշկը:

— „Օ՛, ես էլ մազաչափ անդամ քեղանից պակաս չէի. ես էլ ինձ վաճառեցի... Դու քո տան զատարկութիւնը երկար չէիր կարող տանել... ես էլ անօգնական էի և մենակ... Դու եկար և առաջարկեցիր ինձ կեանքի հոգսից ազատուել... բայց ես չը պէտք է ընդունէի. և ոչ մի գնով: Ես ինձ չը պէտք է ծախէի. պէտք է գերազանչի ամենաթշուառ աշխատանքը, ամենաողորմելի գրութիւնը—միայն ազատ կամքով եւ սեփական ընտրութեամբ“:

Այնուհետեւ նա այն կարծիքն է յայտնում թէ իրանց կենակցութիւնը «չէ կարող ամուսնութիւն համարուել“:

— „Այն, այն կեանքը, որ մենք այժմ ենք վարում, ամուսնութիւն չէ»—նկատում է Վանգելը:

— „Թէ այս և թէ նախկին կեանքը—ոչ մէկը ամուսնութիւն չէ եղել... Առաջինը (Օտարականի հետ նշանուելը) սակայն կարող էր ամբողջական և մաքուր ամուսնութիւն դառնալ”:

Եւ Վանգելը կարծում է թէ էլլիդան սրանով բաժանման խօսք է ուզում բաց անել.—„Ապահարզան, դու ուզում ես մի օրինական ապահարզան ունենալ”:

— „Ա՛խ, սիրելիս, դու ինձ շատ քիչ ես հասկանում: Զեւականութիւններին ես բացարձակապէս ոչ մի նշանակութիւն չեմ տալիս, որովհետեւ դրանք բոլորը արտաքին բաներ են: Իմ ցանկութիւնն այն է, որ մենք երկուսս համաձայնուենք ազատ կամքով միմեանցից բաժանուելու”:

Նա պահանջում է Վանգելից ազատութիւն՝ Օտարականի ներկայութեամբ ընտրութիւն անելու:

— „Դու խօսում ես ընտրութիւնից. ընտրութիւն, էլլիդա, այսպիսի մի գործում ընտրութիւն”:

— „Ընտրութիւն ես պետք ե ունենամ երկու կողմից. նա կամ պէտք է մնանակ գնայ կամ ինձ հետ”:

— „Հասկանում ես թէ ինչ ես ասում: Նրա հետ գնալ, ամբողջ ճակատագիրդ նրա ձեռքը յանձնել”:

— „Բայց իմ ամբողջ ճակատագիրը միթէ չը դրի քո ձեռքը”:

— „Գուցէ. բայց նա, այն վայրենի օտարականը, մի մարդ, որից դու շատ քիչ բան գիտես”:

— „Քո մասին գուցէ աւելի քիչ գիտէի. այնուամենայնիւ հետեւեցի քեզ”:

— „... Դու ոչ մի ընտրութիւն չունես, էլլիդա: Դու չը պէտք է ընտրես. ես քեզ իրաւունք չեմ տայ ընտրելու”:

— „Ընտրութիւնը դու երբէք չես կարող արգելել. ոչ դու և ոչ մի ուրիշը: Դու կարող ես ինձ թոյլ չը տալ նրա հետ ճանապարհորդել, նրա հետ գնալ—եթէ միայն ես այս եմ ընտրում: Դու կարող ես ինձ բանութեամբ յետ պահել. կամքիս հակառակ—այս բոլորը դու կարող ես: Բայց որ ես եմ ընտրում—իմ սրախս խորքերում երան եմ ընտրում և ոչ ֆեզ—երբ ես այսպէս եմ կամենում ընտրել և պէտք է ընտրեմ—սա դու անկարող ես արգելել”:

— „Ո՞չ, իրաւունք ունես. այդ ես չեմ կարող արգելել”:

— „Բայց դրանից խափանող ոչինչ չը կայ. ես ոչ մի բառունիս, 1902.

նով կապուած, շղթայուած չեմ այստեղ: Քո տանդ ես բոլորովին առանց արմատի եմ, Վանդէլ. երախաները ինձ չեն պատկանում. նրանց սիրտը իմս չէ. և զրանց երբէք էլ չըտիրացայ...“:

Վանդէլը խոսանում է հետեւեալ օրը չնորհել Ելլիդային իր պահանջած աղատութիւնը, որպէսզի նա կարողանայ իր „սեփական կեանքով ապրել“:

— „Ա՛խ, Վանդէլ, Վանդէլ, դա շատ ուշ կըլինի“:

Խոչո՞ւ. — որովհետև հէց այդ օրը՝ գիշերը Օտարականը դալու էր: Եւ ճիշտ նա զալիս է:

— „Պատրաստ ես ճանապարհորդելու, թէ չէ“ — հարցնում է նա Ելլիդային:

— „Տեսնում էք, որ նա պատրաստ չէ“ — պատասխանում է Վանդէլը:

— „Ես ճանապարհորդական շորերի և ուրիշ զրանց նման բաների մասին չեմ հարցնում: (Դառնալով դէպի Ելլիդան): Ես հարցնում եմ քեզ՝ արդեօք պատրաստ ես ինձ հետեւելու — սեփական, աղատ կամքով հետեւելու“:

— „Ա՛խ, մի հարցնէք, ինձ այսպէս փորձութեան մի ևնթարկէք“:

(Հեռուից լսում է նաւի զանգակի զօղանջիւնը):

— „Ահա նաւահանգստում առաջին զանգը հնչեց: Այժմ պէտք է այն, կամ ոչ ասես“:

— „Վճիռ, վճիռ ամբողջ կեանքի համար... Խոչո՞ւ այդպէս սննդրդուելի ինձ էք հետեւում“:

— „Միթէ ինձ նման գու էլ չես զգում, որ մինք երկուսս միմեւանց ենք պատկանում“:

— „Կարծում էք այն խոստումի պատճառող“:

— „Խոստումները ոչ օքի չեն կապում. ոչ մարդու և ոչ կնոջ: Եթէ ես այսպէս անդրդուելի եմ քո վերաբերմամբ, դա նրանիցն է, որովհետև ես ուրիշ կերպ չեմ կարող“:

— „Խոչո՞ւ աւելի շուտ չեկաք: Ա՛խ — սա, որ քաշում, զրաւում է դէպի անծանօթը: Ծովի ամբողջ ոյժը ամփոփուած է այս մէկի մէջ“:

— „Ես տեսնում եմ լսում եմ, Ելլիդա, որ ես եմ, որին դու ընտրում ես“:

— „Իմ ամուսինը այստեղ ոչ մի ընտրութիւն չունի: Ես եմ նրա համար թէ ընտրութիւն անելու և թէ նրան պաշտպանելու: Այն, պաշտպանելու: Եթէ դուք այստեղից չեք հեռանայ — մնը երկրից — առանց երբէք վերադառնալու, լաւ գի-

տէք թէ ձեղ ինչ զրութեան էք ենթարկում“—բարկացած ընդ-միջում է Վանգէլը:

— „Ոչ, ոչ Վանգէլ, այս չէ“;

— „Ի՞նչ էք ուղում ինձ անել“;

— „Ես ձեղ բանտարկել կըտամ իրրե մի ոճրադործի. իսկոյն, քանի դուք գեռ նաւահանդիսու չէք հասել, որովհետե ես շատ լաւ տեղեակ եմ այս սպանութեան մասին, որ դուք դործել էք Սկիօլդվիկում“:

— „Դրա համար ես արդէն նախապատրաստուած էի. և այս պատճառով էլ (հանում է զրպանից ատրճանակը) հոգացել էի այս մասին“:

— „Ոչ, ոչ, նրան մի սպանէք, ասելի լաւ է ինձ“—աղա-զակում է Էլլիդան և Վանգէլի առաջն է կանգնում կարծելով թէ Օտարականը նրան կըսպանէ:

— „Ոչ քեզ և ոչ նրան: Անհոգ կաց, աա սեփական գոր-ծածութեան համար է, որովհետե ես կամմնում եմ իրրե աղատ մարդ ասպել և մեռնել“:

— „Վանգէլ, թող ինձ քեզ ասել—ասել, որ նա էլ լսէ: Այս, դու կարող ես ինձ այստեղ պահել. դու ունես զրա հա-մար և ոյժը և միջոցը—և այսպէս էլ անհեռ ես: Բայց իմ միտ-քը և զգացմունքը, ինձ հրապուրող կարօտը և տենչանքները դու չես կարող կաշկանդել. նրանք կըձգտեն և կըսլանան հե-ռու, դէպի անծանօթը, որի համար ես ստեղծուած էի և որը դու իմ առաջ փակեցիր“:

— „Ես տեսնում եմ, Էլլիդա, դու քայլ առ քայլ սայթա-քում ես: Ցանկութիւնը դէպի անհունը, անսահմանը—դէպի անհասանելին—մթափնեցնելու է քո հոգին“:

Բայց Վանգէլը մինչև այս աստիճան չէ հասցնում:

— „Քո փրկութեան համար ուրիշ միջոց չըլայ—ես գոնէ մի ուրիշը չեմ տեսնում—այս պատճառով... այս պատճառով մեր կապը լուծուած եմ համարում: Այժմ կատարեալ ազատութեամբ կարող ես ընտել քո նախապարհի“:

— „Ճիշտ է, ճիշտ, ինչ ես ասում: Ամբողջ սրտովդ դու այդպէս ես համոզուած“—հարցնում է շուարած Էլլիդան:

— „Իմ ամբողջ, վշտալի սրտով“:

— „Եւ դու կարող ես, կարող ես այդ թոյլ տալու:

— „Այս, ես կարող եմ. կարող եմ, որովհետե այնպէս ջեր-մագին քեզ սիրում եմ“:

— „Այսպէս մօտ, այսպէս սրտանց մօտ եմ եղել ես քեզ“:

— „Տարիների և մեր կենակցութեան հետեանքն է այս“:

— „Եւ ես, ես, որ այս բոլորը չեմ տեսել“:

— „Քո միտքը ուրիշ ճանապարհներ էր բռնել։ Բայց այժմ —այժմ դու բոլորովին ազատ ես թէ ինձանից և թէ այն ամեննից, ինչ որ իմս է։ Այժմ կարող ես գտնել կեանքիդ իսկական ճանապարհը. որովհետև այժմ պէտք է ազատութեամբ ընտրես և սեփական պատասխանաւութեամբ, էլլիդա“։

— „Ազատութեամբ և սեփական պատասխանաւութեամբ. պատասխանաւութիւնն նոյնպէս։ Այստեղ է կայանում փոփոխութիւնը“—ապչած արտասանում է էլլիդան։

(Ճանգակի ճայնը նորից է լսւում)։

— „Լսում ես, էլլիդա, երկրորդ անգամն է հնչում. եկ ու ըեմն“—նկատում է Օտարականը։

— „Եյս գէպից յետոյ ես այլևս երրեք քեզ հետ չեմ գայ“—վճռողական շեշտով նկատում է էլլիդան։

— „Չես գայ... ուրեմն անցաւ“։

— „Այն, անցաւ, ընդմիշտ“։

— „Ես տեսնում եմ՝ կայ այստեղ մի բան, որ աւելի ուժեղ է քան թէ իմ կամքը“։

— „Չեր կամքը այժմ այլևս ոչ մի նշանակութիւն չունի ինձ համար։ Իմ վերաբերմամբ դուք այժմ ծովից դուրս եկած մի մեռած մարդ էք, որը նորից գէպի ծովն է դառնում։ Ես այլ ես ձեզանից չեմ սարսափում և ինձ այլ ես ոչինչ չէ զրաւում“։

— „Մնաք բարով, տիկին Վանգէլ, Այսուհետև դուք ինձ համար ուրիշ բան չէք, բայց եթէ մի տանելի նաւարեկութիւն իմ կեանքում“—նկատում է Օտարականը և հեռանում։

— „Էլլիդա, քո հոգին ծովի է նման, ունի մակընթացութիւն և տեղատութիւն. որտեղից եկաւ այս փոփոխութիւնը“—հարցնում է Վագնէլ։

— „Օ՛, միթէ չես կարող երևակայել, որ փոփոխութիւնը տեղի ունեցաւ և պէտք է տեղի ունենար, երբ ես աղատութեամբ պէտք է ընտրէի“։

— „Եւ անձանօթը—զա քեզ այլ ես չ^թ զրաւում“։

— „Դա ինձ ոչ զրաւում և ոչ ահաբեկում է...“։

— „Ես սկսում եմ արդէն կամաց կամաց քեզ հասկանալ։ Դու մտածում ես զգում ես պատկերներով ու երևոյթական մըտապատկերներով։ Քո կարօր եւ տենչանքը դեպի ծովը—եւ հակոմը դեպի նա, դեպի այն օսարականը—մեջդ արթնացած եւ անած ազատութեան ձգտումի արտայայտութիւնն ե. և ուրիշ ոչինչ“։

— „Օ՛, ես չըգիտեմ, թէ ինչ պէտք ասեմ. բայց դու մի լաւ բժիշկ ես եղել ինձ համար։ Դու գտար իսկական միջոցը—

միակը, որ ինձ կարող էր օգնել—և համարձակուեցիր գործ դնել”:

— „Այն, ծայրայեղ կարիքի և վտանգի ժամանակ մենք, բժիշկներս շատ ենք համարձակում... Կըզաս նորից ինձ մօտ, էլլիդա”:

— „Այն, սիրելի, թանկագին Վանգէլ, այժմ ես գալիս եմ քեզ մօտ. ես այժմ կարող եմ, որովհետև ես գալիս եմ ազատութեամբ—կամովին—և սեփական պատասխանատւութեամբ”:

— „Էլլիդա, Էլլիդա, մտածել, որ մենք այժմ կարող ենք միասին և միմեանց համար ապրել...”:

— „Եւ ընդհանուր կեանքի յիշութիւններով—թէ քոնը և թէ իմը”:

— „Այն, իմ թանկագին”:

— „Եւ մեր երկու զաւակների համար, Վանգէլ”:

— „Ասում ես—մե՞ր”:

— „Երանց համար, որոնց ես գեռ չեմ տիրացել և որոնք դեռ ինձ են պատկանելու”:

— „Մեր, օ, անարտայայտելի է իմ չնորհակալութիւնը այս խօսքի համար»

Եւ երբ Վանգէլը այս խօսքերից յետոյ էլլիդայի ձեռքը հրճուանքով համբուրում է—չարաճճի Հիլդէն, գործից անտեղեակ, ահա թէ ինչ է նկատում.—„Տեսէք, տեսէք, հայրիկը և նա կարծես նոր նշանուած լինեն”:

Միամիտ աղջիկը չը գիտէր, որ ըստ էութեան, յիրաւի, նրանք նոր էին նշանուում:

Իր վերջին դրամաների մոայլ, պիսսիմիստական բնաւորութիւնից յետոյ իր վաթսունամեայ հասակում յանկարծ այսպիսի լաւատես տրամադրութեամբ համակուած մի դրամա է զրում: Այս զրամայով հեղինակը իր իդէալիդմի, ազատութեան և ճշմարտութեան պաշտամունքի կատարեալ յաղթանակն էր տօնում: „Ծովի տիկնոջ” մէջ մենք գտնում ենք նօրայի „զարմանալիի” մարմնացումը—իսկական ամուսնութեան և ընտանեկան բուն բաղդաւորութեան բովանդակութիւնը:

Դրամայի միւս հերոսներից ուշագրաւ են քանդակագործ Լինդչարանդը և Հիլդէն: Առաջինը մի հիւանդու և ինքնահած արուեստագէտ է, որ յանուն իր արուեստի պահանջում է առանձն տեսակ զոհաբերութիւն և որ գլխաւորն է կանացի սէրը, որպէս զի սրանով գեղարուեստական պահանջը և ստեղուագործելու ձգտումը շարունակ իր մէջ վառ մնայ: Այս հե-

տագրքիր թէմային, ինչպէս յետոյ կը տեսնենք, իբաէն դեռ
առանձին գրամայ է նուիրում:

Զարածճի Հիլդէն աչքերը դեռ նոր բաց արած, մի տն-
փորձ Backfisch է, որ առանձին սէր ունի դէպի „զրաւիչը“,
դէպի „հետագրքը ականը“։ Այս խորհրդաւոր հակումի ամենա-
սուր արտայայտութիւնն այն է, որ նա ձգտում է վայելել այրի-
ութեան—և այն էլ հարսենական այրիութեան—րօմանտիզմը։

Մենք հետեւեալ անգամ, մի այլ գրամայում, նորից առիթ
կ'ունենանք հանդիպելու Հիլդէին, երբ նա արդէն չափահաս կին
է դարձել։

Վ. ՆԱԼԻԲԱՆԴԵԱՆ

(Կը շարունակուի)

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵ^{*}

ՎԵՊ

ՀԱՆՐԻ ԲՕՐԴՈՒ

VIII

Իր հարսանիքի առաւօտեան, Աննին, հէնց որ զարթնեց,
վաղ տուեց գէպի լուսամուտը: Նա ցանկանում էր տեսնել
սրայծառ օր կը լինի թէ ոչ: Արշալոյսը հիանալի էր. արեւել-
քի կողմից ծփում էին վարդավառ երկայն շերտեր. հորիզոնի
ծայրին, գէպի արեւմուտք, մի քանի թեթեւ ամպեր կարծէք
փախչում էին և հալւում: Մանկամարդ աղջիկը երջանկութեան
բարեգուշակ նշան համարեց այդ պայծառ երկինքը: Նա երկար
դիտեց այդ ընտանի տեսարանը, աշխատելով վերջին անգամ
զմայլուել նրանով. Նա ժպտաց մեղմիկ: Երիտասարդութիւնը
յաղթում էր տխուր մտածողութիւններին և ջահէլ աղջիկը հա-
ւատ ունէր կեանքի, երջանկութեան, իր սիրոյ վրայ:

Նրան օգնեցին պսակի շորերը հագնելու: Գունատ՝ յուզ-
մունքից, նա բարձր և բարակ էր երեւում իր ծանր-պոչաւոր
ատլասէ շրջազգեստի մէջ և նման էր այն առասպելական
իշխանուհուն, որ տիրութիւնից մեռնում էր իր մելամաղձիկ
պալատի մէջ: Հայելինները արտացոլում էին նրա նուրբ և չնոր-
հալի կերպարանքը, մի մաքուր, ծանր արտայայտութեամբ և
գրեթէ միստիկականութեամբ տպաւորուած կերպարանք:

Ծաղիկների ահազին վնջեր, որոնց մէջ աչքի էին ընկ-
նում վարդերը, անոյշ բուրմունք էին տարածում ունեակի մէջ:
Սրահը իջնելուց առաջ, երբ նա մի անգամ եւս նայեց

*.) Տե՛ս «Մուրճ» № 5.

լուսամուտին, չը կարողացաւ բռնել զարմանքի մի նոր բայց կանչութիւն։ Այն ամպերը, որ փոքր ինչ առաջ հաղիւ նկատել էր, սկսել էին բռնել ամբողջ երկինքը. ուրախութեան նշան-ները չքանում էին։

Ժաննին, թարմ և զուարժ իր վարդագոյն արդուզարդի մէջ, եկաւ հրաւիրելու նրան։

—Քեզ սպասում են, ժամանակ է...

Եւ գուրս զալուց առաջ, կրտսեր քոյրը քնքշաբար դրկեց իր անդրանիկ քրոջ և արտասուելով, կրկնեց.

—Դու երջանիկ կը լինես. դու յաճախ մեզ մօտ կը դաս, այնպէս չէ։

Սրահում, ժակը, իր սովորական գոռող կեցուածքով, ձկուն և չնորհակազմ ֆրակի մէջ, որ շատ լաւ նստում էր նրա վրայ, ճառում էր մասնաժողովի մի քանի բարեկամների մէջ. այդտեղ էր Բարօն՝ դիրուկ և ուղղապահ, ինչպէս միշտ. փաստաբան Բրէնան, որ արդէն բծաւորել էր իր ժիշտն. վերջապէս Շարավիչն, նօտարը, որ փայլում էր ուրախութիւնից, որովհետեւ կարողացել էր հեռացնել Տայլարին և ամուսնական դաշնագիրն ինքն կազմել։

Սաղարթախիտ ծառերի շուաքի տակ, կոմս Ֆերրէզին գծագրում էր Լիւսիէն Հալանդին Խտախայում տիրող թշուառութեան մասյ պատկերներից մինը. Կոմսուհին՝ շողչողում էր փայլուն գեղեցկութեամբ իր շքեզ շրջազգեստի մէջ, որ ծովի ջրի կապուտակ գոյնն ունէր. Նա խօսում էր տիկին Մէրանի հետ եւ այնպէս էր պահում իրան, որ իբր ոչ մի ուշադրութիւն չէ դարձում իր սիրեկանի վրայ, որն այնպէս էր նայում նրան, որ կարծես մի նոր գեղեցկութիւն էր գտել նրա մէջ։

Աննին մտնելով սրախ անձկութիւն զգաց, նկատելով, թէ որքան ժակի միտքը հեռու էր իրանից. Նա մտածեց.

—Որքան փոքրիկ տեղ ևմ գրաւում ես նրա կեանքի մէջ։

Վշտի մի թեթեւ ստուէր սահեց նրա դէմքի վրայ և միայն Լիւսիէնը նկատեց այդ ստուէրը, Նախընթաց երեսկոյին նու մի շատ հոանդուն վիճաբանութիւն էր ունեցել իր բարեկամի հետ. Նա պահանջել էր նրանից վերջնականապէս խզել իր յարակցութիւնը. Նու սպառնացել էր նրան տեղեկացնել պ. Մէրանին, նու հրաժարուել էր խաչեզբայր լինել. Ժակ Ալվարը առաջ սկսել էր ծաղրել և կատակ անել.

—Քո ինչ գործն է. Ես տեսնում եմ, որ դու անտարքեր չես դէպի իմ կինը... Ես կը վարուեմ, ինչպէս հաճելի է ինձ. Դու ոչինչ չես ասի, որովհետեւ դու իրաւունք չունես այդպիսի բան անելու։

Հալանդը պատասխանել էր խիստ կամակորութեամբ թէ ինքն այնքան կապուած է Մէրանների հետ, որ չէ կարող գառածանել նրանց իր յանցաւոր լուրջեամբ: Եւ ժակը հասկացել էր, թէ եւ առանց պատճառն ըմբռնելու, որ իր անակնկալ հակառակորդի դիտաւորութիւնը վճռական է, ուստի և ճարպիկորթեամբ զիշել էր՝ փակելու համար այդ միջնադէպը, որին նա կարեւորութիւն չէր տալիս և երգուել էր հանդիսաւորապէս, որ այլ ես չի վերանորոգի յարաբերութիւնները իր սիրուհու հետ:

Տիկին Ֆերրէզին զրկեց նորատի հարսին:

—Ինչքան զեղանի էք, ամենասիրելիդ իմ:

Նրա փայլուն աչքերից, նրա գաղտակրեայ մորթից, նրա մարմնի կլորիկ զծերից մի զրգուիչ մեղկութիւն էր բգխում: Ժակի զգայասէր աչքին նա անհամեմատ աւելի զեղեցիկ էր երեւում քան զողարիկ և քաղցր Սննին:

Լիւսիէնը, տեսնելով այդ համբոյը, շրջեց նայուածքը: Մի անհուն տիսրութեամբ համակուեց նա: Նա լսեց այն չքմեղ կօմպիմէնսաները, որ ժակը, մօտենալով երկու կանանց, ուզդում էր նրանց իր յանկուցիչ ձայնով.

—Սնտարակոյս, մօտածեց նա, ժակի արատաւոր բնութիւնը հաճայք է գտնում տեսնելով կնոջը և սիրուհուն միասին: Ժակը մօտեցաւ լիւսիէնին:

—Մենք զնում ենք այս երեկոյ Աix-les-Bains: Մեր բնակարանը արգէն վարձուած է: Ապա մենք կ'անցնենք տասն և հինգ օր կամ երեք շաբաթ իտալիայում, որանզից կը զնանք մշտապէս ապրելու Պարիզում: Ես ցանկանում եմ հասնել Պարիզ պարլամէնտի գումարուելուց առաջ, որպէս զի լաւ ուսումնասիրեամ հողը և պատրաստուեմ իմ կատարելի գերի համար:

Եւ նա յարեց.

Կարդացիր այսօրուայ «Թիգարօ» լրագիրը: Հետաքրքիր գուշակութիւններ կան նոր պարլամէնտի մասին: Ի՞նչպէս երեւում է մեր նոր երէցիոխանները շատ էլ ուժեղ չեն: Իմ մասին մի սիրալիր խօսք կար զրուած:

Աննին նայում էր նրան հեռուից բարութեամբ:

—Նա երեւակայում է որ ժակը ինձ հետ իր մասին է խօսում, մտածեց լիւսիէնը՝ մոպայլուած: Եւ երբ ժակը թողեց նրան և զնաց ողջունելու հիւրերին, նա խորասուզուեց մտածմունքի մէջ:

—Ես տիսուր եմ, որովհետեւ կատարւում է մի վերջնական գործողութիւն, որ բաժանում է ինձ Աննիի: Այժմ, ար-

գէն շատ անագան, ևս հասկանում եմ այն սիրապեղ գորովը, որ բղխում է այս մատաղ սրտից, նրա զգացումների ուղղամտութիւնը և ոլչրանքի բայցակայութիւնը: Նրա նուրբ և չնորհալի յատկութիւնները կը բարգաւաճէին երջանկութեան մէջ: Սակայն նա ընթանում է, առանց նայելու, դէպի անդունդ: Հին ժամանակները այդպէս զարդարում էին զոհուելու յատկացրուած կոյսերին: Չը գիտեմ, սիրում եմ ևս նրան, բայց զիտեմ, որ նրա ապագայ ցաւերի տանջանքը ձմլում է սիրու:

—Պարսն Հալանդ, չնորհեցէք ինձ ձեր թեւը. դուք միշտ մոռանում էք ինձ, ասաց նրան ժամնին, որ հարսնաքոյր էր:

Հալանդը նկատեց որ հարսանեկան շքախումբը կազմուել էր արդէն և ամենքը պատրաստ էին մեկնելու:

Կառք նստեցին: Եկեղեցու մայթի երկու կողմից գիւղացիները ցանկապատ էին կազմիլ:

Կանաք ստուար թուով եկել էին տեսնելու գիրանց օրինորդից պսակադրութիւննը: Նրանց մէջ կային կնճռապատ պառաւներ, նոյնչափ հետաքրքիր և եռանդուն, ինչպէս ջահէլ կանայք, որոնք զլուխնին ծածկել էին պայծառ թաշկինակներով և իրանց աշքերով լափում էիի հարսանիքաւորների արդուզարդը: Եկեղեցու գոան կանգնած էր ծերունի ժամեկոչը, ոսկրոս և խրոխտ, բոլորովին կորսուած իր լայն կարմիր զգեստի մէջ, մաշուած թէն, բայց կարկատուած և յզկուած հանդիսի առիթով—մի կատարեալ Դօնութիչոտ Սանչօի հազուստով—յենուել էր արժանապատութեամբ իր գաւազանի վրայ. նա լրբաբար վարւում էր ամբոխի հետ և կոպտաբար հաստատում էր կարգը: Մի ժամ առաջ նա վարում էր հողը և մի ժամից յետոյ նա վերադառնալու էր իր գաշտը: Բայց ժամանակաւորապէս հագած խայտաճամուկ պատմուանը ներշնչել էր նրա մէջ իշխողասիրական ձգտումներ և ցանկութիւն՝ յարգուած տեսնելու իրան ամենքից:

Կառքերը հետզհետէ կանգնեցին: Ժակը նայում էր ամբոխին. նա զնում էր պսակի արարողութեան, որպէս թէ զընում էր մի ընտրողական ժողովի: Աննին ամբողջովին տողորուած էր իր երազով. նա նմանում էր հին պատկերների սրբերին իր հրեշտակային և լրջախոհ գէմքով:

Արեգակը երեւաց և կապոյտ ու կարմիր լոյսի ամբողջ կոհակներ թափեց եկեղեցու վրայ լուսամուտների գունաւոր ապակիների միջով: Սեղանի թռութած ոսկեղօծութիւնը, քահանայի շուրջառը, զպիրների կարմիր շապիկները, նորահարսի արծաթափայլ շրջազգեստը, հարսանիքաւոր տիկնանց մետաք-

սի, սնդուսի և մուարի զգնուտները փայլեցին այդ ուկեղօծ փոշու մէջ: Խղճուկ գիւղական եկեղեցին կարծես կախարդուած հայքը կերպարանափոխուել էր:

Մէնթօնի քահանան—շինական մի բարի քահանայ, ծեռունի և առաքինի—մի քանի օրից ի վեր պաշարել էր մոռքի մէջ գեղեցիկ ոճերի և ասացուածների մի ամբողջ կոյտ: Բայց արտասանելով լատին բնաբանը, նա մոռացաւ իր պատրաստած ճառը և խօսեց այնպէս, ինչպէս սիրտն էր թելադրում: Նա նկարագրեց քրիստոնէական ամսւանութեան պատկերը, ցոյց տուեց տղամարդին և կնոջ՝ սիրել միմևանց անձնուէր, առանց յետին մտքերի, նուրբագործելով իրանց սէրը աստուածային սիրով, զօրեղայնելով միմևանց և բարձրանալով կեանքի մէջ իրանց փոխադարձ համակրութեամբ և յարգսնքով:

Աննին, խանգակաթ, քահանայի խօսքերի մէջ իր սեպհական մտածմունքն էր գոնում, իսկ ժակը մտածում էր «Թիգարոյի» յօդուածի մասին:

Պատկի օրհնութեան ժամանակ տիկին Ֆերբէզին շիփ սպիտակ դարձաւ Աննիի շրջազդեստի նման, և Լիւսիէն Հալանդը զգաց իր դառնութեան սաստկանալը:

Նրբ արարողութիւնը վերջացաւ, ամննքը խմբուեցին նեղ խորանի մէջ. չորսաւ որութիւններով և բարի շանկութիւններով հեղեղացին նորապսակ Աննիին, որ ժպտում էր առ քաղաքավարութեան: Տիկին Մէրանը այս անդամ ևս չէր զսպում իրան ամեն բան գովելուց: «Այս բարի քահանան հիանալի խօսեց, իսկ արեգակը, նա նորապսակ ամոների յաջողութեան համար ամեն բան կտարեց: Աղջկաս գլխին պսակ էր կազմուած, ո՛, որքան գեղեցիկ է այդ սիրունիկ երեխաւ: Ժամկոչը շատ պատշաճ հաւգուստ ունէր. տեսաք ինչպէս ամբոխը ակնածաւոր էր. միխթարական է տեսնել այսպիսի բարեպաշտ տեսարաններ այս ժամանակում, երբ մենք ապրում ենք...»: Նրա մուսինը, տիսուր, մտածում էր այն զատարկութեան մասին, որ պէտք է գոյանար տան մէջ իր լուակեաց և գորովալիր Աննիի բացակայութեամբ: Մայօր Բարօն, բարձրահասակ, ձեռացի մեծ շարժումներ էր անում և Բրէնան, սեղմուած երկու զիրուկ տիկինների մէջտեղ, հաշիւններ էր անում. Ալվարը Մէնթօնի համայնքի փաստաբանն է, համայնքը մի խոչոր դատ ունի. ես նրան կը յաջորդեմ...: Նա բարեկամաբար սեղմեց իր պաշտօնակցի ձեռքը: Ժակը, որ հանգամանքների առաջ խոնարհուելու ճարպիկութիւնն ունէր, շլայնում էր ամենքին՝ տեղին յարժար իր այդ ձկունութեամբ: Տիկին Ֆերբէզին, որի ձեռ-

քը ժակը մի վայրկեան աւելի էր սլահել, գունատուել էր ուրախութիւնից, գորովանքի այդ նշանը տեսնելով:

Դուրս գալով եկեղեցուց, նորասլուակները հարմաշխմբի առաջն ընկան: Դուան առաջ՝ մի փոքր շուն խափանեց նրանց ընթացքը: Ժակը ոտքով դէն շպոտեց չնիկին և այդ այնքան արագ կատարուեց, որ հազիւ նրա շարժումն նկատեցին:

—Օ, ահա մի մարդ, որ ամեն տեղ կարող է հարթել իր համար ճանապարհ, ասաց ծիծաղելով մի գիւղացի:

Մի քանի աղաղակներ վկեցցէ նորահարսը, կեցցէ պատգամաւորը չոյեցին Ալվարի սնափառութիւնը: Ժողովուրդը նրա աչքում միշտ ուրիշ բան չէր, եթէ ոչ աղմկալից ցոյցեր անելու համար մի մեքենայ:

Հարսանեկան խրախնձոնը երկար եղաւ և հանդիսաւոր, ինչպէս ընդունուած է գաւառներում: Սակայն քիչ քիչ ծանրաբարոյութեան սառողյցը հալուեց և ուրախութիւնը սկսեց տիրել: Միայն պարօն Մէրանը և Բարօ մայօրը չէին մասնակցում ընդհանուր ուրախութեան: Առաջինը տիրել էր իր զաւակից բաժանուելուն համար և այդ վշտի վրայ աւելանում էր նաև ահաճութիւնը՝ ճաշելու այնպիսի մարդկանց հետ, որոնք ոչինչ չէին հասկանում. մի քանիսը, մասնաւորապէս կառայք, ոչինչ չէին հասկանում մասանի գինիներից, իսկ ոմանք, մասնաւորապէս տղամարդիկ, չէին կարողանում խօսակցութիւնը վառ պահել: «Ամեն մի կարգին մարդ, հաւատացնում էր նա իր մի հասակաւոր և մտացի զրացուհուն, պէտք է շաբաթը մի անգամ ճաշ տայ, բայց հիւրերը բացառապէս ընարովի պէտք է լինեն»: Եւ ընտրովին ասելով նա հասկանում էր նուրբ սրախօսութեան և որկրամոլութեան մէջ զարգացած մարդկանց: Ինչ վերաբերում է մայօրին, սա կրկնում էր մաքում այն կենացը, որ անզիր սերտել էր և զարհուրելով նկատում էր որ մոռացել է վերջաբանը, որը նա որոնում էր, աչքերը սպառնալից կերպով յառիլով իր զիմացինի վրայ: Կոմսուհի Ֆերրէզին մտաբերում էր ժակի ձեռքի իմաստաւոր սեղմումն խորանում, և գրա մէջ նկատում էր երկարատեւ սիրոյ խոստումն և, առանց գոսոզութեան, այսուհետեւ նա ընդունում էր կանխարաժանման և նոր գաւաճանութեան միաքը: Լիւսիէն Հալանդը, նստած ժամանի Մէրանի կողքին, բոլորովին զարմացած էր մնացել լսելով ջահէլ աղջկայ չնորհալի և շաղակրատ խորհրդածութիւնները: «Ես երբէք չէի նկատում այս փոքրիկին», մտածեց նա և անարդարաբար նա յարեց. «Այս աղջիկը գուարձալի կը լինի և պչրտաէր», առանց որոշելու նրա պայծառ աչ-

քերի շիտակութիւնը և մելամաղձութիւնը, երբ այդ աչքերը տնկում էին նրա վրայ: Աննին, մի քիչ նեղուած իրան շրջապատող ծանր ուրախութիւնից, ժպտում էր իր ամուսնու տափակ եւ զուարձալի սրախօսութիւններին: Նա յոգնածութիւն էր զդում բոլոր այդ վկաներից, որոնք խամրում էին իր երջանկութիւնը գիտելով նրան, մինչդեռ ժակը ուտում էր ախորժակով և, իրան տնացի համարելով, չէր քաշւում նկատողութիւններ անելու սպասաւորութեան մասին և գանգատուելու, թէ Բուրդոյն զինին պաղեցրալ են փոխանակ տաքայնելու:

Կէսօրից յետոյ նորապսակները չքացան, երբ երիտասարդները սկսեցին պարել: Էքսի գնացքը մեկնում էր ժամը վեցին:

Համնելով էքս, նրանք իջեւանեցին շքեղ հիւրանոցում բռնած բնակարանում: Տեղաւորուելուց յետոյ ժակը տարաւ կնոջն ակումբ՝ ճաշելու: Տափաստանից տեսարանը տարածւում էր ծառաստանի վրայ, որ արդէն մոռայլ էր այդ ժամին, և աւելի հեռուն՝ մինչեւ լեռները, որոնք դեռ լուսաւորուած էին մարմանող արեգակի վարդագոյն և նարնջագոյն շողերով:

Լճակի շուրջը տնկուած ծառերից կախուած էին վենետիկեան լապտերներ զիշերային տօնի համար: Երբ լուսավառութիւնը սկսուեց, բաղմագունեան երկար լուսաւոր ժապաւէնսներ ընդհատեցին ծառաստանի մթութիւնը և ցոլացին անշարժ լճակի մէջ: Դեռ լուսաւոր աղջամուղջին՝ աստղերը գուն էին գործում երեւալ, միայն Արուսեակը փայլում էր երկնակամարի վրայ: Սեպտեմբերի այն ջերմ երեկոներից մինն էր, ուր ժամադիր են լինում, աքսորուելուց առաջ, ամառուայ զերագոյն պայծառութիւնները. վերջին ծաղիկները շտապում էին տարածել իրանց անուշահոտութիւնը նախ քան որ աշոնցը զայ վանելու իրանց բուրդունքը:

Տափաստանի վրայ, փոքրիկ լամպերը կանաչ կամ կարմիր լուսամիտովներով լուսաւորում էին սեղանները իրանց հաճելի շողով:

Նորապսակները բռնեցին լաւագոյն սեղաններից մինը, վանդակապատի ծայրին, այն սեղանի կողքին, որ ամեն երեկոյ պահուում էր յունական իշխանի համար: Այդ սեղանների շուրջը լուսում էր կազմակերպութեան հեռաւոր ձայնը, որ ընդհատում էր նրանց պարերի երաժշտութեան հեռաւոր ձայնը, որ ընդհատում էր ընդմիջումներով ճաշողների խօսակցութեամբ և սպասաւորների անկանոն շլիչբիկոցով:

Լամպերի լոյսերը, այլափոխելով ստուերները դէմքերի

վրայ, սաստկացնում կամ նսեմացնում էին դիմագծերը, տալով նրանց կանոնաւոր կամ անկանոն, յանդուզն կամ մնղմ արտայայտութիւն։ Ճերմակ սփռոցները, նրանց զարդարող դալուկ ծաղիկները, վարդագոյն մեխակը, կամելիան, պայծառ արդուզարդերը և օսլայած օձիքները առանձնապէս տչքի էին խփում այդ լուսաւորութեան մէջ։

Վառ զոյներով հազուստաւոր կանաքը, իրանց զրդոող ձեերով և տղամարդիք՝ զործնական, անհանդիսա կերպարանքով, ո՞յ յատուկ է խաղամոցներին կամ պարապորդ շուայտներին, անդադար իջնում և բարձրանում էին մանուածապատ սանդուխով. որ շինուած էր տափաստանի երկարութեամբ։ Մուզլ ֆօնի վրայ, բոլոր այդ աղմիալից կեանքը լուսաւոր շրջմոլիկ բծերի տպաւորութիւն էր թողնում։

Աննին մի րոպէ զուարձացաւ այդ տեսարանով, բայց շուտով նրա շրթունքների անկիւնում երեաց յայտնի թախծալի արտայայտութիւնը։ «Մեր բնակարանում, մեզ մօտ, բոլորովին միայնակ, աւելի լաւ ժամանակ կարող էինք անցկացնելը, մտածեց նա։ Բայց նա չարտասանեց այս խօսքը. նա չէր կամինում ամենափոքր նեղութիւն պատճառել իր ամուսնուն, որը, անտարակոյս, բերել էր իրան այդանող զուարձացնելու համար և այդ նոր տեսարանով հայթայցնելու իրան աղատութեան իր առաջին ուրախութիւններից մինը։ Վերադրելով ամուսնուն այդպիսի միտք, Աննին ժպտաց նրան անկեղծօրէն։

Ժակը լի էր չորհքով և շատ լաւ տրամադրուած. բայց նա խօսում էր մի քիչ բարձրածայն, կարծէք կամենում էր, որ ամենքը լսեն իրան։ Եւ, իրօք, դրացի սեղաններից նայում էին նրան։ Կանաք նկատում էին նրա գեղեցիկ կազմուածքը, նրա սուր աչքերը և խարանաշ մօրուքը. նա, կարծէք, նրանց համար էր արտասահնում իր գեղեցիկ ոճերը։ Նա նստել էր այնպէս, որ ամբողջ գէմքը լուսաւորուած էր, մինչ Աննիի նուրբ գէմքը բոլորովին աննկատելի էր մնում կիսամթութեան մէջ։ Աննին զգում էր, որ դիտում են իրանց և նեղուած՝ խոնարհեցրեց աչքերը իր առաջը զրած ելակով լի ափսէի վրայ։ Ուրեմն իր ամուսինը գետ չէր պատկանում իրան միայնակ։ Իր ամուսինը! Նա կրկնում էր ինքն իրան այս երկու խօսքերը ուրախութեամբ. նա չէր կարողանում ասել այդ խօսքերը առանց կրկնելու. նա զգում էր նրանցով իր համր շրթունքը։ Նու բարձրացրեց զլուխը նրան տեսնելու համար և որովհետեւ իր շուրջը շարունակ հիանում էին նրանով, ինքն աւելի քիչ հիացաւ։

—Կամենում էք գնանք ծառաստանը, հարցրեց Ժակը
Ասիլին:

—Նատ լաւ, ասայ Աննին, օղը շատ մեղմ է: Նա բռնեց
Ժակի թեր և նրանք իջան դէպի ծաղկիների վիլան: Նրան
զարմացրեց այն ճանձրոյթը, որ տիրում էր այդ չքեղ հասա-
րակութեան մէջ, չը նայելով համատարած ուրախութեան:

Նրանք յամրաքայլ անցան խաղի որահները, որոնք սկըս-
ում էին լցուել: Ժակը իր կնոջ հետ, զրոյց անելով հան-
գերձ, երկու ոսկի զրեց կանաչ սեղանի վրայ, վեր տռաւ չորսը
և շարունակեց ճանապարհը այս գործնական խորհրդածու-
թեամբ. Շերեկոյի ծափքը հանեցին: Աննին նոյն իսկ չէր նկա-
տել նրա արագ շարժումները և այդ բովէին նա դզուանք էր
զգում դէպի այդ շպարուած կանանց, որոնք թերով հրում
էին նրան:

Այդ երեկոյ համերգ կար. երաժշտութիւնը զրգոիչ կեր-
պով ազգում էր ջղերի վրայ և երգեցողութիւնը ամբողջավին
տողորուած էր սիրոյ զգայասէր տանջանքներով: Աննին ճըն-
չուած ձեռքը դրեց կրծքի վրայ: Նրա մէջ զարթեցին ջերմ և
անձանօթ ուրախութիւնների նախազգայումներ, նա դիմում
էր դէպի այդ ուրախութիւնները աներկիւզ, հզօր իր սիրով և
ամօթխածութեամբ: Ժակը տեսնում էր թէ ինչպէս երաժշտու-
թիւնը արբեցնում է նրան, բայց չէր հասկանում, թէ ինչպէս
կարելի է այդպէս սաստիկ ենթարկուել տպաւորութիւններին:
Գեղարուեստի այդ անօգուտ մասնակցութիւնը սիրահարու-
թեան այդ ժամին անհաճոյ էր նրա մասպարծութեան: «Անեին
թորմ է և շատ սպիտակի, մտածում էր նա, բայց իմ ճաշակին
անյարմար է»: —Նրանք մտան ծառաստանը. նա բռնել էր կնոջ
քնոյց ձեռքը և նրանց մատները հիւսուել էին միմեանց հետ,
նա հակուել էր դէպի Աննին և ցած ձայնով խօսում էր նրան
ծառների տակ:

—Աննի, սիրում էք ինձ:

—Դեռ հարցնում էք, սիրում եմ!

Եւ բոլորովին թուլացած իր անսահման գորովանքի սաստ-
կութիւնից, նա յենեց իր քնքոյց զլուխը Ժակի ուսին: Նրանք
անցան այդպէս մարդերի միջով և մտան մութ ծառուղիները:
Ժակի համբոյը փակեց նրա աչքերը և երբ նա բայց, նա
տեսաւ, որ մանեկողները շրջապատել էին իրանց: Նա սաստիկ
նեղացաւ և վիշտ զգաց: Ուրեմն աշխարհի որ կողմը պէտք էր
դնալ ապրելու համար իր սիրոյ հետ, որպէսզի ոչ մի բան, ոչ
մի շարժումն, ոչ մի խօսք, ոչ մի օտար նայուածք չը պղառէ
իր երջանկութեան վճիտութիւնը:

Նրանք վերադարձան տուն։ Բայց լուսամուտից նրանք նայում էին գիշերը։ Հեռուն, անորոշ գծերով նկատում էին լեռները և փակում հօրիզօնը։ Աստղերի փայլը մի տխուր արտայայտութիւն ունէր, որ իրան էր քարշում Աննիի հոգին։ Կաղինոյից սլանում էին օդի մէջ բարձր փամփուշաներ՝ կարմիր, կանաչ և կապոյտ լոյսով։ Ժակը, որ իր նայուածքը այդտեղ էր միայն ուղղել, ցայց տուեց կնոջը, թէ ինչպէս հրավառութիւնը գեղեցիկ կերպով ցոլացնում էր գոյնզգոյն լոյսը լճի մէջ։

Աննին մտածում էր, «Մենք սիրում ենք միմեանց, ես նըրան եմ պատկանում, ես ամբողջովին անձնատուր եմ լինում նրան։ Մենք մի անձը կըկալմենք կեանքի մէջ մինչև մահը, որը միայն կըբաժանէ մեղ, կամ, աւելի ճիշտն ասած՝ կըմիացնէ մեր հոգիները յաւիտենական երջանկութեան համար։ Մենք միշտ կըսիրենք միմեանց, միշտ...»

Իսկ ժակը մտածում էր, որ անօգուտ պէտք է անցկացնէ մի քանի շաբաթ։ Նա յիշում էր գեղանի լէօնօրայի նուրբ համբոյրները, իսկ իր կինը, այդ թանկագին և դիւրահաւատ երկխան, անկարող էր իր մէջ սաստիկ ցանկութիւն գողուել։ Նա ոչ մի յուզմունք չէր կրում նրա անմեղութեան և մաքրութեան առաջ, երբէք նա իր հոգին չէր խառնում փայփայնքի հետ։ Այդ ընտիր և ծանր րոպէին նա չէր նկատում այն հրաշքը, որ սէրը զործում էր այդ երկչոտ կոյսի մէջ, որն անձնատուր էր լինում իրան և յօժարում էր, առանց նոյն իսկ իմանալու, պատկանել իրան։ Երաժշառութիւնը հեռուից հասնում էր նրանց և զոգում էր կիրքը, իսկ գիշերուայ զաղջքամին զարթեցնում էր նրանց մէջ ջերմ ցանկութիւն։

Ժակը վճուեց.

—Որովհետեւ սիրելու ժամն է, սիրենք…… Աննին գեռ գիտում էր գիշերը, նա թեքուեց գէսի նրան։ «Աննի, տնւր ինձ շրթունքներդ»։

Եւ առանց սպասելու պատասխանին, նա համրուքեց նրա այտը և շրթունքը հակեցրեց շրթունքին։ Նա զգաց, որ Աննին ամբողջ մարմնով գողգողաց, զարհուրած այդ նոր, գեռ շճաշակած մեղկութեան զգացումից։ Նա չը տեսաւ նրա նայուածքը։ Այդ նայուածքը ցոլացնում էր մի անյաղթելի տխուրութիւն, մելամաղձիկ վիշտ իր կոյսութեան համար, որ փախչում, չքանում էր մեղմ գիշերուայ մէջ, այն նախազգացման համար, որ ոչ մի բան չի փոխարինի, կեանքի ընթացքում, երջանկութեան խորհրդաւոր ակնկալութիւնը և թէ գգուանքներից յետոյ ու նոյն իսկ ժամանակ՝ կարող են վերստին երևալ հոգիների մըշ-

տղնջենական տարբերութիւնները, սրտերի անանցանելի առանձնութիւնները....

Երբ պարահանդէսը սկսուեց, Լիւսիէն Հալանդ վերկացաւ մնկնելու համար Տիկին Ֆերրէզին անցաւ սրահի մի ծայրից միւսը և եկաւ նրա մօտ:

—Դուք չեք պարում, այս բողէիս ես ձեզ էի նայում. դուք ախուր և մտազբաղ կերպարանք ունէք. Ենչ բանի էք մտածում:

—Մի գրական յիշողութեան. Դանտէի այս ոտանաւորին Բէատրիչի մասին. Երբ նա անցնում է նանապարհներով, նրա նայուածքը խաղաղութիւն է բերում:

—Ես չեմ տեսնում այսանդ ոչ ոքի, որին կարելի լինէր յարմարեցնել այդ ոտանաւորը:

Եւ երկուսն ես մտածում էին Աննիի աչքերի մասին,

—Վալսենք, կամենում էք, ասաց կոմսուհին:

Նրանք պարեցին. Լիւսիէնը մեծ հաճոքով հոտ էր քաշում և ծծում էր այն անոյշ բոյրը, որով սրսկուել էր կոմսուհին: Նրա դէմքը, որ շառագունել էր վալսից, հիացնում էր իրան, ինչպէս և նրա ազռաւի թեների նման սև մազերը: Լիւսիէնի հոգին տաղտկացել էր, մարմինը գրգռուել և նա տըռփանք զգաց այդ գեղեցիկ կնոջ համար:

Կոմսուհին կամեցաւ հանգստանալ և խնդրեց նրան մնալ իր մօտ:

—Միթէ չեք ահանում, որ քիչ է մնում լաց լինեմ: Ես ման ևմ գալիս իրեն գիշերաշրջիկ: Եւ սոսկալի կերպով տամնջւում եմ:

Խոստովանութեան կարիքը, որ կամաւ տանջում է կանանց, զրդում էր կոմսուհուն իր ցաւերը պատմել իր սիրոյ ծանր գաղտնիքի այդ խորհրդակցին: Բայց Լիւսիէնը կարեկից խօսքեր չունէր այդ երեկոյ և փափագելով միայնակ մնալ, թողեց նրան մի քանի վայրկեանից յատոյ:

Լիւսիէնի մեկնելուց յետոյ կոմսուհին Փլիքտով զբաղուեց սի քանի երիտասարդների հետ առանց կարողանալու մոռանալ իր նախանձու վիշտը: Ժամ առ ժամ նա հետեւում էր մտքով Աննին և ժակին և երբ, կէս գիշերի մօտ, իր ամուսինը տարաւ նրան Տալուար, նա ատում էր արդէն հակառակորդուհուն մահացու ատելութեամբ, որի խորութիւնը նա երբէք չէր չափել և զզուանքով քննում էր այն սէրը, որ իրան իր սիրեկանի ստրուկն էր դարձնում:

Ավիւլի տանող շաւղի վրայ, կիւսիէն Հալանդը կրկնում
էր ինքն իրան գեղանի վշտացեալի խօսքերը.

—Ես ման եմ գալիս իրրեւ զիշերաշրջիկ:

Նա ինքն իրան էր յարմարեցնում այդ խօսքերը: Եւ որովհետեւ մի ցաւալի անձկութիւն զգաց, նա կարծեց թէ սիրում է Աննիին: Յաճախ մեզ պէտք է անուղղելին—մահը կամ վերջնական բաժանումը—որպէս զի երեւան հանենք մեր զգացումների մեծութիւնը: Մենք ընթանում ենք կեանքի մէջ առանց լաւ ճանաչելու մեր սիրտը և միայն տանջանքն է որ յանկարծը բարձրնել է տալիս մեզ մեր կորստի ծաւալը:

Մութը կոխել էր, երբ կիւսիէնը հասաւ իր տունը: Նա թիկն տուեց լուսամուտին, իր մօր առանձնասենեակում և չը թողեց որ ճրագ վառեն: Նա արդէն չէր զիմադրում իր վշտին. Նա կրում էր տղամարդի վիշտ և ոչ երիտասարդի չուտանցուկ ցաւ: Նա լուրջ կերպով մտածեց իր կեանքի մասին և բոլոր իր անցեալ կապերը, իր լքած սիրուհիները, իր բոլոր անցեալ տիխրութիւնները երեւում էին իրան ունայն և թեթեւ իր կեանքի մասին ունեցած այդ խորհրդածութեան մէջ:

Նա հասկացել էր որ Պարիզում վարած իր պարապորդ և ունայն կեանքը սպանել էր իր երջանկութիւնը: Նա մտածում էր.

—Իմ բնական կեանքս այսուեղ էր: Այստեղ, սիրուած ու յարկուած ամենից այն բարերարութեան համար, որ դարերով գործել են նախնիքս, ես կը պահպանէի իմ կրած անուան յարգանքը և սէրը: Ես կը վերսկսէի և կը շարունակէի իմայինների բարերար գործը: Առանց փառասիրութեան, կառավարելով հոգիրս, ես կը մնայի այս երկրի աւանդական խորհրդականը: Իմ զաւակներից մինը նրա ներկայացուցիչն կը լինէր: Աննին սպասում էր ինձ. նա իմ երեխայութեան չնորհալի բարեկամուհին էր, սահմանուած՝ զարդարել տունս իր գողարիկ առաքինութեամբ: Նա առանց իր գորովալիր հոգին ժակին, որովհետեւ սա եղաւ առաջինը, որ նայեց նրան սիրող աչքերով և որովհետեւ սա կարողացաւ մոլորեցնել նրան այնպիսի մի սիրոյ հաւաստիքներով, որոնց կեղծութիւնը նրա պարզ հոգին չէր կարող կասկածել: Այս երեկոյ, մի քանի ժամից յետոյ, Աննին ամբողջովին նրանը կը լինի: Խեղճ փոքրիկ ծաղիկ, որի բուրմունքը միայն ես գիտեմ, և որը կը թառամի առանց նոյն իսկ որ հոտը քաշած լինեն:

Նա առանց զթութեան ծակոտում էր իր սիրտը իրական դժնդակ պատկերներով և խորացնելով իր տանջանքը, նա մտածում էր.

—Անսին այնքան մաքուր է, որ ես տոփանք չեմ զգում նրա համար, երբէք էլ չեմ զգացել Այն, իմ այժմեան յուղմունքս առաջ է զալիս աւելի կարեկցութիւնից, քան սիրուց և եռ տանջւում եմ նրանից, որ շատ ուշ հասկացայ իմ կեանքի նպատակը:

Նա հասկանում էր, որ իր սեպհական գոյութեան դատարկութեան զիտակցութիւնը, գոյութիւն, որի իմաստը մինչեւ այժմ չէր ըմբռնել, միանում էր իր մէջ դէպի դժբախտ զոհ Աննին ունեցած նախանձոտ կարեկցութեան հետ:

Խորասուզուած այս տիսուր մտածմունքների մէջ, նա յանկարծ գողաց, լսելով Ֆավերայի ձայնը, որը մտել էր սենեակը առանց իմաց տալու:

—Այնքան մութն է, որ ոչինչ չեմ տեսնում. ով կայ այստեղ, գոռաց ծեր զիտացին, որ երերում էր:

Մթութեան մէջ լիւսիէնը չէր տեսնում, որ ծերունին շարունակ բռնում էր կահ կարասիքից:

—Ի՞նչ էք կամնում, ֆավերա, ասաց նա դառնալով դէպի նրա կողմբ:

—Ինչ եմ կամնում. ոմանք ամուսնանում են, ոմանք մեսնում. այդպէս է կեանքը:

—Նա հարբած է, մտածեց երիտասարդը:

Ծերունին անդադար շարունակում էր.

—Այդպէս. գուք ամուսնացնում էք մեր պատգամաւորին, իսկ ես, զերեզման եմ զնում մեր տանուտէրին. ի հարկէ, այդ վիշտը տանել կարողանալու համար պէտք էր մի երկու բաժակ աւելի կոնծել: Հասկանում էք:

—Շատ լաւ. ձեր տանուտէրը շատ լաւ մարդ էր:

—Մեր տանուտէրը: Նա ամենատիմար մարդն էր ամբողջ համայնքում:

Լիւսիէնը չը կարողացաւ պահել ժպիտը:

—Հասկանում էք, կակազում էր ֆավերան, նրան ընտրել էին հէնց նրա համար, որ ամեն բան իրանց կամքով քշեն եւ առաջ տանեն: Ամեն մարդ ինչ քէ քը ուզում էր, այն էլ անում էր համայնքի մէջ...: Այդ պատճառով, թաղման ժամանակ միտք ծագեց ձեզ նրա անզ տանուտէր ընտրելու: Դուք վերադառնել էք Պարիզից, ձեզանից աւելի յարմարը չը կայ: Ձեր հանգուցետ հայրը քսան տարի տանուտէր եղաւ. ինձ ուղարկել են պատգամաւոր, պէտք է ընդունէք, այնպէս չը:

—Ահ, ասաց Լիւսիէն, շատ զարմացած, ուրեմն ինձ են

մտաքերել, որպէս զի համայնքի ամենից տ... մարդի տեղն
բռնեմ:

Եւ խօսակցութիւնը կարճ կտրելու համար, նա ասաց.

—Ես կը մտածեմ, իմ քարի ֆավերաւ ինձ հանգիստ թող:
Գիւղացին գուրս եկաւ մրժմրթալով.

—Բարի գիշեր, պարոն մեր տանուտէր:

Ֆրանս. թարգմ. Հ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

(Կը շարունակուի)

ՄԱՏԵՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ

21) Г. М. ТУМАНОВЪ, Замѣтки о городск. самоуправлении на Кавказѣ, Тифлисъ, 1902, пѣна 60 коп.

Ինչպէս և ինքը հեղինակը ասում է, «այս գիրքը ներկայացնում է ոչ քաղաքային ինքնավարութեան հարցերի սխալնատիկ հետազօտութիւն, այլ միայն կցկտուր նկատողութիւններ զրանց մասին»: Զանազան ժամանակներում «Խօ. Օօօզր.» թերթում տպուած մանր-մունք յօդուածներից հեղինակը այս գրքում ի մի է հաւաքել միայն այն՝ ինչ որ սկզբունքի նշանակութիւն ունի և չի կորցրել իր հետաքրքրութիւնը ժամանակակից ընթերցողների համար:

Եթէ ի նկատի ունենանք «Խօ. Օօօզր.» թերթի զեկավարի միշտ շիտակ և ազատամիտ ուղղութիւնը, գժուար չի լինի հասկանալ թէ ինչ տեսակէաներ նա պէտք է պաշտպանի քաղաքային ինքնավարութեան գործում. այդ տեսակէտները ընդհանուր են Ռուսաստանի բոլոր առաջադիմականների համար՝ ինչ կրօնի և ազգութեան էլ պատկանեն զրանք: Բայց կովկասը ունի և զուտ ցեղական կարևոր հարցեր—հայ-վրացական, մուսուլմանների և քրիստոնեանների յարաբերութիւնները, ինքնավարութեան զուտ տեղական սահմանափակումները, պօլիտիկնիկումի հարցը ևայլն: Ուրեմն և կան ինքնավարական ուրոյն մանրամասնութիւններ:

Այդ բոլոր հասարակական խնդիրների մասին շատ գրուել է, սակայն ընթացիկ կեանքի նորանոր տպաւորութիւնները մոռացնել են տալիս լրագրական պալքարները, հարցերի բազմակողմանի քննութիւնները: Իսկ երբեմն—օրինակ այժմ, երբ մօտենում են քաղաքային նոր ընտրութիւնները—մարդ պահանջ է զգում նորոգել իր յիշողութեան մէջ մօտիկ անցեալը,

տեսնել թէ ինչ է արուած այս կամ այն հասարակական հարցը պարզելու կամ իրագործելու համար։ Ահա այդ պայմաններում, մանաւանդ, շատ օգտակար կարող է լինել պ. Թումանօվի այս գրքոյկը իր համակրելի ուղղութեամբ։

Լ. Ս.

ՁՁ) Կենսագրութիւն Հ. Ալիքանի, Վենետիկ, 1902 թ., գինը 3 ֆրանկ։

Ս. Ղազարի վաճքը շտապեց իր մեծ ծերունու կենսագրութիւնը հրատարակել։ Այդպէս էլ հարկաւոր էր։ Հ. Ալիշանի կեանքը հետաքրքրական և խրատական է շատ կողմերով։ իրեւ մարդ, իրեւ աշխատող, իրեւ գաստիարակ, իրեւ մատենագիր նա ունի իրան միայն յատուկ հմայող յատկութիւնները։ Հազուագիւտ են մեզանում այդպիսի դէմքեր, որոնք հիւսուած են մէկը միւսից համակրելի գծերից։ ուստի և այդպիսի մի դէմքը պէտք է միշտ կենդանի լինի ամեն մէկի առջև։

Կենսագրութեան ծրագրիրը պարզուած է Հ. Ս. Երեմեանի մի փոքրիկ առաջարանի մէջ, «Փոքրիկ հատորիս առաջին մասին մէջ կը ներկայացնենք Հ. Ալիշանի կենսագրութիւնը պարզ պատմական ոճով։ Երկրորդին մէջ ակնարկ մը կուտանք իր գրական գործունէութեան։ Կը փութանք ըսելու որ գործս՝ հոյակապ հանճարին ծովածաւալ վաստակոց ուսումնասիրութիւնը չէ։ այլ ժողովրդական գրութիւն մը նահապետին սիրելի Հայկակներուն և հայրենասէր հասարակութեան համար պատրաստուած»։

Եւ ճիշտ։ Քննական վերաբերմունք, վերլուծութիւն մենք չենք տեսնում այդ գրքի մէջ։ Այդպիսի վերաբերմունք հաղիւթէ կարելի լինի սպասել Հ. Ալիշանի պէս մարդու հետ ապրած միաբանակիցներից։ Նրանք կարող են միայն երգել իրանց հոչակաւոր նահապետին, միայն փառարանել նրան։ Ոչ ոք չի ասի թէ նրանք իրաւունք չունեն այդպէս սանելու։ Եւ Հ. Ալիշանի կենսագրութիւնը կարդացւում է մեծ ախորժակով, ինչպէս նշանաւոր մարդու կեանքի պատկեր։ Սակայն ցանկալի կը լինէր որ Հ. Ալիշանի գրական գործունէութեան ուսումնասիրութիւնն էլ տրուէր հասարակութեան։ Խոր, ազգու կը լինի այն կենսագրութիւնը, որի մէջ գործիչի գործը պարզուած է, ուսումնասիրուած։ Անշուշտ, այդ տեսակ ուսումնասիրութիւնն էլ կ'երեւայ մեզանում։ Առ այժմ բաւականանք այս կենսա-

գրութեամբ, որի մէջ պատմուած նն նշանաւոր ծերունու կեանքի բոլոր փաստերը:

Հետաքրքրական է Հ. Ալիշանի գրական վաստակների ցուցակը: Այդաեղից տեսնում ենք թէ ինչ հսկայական գործ է կատարել երախտաւոր ծերունին իր 80-ամեայ կեանքի մէջ: Տարուածները մասամբ ծանօթ են ամենքին: Բայց շատ շատ են և անտիպները, մանաւանդ կիսատները: Դեռ ինչեր պիտի տար մեր աղքատիկ գրականութեան այդ ալեգարդ հսկան, եթէ մահը խլած չը լինէր գրիչը նրա ձեռքից:

Կենսագրութիւնը զարդարուած է բազմաթիւ պատկերներով. տպագրութիւնը մաքուր է, գինը մատչելի: Ամնն ինչ արուած է որ այդ օգտակար գիրքը հեշտ տարածուի: Եւ, ի հարկէ, ցանկալի է որ շատ և շատ տարածուի նա:

Լ.

Ն Ո Ր Ս Տ Ա Ց Ո Ւ Ա Ծ Գ Ր Ք Ե Ր

- 1) Բժկ. Վ. Արծրունի, Դողէրոցք կամ Մալարիա, պատկերազարդ, Թիֆլիս, 1902 թ., գինն է 5 կ.:
- 2) » » » ինֆլուէնցա կամ նոր ցաւ, պատկերազարդ, Թիֆլիս, 1902 թ., գինն է 3 կ.:
- 3) Շ. Արագվիսպիրելի, Դժբաղդ Թաթոս, թարգմ. Ա. Բարսամեանի, Թիֆլիս, 1902 թ., գինն է 7 կոպ.:
- 4) Ս. վ. Պարոնեան, Քաղկեդոնեան ժողով և Հայաստանեայց եկեղեցի, Պարիս, 1902 թ., գինն է 2, 50 ֆր.:
- 5) Յ. Եսայեան, Խորտակուած սէր, վէպիկ, Թիֆլիս, 1902 թ., գինն է 30 կ.:
- 6) Էմինեան-Ազգագրական ժողովածու, հատոր Գ. Թուրքերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ. գրեց Հր. Աճառեան, Մուկուա-Վազարշապատ, ՌՅՇԱ.—1902:
- 7) Զապէլ Հ. Ասատուր (Սիպիլ), Ցոլքեր (ոտանաւորներ), Կ. Պոլիս, 1902, գինն է 5 դր.:
- 8) Յ. Դաղբաշեան, Լիակատար բառարան ոռւսերէնից հայերէն, պրակ առաջին, Թիֆլիս, գինն է 1 ռ.:

ՆԵՐՓԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Կանոնադրութիւնների անհրաժեշտ տարրը.—Իրաւական նօրմանների տարրութիւնը կրօնաբարութիւնները,—Խնչում մեռած տառ են մեր կանոնադրութիւնները,—Մեր գորոցական և ծխական հաստատութիւնների խախուս հիմքերը.—Հայոց եկեղեցու ծխականների իրաւոնքները որոշողնոր կանոնադրութիւն.—Այդ ծխական ինքնավար փոքրիկ մարմինների կրթիչ ղերը:

Հալուստանեալց առաքելական եկեղեցու ծխական կանոնադրութեան ծրագիրը:

Պաշտօն ական հաղորդագրութիւններ. Թարձրագոյն հրովարտակ ժողով. լուս. մինիստրի անունով.—Բարձ. հաստ. գիտատ. խորհրդակցութեան որոշած սկզբունքները

Այն չափը, որ կանոնաւորում է մարդկային գործունէութիւնը հանրակենցաղի կամ հասարակական կենաքի, մէջ կոչւում է իրաւունք: Հանրակենցաղի մէջ գոյութիւն ունեն և որոշ կրօնական ու բարոյագիտական չափեր, որոնք նոյնպէս ձգտում են կանոնաւորել մարդկանց յարաբերութիւնները, սակայն իրաւական և վերեւ յիշուած չափերի մէջ եղած տարրերութիւրը շատ մեծ է. մինչդեռ կրօնաբարոյագիտական չափերի իրագործումը մեծ մասամբ անհատական քմահաճոյքին է թողուած, —իրաւական չափերի ոյժը և հեղինակութիւնը ապահովուած է պետական կամ հասարակական իշխանութեան ստիպողական ազգեցութեամբ. այդ չափերի կատարել չը կատարելը մարդկանց յօժար կամքից չէ կախուած. իշխանութիւնը հսկում է այդ չափերի կամ օրէնքների անշեղ գործադրութեան վրայ:

Ամեն մի չափ կամ կանոն առանց ստիպողական լինելու կարողութեան իրապէս մեռած տառ է, և վայ այն հաստատութիւններին, որոնց գոյութիւնը հիմնուած է իրանց մէջ ստիպողականութեան տարր չը պարունակող կանոնների վրայ. վայ այն

հաստատութիւններին, որոնք թէս ունեն կանոնադրութիւններ, բայց չունեն այդ կանոնադրութիւնների անշեղ գործադրութեան վրայ հսկող իշխանութիւն։ Դեռ աւելին կ'ասենք. մեզանում այդ իշխանութիւնը ոչ միայն չի հետեւում որ չը խախտուին այդ հաստատութիւնների իրաւունքնիրը, այլ յաճախ ինքն է առ ոչինչ դարձնում մի քիչ առաջ իր հաւանութիւնը գտած կանոնադրութեան որոշ յօդուածները։

Այդպիսի խախուա հաստատութիւնների շարքին են ողատկանում մեր դպրոցները և ծիական համայնքները։

Մենք մի քանի անգամ կրիմել ենք, որ մեր թեմական դպրոցներում գործադրուող կանոնադրութիւնները կազմուած են համաձայն Պօլօժենիայի 1004 յօդուածի տուած լիազօրութեան և հաստատուած են ոչ միայն ծայրագոյն հոգեւոր իշխանութեան (Սինօղ, կաթողիկոսի նախագահութեամբ), այլ և մի գէպքում (Նոր-Նախիջ. թեմ. դպր.) նուև մարմնական իշխանութեան կողմից. հետեւաբար, այդ կանոնները անհատի բարեհայեցողութիւնից կախուած կրօնա-բարոյադիտական չափեր չեն, այլ իրաւական նորմաներ, օրէնքի նշանակութիւն ունեցող չափեր։ Ամեն մի շեղում կամ խախտում այդ կանոններից արէաք է անթողատքնելի լինի։ Ազդ կանոնների փոփոխութեան եղանակի մասին արդէն մի անգամ յիշել ենք (№ 3) և վերադառնալ նոյն հարցին այժմ միաբ չունենք։

Առաջարակ, օրինական կարգ-կանոնի մասին ամենատարական հասկացողութիւն ունեցող ամեն մի հասարակութիւն գիտէ որ անհեթեթութիւն է համ այդ կանոնադրութիւնները պահպանել համ էլ հակառակ նրա յօդուածներին կարգադրութիւններ անել։ Մինչդեռ մեզանում տեսնում էք որ այս ինչ առաջնորդը իր սեփական իրաւունքն է համարում, երբ ուզում է—թոյլ տալ գործադրել կանոնադրութեան այս ինչ յօդուածը, իսկ երբ քէֆը այլ բան է թելադրում—յայտնել որ ինքը չի ընդունում այս ինչ կամ այն ինչ յօդուածը։ Յաճախ մեր դպրոցների հոգաբարձութիւնների և առաջնորդների մէջ տարածայնութիւններ են ծաղում. էջմիածնից ուզարկուում է քննիչ, որը սակայն գալիս է ոչ թէ կանոնների թիւր բացատրութիւնները ջրելու կամ խճճուած հարցերը պարզելու, այլ նոր, իր սեփական հայեացքները կանոն յայտարարելու։ Այդպէս, օրինակ, այդպիսի մի «քննիչին» թւում էր որ «առաջնորդը թեմի կաթողիկոս է անսահման իրաւունքով», թէ «հոգաբարձուների միակ իրաւունքն է կաւիճ և աւել գնել դպրոցի համար», թէ նրա կարծիքով «թեմական դպրոցի տեսուչը պարտական է եկեղեցում շարական երգել» ետքին ետքին եւ ահա այդ

քըննիչը՝ լոկ այն պատճառով, որ փարաջայ ունի հագին և ուղարկուած է էջմիածնից՝ իր մէջ է կենտրոնացնում ոչ միայն Ախողի, այլ և Սենատի ամբողջ իրաւասութիւնը—նոր կանոններ կամ օրէնքների «սեփական» բացատրութիւններ արձակելով:

Զարմանալի չէ եթէ այդ քաօսի մէջ մի շարք իրար հակասող կարգադրութիւններ և օրոշումներ են լինում. մի տեղ նշանակում է տեսուչ, միւս տեղ ընտրում. մի տեղ հոգաբարձութիւնը իրաւունք ունի ուսուցիչներ փոխել, միւս տեղ զուրկ է այդ իրաւունքից. մի տեղ պահանջում է որ տեսուչը անպատճառ հոգեւորական լինի, միւս տեղ նշանակում է աշխարհական տեսուչ, մի տեղ տեսուչն լիազօրութիւններ են տալիս արձակել ամբողջ ուսուցչական խմբեր, մի քանի տասնեակ աշխակերտներ, միւս տեղ տեսուչը և հոգաբարձութիւնը ու սօրոց իրաւունք չունեն մի հատիկ անալէտք վերակացու հեռացնել, կամ թէ տեսուչն և ամբողջ մանկավարժական ժողովը, միացած ամբողջ հոգաբարձութեան հետ, իրաւունք չունեն արձակել մի աշխակերտ, որին պաշտպանում է միայն առաջնորդը, և այլն և այլն: Այդ բոլոր երեւոյթները այնքան անօրմալ են և այնքան բնորոշ մեր հոգեւոր իշխանութեան համար, որ այդ բոլորից յետոյ վեր կենալ և լուրջ քննադատել նրա արարքները, տարաբախտաբար, մի ապարդիւն գործ է, ինչպէս ցոյց տուեց վերջին տասը տարիների փորձը: Մարդ ակամայ յիշում է Կրիլօվի «Խոհարար և կատու առակը...

Նոյն տեսակէտով մարդ չը դիտէ թէ իսկապէս որքան հիմնաւոր են և լուրջ, զործադրելու տեսակէտից, այն կանոնները, որոնցով որոշուած են մեր ծխական համայնքների իրաւունքները: Այդ «կանոնադրութեան» հետ մեր ընթերցովը կը ծանօթանոյ ներքեում: Դժուար չի լինի համոզուել, որ բացի 35-րդ յօդուածը, այդ կանոնադրութեան մէջ պահպանուած է մեր ժողովրդական եկեղեցու ողին:

Մեր ընթերցովներին յայտնի է թէ որքան մեծ նշանակութիւն ենք տալիս մենք ծխական ինքնավարութեան: Եւ ինչպէս նշանակութիւն չը տալ զրան, երբ այդ հաստատութիւնների գոյութեամբ մօտ 3 հաղար հայոց ծխական ինքնավար փոքրիկ մարմիններ են կեանք ստանամ թէ Թիւրքիայում, թէ Ռուսաստանում և թէ Պարսկաստանում, այդ երկների օրէնքների հովանաւորութեան տակ: Այդ ինքնավար մարմինների կրթիչ, ազնուացնող գերը մի ժողովրդի զարգացման գործում անկասկած է: Սակայն, որպէս զի վերև յիշուած նոր «կանոնադրութիւնը» մեռած տառ չը մնայ և չենթարկուի մեր զպրոց-

ների կանոնագրութիւնների վիճակին—պէտք է որ նա ունենայ իրաւական նորմաների հիմնական տարրը, այսինքն՝ ստիպողականութիւն պարունակի իր մէջ, դրա համար նախ ինքը իշխանութիւնը պէտք է յարգի և պաշտպանի այդ կանոնները՝ խախտողների ուսնձգութիւններից, բացի այդ պէտք է պատասխանատւութեան ենթարկուեն մանաւանդ այն առաջնորդները, յաջորդները և առհասարակ հոգեորականները, որոնք ի չար գործ կը գնեն իրանց իշխանութիւնը, յոյս գներով, խախտումների գէաքում, Ծայրազդյն իշխանութեան աշառութեան...

I. Ա.

27 լունիսի

Հայաստանեայց Առաքելական սուրբ Եկեղեցու
Ծխական Կանոնադրութիւն

1. Իւրաքանչիւր քաղաքի կամ գիւղի ամեն մի հայ եկեղեցու կամ ազօթատան բոլոր ծխականները նոյն եկեղեցու բոլոր միաբան հոգեոր պաշտօնեանների հետ միասին կազմում են ծխական համայնք:

2. Որ և է հայ եկեղեցու կամ ազօթատան ծխական են համարւում այն անձինքը, որոնք առ նուազն վեց ամիս իրեն ծխական արձանագրուած են նոյն եկեղեցու կամ ազօթատան միաբան քահանաններից մէկի մատեանում (տես յօդ. 88):

3. Ծխականների պարտականութիւնն է իրանց եկեղեցու ծխական ժողովի խնդրած ծառայութիւններին յանձնառու և եկեղեցական պէտքերի պահանջած ծախքերին մամնակից լինել:

4. Մի անձն միենոյն քաղաքում կամ գիւղում կարող է միայն մի եկեղեցու կամ ազօթատան ծխական լինել: Իսկ տարբեր քաղաքներում կամ գիւղերում՝ կարող է միաժամանակ մի քանի եկեղեցինների ծխական լինել, ենթարկուելով այդ եկեղեցիններից իւրաքանչիւրի ծխական ժողովից սահմանուած տուրքերին և բոլոր ծխական պարտականութիւններին:

5. Ծխական բոլոր պաշտօնեանները՝ թէ հոգեորական և թէ աշխարհական, թէ պատուաւոր և թ վարձատրելի, ընտրում են ծխական ժողովից:

6. Բոլոր պաշտօնեանները վերընտրելի են բացի յատկապէս յիշուածներից:

7. Իւրաքանչիւր եկեղեցի կամ ազօթատուն կարող է ունենալ մէկ կամ մէկից աւելի քահանայ: Իւրաքանչիւր քահա-

Նայի հնթաղրւում է ժողովուրդ առ նուազն հազար (1000) հոգի (շունչ՝ արական և իգական, մեծ և փոքր): Բացառիկ դէպքերում այս թուից (1000 հոգուց) պակաս հոգու համար էլ կարելի է ընտրել առանձին քահանայ՝ սակայն միմիայն այն առանձնացած տեղերի համար, ուր չկայ ոչ մի քահանայ և որի համայնքը կրաշխաւորում է լիալէս ապահովել քահանայի տնտեսականը:

8. Իւրաքանչիւր եկեղեցու կամ աղօթատան բոլոր իրաւասու ծխակաները նոյն եկեղեցու կամ աղօթատան միաբան հոգերը պաշտօնեաների հետ միասին կաղմում են ծխական ժողով:

9. Նորեկները, այսինքն մի այլ ծխական համայնքից տեղափոխուողները՝ նոր եկեղեցու կամ աղօթատան ծխական համարուել կարող են սոյն եկեղեցու ծխական զրուելուց վեց ամիս յետոյ (տես յօդ. 2):

10. Ժամաւորները, որոնք ծխական չեն՝ ծխական ժողովին մասնակցելու իրաւունք չունին:

11. Ծխական իրաւասու են, այսինքն՝ ծխական ժողովներին մասնակցելու և պաշտօներ ստանձելու իրաւունք ունին, 25 տարին լրացրած բոլոր ծխակաները, բացի նրանցից, որոնք հետեւալ յօդուածի (յօդ. 12) հիման վրայ զրկուած են այդ իրաւունքից: Տարիքը պէտք է հաշուել ոչ ամիսներով, այլ տարեթուերով:

12. Ծխական ժողովին մասնակցելու և ընտրուելու իրաւունքից զրկուած են այն ծխական իրաւասուները՝

ա) Որոնք Հոգեւոր իշխանութեան օրինական գատաստա նով զրկուած են այդ իրաւունքներից և կամ գտնուում են ապաշխարութեան տակ:

բ) Որոնք պետական օրէնքների գօրութեամբ և դատաստանով քրէական յանցանքների համար բոլորովին կամ մասամբ զրկուած են իրաւունքներից:

շ) Որոնք դատաստանի տակ են այնպիսի յանցանքների համար, որպիսիների հետեւանքը լինում է բոլորովին կամ մասամբ իրաւունքներից զրկուելը, — մինչև դատաստանով արդարանալը:

դ) Որոնք սովորոյթով ընդունուած կամ ծխական ժողովից սահմանուած եկեղեցական տուրքերը չեն վճարել (բացի չունեորներից, որոնք՝ ըստ սովորոյթի կամ ժողովի որոշմամբ՝ աղատ են տուրք վճարելուց) և որոնց վրայ եկեղեցական ապառիկներ կամ: (Ապա-

որկ է համարւում իր ժամանակին չվճարուած պարագը:

ե) Աշակերտները և ուսանողները (Ստ. ՍԿ. 1884, 120—123):

13. Ծխական ժողովը սկսւում է պատշաճաւոր ազօթքով, որ ասում է ներկայ հոգեորականներից աւագագոյնը. իսկ եթէ հոգեորական չկայ՝ ժողովի նախագահը:

14. Ծխական ժողովի նիստերը դռնբաց են լինում, բայցի արագակարգ գէպքերից, երբ ժողովի որոշմամբ նիստը դռնփակ է տեղի ունենում:

15. Բացի յատկապէս նախատեսուած գէպքերից ծխական ժողովների բոլոր վճիռները և ընտրութիւնները կատարւում են ձայների հասարակ մեծամասնութեամբ: Ձայների հաւասարութեան գէպքում գերազագույն է այն կողմը, որին իր ձայնը տալիս է ժողովի նախագահը:

16. Ծխրիայն կանոնաւոր կերպով կայացած ծխական ժողովում սահմանուած և ստորագրուած վճիռները և համալիօսականները համարւում են վաւերական և օրինական զօրութիւն ունեցող: Ծխական ժողովից զուրս կազմուած որ և է համախօսական կամ բաղմաստորագիր թուղթ, նոյն իսկ պաշտօնապէս վաւերացուած ստորագրութիւններով, ոչ մի օրինական ոյժ չունի:

17. Եթէ իրաւասու ծխականներից մէկը ժողովի իրաւասութեանը պատկանող որ և է գործի վերաբերմամբ խարդախութիւն, կեղծիք կամ խարեւայութիւն է արել և ժողովի կողմից այդ ասացուցուել է՝ ժողովի յատուկ վճռով այդպիսին կարող է զրկուել նոյն գործին առ ժամանակ կամ ընդ միշտ որ և է կերպով մասնակցելու իրաւունքից:

18. Ծխական ժողովի իրաւունքն է ձայների մեծամասնութեամբ փակել, ընդհատել կամ յետաձգել նիստի շարունակութիւնը նոյն կամ ուրիշ օրուայ:

19. Ծխական ժողովի իրաւասութեանը պատկանում են հետեւալ գործերը.

ա) Քահանայացուների և եկեղեցական սպասաւորների ընտրութիւնը, ծխարաժանութիւնը, քարողիչներ հրաւիրելը:

բ) Ծխական համանքի տնտեսականի ընդհանուր կառավարութիւնը և տնօրինութիւնը, երեսփոխ, հաշուետեմներ և հաշուետեմների փոխանորդներ ընտրելը և պաշտօնից հեռացնելը. նրանց գործունէութեան քննութիւնը, վերահսկողութիւնը և հաշուառութիւնը.

- յանցաւորութեան դէպքում՝ նրանց քրէական և
քաղաքացիական դատի ենթարկելը յատուկ հաւա-
տարմատարի ձեռքով:
- գ) Եկեղեցու կամ աղօթատան բարեղարդութեան մա-
սին հոգայողութիւն (անօթների մատակարարութիւն,
երգեցիկ խումբ կազմակերպել և պահելը, և այլն):
- դ) Քահանաների և եկեղեցական այլ պաշտօնեաների
սնատեսական ապահովութեան խնդիրը:
- ե) Ծխական տուրքեր և պարտականութիւններ սահմա-
նելը:
- զ) Ծխական համայնքի ընտանիքների երկու սեռի
մասնուների կրօնական դաստիարակման վրայ
հոգայողութիւն և հսկողութիւն: Եկեղեցում կամ
նրա գաւթում սովորեցնել կարդալ-զրել, աղօթքներ,
փոխասացութիւն, ժամերգութիւն, սուրբ Գրքի և
մասնաւորապէս սուրբ Աւետարանի ընթերցանու-
թիւն եկեղեցական պաշտօնեաների ձեռքով կամ
նրանց հսկողութեան տակի:
- ի) Ծխական համայնքի բարեղործական գործունէութեան
ընդհանուր տնօրէնութիւնը. նոյն եկեղեցուն կամ
աղօթատան պատկանող աստուածահաճոյ հաստա-
տութիւնների պահպանութիւնը, վերահսկողութիւնը
և դրանց կառավարող յատուկ հոգաբարձուների
ընտրութիւնը:
- լ) Հարկ եղած դէպքերում ծխական համայնքի շահերը
պաշտպանելը պետական դատարաններում, քրէական
և քաղաքացիական դատիր վարելով երեսփոխի կամ
մի յատուկ հաւատարմատարի ձեռքով:
- լթ) Վկայութիւն և կարծիք յայտնել եկեղեցական գանա-
զան հաստատութիւններում քննուող և վճռուող այն
գործերի և խնդիրների մասին, որոնք վերաբերում
են ծխական համայնքին կամ նոյն համայնքի աշխար-
հական և հոգեուրական անդամներին:
- լթ) Հարկաւոր դէպքերում հոգաբարձական յանձնաժո-
ղովներ ընտրելը՝ շինութիւններ, նորոգութիւններ և
ծխական ժողովից յանձնարարուած այլ գործո-
ղութիւններ կատարելու համար:
- ժա) Ծխական համայնքի բոլոր գործերի վերաբերմամբ
անհրաժեշտ և հարկաւոր կարգադրութիւններ սահմա-
նելու:
- ժթ) Պատգամաւորների, ներկայացուցիչներ և նրանց

փոխանորդները ընտրելը ծխական համայնքի կողմից
ուրիշ պատղամաւորական (օր. թեմական) ժողով-
ների և այլ զանազան եկեղեցական գործառնու-
թեանց մասնակցելու համար:

20. Ծխական ժողով հրաւիրելու իրաւունք ունին՝

ա) Հոգեոր իշխանութիւնը.

բ) Նոյն եկեղեցու իւրաքանչիւր քահանայ.

գ) Երեսփոխը.

դ) Հաշուետեաները և

ե) Մի քահանայ ունեցող ծխական համայնքում իրաւասու-
ծխականներից առ նուազն տան և երկու (12) հոգի
միասին, իսկ մէկից աւելի քահանայ ունեցող ծխա-
կան համայնքում՝ իրաւասուներից առ նուազն
քան և չորս հոգի (24) միասին:

21. Ժողովի հրաւէրը կատարում է զրաւոր հրաւիրա-
թղթով. պահանջում է նաև բանաւոր ծանուցումն եկեղե-
ցում:

—Հրաւիրաթուղթը ուզարկւում է եկեղեցու կամ աղօ-
թաւուն բոլոր իրաւասուներին, իսկ միւմի օրինակ կախ է
տրւում (առ նուազն մի չաբաթ) եկեղեցու պատի վրայ, մուտքի
դռան մօտ՝ ներսը և դուրսը՝ յատուկ տեղում: Հրաւիրաթղթում
արձանագրուած պիտի ժողովում խորհրդածուելիք և
վճռուելիք հարցերի օրակարգը:

—Եկեղեցու կամ աղօթաւան քահանաները պարտաւոր
են եկեղեցում բերանացի ծանուցումներ անել զումարուելիք
ժողովի մասին գոնէ երեք անդամ:

22. Սովորական ծխական ժողովատեղին է եկեղեցին կամ
եկեղեցագատիան շէնքերը: Արտակարգ դէպքերում ժողովը
կարող է գումարուել և մասնաւոր շէնքում: Ժողովի ժամանակ
եկեղեցում սեղանի վարագոյրը քաշուած է լինում:

23. Ժողով եկող իւրաքանչիւր ծխական իրաւասու ստորա-
գրում է իւր անունը և աղջանունը յատուկ թերթի վրայ:

24. Ծխական ժողովը առաջին անգամ կանոնաւոր է
համարւում և նիստը բացւում է, եթէ ներկայ եղող ծխական
իրաւասուների թիւը նոյն եկեղեցու կամ աղօթաւան իրաւա-
սուների (տարեցուցակում արձանագրուածների, տես յօդ. 89)
ընդհանուր թուի կիսից աւելի է կամ եթէ ներկայ եղող ծխա-
կան իրաւասուների թիւը համառւմ է առնուազն հարիւրի
(100):

25. Եթէ առաջին անգամ ժողովը չկայանայ՝ գումարուած
ծխական իրաւասուների սակաւութեան պատճառով (յօդ. 24):

կրկին անգամ իրաւասուները ժողովի են հրաւիրւում 21 յօդուածում ցոյց տուած եղանակով, նշանակելով հրաւիրաթըդթում, որ այս երկրորդ ժողովի հրաւէրն է:

26. Երկրորդ ժողովը (յօդ. 25) կանոնաւոր է համարւում և նիստը բացւում է, եթէ ներկայ եղող ծխական իրաւասուների թիւը նոյն եկեղեցու կամ ազօթատան իրաւասուների (տարեցուցակում արձանագրուածների, տես յօդ. 89) ընդհաւնուր թուի մի հինգերորդ (^{1/5}) մասից պակաս չէ, կամ եթէ ներկայ եղող իրաւասուների թիւը հասնում է առնուազն յիսունի (50):

27. Եթէ երկրորդ անգամ հրաւիրուած ժողովը ներկայ եղող իրաւասուների թուի սակաւութեան պատճառով չկայանայ, Հոգեւոր իշխանութեան պարտականութիւնն է, եթէ միայն կան կարեւոր և անյետաձգելի հարցեր, իւր նախաձեռնութեամբ և իւր ձեռքում եղած բոլոր միջոցներով ծխական իրաւասուներին ժողովի գումարել, իսկ անցաջողութեան դէպում Հոգեւոր իշխանութիւնը դիմում է թեմական իշխանութեան, խնդրելով տնօրէնութիւն:

28. Եթէ ժողովականները (ժողովում ներկայ իրաւասուները) ժողովը գեռ պաշտօնապէս չփակուած հեռանան, և ներկայ մնացողների թիւը նիստի բացման ժամանակ բոլոր ներկայ եղող նրաւասուների թուի կիսից պակաս լինի, ժողովը ինքն ըստ ինքեւտն փակուած է համարւում:

29. Քաղաքներում ծխական ժողովի նիստը բաց է անում նոյն ծխական համայնքի քահանան, քահանայի բացակայութեան դէպում երեսփոխիք, իսկ երեսփոխիք բացակայութեան դէպում՝ ներկայ դրագէտ իրաւասուներից տարիքով աւագը՝ ժողովը բացողն 23-րդ յօդուածում յիշուած թերթի ստորագրութիւնները բարձրածայն համեմատում է ծխական իրաւասուների տարեցուցակի (տես յօդ. 89, 90) հետ և ստուգում ներկայ գտնուող ծխականների իրաւունքը ժողովին մասնակցելու (այս վերստուգուած թերթը յետոյ կցուում է ժողովի արձանագրութեանը), ապա ձեռնարկում է նախագահի ընտրութեանը և նախագահի ընտրութիւնից յետոյ համարում է լոկ ժողովական: Գիւղերում՝ եթէ ժողովին ներկայ է նոյն շրջանի Յաջորդը կամ զործակալ քահանան՝ սրանք են բաց անում նիստը և կարող են ի պաշտօնէ նախագահել ժողովին:

30. Ծխական ժողովի քարտուղարին, քուէտուփերի վրայ հսկողներին, քուէներ համարողներին, անգրագէտների համար թերթիկների վրայ զրողներին և նման պաշտօնեաններին ընտրում է ծխական ժողովը:

31. Նախագահը հսկում է ընդհանուր կարգապահութեանը և ծխական ժողովի բոլոր գործողութիւնների՝ կանոնաւորութեան և վայելչութեան սահմաններից չնեղուելուն:

32. Նախագահն իրաւունք ունի ծխական ժողովին ներկայ եղող կողմանակի, ոչ ժողովական (յօդ. 14) անձերին, որ և է անկարգութեան դէպում, անմիջապէս հետացնել ժողովից:

33. Երկու անգամ պաշտօնապէս կարգի հրաւիրելուց յետոյ՝ նախագահն իրաւունք ունի անկարգապահ ժողովականին զրկել խօսելու իրաւունքից, իսկ անկարգութեան յամառ շարունակութեան դէպում, նոյն իսկ հրաւիրել ժողովականին թողնել ժողովը և հեռանալ. իսկ ընդդիմադրութեան դէպում դիմել ոստիկանութեանը:

34. Ծայրայեղ դէպում երեք անգամ ամբողջ ծխական ժողովը կարգի հրաւիրելուց յետոյ, երբ այլ ևս անհնարին կըլինի շարունակել նխոտը խոռովութիւնների պատճառով, նախագահն իրաւունք ունի նխատը փակուած յայտարարել:

35. Եթէ երկու միմևանց անմիջապէս յաջորդող պաշտօնապէս բացուած կանոնաւոր ժողովներ խոռովութիւնների պատճառով չեն կայանում, այս դէպում Հոգեոր իշխանութեան իրաւունքն է՝ կարգել նշանակովի նախագահ նոյն ծխական համայնքին պատճանող կամ դրսի հոգեորականներից և աշխարհականներից:

36. Ծխական ժողովով խորհրդածութեան ձայնատւութեան առարկայ են լինում միմիայն օրակարգում (տես յօդ. 21) նշանակուած հարցերը՝ բացի յատկապէս յիշուած իմոդիրներից (տես յօդ. 14, 38, 40, 91 և այլն).

37. Իւրաքանչիւր ժողովական ունի միայն մի ձայն կամ մի քուէ:

38. Որ և է պատճառով ժողով չեկող ծխական իրաւասուն իւր ձայնը կամ քուէն ուրիշին յանձնելու իրաւունք չունի. բայց իրաւունք ունի իւր զրաւոր կարծիքն ուղարկել ժողովին, որ կարող է կարգացուել քուէարկութիւնից առաջ, եթէ ժողովը այդ կամենայց բայց այս զրաւոր կարծիքը հաշուի չէ առնուած որպէս ձայն քուէարկութեան ժամանակ, այլ կըլում է ժողովի արձանագրութեանը:

39. Օրակարգում նշանակուած ինդիրներում անձնական շահ ունեցող ժողովականը չէ կարող ընտրուել ծխական ժողովի նախագահ (յօդ. 40):

40. Այն ժողովականները, որոնք որ և է անձնական շահ ունին խորհրդածուելիք և վճռուելիք իմոդրում, կամ եթէ այդ Յունիս, 1902.

լսնգիրն իրանց է վերաբերում՝ այդ խնդրի խորհրդածութեան և վճռման ժամանակ ժողովից հեռանում են։ Ժողովականի կամ նախագահի (յօդ. 39) շահակից լինելը որոշում է ժողովը։ Այդպիսիներից ժողովը կարող է հարցնել նրանց կարծիքը և ուսնեցած տեղեկութիւնները։

41. Երբ նախագահը որ և է պատճառով դեռ ժողովը չփակուած ստիպուած է թողնել նախագահութիւնը, պէտք է ընտրել նոր նախագահ։

42. Ի պաշտօնէ և նշանակովի նախագահողները՝ եթէ նոյն ծխական համայնքի իրաւասու չեն՝ ձայնատւութեան կամ քուէարկութեան չեն մասնակցում։

43. Ծխական ժողովի որոշմամբ՝ ձայնատւութիւնը կամ քուէարկութիւնը (թէ վճռուելիք հարցերի և թէ ընտրութիւնների) կարող է լինել թերթիկներով, քուէներով և կամ ձեռք բարձրացնելով։

44. Ձայնատւութիւնը զաղտնի է լինում, եթէ ժողովականներից առ նուազն հինգ հոգի քուէարկութիւնից առաջ այդ պահանջեն։

45. Թեկնածուներ որոշելիս նախագահը բաժանում է բոլոր ժողովականներին իւր կնքով կամ ստորագրութեամբ նշնած մի մի թերթիկ, որի վրայ ամեն մի ժողովական գրում է իւրաքանչյուր ընտրելի պաշտօնեայի համար երկու թեկնածուից ոչ աւելի Այդ թերթիկները հաւաքւում, հերթով կարդացւում են և նշանակւում է իւրաքանչյուր թեկնածուի ստացած ձայների թիւը։ Այնուհետև թեկնածուները քուէարկւում են ստացած ձայների առաւելութեան կարգով։

46. Քուէարկուել կարող են նաև ժողովից բացակայող անձինք, եթէ առաջարկողները երաշխաւորում են, որ նրանք չեն մերժի իրանց ընտրութիւնը։

47. Ինքը թեկնածուն չէ կարող մասնակցել իր քուէարկութեանը։

48. Երբ մի պաշտօնի համար մի քանի անձինք պիտի ընտրուին (հաշուետեսներ, պատգամաւորներ և այլն), ընտրութիւնն անպատճառ կատարւում է թերթիկներով, եթէ այդ պահանջեն ժողովականներից առնուազն հինգ հոգի։

49. Երբ ընտրութիւնը թերթիկներով է կատարւում՝ ընտրողական թերթիկները նշանակւում են համարներով, նշընւում են նախագահի ստորագրութեամբ կամ կնքով, հաշուով բաժանւում են ժողովականներին, ձայնատւութիւնից յետոյ հաշուով հաւաքւում և ընտրութեան արդիւնքը՝ արձանագրելուց յետոյ՝ անմիջապէս և տեղնուատեղը ոչընչացւում են։

50. Եթէ որ և է պաշտօնի համար ընտրուելու են միքանի անձինք և ընտրութիւնը կատարւում է թերթիկներով (յօդ. 48)⁹ իւրաքանչիւր ժողովական իրաւունք ունի իւր ընտրողական թերթիկի վրայ՝ փոխանակ տարբեր մարդկանց անուններ գրելու, գրել միեւնոյն մարդու անունը այնքան անգամ, որքան հոգի են ընտրուելու։ Քուէարկուողը համարւում է ստացած այնքան ձայն, որքան անգամ որ նրա անունը կրկընուած է թերթիկներում։

51. Քուարկութեան կնթարկուած թեկնածուների ստացած քուէները համարւում են և ձայների առաւելութեան կարգով ցուցակագրւում։ Ամենից շատ ձայն ստացողը համարւում է առաջին ընտրեալ, նրանից պակաս ստացողը՝ երկրորդ ընտրեալ, և այսպէս աստիճանաբար մինչև որ լրանայ ընտրելի պաշտօննեաների հարկաւոր թիւը։ Սոյն՝ այսինքն ստացած քուէների առաւելութեան կարգով դասաւորւում են և անձնափոխանորդները։

52. Միայն այն ձայնատւութիւնը կանոնաւոր կարող է համարւել, որին մասնակցել է՝ նիստի բացման ժամանակ ներկայ եղող՝ իրաւասուների կիսից աւելին։

—Միայն այն վճիռը կամ ընտրութիւնը կայացած և վաւերական է համարւում, որ ստացել է յօգուտ իւր՝ նիստի բացման ժամանակ ներկայ եղող՝ իրաւասուների քուէների կիսից աւելին։

53. Ծխական ժողովը փակուելուց առաջ քարտուղարը կարգում է իւր կազմած արձանագրութիւնը, որի մէջ յաջորդական կարգով արձանագրուած են լինում ժողովի բոլոր անցքերը և վճիռները։ Մանրամասնորէն արձանագրուում են՝ նախագահի կողմից կարգի հրաւիրման, ձայնից զրկելու և ժողովից հեռացնելու դէպքերը։ Արձանագրութիւնը կարդացուելուց յետոյ՝ ուղղուում են սպրդած սխալները՝ և ապա բոլոր ժողովակաները ստորագրում են նոյն այդ ժողովում։

54. Ծխական ժողովի վճիռների և ընտրութիւնների գէմքողոք ունեցող ժողովականներն իրաւունք ունին արձանագրութեան տակ իրանց ստորագրութեան վրայ աւելացնել միայն այս երկու բառը՝ «բողոք ունիմ»։ Բողոք ունեցողը երեք օրուայ ընթացքում տալիս է իւր զրաւոր բողոքը նախագահին կամ քարտուղարին արձանագրութեանը կցելու համար։ Բողոքողն իրաւունք ունի իւր բողոքի պատճէնը վաւերացնել տալ նախագահի և քարտուղարի ստորագրութեամբ, իւր մօտը պահելու համար։

55. Ծխական ժողովի բողոքաւոր վճիռների արձանագրու-

թեանց պատճէնները՝ ժողովի օրից առ առաւելն մի շաբաթուայ ընթացքում նախագահը պարտաւոր է ուղարկել մերձաւոր Հոգեոր իշխանութեան վճոփ կամ բայատրութեան զէմ. հարկ եղած գէպքում, կարելի է բողոքել Հոգեոր Բարձրագոյն իշխանութեան:

56. Այս անբողաք վճիռները, որոնք վերաբերում են ծխական ժողովի իրաւասութեան պատկանող գործերին (յօդ. 19), անմիշապէս գործադրում են, բայց յատկապէս յիշուածներից:

57. Այս պաշտօնեանների ընտրութիւնը, որոնք հոգեոր կոչումն են ընդունելու (չորս աստիճանաւորի, սարկաւագի և քահանայի)՝ մերձաւոր Հոգեոր իշխանութեան ձեռքով ներկայացւում է Կոնսիստորիային ի պաշտամաւոր տնօրէնութիւն:

58. Երեսփոխի, հաշուետեսների և հաշուետեսների փոխանորդների ընտրութիւնը և հնուացումը հազորդուում է ի հաստատութիւն և ի գիտութիւն Կոնսիստորիային:

—Կոնսիստորիան, եթէ գտնի որ ընարուածը համապատասխան չէ կանոններումն նշանակուած որ և է օրինական պահանջի, առ առաւելն երկու ամսուայ ընթացքում յայտնում է այդ մասին ծխական ժողովին: Երկու ամսուայ ընթացքում Կոնսիստորիայից պատասխան չստացուելու գէպքում ծխական ժողովի վճիռն անմիջապէս գործադրում է և ընտրուածներն ստանձնում են իրանց պաշտօնները:

—Երկու ամիսը հաշւում է ընտրութեան օրից:

59. Հոգեոր պաշտօնեաններ ընտրելիս ծխական ժողովը պիտի անշեղ կերպով առաջնորդսւի հետեւալ հրահանդուի:

ա) Ընտրելինները պիտի համապատասխաննեն, բայցի մեր եկեղեցու ընդհանուր կանոնական պահանջներից՝ նաև հետեւեալ պայմաններին. պիտի օժտուած լինին բարոյական արժանիքներով և ունենան քաղաքների համար առ նուազն թեմական կամ այլ միջնակարգ գպրոցի աւարտման վկայագիր. իսկ գիւղերի համար առ նուազն չորս դասարանի վկայագիր. յիսուն տանից պակաս գիւղի համար առ նուազն թեմական գպրոցի երկրորդ դասարանի վկայագիր: Աշխարհիկ գպրոցներում կրթուածները կրօնական առարկաններից և Հայոց լեզուից՝ պահանջուած ծրագրով քննութիւն պիտի տան թեմական դպրոցում կամ ո. իշմիածնի Հոգեոր ձեմարանում:

բ) Վկայագիր չունեցողները պիտի պաշտամաւոր քննութիւն տան՝ պահանջուելիք առարկաններից վկայագիր ձեռք բերելու համար՝ միայն թեմական

դպրոցներում կամ ս. իշմիածնի Հոգ. Ճեմարանում:
գ) Ընտրուածի բարոյական անարատութեան մասին
վկայելու է ծխական ժողովը:

60. Հոգենոր պաշտօնեաների ընտրութիւն կարող է լինել միայն այնպիսի ծխական ժողովում, որին մասնակցում են՝ ընտրութեան քաղաքում կամ զիւղում բնակուող նոյն եկեղեցու բոլոր ծխական իրաւասուների երկու երրորդականը (^{2/3}):

61. Հոգենոր պաշտօնեայ ընտրուած կարող է համարուել միայն նա, ով ստացել է յօդուա իւր ընտրութեան քաղաքում կամ զիւղում բնակուող՝ նոյն եկեղեցու կամ ազօթատան բոլոր ծխական իրաւասուների ձայների կիսից աւելին:

62. Գիւղերում հոգենոր պաշտօնեաների ընտրութիւնը կատարուում է անպատճառ գործակալ քահանայի կամ տեղական Յաջորդի ներկայութեամբ և նախագահութեամբ:

63. Ծխական համայնքը հոգում է իւր հոգենոր պաշտօնեաների տնտեսականը հետեւեալ զանազան եղանակներով, ըստ որոշմած ծխական ժողովի:

ա) Մշտական ոռնիկ, որ սահմանում է ծխական ժողովը.

բ) Տուրքեր, որ ստանում են հոգենոր պաշտօնեաները հոգենոր ծխակատարութեանց համար.

գ) Կամաւոր նուիրաքերութիւններ (յօդ. Պոլոժ. 1246//127, 1247//128):

դ) Գիւղերում—հող, կալամաս (տարեհախ):

64. Հոգենոր պաշտօնեաների սովորոյթով ընդունուած հասոյթները կարելի է փոխարինել ոռնկով այնպիսի ծխական ժողովում և ձայների այնպիսի մեծամասնութեամբ, որ պահանջում են այս կանոնադրութեան 60 և 61 յօդուածները:

65. Իւրաքանչիւր ծխական համայնք ինքն է կառավարում և անօրինում ծխական ժողովի միջողով իւր գործը (բոլոր շարժական և անշարժ կայքը) յօդուա նոյն ծխական եկեղեցու հիմնարկութիւնների և անձերի:

—Նոյն ծխական համայնքի շրջանից գուրա անելիք ծախսերի համար անհրաժեշտ է Բարձրագոյն Հոգենոր իշխանութեան թոյլտութիւնը:

66. Առանց ծխական ժողովի համաձայնութեան նոյն ծխական եկեղեցուն յատկացուած և պատկանող գոյքից (բոլոր շարժական և անշարժ կայքից) ոչ մի ծախս լինել չէ կարող:

67. Ծխական ժողովն իրաւունք ունի իւր որոշմամբ տարեկան ծախս անել գիւղերում յիսուն (50) ոռուբուց ոչ աւելի, իսկ քաղաքներում երեք հարիւր ոռուբուց (300) ոչ աւելի: Մինչև

այս գումարներն եղած ծախսի մասին հաղորդւում է Կոնյիստոռ-
րիային՝ մերձաւոր Հոգեոր իշխանութեան ձեռքով ի զիտութիւն։
Իսկ այս գումարներից վեր ծախսերի համար ծխական ժողովը
պիտի խնդրէ Բարձրագոյն Հոգեոր իշխանութեան թոյլտու-
թիւնը։

68. Ծնտեսական, այսինքն դրամական և զոյքի վերաբերեալ,
այն խնդիրներն որոշելու համար, որոնց գումարը անցնում է
ծխական եկեղեցու տարեկան եկամուտից կամ յամննայն դէպս
զիւղերում հարիւր (100) ոռորդուց՝ պահանջում է որ վճրով ստանայ յօդուտ
իւր սովորական ծխական ժողովի (տես յօդ. 24, 26) ներկայ
իրաւասուների ձայների երկու երրորդականից (^{2/3}) ոչ պակաս։

69. Նոր ծխական տուրքեր սահմանելու կամ հները փոխու-
խելու համար պահանջում է վերոյիշեալ 68 յօդուածում սահ-
մանուած ձայների միջամասնութիւնը։

70. Ծխական եկեղեցապատկան դրամագլուխները առկո-
սով աճեցնելու համար պիտի յանձնուին պետական կամ
հասարակական բանքային հաստատութեանց։ Այս դրամագլուխ-
ները կարելի է նաև մասնաւոր մարդկանց յանձնել, եթէ եկե-
ղեցու համար այդ յարմար և ձեռնտու զատուի և յանձնուե-
լիք գումարը հաստատ դրաւականով ապահովուի՝ միայն թէ Կոն-
սիստորիայի թոյլտութեամբ և պատասխանաւութեամբ (տես
Պոլոժ. յօդ. 1¹⁹/1224):

71. Այն բոլոր ծխական եկեղեցիները, որոնք տարեկան
հաղար (1000) ոռորդուց տաերի եկամուտ ունին, պէտք է
իւրաքանչիւր տարուայ սկզբում ծխական ժողովով իրանց տա-
րեկան ելնմուտքի նախահաշիւը (րիւջէ) կազմեն, թեմական իշ-
խանութեան հաստատել տան և անցեալ տարուայ հաշիւն ու
զեկուցումը երեսփոխից ու հաշուեանեներից ստանալուց և
ժողովում քննելուց յետոյ՝ պէտք է տպագրել տան այդ բոլորը,
ծխական իրաւասուներին բաժանելու համար։

Այդ տպագրուած տեղեկագիրը երկու օրինակ ուղարկւում
է Վեհափառ Հայրապետի Դիւտանը և մի-մի օրինակ Հոգեոր
կառավարութեան, Կոնսիստորիային, Սինոդին և Ա. Էջմիածնի
պաշտօնական թերթին։

72. Իւրաքանչիւր ծխական եկեղեցի պիտի ունենայ մի
ստոյդ և մանրամասն ժապաւինեալ մատեան եկեղեցու անշարժ
գոյքը, անօթեղէններն և այլ իրերը և դրամագլուխները ցուցա-
կագրելու համար, նաև այն բոլոր եկամուտների համար, որոնք
որ և է իրաւունքով համնելու են նոյն ծխական եկեղեցուն
նոյնպէս պիտի ունենայ մի ուրիշ և ելեմոնից ժապաւինեալ

հաշուեմատեան՝ ծխական և կեղեցու տարեկան բոլոր ելք ու մուտքը գրելու (տես յօդ. Պոլոժ. 120/1226):

73. Ծխական և կեղեցու գոյքի կառավարութեան ընթացիկ գործավարութեան համար ծխական ժողովն ընտրում է մի երեսփոխ երեք տարի ժամանակով: Հին երեսփոխը կարող է վերընտրուել միմիայն այն գէպքում, եթէ նրա հաշիւները քննուած են հաշուետեսներից և ճանաչուած են ծխական ժողովից իրեն սաոյգ և անթերի, այլ և նրա գործավարութիւնն անսպարսաւ:

74. Նոր երեսփոխ ընտրելուց առաջ ծխական ժողովը ողէտք է նախ քննէ հին երեսփոխի հաշիւները և հաշուետեսների զեկուցումը նրա գործավարութեան մասին, և ապա կատարէ նոր երեսփոխի ընտրութիւնը: Խսկ եթէ երեսփոխը ժամանակին չներկայացնէ հաշիւները, կամ եթէ ներկայացրած հաշիւները ծխական ժողովից կը համարուին անբաւարար կամ վիճելի—այս գէպքում՝ անմիջապէս կը ձևանարկուի նոր երեսփոխի ընտրութեանը, իսկ հին երեսփոխը կը համարուի պաշտօնից հեռացած և պատասխանատու: Իւր գործավարութեան և հաշիւների համար:

—Այս գէպքում երեսփոխական գործավարութիւնը՝ մինչ՝ նոր երեսփոխի պաշտօնավարութեան մտնելը՝ ստանձնում են հաշուետեսները, ինչպէս այդ նախատեսուած է այս կանոնադրութեան 87 յօդուածալի:

—Նոյն այս ժողովում՝ հարկ եղած գէպքում՝ կարելի է որոշել հին երեսփոխին դատի ենթարկել (տես յօդ. 19 Ե. և Բ.):

75. Նոր երեսփոխն իւր պաշտօնը ստանձնելիս ոլարտաւոր է ստուգել եկեղեցապատկան բոլոր գոյքի (շարժական և տնշարժ) անթերի և ամբողջ լինելը և ընդունել իւր նախորդից՝ 72 յօդ. հիման վրայ կազմուած ցուցակով:

76. Հին երեսփոխը շարունակում է իւր պաշտօնավարութիւնը մինչև որ նոր երեսփոխը կըսանձնէ իւր պաշտօնը և իւր նախորդից յանձնողական ստացողական ցուցակով կ'ընդունէ ծխական և կեղեցու բոլոր գոյքը (անշարժ և շարժական, տես յօդ. 72 և 74):

77. Եկեղեցու գոյքի ամբաղջութեան վրայ հսկելը, և կեղեցու արդիւնքների կառավարութիւնը, և կեղեցու զործերի պատշաճաւոր ատենական տեղերում պաշտպանութիւնը, եկեղեցական չէնքերի կառուցումը, վերանորոգումը, վարձով տալը և բոլոր նման գործերը մտնում են երեսփոխի պարտաւորութեանց շրջանը: Սա առ հասարակ գործում է իրեն հաւատարմատարի գիմաց ծխական համայնքի, իսկ կարեոր գործերում

նա իրաւունք ունի պահանջելու ծխականների ըստ կարելոյն բազմամարդ ժողովից տուանձին հաւատարմաթուղթ։ Ստանալով այս հաւատարմաթուղթն այն գործերի համար, որ այս ծխական ժողովումն են որոշուած՝ նա արդէն ազատ է ամեն տեսակ պատասխանատութիւնից ծխական համայնքի առաջ (յօդ. Պոլոժ, 1224/128)։

78. Երեսփոխները առանց ծխական ժողովի վճռի իրաւունք չունին ծախսելու՝ գիւղերում տասը (10) ոուբլուց աւելի, իսկ քաղաքներում երեսուն ոուբլուց (30) աւելի։ Մի ոուբլուց սկսած՝ բոլոր ծախսերի համար պահանջւում է ստացողի ստորագրութիւնը «Ելնմտէց մատեանում»։ Կամ առանձին ապացուցաթուղթ ստորագրութեամբ։

79. Քաղաքներում ծխական եկեղեցու գումարներից երեսփոխներն իրաւունք չունին հարիւր (100) ոուբլուց աւելի առձեռն դրամ պահելու մօտերը։ Աւելի գումարները պիտի յանձնուին պետական և հասարակական բանգային հաստատութեանց (տես յօդ. 70) ծխական եկեղեցու անունով։ Այդ դրամատներից փոխ ստանալու համար երեսփոխը պիտի ունենայ ծխական ժողովի համաձայնութեան թուղթը (համախօսականը)։

80. Գիւղերում իւրաքանչիւր վեց ամիսը մի անգամ նրեսփոխը և հաշուետեմները գանձանակը և հաշիւները ստուգելուց յետոյ—25 ոուբլուց աւելի հղած գումարը յանձնում են բանքային հաստատութեանց, այնպէս ինչպէս այդ բացատրուած է նախընթաց 79 յօդուածում։

81. Ծխական եկեղեցու ունեցած դրամատների անդորրաց գրերը, բանքային տոմսերը, մուրհակները և առ հասարակ արժեթղթերը, եթէ դրանց բոլորի գումարը միասին հազար (1000) ոուբլուց աւելի չէ, կարող են պահուել երեսփոխի մօտ, իսկ և մէտէ հազար ոուբլուց աւելի է՝ պէտք է պահուին Հոգեոր կառավարութեան կամ Կոնսիստորիայի աւանդների դրամարկղում և կամ բանքային հաստատութեանց մէջ, ծխական եկեղեցու անունով, ըստ որոշման ծխական ժողովի (հմմտ. յօդ. 79)։

82. Ծխական ժողովը ընտրում է հաշուետեմներ երեք տարի ժամանակով, երեք կամ հինգ հոդի, ըստ որոշման ծխական ժողովի, և նոյն թուով հաշուետեմների անձնափոխանորդներ։ Անձնափոխանորդներն ստացած ընտրական ձայների առաւելութեան կարգով կոչւում են պաշտօնի, երբ հաշուետեմներից մէկը կամ մի քանիսը թողնում են իրանց պաշտօնավարութիւնը մահուան կամ հրաժարման պատճառով։

83. Հաշուետեսներն իրսմացից մէկին ընտրում են ձայների մնամամանութեամբ:

84. Հաշուետեսները պարտաւոր են անընդհատ հետևել երեսփոխի գործավարութեանը, իւրաքանչիւր ամսուայ վերջը ստուղել հաշիւները և մատեանները և վաւերացնել իրանց ստորագրութեամբ, իսկ իւրաքանչիւր տարուայ վերջը ծխական ժողովին հանգամանօրէն զեկուցում ներկայացնել իրանց հաշուետեսութեան և երեսփոխի գործավարութեան ու հաշիւների մասին:

85. Ինչպէս հոգիոր իշխանութեան ներկայացուցիչներին նոյնպէս և հաշուետեսներին՝ ամեն անդամ երբ սրանք պահանջները պարտաւոր են անյապաղներկայացնել իրանց բոլոր մատեանները և հաշիւները:

86. Հաշուետեսները վերահսկողութեան և հաշուառութեան նոյն պարտականութիւններն ու իրաւունքներն (տես յօդ. 84 և 85) ունին նաև 19 յօդ. է. և ժ. կէտերում յիշուած հոգաբարձուների և հոգաբարձական յանձնաժողովների նկատմամբ:

87. Հաշուետեսներն են ստանձնում երեսփոխի գործավարութիւնը ըստ կարելոյն կարձ միջոցով, եթէ երեսփոխին իւր պայտօնավարութեան ժամանակը լրանալուց ուստաջ վախճանում է կամ անակնկալ պատճառով ստիպուած է լինում առ միշտ թողնել պաշտօնը: Այսպիսի դէպքերում հաշուետեսները պարտաւոր են անմիջապէս ծխական ժողով հրաւիրել նոր երեսփոխ ընտրելու համար:

88. Իւրաքանչիւր քահանայի ծխական ժողովից տրւում է մի ժամանակնեալ մատեան, որի մէջ քահանան պարտաւոր է ճշիւր արձանագրել իւր բոլոր ծխերը, զրանց բոլոր արական և իդական անդամներով: Մատեանում իւրաքանչիւր ընտանիքի առ նուազն յատկացւում է մի թերթ: Այդ մատեանում արձանագրւում է իւրաքանչիւր ծխականի անունը, ծննդեան օրը և տարին, նաև մատեանում արձանագրելով օրը:

—Օր աւուր այդ մատեանում նշանակում է քահանան իւր ծխերի մէջ եղած ծնունդը՝ իւրաքանչիւր ընտանիքի թերթում, նաև վախճանուածներին և ծխականութիւնից հրաժարուածներին: Մատեանը պահւում է եկեղեցում: Այդ մատեանում են արձանագրւում նաև բոլոր նորեկ ծխականները (տես. յօդ. 9):

89. Ամեն տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծխական եկեղեցու քահանաները, հաշուետեսները և երեսփոխը կազմում են մի ցուցակագրով յանձնաժողով և քաղելով քահանաների մատեաններից (տես. յօդ. 88) կաղմում են ծխական իւրա-

ւասուների տարեցուցակ՝ ուր արձանագրուած պիտի լինին այն բոլոր կենդանի ծխականների անունները (տես յօդ. 12), որոնք արդէն հասել են կամ յաջորդ տարուայ ընթացքում հասնելու են 25-ամեայ հասակին (տես յօդ. 11):

90. Միական իրաւասուների տարեցուցակը պարզ և մաքուր գրւում է և նոյեմբերի 20-ից ոչ ուշ կախւում է եկեղեցու ներսում և զրսում մուտքի դռան մօտ և մնում է այդտեղ մշտապէս մինչեւ յաջորդ տարուայ ցուցակի կախելը: Հին տարեցուցակը վերցուում է նորը կախելիս Միւմի օրինակ այդ տարեցուցակից ուղարկւում է մերձաւոր Հոգեոր իշխանութեանը և Կոնսիստորիային:

91. Իւրաքանչիւր ծխական իրաւունք ունի բողոքելու ցուցակագրող յանձնաժողովի կազմած տարեցուցակում սպրդած սխալների դէմ հախ իրան յանձնաժողովին: Եթէ ցուցակագրող յանձնաժողովը չյարգէ բողոքը, բողոքատուն իրաւունք ունի զիմնլ ծխական ժողովին, որն և տալիս է վերջնական վճիռ, նախ քան օրակարգի հերթական հարցերին անցնելը:

92. Ամեն մի ծխական եկեղեցու կամ ազօթատան տարեկան ընդհանուր եկամուտի մի տոկոսը (10%) իւրաքանչիւր տարուայ վերջում ուղարկւում է մերձաւոր Հոգեոր իշխանութեան ձեռքով ս. կջմիածնի Սինոդը՝ Մայր Աթոռի գանձարանում պահելու համար իբրև յատուկ՝ ծխական եկեղեցիների պահեստի՝ գումար:

93. Այդ տոկոսը (յօդ. 92) վճարելուց ազատ են բոլոր այն ծխական եկեղեցիները և ազօթատները, որոնց տարեկան եկամուտը չէ համնում հարիւր (100) ուուրլու:

94. Բոլոր այն ծխական եկեղեցիները, որոնց տարեկան եկամուտը հազար (1000) ուուրլուց աւելի է, մի հազարից աւելի գումարների համար՝ մինչի տասն հազար ուուրլի՝ վճարում են ծխական պահեստին երկու տոկոս (20%):

95. Բոլոր այն ծխական եկեղեցիները, որոնց տարեկան եկամուտը տասն հազար ուուրլուց աւելի է, տասն հազարից աւելի գումարների համար՝ վճարում են ծխական պահեստի գումարին երեք տոկոս (30%):

96. Միական եկեղեցիների պահեստի գումարը գործադըրւում է միմիայն ամենակարօտ ծխական եկեղեցիների ամենակարեսոր պէտքերին, Վեհափառ Հայրապետի բարեհաճութեամբ, ս. Եշմիածնի Սինոդի որոշմամբ, Կոնսիստորիաների միջնորդութեամբ, և կարօտ ծխական համայնքների խնդիրներն ի նկատի առնելով:

97. Միական պահեստի գումարից տրուած նպաստների

մասին մանրամասն հրատարակում է Ս. Էջմիածնի պաշտօնական թերթում:

98. Ծխական ժողովներն իրաւունք ունին պատճառաբանուած միջնորդութիւններ յարուցանել Վեհափառ Հայրապետի անունով տուած ինդրագրերով՝ այս կանոնադրութեան այս կամ այն կէտի փոփոխութեան համար: Այդ միջնորդութիւնները կը պահուին Վեհափառ Հայրապետի Դիւանում, ծառայելու համար իբրև նիւթ այս կանոնադրութեան ապագայ բարեփոխութեանց:

99. Ռուսաց պետութեան սահմաններից դուրս (Պարսկաստան, Հնդկաստան, Տաճկաստան, Եգիպտոս, Բոլղարիա, Ռումանիա, Կիպրոս, Եւրոպա, Ամերիկա են.) հայ ծխական համայնքները, այս կանոնադրութիւնը յարմարեցնելով իրանց տեղական պէտքերին և եկեղեցական կազմակերպութեանը՝ ներկայացնում են Վեհափառ Հայրապետին ի հաստատութիւն:

100. Այս ծխական կանոնադրութեան պաշտօնական հրատարակմամբ և գործադրութեամբ դադարում են Հոգեոր Բարձրագոյն, թեմական և տեղական իշխանութիւնների կողմից այս առարկայի վերաբերութեամբ առուած այն բոլոր թէ ընդհանուր և թէ մասնական կանոններն ու հրահագները, որոնք չեն ստացել պետական իշխանութեան հաստատութիւնը:

Տամբ բոլլ տպագրել իրեւ ծրագիր
վասն նկատողութեան:

ՄԱՐՏԻՉ Կ.Ս.Թ.ՌԴ.Ի.ԿՈՍ Ա.ՄԻԽ.Ա.Ց. Հ.Ա.Ց.Օ.Ց.

(«Արարատ»)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Պրավիտելյանուայ Վետնիկ» լրագրում հրատարակուած է Բարձրագոյն հրովարտակ ժողովրդական լուսաւորութեան մինիստրութեան կառավարիչ Զէնգէրի անունով. «Գրիգորի էղուարդովիչ» Նշանակելով ձեզ կառավարելու ժողովրդական լուսաւորութեան մինիստրութիւնը, ևս ձեզ վրայ դրի, ի թիւս նշանաւորագոյն պարտաւորութիւնների, մի ինդիք՝ մշակել և իմ հաստատութեան ներկայացնել, Պետական Խորհրդի միջոցով, միջնակարգ գալրոցի և բարձրագոյն գալրոցների վերակազմութեան ծրագիրները: Այդ աշխատանկը կատարելիս օգուտ քաղելու համար նրանից, ինչ որ ես օգտակար համարեցի ձեր մերձակայ նախորդների և թուղթական մէջ, ես թոյլատրում

եմ ձեզ նոր բննութեան ենթարկել միջնակարգ դպրոցին վերաբերեալ նրանց կազմած նախագծերը։ Դրանից անկախ հարկաւոր եմ համարում մի քանի զեկավարող ցուցմունքներ տալ։ Ամենից առաջ պնդում եմ իմ պահանջի վրայ, որպէս զի դպրոցում պատասեկութեան կրթութեան հետ միանայ նրա դաստիարակութիւնը կրօնին և Փահին ու հայրենիքին հաւատարմութեան ոգւով և երիտասարդութեան ֆիզիկական զարգացման հետ միասին ընտելացնել նրան մանուկ հասակից կարդին և գիտցիպինային։ Դպրոցը, որից դուրս է դալիս պատանին միմիայն գասընթաշային հմտութիւններով, որ չէ շաղկապուած կրօնաբարոյական դաստիարակութիւնը պարտաճաշութեան զգացմունքի, կարգապահութիւնը և գէոլի մեծերը ունենալիք յարդանքի հետ, —ոչ միայն օգտակար չէ, այլ յաճախ վեսակար է, զարգացնելով իրաքանչիւր զործի համար այնքան կորստաբեր ինքնակամութիւն և մեծամտութիւն։

Իմ մատնացոյց արած նպատակի համար հարկաւոր է անյապաղ հոգ տանել այն մասին, որպէս զի աստիճանաբար մայրաքաջաքներում և նահանգական քաղաքներում շինուեն դաստիարակչական պանսիօններ միջնակարգ դպրոցներին կիս, խիստ կերպով ընտրելով կրթական գործի համար ամենալաւ մարդկանց և ամենին չը թոյլ տալով այնտեղ իմ մատնացոյց արած նպատակների համար պատրաստ անձանց։

Մի և նոյն ժամանակ ես անհրաժեշտ եմ համարում ուսումնական և դաստիարակչական պաշտօնի կոչուած անձանց նիւթապէս լաւ ապահովելու հարցի մշակութիւնը։

Դպրոցի կազմութեան վերաբերմամբ, Ես ցանկանում եմ, որ նա լինի երեք տիպի նոյնպէս լրացրած կրթութեամբ, և միջնակարգ դպրոց — համալսարանի համար նախապատրաստական դասընթացքով։

Ինչ վերաբերում է համալսարաններին, անցնալ տարիների տիսուր փորձից յետոյ Ես սպասում եմ ուսումնարանական վարչութիւնից և պրօֆէսօրներից սրտագին և նախատես մասնակցութիւն գէպի նրանց հոգատարութեան յանձնուած երիտասարդութեան հոգեոր աշխարհը։ Թող յիշեն նրանք, որ կասկածների, կոռուփ և ոգեսորութեան բոլոր զէպքերում երիտասարդութիւնը իրաւունք ունի որոնելու, և գանելու իր զեկավագների մէջ իրան պակասող փորձը, համոզմունքների կանոնաւորութիւնը և երբեմն ամբողջ կեանքի կախումը անոմիտ ոգեսորութեան մէկ լոպէից։

Իմ ծնողական սրտին ուրախալի էր իմանալ, որ ուսանողների նշանաւոր մնամամանութիւնը ներկայ ուսումնական

տարուայ վերջում իրանց պարտքի ինքնուրոյն դիտակցութեամբ
վերադրձան ուսումնարանական պարագմունքներին և կարգին:
Ես կամնում եմ հաւատալ, որ ամառնային հանգստութիւնից
յետոյ և իր խղճին հանգստութեամբ զիմելը, նոյնպէս և
ծնողների ու մերձաւորների բարերար ազգեցութեան տակ,
ուսանող երիտասարդութիւնը կը լսէ իմ ձայնը, որ հրաւիրում
է նրան իմ բոլոր հաւատարիմ հպատակների հետ միասին
աշխատանքի և օրինականութեան նովանու տակ: Անկարգու-
թիւններին, որոնք արտաւորում են զիտութիւնը և համալսա-
րանները, որոնցով նախկին ժամանակները իրաւացի կերպով
պարծենում էր Խուսաստանը, և որոնք կորստի են մատնում
հայրենիքի և ինձ համար այնքան թանկացին երիտասարդ
կեանքեր, պէտք է ի բարօրութիւն Աստուծուց և ինձ յանձնուած
ժողովրդի, վերջ գրուի:

Խսկականի վրայ Նորին Կայսերական Մեծութեան սեփա-
կան ձեռքով գրուած է՝

«ՆԻԿՈԼԱՅ»

«Պրաւիտ. ԵԵСՏИԿԵ»-ում տպագրուած է մանրամասն հա-
շիւ Բարձրագոյն հաստատուած առանձին խորհրդակցութեան
նիստերի վերաբերմամբ, որոնք տեղի են ունեցել մայիսի 30-ին,
տպրիմի 24-ին, և 27-ին ու մայիսի 4-ին և որոնց ժամանակ
քննուել են զիւղատնուսական արդիւնաբերութեան կարիքները
ինչպէս երևում է հաշուից, խորհրդակցութիւնը, քննելով ժողո-
վրդական մանր կրէգիտ կազմակերպելու հարցը՝ դեկավրող
ցուցումներ տալու նպատակով այն նախապատրաստական
մասնաժողովին, որին պէտք է յանձնուի այդ հարցի մշակումը,
որոշեց հիմնել մի նախապատրաստական մասնաժողով, խսկա-
կան գաղանի խորհրդական Տերնէրի նախադահութեամբ,
իրաւունք տալով նրան հրաւիրել մասնաժողովի նիստերին
այնպիսի անձերի, որոնց մասնակցութիւնը նա կը համարէ
օգտակատ: Մամնաժողովի աշխատանքների հիմքը պէտք է
կազմեն հետեւեալ սկզբունքները.—1) այժմ գոյութիւն ունեցող
կանոնադրութիւնը մանր կրէգիտի հիմնարկութիւնների վե-
րաբերմամբ ընդհանրապէս համապատասխան է իր նպատակին,
իսկ զիւղական և զօլոստային բանկերի ու դրամարկղների,
ինչպէս նաև զասակարգային տիպ ունեցող այլ հիմնարկութիւնների
կանոնադրութիւնը պահանջում է վերաքննութիւն. 2) առանձին ուշադրութիւն է պահանջում զիւղական կրէգիտային
հիմնարկութիւնների կողմից հացահատիկների համար փոխա-
ռութիւն տալու գործի կազմակերպութիւնը. 3) մանր կրէգիտը

կառավարելու և զեկավարելու համար հիմնւում է ֆինանսների մինիստրութեան մէջ այդ կրէդիտի գործերի վարչութիւն, որին պէտք է մասնակցեն ուրիշ՝ շահազրդուուած մինիստրութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաև ներկայացուցիչներ դէմսավճների և մանր կրէդիտի հիմնարկութիւնների կողմից. 4) հոգ տանել սահմանելու գուտ դասակարգային տիպ, որ պահպանւում է զիւղական գործերը կառավարող վարչական մարմինների գործունէութեան մէջ. 5) մանր լրէդիտի նոր ծագող հիմնարկութիւններին հիմնական դրամագլուխներ մատակարարելու համար՝ մանր կրէդիտի յիշուած վարչութեան տրամադրութեան տակ դրւում է կրէդիտային ֆօնդ, որ ծախսւում է կրէդիտային հիմնարկութիւնների կողմից փող առած գումարները վերադարձնելու պայմանով, իսկ վերադարձրած գումարները կ'աւելանան վարչութեան տուած ֆօնդի վրայ:

ԳԱԻԱՌԱԿՈՆ ԿԵՍՆՔ

Երեւանի քաղաքային ինքնավարութեան այժմնան կազմը,
աւարտելով իր քառամեայ զործունէութեան շրջանը, հրատա-
րակել է իր գործունէութեան մանրամասն հաշիւը։ Կարծում
ենք աւելորդ չի լինի ծանօթացնել մեր գաւառական ամենա-
մեծ քաղաքներից մէկի ինքնավարական մարմնի գործունէու-
թեան հետ, մանաւանդ որ եկող սեպտեմբերին նշանակուած
են նոր ընտրութիւններ։

Երեւանի քաղաքային խորհուրդը բաղկացած է 50 ձայ-
նաւորներից։ Զորս տարուայ ընթացքում զանազան պատճառ-
ներով զուրս են գնացել 13 ձայնաւորներ, որոնցից 5-ի տեղ
հրաւիրուել են 5 անձնափոխանորդներ, այսպէս որ քաղաքային
խորհրդի կազմը վերջնականապէս բաղկացած է եղել 42 ձայ-
նաւորներից։

Ընտրուած 50 ձայնաւորներից 43-ը հայ են, 4 ուսւ և
միմիայն 3 թուրք։
Քառամեայ շրջանում խորհրդին առաջարկուած են եղել
798 հարցեր, որոնք ամբողջովին բացի մէկից լուծում են ստա-
ցել խորհրդի վճռով։

Քաղաքային ներկայ կազմի գործունէութեան հէնց սկըզ-
բից նրա առաջ դրուած են եղել քաղաքի համար շատ կարե-
ւոր հարցեր, այն է մասնաւոր անհատների կողմից քաղաքա-
պատկան հողաբաժինների սեփականացումը, քաղաքին ջուր
մատակարարելը, ձիաքարչի կառուցումը և վերջապէս քաղա-
քային սպանդանոցի չինութիւնը։

Քաղաքապատկան մասնաւոր անհատների կողմից գրաւ-
ուած հողաբաժինների 116 հարց է յարուցուած, որոնցից մի-
միայն 17 դրամական պահանջներ են։ Այդ հարցերից 3-ը—

այժմ գտնւում են սենատում, 22-ը դատաստանական պալատում, 21-ը Երեւանի նահանգական և հաշտարար դատարաններում, 5-ը դադարեցրուած են, 46—մերժուած և 19-ը վերջնականապէս վճռուած յօդուա քաղաքի։ Այս 19 վճիռներից գործադրուած են 9-ը և գործադրութեան մէջ են 10-ը։

Զրի հարցը ձեւակերպուել է վերջնականապէս և այժմ ուղարկուած է բարձր կառավարութեան հաւանութեանը։ Զրի ակունքները յայտնի են «Ղրի-Ռուլազ» անունով, որոնք գտընւում են քաղաքից 15—18 վերսա հեռաւորութեամբ։ Քաղաք կը բնրուի պիտանի և առողջարար համարուած այդ ջուրը նոր սիստեմի ջրանցքի միջով, քաղաքի մէջ կը գրուեն 8 ծորակներ։ Ջուրը կը փաճառուի 100 վերքոն 30 կոպէկով։ Քաղաքը կ'ունենայ կօնցեսիայի վաստակից մասը 20%։ Կօնցեսիան տրուած է ինժենէր Ա. Բարօվին—Յն տարի ժամանակով։

Նոյն անձնաւորութեան Յն տարի ժամանակով տրուած է ծիպքարշի կօնցեսիան։ Այս երկու ձեռնարկութիւնները պահանջում են 200—300,000 ռուբլի դրամագլուխ։

Նահանգական վարչութեան հաւանութիւնը գտած է նաև քաղաքային սպանդանոցի հարցը և մինչև անգամ չէնքը ածուրդով տրուած է 19 թէ 20 հազար ռուբլով։ Ապա մեր քաղաքի մասցունների վրայ կը նշանակուի բժշկական հսկողութիւն և մասի վրայ կը դարձնուի խիստ ուշադրութիւն։

Բաւարար լուծում չը ստացան երկու հարց։ Առաջինը—Երեւանը դարձնել Պարսկաստան տանող երկաթուղու գծի համար զլիսաւոր կայարան, քանի որ Երեւանը ընկաւ տանող գծից առնուածն 15—20 վերսա հեռաւորութեան վրայ, կապուելով գծի հետ յատուկ գծով։ Երկրորդ՝ չը լուծուած հարցն է շուկայի հսկողութիւնը և տակսայի կատարումը։ մեր վաճառողները ոչ մի ուշադրութիւն չեն դնում քաղաքային վարչութեան նշանակած տակսաների վրայ, այլ եւ Երեւանում չբաւոր ու աղքատ դասը համարեա թէ միշտ գնում է մթերքի վատը և տակսայից էլ վեր, բայց նա ոչ ժամանակ ունի և ոչ էլ վատահութիւն բողոքելու ուր հարկն է։ Իսկ հացագաճառ մաշաղին կամ մսագաճառ հաջին գիտէ ում հետ ինչ կերպ վարուել։ Նա ինչու է «մատը բգէզի բնին մօտեցնում»—աղմուկ բարձրացնող մարդուն լաւ կը ճանապարհի, իսկ իր բանը կը դրստի խնդների հաշուով։

Քաղաքային ինքնավարութեան ներկայ կազմի գործունէութեան մի փաստ ևս պիտի արձանագրել Երեւանի հոչակաւոր Մէջդանը ներկայացնում էր իր չաղիքներով—աղտոտութիւնների, կոիւ ու աղմուկների և գրաններ կտրելու աս-

պարէզ և այժմ բաւական կանոնաւորուած և մաքրուած է քաղաքի այդ մասը:

Կրթական գործը քաղաքում պէտք է ասած զարգացած է քիչ չափով, Բացի արական և իգական գիմնազիաները, ուսուցչական և հայոց թեմական դպրոցները, քաղաքում գոյութիւն ունեն մի երեք-գասարաննեան դպրոց Պուշկիննեան կոչուած, որի համար քաղաքը տալիս է 3000 ռուբլի նպաստ, և Գայիաննեան օրիորդաց դպրոցը ու նորք քաղաքամասի ծխական դրաբուցը: Ի հարկէ 30,000 բնակիչ ունեցող մի քաղաքի համար շատ քիչ է աարրական մի երկու դպրոցը: Յունիսի 6-ի հերթական ժողովում խորհուրդը որոշեց եկող սեպտեմբերից վերջնականապէս բանալ քաղաքի հաշուով մի երկուասեան տարրական դպրոց:

Քաղաքային վարչութիւնը մեծ հոգս է տարել այդեղործական դպրոցի համար, մասնագիտական մի ճիւզ, որը աւելի քան կարեւոր է արգիւնաբեր երեւաննեան նահանդի համար:

Քաղաքը եկող տարուսնից բանալու է նուի հասարակուկան զրագարանը, որը որոշուած էր բանալ գեռ ևս թագուցութեան առիթով—բայց ինչ ինչ պատճառներով յետաձղուեց մինչեւ մեր օրերը:

Սրժէ առանձին ուշք դարձնել քաղաքի Փինանսուական մասի վրայ, որտեղ լոկատէս երեւում է ներկայ կազմի վերաբերմունքը դէպի քաղաքի շահերը:

1899 թուի յունուարի 1-ին քաղաքը ունեցել է պահեստի գրամագլուխ մի չնչին գումար, այն է ընդամենը 1440 ռ. և մի խոշոր գումար պարագ, իսկ 1902 թուի յունուարին այդ գումարը բարձրացել է 24277 ռ. 68 կոպ., որից 8078—82 կոպ. գոյացել է քաղաքապատկան հողերի վաճառումից, իսկ մնացածը—16196—86 կոպ. գոյացել է 1900—1901 յժունիրի մուտքի և ելքի մեացորդներից: Բացի այս վճարուել է 1892 թուի խօնիրայի պատճառով արուած քաղաքային փոխառութիւնը, որի գումարը իր տոկոսների հետ միասին հասնում էր 18741—04 կ.։ Այս միայնելով պահեստի գումարին, կը ստացուի մի պատկառի թիւ՝ թիւ՝ 43018—72 կ.։

Ահա 1899, 1900 և 1901 թուերի մեր քաղաքի մուտք և ելքի տախտակը, որից պարզ դադաիար է կազմւում թէ որպիսի աղբիւրներից գոյացել է մուտքը և քաղաքի որ կարիքների վրայ ինչ չափով են ծախքեր եղել:

Մ Ա Լ Ե Ֆ

	1899 թ.	1900 թ.	1901 թ.	Միասին	%
Անշարժ կալվերի քնա-					
հասումից . . .	43,872 59	45,262 96	37,381 07	126,516 62	39
Առևտրական ձեռնարկ.	10,061 55	10,764 40	11,012 16	31,838 11	10
Քաղաք. կալուածքներից	46,057 20	46,258 90	42,727 87	135,043 97	41
Զան. մուտ. ծախք. ա-					
մել., տոկ., տուգ. եալն	9,093 77	11,636 87	11,612 21	32,341 85	10
Ընդամենը	109,085 11	113,923 13	102,733 31	325,741 55	100

Ե լ ֆ

	1889 թ.	1900 թ.	1901 թ.	Միասին	%
Վարչութեան վրայ .	1,291 —	1,291 —	1,291 —	3,873 —	1½
Գաղ. ինքնավ. պահպան.	22,942 82	25,057 75	25,217 87	73,218 44	24
Բանտի վլայ, վառ. և լուս.	3,355 49	2,657 94	— —	6,013 33	2
Զօրքի բնակութեան .	14,772 60	11,808 07	9,883 70	36,464 37	12
Ոստիկանութեան պահպ.	18,479 53	18,715 49	18,725 40	55,920 42	18
Հրդեհաշէջների պահպան.	331 74	636 40	142 50	1,110 64	1½
Քաղաքի բարեկարգութ.	9,705 07	17,941 71	18,667 70	46,314 48	15
Կրթական զործի . . .	3,186 90	3,350 —	3,400 —	9,936 90	3
Բժշկ. և սանիտ. հսկող.	11,763 69	13,678 68	14,470 89	41,913 26	13½
Պարտքի վճարումն . . .	19,827 78	— —	— —	19,827 78	6½
Զանազան ծախքեր . . .	3,946 37	3,920 34	4,557 98	12,424 69	4
Ընդամենը	109,602 99	99,057 46	98,357 04	307,017 49	100

Խնչպէս յոյց է տալիս այս հաշխւը, Յ տարուայ բիւդմէի 44°/0-ը ծախսուել է զօրքի, ոստիկանութեան, բանտի պահպանութեան և այլ ծախքերի համար, 24°/0-ը ծախսուել է քաղաքային ինքնավարութեան վրայ և միմիայն 32°/0-ը՝ քաղաքի անմիջական կարիքների, այն է քաղաքի բարեկարգութեան, բժըշկական և կրթական պէտքերի վրայ։ Մանաւանդ աչքի է ընկնում կրթական զործի վրայ 3°/0 և հրդեհաշէջների պահպանութեան վրայ միմիայն 1°/0/0 ծախսելը։

Կարելի է ասել որ Երեւանի քաղաքային ինքնավարութեան վերջին շրջանի զործունէութիւնը համեմատաբար աչքի ընկնող էր և ընտրուած ձայնաւորները, ընդհանուր տոմամբ, արդարացրին հասարակութեան յոյսերը։

ԱՐՏԱՓԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ֆրանսիական նոր մինիստրութեան ծրագիրը.—Ֆալլուի օրէնքը.—Բարձր բուրժուական շրջանների բարքերից.—Ժօրեսի խօսքերը խաղաղութեան մասին.—Եղուարդ Վլլի թագաղբութեան հանդէսի յետաձգումը.—Բուլղարական իշխանի և խառալական թագաւորի ալցելութիւնը թագաւոր Կայսրին:

Պօլսի թերթերից. Սանսատրեան վարժարան և Եփրատ Կոլէժ.—Կեսարիոյ Ս. Կարասպետ վանքի դպրոցը.—Գելմանական երկսեռ որբանոց Վանում.—Կիլիկիայի կոթողիկոսական ընտրութեան հարցը.—Արդի Հայերէնի Բառարանի հարցը.—Չուհաճեանի մահարձանի առիթով:
Դանեմարկցի հայասէրները:

Մեր անցեալ տեսութեան մէջ մենք տեսանք ֆրանսիական նոր մինիստրութեան կազմը, որ բացի Բուվիէից և Դելկասէից ամբողջապէս արժատականներից է բաղկացած:

Ֆինանսների մինիստրը, Բուվիէն, այն չափաւոր հանրապետականներից կամ օպպօրտիւնիսաններից է, որոնք կամաց կամաց աջակողմն են թերում, մինչդեռ, ինչպէս յիշել ենք մի անդամ, Վալդէկ-Ռուսսօն նոյնպէս Գամբետտայի չկօլից է, օպպօրտիւնիստ է, բայց, մանաւանդ Դրէյֆուսեան պայքարից յետոյ, իր համակրանքներով մօտենում է ձախակողմնեաններին, այսինքն՝ աւելի արժատական կուսակցութեան:

Բոլորովին այլ գիրք է բոնում արտաքին գործերի մինիստր Դելկասսէն, իբրև բուն դիպլօմատ նա լաւագոյն է համարում ոչ մի կուսակցութեան չը պատկանելու... և գրա շնորհիւ ահա չորս տարի է անընդհատ վարում է նոյն պաշտօնը, չը նայած որ այդ ժամանակի ընթացքում վոյխուել են չորս մինիստրութիւններ, Բրիսսօնի, Դիւպիւիի, Վալդէկ-Ռուսսօյի և այժմ Կոմրի:

Կոմրի կարինէտը երկար սպասել չը տուեց իր ծրագրի յայտարարութեան: Պրօգրամը հետեւեան է լինելու. միարանութիւնների նկատմամբ օրէնքների խիստ գործադրութիւն, Ցալլուի օրէնքի վերացում, ընդհանուր եկամտային տուրք. զինուորա-

կան դատաստանների բեֆօրմ, զինուորական ծառայութեան ժամանակամիջոցի կրծատումը մինչև երկու տարի, երկախուղները պետական զարձնելու հարցի ուսումնասիրութիւն, բանուորական ապահովագրութեան ու կննսաթոշակի կազմակերպութիւն:

Այս բոլոր կէտերից մեր ընթերցողների համար ասոնձին բացարութեան կարօտ կարող է լինի ֆալլուի օրէնքը ֆալլուն քառասնական թուականներին կղերական կուռափութեան յայանի պարագութիներից էր, դառնալով լուսաւորութեան մինիստր, նա «ուսուցման ազատութեան» ջերմ ջառագով էր. սակայն այդ «ազատառութիւնը» լոկ պատրուակ էր՝ կղերական աղղեցութիւնը ֆրանսիայում տմրացնելու համար ֆալլուի օրէնքով իւրաքանչիւր ոք իրաւունք ունի դպրոց բանալ, և որովհեակ կղերը ֆրանսիայում ունի բոլոր նպաստաւոր պայմանները և ահազին նիւ թական միջոցներ, ուստի նա վառաւորապէս օգտուեց այդ «ազատառութիւնից» ֆրանսիայում զիմնադադան կամհամարարանական զիպլօմ ստանալու համար պահանջւում է քննութիւնն տալ պետական կօմիսսիայի առաջ, իսկ իւրաքանչիւր ոք կարող է պատրաստուել, ուր կամիւ կղերականների դպրոցները գրաւում էին ֆրանսիական երիտասարդների մեծագոյն մասը, որը դուրս է բերում այդ դպրոցներից հականանրապետական ողի և առդորուած է լինում ատելութեամբ դէպի հանրատպետութեան հիմնարկութիւնները. Կղերական խմորավ ապականուած այդ երիտասարդները զառնում էին ասպա օֆիցէրներ և պետական պաշտօննեաններ: Դուրս էր գալիս որ կառավարութիւնը ինքը իր համար թշնամիներ է պատրաստում: Հասկանալի է, ուրեմն, որ ֆալլուի օրէնքի վերացումով ահազին հարուած է հասցընւում կղերական կուսակցութեան ֆրանսիայում:

Այդ կուսակցութեան կողմն է խոշոր բուրժուազիայի և ազնուականութեան համակրանքը. այժմ դրանք պէտք է ստիպուած լինեն իրանց որդկերանց կրթել հանրապետական ողիներնչող դպրոցներում. այլ ևս կեղծ բարեպաշտութիւնը ու «ազնուականութեան» մասին բարբաջանքները անզօր կը լինեն մոլորեցնել մասաւղ մաքերը և հանրատպետութեան համար վիշտացած սերունդներ պատրաստել... Սերունդներ, որոնց տիպիկական ներկայացուցիչները երբեմն աշխարհանոչակ են դառնուում իրանց բարոյական քստմնելի այլանդակութեամբ: Այդպիսի ներկայացուցիչներից էին անցեալ տարի դատի ենթարկուած Մօնիէները, «պատուաւոր ազնուական և բուրժուազական» ընտանիքից Մօնիէ մայր և որդին, որոնք գծուծութիւնից և փողասիրութիւնից այնքան քարտափրա էին

գարձել, որ, առաջինը իր հարազատ աղջկան և երկրորդը իր հարազատ քրոջ, երեսուն տարի վակել էին մի մութ սենեակում, յուսահատութիւնից, քաղցից և զարհուրելի ապականութեան մէջ ապուշ դարձնելով սրբեմն չորհալի օրիորդ Բանչին. գրա միակ յանցանքը այն էր, որ սիրում էր փողազուրկ մի երիտասարդի, մինչևս «բարեպաշտ» մայրը և «բարձր շրջաններում յարդուած» նրա եղբայրը չէին ուզում բաժանուել ուկիներից և օժիս տալ նրան... Սյդ «բարձր շրջանի» բարքերն լաւ բնորոշում է և էմբերների հոկայական խարդախութիւնը. քսան տարի շարունակ էմբերները վայելում էին Պարիզի «բարձր շրջանների» յարգանաց կատարեալ հաւաստիքը, ապրում էին արքայակել, իրանց սալօնում ընդունում էին պրօֆեսօրներ, մինիստրներ, արուեստագէտներ, բանկիրներ. լուկուլլուսնան ճաշեր, ճոխ պարահանդէսներ էին սարգում, միլիօններ էին փոխ առնում, կազմակերպել էին «Խանթ վիաժէո» ակցիօններական ընկերութիւն և ծծում խղճուկ մարդկանց վերջին խնայողութիւնները: Եւ այդ բոլորը հիմնուած էր մի ճարապիկ խարեւայութեան վրայ, օգտուելով քաղաքացիական գատավարութեան մի թոյլ կողմից—նրա ձեւականամուլութիւնից, Փօրմալիզմից, Դատաւորները, օրէնքով, պէտք է միայն ներկայ լինեն կողմերի մրցութեան. թող թէկուզ այդ մի կողմը տիկին էմբերի ճարապիկ հնարագիտութեան արդիւնք լինի, աշխարհում չեղած մի միլիօնատէր կրառվօրդ, որը իբրև թէ կտակել է այդ տիկինոջ 100 միլիօն որոշ պայմաններով, սակայն իրանց հօրեղբօր կտակը չընդունով երկու չեղած եղբօրորդիները քաշքում են այդ կրտակի իրագործումը... Ձեւական կարզը, թղթերը, նօտարների վաւերացումները բաւական էին որ բոլորն էլ, դրանց հետ և գատաւորները և բանկիրները, զոհ գառնային «XIX-րդ դարի այդ ամինամեծ խարդախութեան»:

Լնչպէս Պանաման, այնպէս էլ էմբերների խարդախութիւնը և Մօնիէ ընտանիքի գործը՝ միայն խոշոր ձեւով պատկերացնում են բուրժուազմական կենցաղի և կարգերի քստմնելի կողմերը. սակայն պէտք է հաւատացած լինել որ ամեն օր, ամեն բուգէ կեանքի մէջ կատարում են փոքրիկ Պանամաներ, փոքրիկ էմբերներն խարդախութիւններ և Մօնիէական վերաբերմունքներ դէղի մերձաւորը: Այդ բոլորը արդիւնք է որոշ հասարակական կարգերի. մանր, սովորական գէպքերը աննկատելի են մնում և կարծես միայն այդ խոշոր, տիպիկական արտայայտութիւնները ոյժ ունեն ցնցել և ցոյց են տալ հասարակական շէնքսի ձևոքերը...

Այդ ձեզքերը պահպանողական կուսակցութիւնները ուշ զում են փալամներով մի կնրպ ծածկել, մինչդեռ հարկաւոր են արժատական վերանորոգութիւններ: Եւ երբ այս վերջին, այս ինքն հիմնական վերանորոգման, հարցն է գնուում—բոլոր երկրոների պահպանողականները կատաղում են: Դրան ապացոյց ե մի դէպք:

Նշանաւոր է որ Շխաղաղութեան մասին գեղեցիկ ձառեր արտասանող պահպանողականները վրդովուած էին Փօրեսի հետեւեալ խօսքերից, որ նա արտասանել էր նորերս պատգամաւորների ժողովում:

«Ի՞նչ վերաբերում է նոր մինիստրութեան առաջարկութեան—կրծատելու զինուորական ծառայութեան ժամանակը, ասաց նա,—բանուորական կուսակցութիւնը դրա մէջ տեսնում է միայն առաջին քայլը: Բոլոր երկրների բանուորական պրօլետարիատը աւելի և աւելի յամառ և միահամուռ սկսում է պահանջել՝ Եւրոպայի ընդհանուր զինաթափումը: Ե՞րբ, վերջապէս, կը յաղթանակի իմադականութեան և մարդկայնութեան ձայնը: Ով գիտէ, գուցէ, միւս ազգերը միայն սպասում են նշան Ֆրանսիայից, նրա բարի օրինակին հետեւելու համար: Յամենայն դէպս վաղուց ժամանակ է հրաժարուել կեղծաւոր և երկդիմի քաղաքականութիւնից այդ հարցում: Գամբետայի հոչակաւոր բանաձեւը, որոց հարցերի մասին պէտք է մտածել, բայց ոչ բարձրածայն խօսելու—ունէր կորստաբեր ազգեցութիւն: Խոնչն է խանգարում Ֆրանսիային ի լուր ամենքին առաջարկել ընդհանուր զինաթափութիւն: Խոկ ևթէ կարծում էք թէ այդ անարժան կը լինէր Ֆրանսիային, ինչու էինք մենք ուղարկում մեր ներկայացուցչին Հատկայի համաժողովին: Մեր կուսակցութիւնը կարծում է որ չի կարելի այլ ևս յետաձգել պատերազմի, կամ խաղաղութեան հարցը: Նա զրականապէս կանգնած է խաղաղութեան կողմը, բայց մի և նոյն ժամանակը հաւատացած է, որ մինչեւ անգամ պատերազմը վերադասելի է անորոշ զրութիւնից, երբ ազգը, հաւասարիայնելով իր խաղաղասիրական միտումների մասին, աւելի և աւելի ուժեղացնում է իր սպառազինութիւնը: Միւս կուսակցութիւնները մնած սրբալ են գործում, սօցրալիստներին թողնելով մենաշնորհ՝ խօսել այս հարցի մասին շիտակօրէն և բացարձակ»:

Այդպէս վերջացրեց Փօրեսը իր ճառը, որ յարուցեց Դերուլէդի կողմնակեցների կատաղի զայրոյթը:

Խաղաղութեան մասին սիրում են խօսել և Եւրոպայի միապետները: Դրանցից անզղիական թագաւոր էդուարդը, արդարեւ, իր անձնական ազգեցութիւնը չը խնայեց ամեն կերպ

արտացնելու համար խաղաղութեան վերականգնումը Հարաւ-
ւային-Աֆրիկայում: Իր այդ բնաւորութեան չնորհիւ, անդիմա-
կան թագաւորը մնձ սէր է վայելում բրիտանական բոլոր հպա-
տակների կողմից: Այդ զգացմունքը, երեւի, արտակարգ կերպով
կը ցայտէր նրա թագաղբութեան ժամանակ, որը, ինչպէս յայտ-
նի է, անսպասելի կերպով յետաձգուեց, մինչեւ որ թագաւորը
կը կաղդուրուի իր վտանգաւոր օպերացիայից:

Խաղաղութեան խօսքը բաց չի ընկնում նաև Բուլղարիայի
իշխանի և իտալական թագաւորի շրթունքներից, ինչպէս գը-
ժուար չէր տեսնել այն ճառերից, որ զրանք արտասանեցին
թագաւոր Կայսրին արած այցելութեան ժամանակ. թէն ի զուր
չեն կարծում ոմանք որ Բալկանեան թերակղզու վրայ (Մակե-
դոնիա, Ալբանիա) մօտիկ ապագայում կատարուելիք փոխոխու-
թիւններից օգտուելու մեծ ախորժակներ ունեն թէ Բուլղարիան
և թէ Իտալիան: Եթէ ի նկատի ունենանք Ռուսաստանի ահա-
գին ազգեցութիւնը Բալկանեան հարցերում, հասկանալի կը
լինեն այդ այցելութիւնների և՝ քաղաքական նպատակները...

I. Ա.

30 Յունիսի.

Պ Օ Լ Ս Ի Թ Ե Բ Ի Թ Ե Բ Ի Ց

Սանասարեան վարժարան եւ Եփրաս Գոլէն

Սանասարեանը՝ Խարբերդ, Սորտորի Վանքը պիտի փոխա-
դրուի: Տարիներու խրամատը կ'ջնջուի, ու կ'տեղափոխուիմ
վերատին Խարբերդի բարձունքը: Բնդարձակ դաշտին մէջ զէպ
ի արեմուտք, քաղաքէն երեք ժամու չափ հեռու կ'տեսնեմ
Սորտորի Վանքին բլուրը, որուն համար տասը տարիներ ա-
ռաջ արդէն լսած էինք թէ Սանասարեանի յատկացուած վայրը
պիտի ըլլայ: Լերկ բլուր մ'է շրջակայ կանանչութեանց ու
դալարներու միջն բարձրացած, կողը տուած բլուրներու շարքի
մը, որուն մէկ ծայրին ետին կ'պահուի թլկատինցիի ծննդավայր
զիւղին ծառախիտ կէսը:

Բլուրին առջեւն զ'անյնի ուղիղ և անողոր գծով Մալաթիոյ
ճամբան, Պոլսէն Պաղտատ թղթատարի մեծ կառուղին: Քաղ-
քէն ունեցած հեռաւորութիւնը առանձին նշանակութիւն ունի
այս յօդուածին համար: Այդ բլուրին շրջակաքը ցանցնուած են

անհամար գիւղեր, թերակղզիի երեսյթն ունեցող կիսաբոլոր տարածութեան մը վրայ, որուն մէջաեղը կայ Խարբերդի լեռը կոնածե, և որուն ափունքը Մաստարի ստորոտէն մինչև Քէօմիւրխան, կ'քերէ յաւիտենական Եփրատը: Նահանդին կողքոնք՝ Մէզրէն, անկէ հեռուն Քէօսրիկ, Մօրենիկ, Հիւսէյնիկ, Խոյլու, Խուլէ Ժեղ, քիչ մը աւելի հեռուն իջմէ, աս ամենքը իրարմէ կէս կամ մէկ ժամ հեռաւորութիւն ունին, այնպէս որ երբեմն այդ դաշտին մէջ քաղած միջոցիս, պարտէզէ մը դէպի ուրիշ պարտէղ անցնելու տպաւորութիւնը կ'ունենայի տարիներ առաջ: Թէ ժամանակը որչափ փոփոխութիւններ բերաւ իմ մեկնումէս ի վեր, ազօտ գաղափար մը միայն կրնամ ունենալ արտայայտելու, սաշափը ըսեմ մինակ թէ Սանասարեանը բերրի ու արդաւանդ հողի մը վրայ կ'երթայ հաստատուիլ, բնութենէն առատապէս փառաւորապէս օժտուած միջավայր մը, ուր մատադարի մանկութեան մէջ խոկուն և մշակումի ընդունակ ճակատներ չէ որ պիտի պակսին:

Միջավայրի բնական պատկերին մէկ հեռանկարը պարզելէս վերջը, կարզը կուգայ ուսումնասիրութիւնան այն պայմաններուն, որոնց միջն սիրափ երթայ հաստատուիլ Սանասարեան վարժարան:

* *

Վերջերս յեղյեղուեցաւ շատ անգամ թէ Սանասարեանի վիճակուած է մրցիլ օտար հաստատութիւններու դէմ, որոնք օրէ օր աւելնալու հանգամնքը ունենալ սկսած են վերջերս: Որչափ ող այդ օտար բառով հասկցուին Ամերիկեան, Լատին, Կաթոլիկ և Գերմանական հաստատութիւններ, միջավայրին մօտէն տեղեակ եղողի մը համար հանելուկ մը պիտի չըլլայ գանելը թէ այդ օտար բառը միայն և ուղղակի ամերիկեան հաստատութիւններու կ'նայի, ընդարձակ հաստատութիւններ, որոնք Եփրատ Գոլէճ անունով կ'ձանցուին: Ուրիշ օտար հաստատութիւններ զրեթէ անուանական բաներ են ամրօրէն կառչած բրոբականտայի գաղափարին, աննշան դրամագլուխներով, զորոնք անկարելի է բաղդատութեան անգամ դնել Եփրատ Գոլէճին հետ: Պարտականութիւն ունիմ ըսել հոս որ այդ Գոլէճը, որ 1880 էն ի վեր ամեն տարի շրջանաւարտներ հասուցած է, մինչև հիմա երբեք լուրջ ուսումնասիրութեան առարկայ մը դարձած չէ մեր մամուլին մէջ, բայց երբեմնական վիրաւորիչ ու սլաքաւոր ակնարկներէ, որոնք բնաւ աղջեցութիւն մը չեն կրցած ունենալ վարիչ մարմիններու ոչ ծրագրին ու ոչ ալ ուղղութեան վրայ:

Ու քանի որ մնզի համար ստուերի և անշրջութեան մէջ թաղուած բան մը եղած է հիմա եփրատ Գոլէն, անարժէք ու ապարդիւն պիսի չըլլայ կարծեմ, եթէ քանի մը խոշոր գիծերով այդ հաստատութեան անցեալն երեւան բերեմ, անցեալ մը որ հակառակ իր կարգ մը թերիներուն, որոնք ամէն կոյս հսղի վրայ նոր սկսող նմանօրինակ ձեռնարկներ է անբաժան են կրնայ ըսուիլ—հակառակ օսար տիտղոսին, իր պատուական գերը ունեցած է այդ տեղին վրայ ու չըջանակներուն մէջ, գրեթէ ձրի կրթութիւն բաշխելով իր հաղարաւոր սաներուն և ատելէ աւելի, մրցումի ոգին արթնցնելով տեղաբնակ Հայերուն մէջ, ու զանոնք մղելով իրենց համեստուկ ածուն մշակելու, որմէ ծլած մէկ քանի վարդեր այսօր մեր աղքատիկ գրականութեան անշուք պարտէղը կ'ըռուրաւէտեն: Թէ վարժարանին գոլէճ անուանումը 1876 թուականին է առաջին անգամ, սակայն բուն վարժարան յիսուն վաթսուն տարուան պատկանուիլի հնութիւն մը ունի, այսինքն ամենիկնան միսիօնարներուն Խորքերդի՝ մէջ հաստատուելէն կ'ակսի, սկիզբի տարիներուն նորատակ ունենալով իրեն բնիկ քարողիչներ պատրաստելը բողոքականութեան տարածումին համար 20—24 տարի առաջ գոլէճը կ'սկսի զուա կրթական հաստատութիւն մը նկատուիլ: Աստուածաբանական վարժարանը անջատ բան մը կ'ըլլայ անկէ: ուղղամտութիւնը պարտք կ'դնէ ըսել թէ հնն կրօնական նկատումներէ բոլորովին զերծ կրթութիւն մը ստացած են բոլոր անոնք, որ վերջին քառորդ դարու շրջանին տոիթ ունեցած են աշակերտելու այդ գպրոցին: Անձնանմինելի դրամագուխը 1890ին կ'համար մօտաւորտպէս 30,000 լիրայի, ամրողովին հանգանակուած բիւրից ողբացեալ զոլէճին հիմնագիր Նախագահ Տօքթ: Հուիլըրի ձեռքով: Այդ զրամին տոկոսը կ'գործածուի իր նպատակին համար, որ է կրթութիւն և ուսում տալ ամէնուն, առանց դաւանանքի խորութեան: Մատուկարարութիւն այնպէս կարգադրուած է որ տարեկան ամէնէն չատ 8—10 ոսկի ծախսելով տղայ մը կրնայ կերակրուիլ, կրթուիլ զպրոցական ամէն պիտոյքը հոգալով միասին: Աղքատիկ տղոց համար մասնաւոր գիւրութիւններ կ'ընծայուին, գոլէճին մէջ մասնաւոր զործեր կան, օրինակի համար զանգակ զարնել, աւելի, ծրագները վասիլ, ևն.ևն. որոնց փոխարէն գալլոցը մասնաւոր վարձք մը կ'վճարէ: Յաւաջառում խոսացող տղոց, որ չեն կրնար վճարել իրենց տարեթոշակը, մուրհակով փոխաւութիւններ կ'ըլլան, վերջապէս գոյութիւն ունին այն ամէն զիւրութիւնները, որ կրնան քաջալերել աղքատիկ մասնուիները մղել իրենց ապագայ կեանքը

ամուր հիմներու վրայ դնելու ես ինքս օգտուած եմ այդ զիւրութիւններէն, և ապերախտութիւն պիտի ըլլար, եթէ տարիներ վերջը մոռացկոտ ըլլայի պարտականութեանս մէջ այդ օրհնեալ հաստատութեան հանդէպի Ատոնք են որ կ'զիւրացնեն Գոլէճին մուտքը նոյն իսկ ծայրաստիճան կարօտ ծնողաց զաւակներու ու, երկուու ուսանողներ, որովհետեւ Գոլէճը երկուու ծիւզեր ունի, կ'վիստան ամէն կողմէ, Մալաթիայէն, Արարեկիրէն, Ալնէն, Տիարպէքիրէն, Ֆարգինէն ու նոյն իսկ Ռուսիայէն:

* *

Գալով ուսմանց ծրագրին, անիկ վար չի մնար նմանօրինակ Ամերիկեան ու Եւրոպական հաստատութիւններու ծրագրէն, բարձրագոյն ուսումներէն, որոնք կ'աւանդութին ուսուցչական ընտրելագոյն կաճառէ մը: (Աւելցնել պարտիմ թէ ուսուցչական մարմիննին համար ըսուածները կ'պատկանին դրեթէ տասը տարի առաջուան շրջանին, որովհետեւ կ'լսիմ թէ այսօր բացակայէ անկիէ ու հեռաւոր օտարութեան մէջ կ'գանուի կարողագոյն մնի և անմոռանալի ուսուցչապես Բրօֆ. Մելքոն, բացակայ են Բրօֆ. Կարապետեան, Եղիլեան, Պէհնէիան, Հիներէն կ'մնան Բրօֆ. Թէնէքէճեան և Նահիկեան, քսանամեաց շրջանի ուսանողութեան էն սիրելի այդ երկուքը:

Եփրատ Գոլէճ շարունակ իր սաներէն ընտրած է ուսուցիչները, որոնցմէ ոմանք յատկապէս Ամերիկա գացած են կատարելագործելու համար իրենց մասնաճիւղը:

Ասոնք մանրամասնութիւններ են աւելի կամ նուազ կարեսր, զորոնք սակայն անհրաժեշտ դատեցինք մէջ բերն պարզելու համար Եփրատ Գոլէճը իր այսօրուան վիճակին մէջ: Գոլէճի շէնքը ունի իր մանկապարտէզը, մանկարանը (այս բառէն չի լրացիք), կրթարանը ու վարժարանը իրեն կից շէնքերու մէջ իր նախապարաստական ծիւզ: Սակայն այդ չափով չի լրանար, Խարբերդի դաշտին մէջ ու շրջականներուն մէջ 70—80 դպրոցներ կան, որոնք իրենց ծրագիրը յարմարցուցած են քիչ թէ չատ Գոլէճի նախապարաստական կարգերու դասընթացքին վրայ: Գոլէճի ուսանողներ կամ աւարտականներ կ'դասախունն այդ դպրոցներու մէջ ու կարելի է ըսել թէ ադ դպրոցները կ'ամբողջացնեն Գոլէճին պատրաստական ծիւզը:

Ոմանք հոս կարելի է առարկեն թէ ասոնք բոլորը յարանու անական դպրոցներ են, Պօրտէն աւելի կամ նուազ օգնուած: Այդ առարկութիւնները լուրջ քննութեան առջև հիմ չունին, որովհետեւ վերջին տարիներու մէջ Պօրտը շարունակապէս պակսեցած է իր օգնութիւնը և միսիոնարութիւնը հասկնա-

լով սխալ ձամբան, իր ուժը տուած է կրթական գործին, դաւանական խտրութիւններէ և նկատումներէ աւելիք բարձր զաղափարական մը, որ միակ ու մնայուն և յաւերժական երախտագիտութեան արժանի բարիքը պիտի ըլլայ միսիոնարութեան:

* *

Այս մերիններէն անտես մնացած ու անշուկ ընթացքով հսկայական կազմակերպութիւն մ'առած հաստատութեան դէմ մրցակից ըլլալու պիտի երթայ Սանասարեան Վարժարան: Առաջին աննպաստ պայմանը Սանասարեանի համար ընտրուած վայրն է, Սորսորի վանքը, որ ամեն բանէ առաջ վանական դիրք մը ունի, զրեթէ լերի լըուր մը քաղաքէն երեք ժամու հեռաւորութեամբ, հետեարար տեղին վրայ որ և է ցօրեկօթիկ աշակերտ պիտի չկը այ ունինալ ինչ որ նշանակելի, ինչ որ նկատելի կէտ մըն է ուշադրութեան արժանի:

Երկրորդ խնդիր մը, որ ոչ նուազ կենսական է, Սանասարեանի միտյն արական սեսին յատուկ դպրոց մը ըլլալն է, քանի որ Եփրատ Գոլէճ իգական ճիւղն ալ ունի, այսինքն մայրերու կրթութիւնը հայրերու կրթութեան հետ համընթաց պէտք է ըլլայի սկզբունքը ընդունուած է:

Երրորդ խնդիր մը զիշերօթիկներու թոշակի խնդիրն է: Սանասարեան եթէ շարունակէ պահանջնելը 20—24 լիրա տարեկան, երբէք պիտէ չկրնայ մրցիլ հաստատութեան մը. հետ որ 8—10 լիրայով կ'բաւականանայ ու անսահման դիւրութիւններ կուտայ աղքատիկ մանկութեան: Զուտ տոհմային հաստատութեան մը անունին համայքը բաւական չէ երբէք իրեն քաշելու ուսանող մանկութիւնը, որ նիւթական աննպաստ պարագաներու բերումով ամէն բանէ առաջ հացի գժուարին խնդիրը լուծելու ստիպուած է:

Չորրորդ խնդիրը ծրագրի խնդիրն է: Խարբերդի դաշտին մէջ Երոպական լեզուներէն ամենէն աւելի անզլիներէնը ունի այսօր առաջնութիւնը, գաղթականութեան ծնունդ անհրաժեշտ պէտք մը, ինչ որ մինչև հիմա Սանասարեանի ուսմանց մէջ տիրող զիրք մը չէր գրաւեր: Այդ խնդրին մէջ Եփրատ Գոլէճ անուրանալի է թէ շարունակ առաջնութիւնը պիտի ունենայ: Առաւելութիւն մըն է Սանասարեանի արհեստական ճիւղը, սակայն անդական հողագործ ժողովուրդին համար մազի չափ արժէք պիտի չունենան ոչ կողղարարութիւնը, ոչ երկաթակոծութիւնը ու ոչ ալ ջութակահարութիւնը: Պէտք չիկայ ըսեւու թէ վերջինը մանաւանդ աւելի աննպաստ տպաւորութիւն

պիտի թողու համայնքի մը համար, որ գեղարուեստի այդ ճիւղէն այնչափ մը բան կ'հասկնայ, որչափ փիզը վալս մը դառնալէն: Հողագործական օրինաւոր ճիւղի մը յաւելումը անհրաժեշտ կ'նկատենք, որովհետեւ այդ միայն իրապէս օդոտակար կրնայ ըլլալ ժողովուրդին:

Հինգերորդ ու վերջին խնդիր, Եփրատ Գոլէճի եօթանասուն ութսուն մանր ճիւղերուն դէմ, որ հաստատուած են չորս կողմի գիւղերուն ու քաղաքներուն մէջ, Սանասարեան հիմնապէս մրցիլ կարենալու համար պէտք ունի մասնաւոր օգնութեան, առանց որուն կրնանք հաստատապէս ըսել թէ Սանասարեան մասնակի, շատ մասնակի օգտակարութիւն մը կրնայ ունենալ, ինք իր մ'ջ ամփախուած գրեթէ վանական հաստատութեան մը օգուտը, որ բաղդատամբ խոշոր դրամագլուխին շարունակ քննադատելի պիտի մնայ իրաւամբ:

Թլկատինցիի վարժարանը Խարբերդի մէջ, Զարդարեանինը Մէզրէի մէջ կրնան օգտակարապէս Սանասարեանի նախապատրաստականին տեղը բռնել, սակայն այդ երկու դպրոցներն ալ իրենց ծրագիրը Սանասարեանին ծրագրին յարմարցնելու համար զրամի պէտք պիտի ունենան, արդեօք Սանասարեանի վարչութիւնն իր զրամէն մաս մը օկնութիւն պիտի տայ այդ երկու դպրոցներուն:

Այս տողերը գրելով մեր նպատակն միայն իրաց կացութիւնն մատնանիշ ընել է իրենց բնական վիճակին մէջ: Մեր կողմէ որ և է հետեւութիւն, եղրակացութիւն հանելը աւելորդ կ'գտանք թողլով որ վարիչ մարմիններն իրենք մտածեն, որ և է վերջնական որուշումի յանգելէ առաջ:

Մենք չենք զիջանիր խորհելու անդամ թէ Սանասարեանի մինչև այսօրուան ուղղութիւնը խստիւ քննադատողներ անձնական զգուծ նկատումներու համար զրիչ շարժած ըլլան: Բիւզանդիոնի բոլոր զրածները և աւելի ալ հաստատեցին Ծաղիկ, Մանզումի Էֆեկար և Սուրբանդակ, հետեւաբար ստիպուած ենք հաւատալ թէ Սանասարեան կրնար աւելի նպատակայարմար ուղղութեամբ իր պատկառելի զրամագլուխին համաձայն արդիւնքներ տալ, թէս քսանամեայ շրջանին տնտեսական աննպաստ զարագաները թեթև շրմնշանք մը կարենան ապահովել այդ դպրոցին անմիջական վարիչներուն համար: Թէ տեղափոխութիւնը ինչ աստիճան պիտի կրնայ դարմանել այդ անցեալի անգործութիւնը, ինդիք մ'է զոր ապագան միայն կրնայ լուծել:

Սխալ հասկացողութիւններու առիթ չի տալու համար, կրնանք յայտարարել միայն թէ Եփրատ Գոլէճ այդ տեղա-

փոխութիւնը երբէք պիտի չնկատէ իբր իր կրթական գործունէ-ութեան շրջանին մէջ ոտնձգութիւն մը, տեղը այնչափ ընդարձակ է որ Սանասարեանի Խարբերդ փոխադրութիւնը պիտի ողջունուի անկեղծ ու սրտազին համակրանքով ու երկու հաստատութիւնները պիտի ըլլան ոչ թէ հակառակորդ, այլ ազնիւ մրցակիցներ իրարու, ու կրթութեան բարեկամներ մօտէն թէ հեռուէն հրճուանքով պիտի դիտեն աստիճանական իրադործումը ազնիւ ու արժանաւոր քաղաքացիներ պատրաստելու նպատակին, որ նոյնն է Եփրատ Գոլէճի ու Սանասարեանի համար հաւասարապէս:

Սանասարեան Վարժարանի իննամակալութիւնը գումարուեցաւ երէկ առաւօտ Ղալաթիոյ Խորհրդարանը, նախագահութեամբ Ա. Պատրիարք Հօրի Ներկայ էին Խնամակալութեան վեց անդամներն ամրողութիւնն, Վահամ. Տեարք Գարրիէլ էֆ. Նորատունիեան, Արքի էֆ. Ռւնձնան, Պատրիկ էֆ. Կիւլպէնիեան, Գէորգ էֆ. Կիւմիւչէրտան, Գէորգ էֆ. Սալանեան և Վահան էֆ. Ասլանեան և Վահան էֆ. Էսարեն: Սոյն նստին ներկայ դտնուեցաւ նաև Սանասարեանի Վարժարանի Տեսուչներէն Գէորգ էֆ. Արուլեան, որ վարժարանը Խարբերդ փոխադրելու անպատճեութեանց վրայ իր կարծիքներն յայտնեց: Հաւա թէ իրենք պատրաստ են ծառայել ուր որ կոչուին երթալ, նոր և վերջնական չէնքին համար պատրաստուած յատակագիծն ալ շատ լաւ է, որովհետեւ իրենք հիմա կ'նեղուին տեղւոյ համար, բայց իրենց պարտքն է յիշեցնել թէ զանազան պատճառներով՝ փոխադրութիւնը կարծուածին չափ դիւրին գործ մը չէ: Կարնոյ ցորեկօթիկ 60 աշակերտներէն պիտի զրկուին, զի չի յուսացուիր որ Խարբերդ քաղաքէն դուրս տեղ մը ցորեկօթիկ կարենան ունենալ Եւ Խարբերդ երթալով նոր դիշերօթիկ չպիտի չահին: Վերջերս իրենց գիշերօթիկներուն պակախն ոչ թէ Կարնոյ դիրքին պատճառաւ էր այլ ծնողաց առետրական կամ դրամական անձկութեան բերմամբ: Փոխադրութեան անմիջական ծախըն ալ 1,000 լիրայէն պակաս պիտի չըլլայ, զոր Խնամակալութիւնն անցուչա դրամագլխին պիտի վճարէ, քանի որ այնքան մինչաքամակ ծախըն մը տարեկան ելմատացոյցին վրայ չի կրնար բարդուիլ: Այս ամէն առարկութիւնները մի առ մի քննեց Վահամ. Գարրիէլ էֆ. Նորատունիեան, որ իր պաշտօնակիցներուն պէս, համոզուած է տեղափոխութեան օգտին՝ իբրի մնալուն կարգադրութիւն: Ի վերջոյ որոշուեցաւ որ ճարտարապետ Մելիտոսեան էֆ. առաջիկայ շաբաթ օրը

մեկնի մայրաքաղաքէս, Սամսոնի ճամբով Խարբերդ երթալու համար, ճամբան քննելով չէնքին համար երկաթ, քար և ատաղձեղէն հայթայթելու պայմանները, և Խարբերդի մէջ ուսումնասիրելով Սորսորի վանքին շրջակացքն ու քաղաքին պայմանները՝ ճարտարապետական տեսակէտով, և բերուելիք տեղեկտգրին վրայ տալ վերջնական որոշումը։ Նաև որոշուեցաւ հարցնել Կարնոյ Գաւառային Վարչութեան թէ վերջնապէս ինչ են իրենց պայմանները, արդի չէնք Սանասարեանց ճեղքը թողելու համար։ Հետեապէս, Սանասարեան Վարժարանին Խարբերդ փոխադրուելուն վրայ վճռական որոշումն երկու ամիսէն առաջ չի կրնար առուիլ։

Խարբերդի, Սեբաստիոյ, Արաբկիրի, Բալուի և Ալինայ Գաւառական Խառն ժողովներն ուրոյն պաշտօնագրեր զրկած են Պատրիարքարան, որոց մէջ, Սանասարեան վարժարանն ի Խարբերդ փոխադրուելուն առաւելութիւնները թուելով թափանձագին կ'իննորեն որ Խնամակալութեան որոշումը զործադրուի, և վարժարանը փոխադրուի Խարբերդ, որմէ իրենց վիճակներն ալ բարոյապէս պիտի օգտուին իրրե Խարբերդի էն մօտաւ որ թեմները։

ԿԵՍԱՐԻՈՅ Ա. ԿԱՐԱՎԵՏ ՎԱՆԻԻ ԺԱՌԱՆԳԱԼՈՐԱԳ ԴՎՐԵՆԸ

Կեսարիոյ Առուջնորդ Տ. Տրդատ եպիսկոպոսը կ'վերաշինէ Ա. Կարավետի մեծ վանքին Վարժարանը, զոր տարուէ տարի կ'ձգտի ներքին գաւառներու համար Դալրեվանքի մը վերածել։

Սրգէն Ա. Կարավետի Վարժարանէն արտադրեց արեղաներ, քահանաներ և ուսուցիչներ իր Վիճակի զանազան թեմերուն համար, և այս զուտ ուսումնական ճիւղէն զատ, Որբանոց Արհեստանոց մ'ալ կ'պահէ լաւ պայմաններու մէջ, առանց բնաւ բեռ ըլլալու Կեղրոնի Նպաստից Սնտուկին վրայ, լոկ տեղային միջոցներով և բարեսէր Կեսարացիներու օգնութեամբ հայթայթելով ամէն պէտքերը։ Այս զոյդ մը կրթական ճեննարկութեանց կատարումն ու պատկումն ըլլալու համար կ'փափռուի Վարժարանի յարմար չէնք մը բարձրացնել, ուր աշակերտներն իրենք զիրենք զերծ զդան վանական կեանքի նիւթական անձուկ պայմաններէն, առատ օդ և լոյս վայելին,

ընդարձակ դաստիաններ և հանգստաւէտ ննջարան ունենան, նաև դրատուն, մատենադարան և ընթերցասրահ։ Այս կերպով կառուցուելիք չէնքն անունով միայն Վանքի մը յարակից պիտի ըլլայ և իրօք, բարձրադիր տեղ մը, քաջողջ, օդասուն միջավայրի մը մէջ կազմուած, իմացական չատ յարմար կեղրոն մը պիտի դառնայ, որ Վանքին հոգեոր և բարոյական հովանաւորութիւնն ու պաշտպանութիւնը պիտի վայելէ, առանց նեղուելու վանական չափաղանց սեղմումներէ և զրկումներէ։

Եր զիրքով կեսարիա սահմանուած է շրջակայ թեմերուն ու քաղաքներուն համար հոգեոր, կրօնական և իմացական յառաջդիմութեան ու զարդացման կեղրոն մ'ըլալու, և Ա. Կարապետ, իր անցեալովը, ինչպէս և արդի հանդամանքներովը, մէկ հատիկ կեղրոնն է այսպիսի շինիչ ազնուացուցիչ զործունէութեան մը կ'լսենք թէ տակաւին 700 լիրայի չափ գումարի մը հ'կարօտի ձեռնակած շինութիւնն ի զլուխ հանսելու համար։ Գիտնալով թէ բարեկեցիկ կեսարացի ազգայիններն որչափ մեծ և արդարացի համարում ունին իրենց արզիւնաւոր Առաջնորդին վրայ, և փորձը ցուցած ըլլալով որ կեսարացիք եկեղեցական, մարդասիրական և կրթական ձեռնարկութիւններու համար գիտեն վեհանձնորէն նպաստել, վստահ ենք որ Ն. Գերապատութիւն այս 700 լիրան դիւրաւ պիտի գտնէ նոյն իսկ իր հայրենակիցներուն մէջ։ Բայց կեսարացիք իրենք միշտ այնքան սիրայօժար սատարած են ուրիշ կեղրուներու, ուրիշ Վիճակներու, ուրիշ տեսակ ազգային-եկեղեցական Հաստատութիւններու դրամական պէտքերուն, որ մինչև իսկ եթէ Տ. Տրդատ Սրբազն դիմում ընէ ոչ-կեսարացիներու, ամէն բարեկեցիկ ազգայիններ ալ անշուշտ ի հարկին պիտի օդնեն Ա. Կարապետի նոր Դպրանոցին շինութեան։

Կեսարացիք, երբէք չեն զլացեր իրենց մասնակցութիւնն հանրային, հոգեոր, կրթական և բարեկործական ձեռնարկութեանց, և փոխագարձաբար, իրաւոնք ունին ակնկալելու որ Հայ ժողովրդի զաւակաց ուրիշ հատուածներն ալ չեն մերժեր իրենց օգնութիւնը, երբ հանրօդուտ ձեռնարկութեան մը համար, ինչպէս այս կեսարիոյ Ա. Կարապետի Դպրանոցին շինութիւնը, դիմում ըլլայ իրենց առատաձեռնութեան։

Վանէն հետեւեալ լուրերը կը գրեն մել Ապրիլ 27 թուով։ —«Անցեալ չարթու Պարսկաստանի Խոյ քաղաքէն հոս եկաւ տեղւոյն գերման միսինարը, Բասթօո Փօրթցըն, հետք բերելով գերման վարժուհի մը, Միս Բաթրօնքի. այս օրիորդը՝ որ բաւական լաւ հայերէն ալ զիտէ, իբրև տեսչուհի պիտի

պաշտօնավարէ տեղւոյս գերմանական երկսեռ որբանոցներուն մէջ, (որը միայած են ամերիկան և անգլիական որբանոցներուն հետ) վոլուսնակ Մը. Բէօսլըրի որուն Պօլիս երթալը ծանուցուած է ժամանակին Վերոյիշեալ զերմանացին երեք չորս օր հոս մնալով նորէն Խոյ վերադարձաւ, ուր ունի 120 Հայ որբերէ բազկացեալ որբանոց մը որուն տեսուն է զերման որբախնամ մարմնոց մը կողմէն Սյու միսիոնարը լուտերական ըլլալով հանդերձ հաշտ աշքով կ'նայի հայադաւանութեան վրայ, և իր միակ դրազմունքը կրթական զործն ըրած ըլլալով, երեք դաւանական խնդիրներ չի շօշափեր, նաև շատ զէմ է գրութենտական սկզբունքին, այնպէս որ ամէն ատեն այս Հայ որբերն առջեն ձգելով՝ զանոնք տեկույն աղջային եկեղեցին կ'տանի անձամբ, ժամերով անոնց հետ հոն կենալով, աղօթելով և հարկ եղած առեն հազորդութիւն առնել աալով որբերուն Եթէ մեր ամերիկան միսիոնարներն ալ այս սկզբունքով վերաբերուած ըլլային սկզբէն, կարծիմ թէ կրթական տեսակէ տով այժմեանէն շատ տւելի օգտակար պիտի ըլլային:

Մայիսի 22-ին Պատրիարքարանի կողմէ հեռագիր մը ուղղուելով Պիլէճիկի Սուածնորդ Տ. Մովսէս եպիսկոպոսի, Խառն Ժողովի կողմէ Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան պատուիրակ անուանուիլը հազորդուեցաւ իրեն: Նաև թագրիր մը զրուեցաւ, զատական նախարարութեան մատուցուելու համար, որով նորընտիր պատուիրակին պաշտօնին վաւերացու կը ինդրուի: Պատրիարքարանը հարկ զատած է փութացնել պատուիրակին պաշտօնի վաւերացման զործողութիւնները, որովհետեւ Կիլիկիայ Կաթող. Տեղապահ Տ. Կիրակոս եպիսկոպոս նոր նամակը մը զրելով կը յայտնէ թէ պէտք է փութով ձեւնարկել ընտրական զործողութիւնց, Պատրիարքարանի պատուիրակին անմիջական առաջումովը:

Ազգ. Պատրիարքարանի կողմէ եղած զեկուցման համեմատ, Պիլէճիկի Սուածնորդ Կէօմրիւքեան Մովսէս եպս. ընդունած ըլլալով Ստանա երթալ, հարկ եղած քագրիրը մատուցուեցաւ Աալիէն, ինդրելով Կիլիկիոյ կաթողիկոսական Ընտրութեան Պատուիրակին պաշտօնն հաստատող թուղթերը:

Իզմիրեանց Գրական Յանձնամոզով որոշած է զրամապէս նպաստել Սրդի Հայերէնի Բառարանի մը յօրինաման: Փոխանակ տարուէ տարի 60-ական ոսկի մրցանակ բաշխելու այնպիսի երկերու որոց ամենքն ալ չեն կրնար նոյն արժէքն ունենալ և մնայուն կարեորաւթիւն մը ներկայացնել Հայ

Գրականութեան կամ Բանասիրութեան համար, Յանձնաժողովը կ'ուզէ տեսական արդիւնք մը յառաջ բերել, Հայ լեզուին ամենամեծ պէտքն հոգալով, որովհետև յայտնի է թէ մեր հիմակուան գրած և խօսած լեզուն իր Բառզիրքը չունի, և աւելի քան կէս դարու հնութիւն ունեցող Առձեռն Բառզիրքը գրաբարի՝ միակ Բառարանն է որով կ'վարուի արդի սերունդը։ Այս կէս դարը, սակայն, մեր իմացական զարգացման համար ամենամեծ կարևորութիւն ունեցաւ։ Այս շրջանին մէջ է որ գիտութիւններն ու արուեստները քիչ շատ մշակուեցան, իրենց յատուկ բասերն և ոճերն ունեցան մեր մէջ, լրագրական և տնտեսագիտական հրապարակազրութիւնն մը հաստատուեցաւ, քաղաքակիրթն որ կեանքի պահանջումներուն համեմատ նոր բառեր և ոճեր հնարելու կամ յարմարեցնելու պէտքն զգալի եղաւ, և մէյ մէկ կերպով գոհացում գտաւ։ Լեզուին բոլոր այս նոր մասը տակաւին դուրս կը մնայ Հայ լեզուի այն Բառզիրքներէն զոր Մխիթարեանք յօրինած են Լեզուները կ'ստեղծուին ու կ'գործածութիւնն առանց Բառարանի, բայց Բառարանով է որ լեզուները կ'կոկուին, կ'յզկուին, և կ'ստանան իրենց վերջնական ճշտաբանութիւնը։ Անցեալ տարի, Մխիթարեանց 200-ամեկին առթիւ, մնք առաջարկեցինք Մխիթարեաններուն որ իրրի լաւագոյն յիշաւակ իրենց այն մեծ յօրելեանին, ձեռնարկին Արդի Հայերէնի Բառարանը շինելու Վենետիկ այս Յորելեանին արժանի մնայուն երկի մը չարտադրեց։ Վիեննա ալ Հ. Տաշեանի Հին Հայերէնի զարգացման պատմութիւնն հրատարակելու միայն կ'զբաղի։ Բայց թերես Արդի Հայերէնի Բառարան մը աւելի աղէկ խմբագրուի Պօլսոյ մէջ, քան ո և է Վանքի մէջ, քանի որ խնդիր է կենդանի լեզուին ճշտութիւնն ի վեր հանել։

Արդ Արդի Հայերէնի Բառարանի յօրինումը յանձնուած է յատուկ Մասնաժողովի որ կազմուած է 12 անձերից նախագահութեամբ Պատրիարք Մաղաքիա արքեպիսկ. Օրմաննեանի։ Անդամներն են, Եղիշէ և պ. Դուրեհան, Գաբրիէլ վրդ. Մէնէվէշեան, Յակոբոս Ճէցիկան, Թովմաս Թէրզեան, Ռէթէս Պէրպէրեան, Յովուշ Եռևութեան, Վահրամ Թորգոմեան, Թաթոս Թէլեան, Յակոբ Գուրգէն, Հրանտ Աւատուր և Բիւզանդ Քէչեան։

Մասնաժողովի աշխատութեան կերպն ու ձեն և հետեւ սկզբունքները թողուած են աշխատողների հմտութեան և դատողութեան։ Սակայն գրական Յանձնաժողովը օգտակար է դատել կանխաւ պարզել ինչ ինչ տեսութիւններ՝ յուսալով աշխատութեան ուղղութիւնը գիւրացնել։

Այդ տեսութեանց կարգէն են.

Յունիս, 1902:

Գաւառաբարբառներէն ընտրանաւ քաղելով ընդհանրացած կամ ընդհանրանալու յարմար բառերն ու ձեերն և ոճերն որոշել:

Ծանօթ բառերէն անորոշ կամ համանշանակ իմաստ ու նեցողներուն յատուկ և որոշ նշանակութիւնները սահմանել:

Հետզհետէ գոյացած կամ յօրինուած առարկայիշ և զործողութեանց լեզուին բնութեան համաձայն կազմուած բառերն ընդունիլ կամ կազմել:

Արդի Հայ լեզուն Եւրոպական սեղմ ճշտաբանութեան շաւդին բերել, առանց լեզուին ճաշակը խանգարելու:

Եթէ նորընտիր Մասնաժողովն յարմար տեսնէ ուրիշ աշխատող անդամներ ալ ունենալ, կարող է առաջարկել Գրական Յանձնաժողովոյն, որպէս զի պաշտօնական գործողութիւնք կատարուին, այլ պարզ աշխատակիցներու մասին իրեն թողուած է մայրաքաղաքիս մէջ և դուրս գտնուող հայադէսներուն զիմել, և հարցումներ և յանձնարարութիւններ ընկլ:

Հանգուցեալ երաժշտագէտ Տիգրան Զուհածեանի գերեզմանին վրայ մահարձան մը կանգնելու համար, իր երկու աշակերտները, Յարութիւն Սինանեան և Սմբատ Քէսէհեան էֆները, երկուքն ալ ծանօթ երաժշտական շրջանակներու մէջ, մտադրած են ծախու հանել անոր գործերէն մէկը. Այդ մտադրութիւնը արդէն իսկ գործնական ճամփու. մը մէջ մտած է: Յարութիւն էֆ. Սինանեան դաշնակի համար կարգադրած է Զուհածեանի «Օլէմբիային ուվէոթիւոը» կողքին պատրաստութիւնը յանձնուած է հայ նկարչի մը, Ստեփան էֆ. Ակայեանի: Վարդենիի ճիւղ մը՝ որ սիւնի մը երկայնքին կը բարձրանայ և որուն քնար մը ագուցուած է, զափնիի ոստի մը հետ կը զդաշնէ էջին ֆօնը՝ որուն վրայ տարածուած թուղթի մը ձախ կողմի կատարին անկիւնը կոր շրջանակի մը մէջ ներկայացուած է Զուհածեան՝ շատ նուրբ ու հածելի գիծերով: Պատկերին ճիշդ քովը կը գտնուի ձօնը՝ «Dèdié à la mémentoire du feu célébre compositeur D. Tchouhadjian». Ասոնցմէ վար կու գայ կտօրին անունը, զրուած շատ գեղեցիկ ու ինքնատիպ զարդարիերով: Զմոննանք ըսելու որ Ստեփան էֆ. Ակայեան, ինքն ալ հիացող մը Զուհածեանի, ձրիապէս պատրաստած է այդ կողքը՝ որուն ամբողջութիւնը կատարեալ գեղարուսնտական գործ մըն է:

Պոլսից հաղորդում են «Frankfurter Zeitoung»-ին. «Մի քանի շաբաթ առաջ հայերի բարեկամ դանեմարկիցիների մի խումբ, բաղկացած պատգամաւորներից, պրօֆէսորներից և հոգեւորականներից, ուղարկել էր Պարիզում հրատարակուող «Pro Armenia» հանդիսի խմբագրութեան հետեւեալ ծանուցումը».

«Մենք կուզենայինք կազմակերպել դաշնակցութիւն տարաբախտ թիւրքահայերին գործնական օգնութիւն ցոյց տալ ցանկացող զանազան ազգերի ներկայացուցիչներից։ Դաշնակցութիւնը պէտք է մի իողմ կենայ քաղաքականութիւնից և ունենայ բացառապէս մարդասիրական նպատակ։ Այդ մտքի իրագործման համար միանգամայն նպատակայարմար կը լինէր հըրաւափրել Պարիզում կամ Բրիսոսէլում զանազան երկրների պատգամաւորներից համաժողով, որի վրայ դնել՝ օգնութիւն հասցընող միջազգային կօմիտէի կազմակերպումը։ Այդպիսի կօմիտէին դժուար չեր լինի ազգել նաև ամբողջ եւրոպական մամուլի վրայ, գէթ յանձին այդ մամուլի ամենազդեցիկ օրգանների, և այդպիսով գրաւել հասարակական ուշադրութիւնը դէպի թիւրքահայերի վիճակը։

«Հայերին օգնող միջազգային կօմիտէի գաղափարը, կօնդնի մի քանի թերթերի ասելով, արդէն կարողացել է ստանալ աւելի շօշափելի ձեւեր, և զանեմարկցի մարդասէրների ծրագրած համաժողովի գործարումը շուտով կը կայանայ, երեւի Բրիսոսէլում։ «Times»-ի տուած տեղեկութիւնների համաձայն Անդլիայում դանեմարկական նախաձեռնութիւնը գտել է ազգեցիկ անձանց մէջ լայն համակրութիւն»։

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ 8

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԹԵՇՐԱՆԻ ՄԵՋ

Անշուշտ այսօր Թէհրանի հայութինը քիչ է, բայց իրեւրու և գէպքերու լերումով հետղնետէ բազմանալու է:

Վաճառականութեան, մանաւանդ քաղաքական կեանքի իրեւ կեգրոն, Թէհրանը իրեն քաշելու վրայ է Պարսկաստանի միւս քաղաքներու և գիւղերու հայ ազգամնակութիւնը: Օր մը պիտի դայ, որ Թէհրանը պիտի դառնայ բազմահայ քաղաքներէ մէկը Պարսկաստանում: Եւ յետոյ, կարգ մը ուրիշ նկատումներով ալ Թէհրանը պէտք է մեր ուշազրութեան առարկան դառնայ. Թէհրանը իրեւ կառավարութեան կեգրոն, ապահով է ու անձեռնմխելի:

Արդ, չատ նպատակայարմար ու խելացի պիտի ըլլոր հիմակուընէ խորհել մօտաւոր ապագայի պահանջներուն և Թէհրանի մէջ կաղմակերպել կրթութեան դործը: Բայց այս նպատակի իրադորժումին անհրաժեշտ է որ օգնէ արտասահմանի Հայը:

Արդէն Թէհրանցի Հայը հետղնետէ կը սկսի ըմբռնել իր կատարելիք գերի լրջութիւնը, բայց եթէ, տակաւին, իր կըրթական դործին չէ տուած՝ լարուած ժամացոյցի մը կանոնաւորութիւնը, պատճառն այն է որ, նախ ինչպէս ըստ՝ նիւթական միջոցները սահմանափակ են, երկրորդ՝ ուսումնարաններու մասին իր ունեցած սէրը տւելի բնազգական է, քան գիտակցական, այսինքն թէ դեռ ևս չէ ըմբռնած զարգացումի բոլոր բովանդակ կարեւորութիւնը:

Պարսկաստանցիները փորձով զիտեն թէ իրենց երկիրը այն չէ ինչ որ էր ասկէց 10 տարի առաջ: Եւրոպացիներու՝ Պարսկաստանի մէջ ներկայութիւնը՝ այսօր կեանքը, կեանքի

Կոիւը—աւելի դժնգակ, աւելի տաժանելի դարձուցած է։ Հայեր՝ իրենց դիրքը պահելու համար պէտք է որ, եթէ ոչ եւրոպացիներէն աւելի, գոնէ եւրոպացիներուն չափ պատրաստուած ըլլան։ Եւրոպացին եթէ անխելք ալ ըլլայ, իր պատկանած տէրութեան գործօն պաշպանութիւնը իրեն բաւական է մրցումին մէջ չընկճուելու համար։ Մեր միակ պաշտպանութիւնը պիտի ըլլայ մեր արժանիքը, մեր խելքը։ Ու այդ խելքը երկինքէն չիջներ։ այդ խելքը պիտի տան մեզի մեր կրթական հաստատութիւնները, մեր գլորոցները։

Այդ ամենից յետոյ ծանօթայնենք կրթական գործի արդի գրութեան հետ թէհրանի մէջ։

Արդ թէհանի հայոց տղայոց դպրոցը ունի 5 բաժանմունք, այսինքն երեք պատրաստական և երկու դասարան։ Պատրաստական Ա. բաժանմունքը ունի 10 աշակերտ։ Բ. բաժանմունքը 13 աշակերտ։ Գ. բաժանմունքը 12 աշակերտ։ Ա. դասատանը 12 աշակերտ։ Բ. դասարանը 4 աշակերտ։

Աղջկանց վարժարաննը բաղկացած է 4 բաժանմունք։ Ա.-ը՝ ունի 11 աշակերտուհի, Բ.-ը՝ 8-ը, Գ.-ը՝ 4, Դ.-ը՝ նոյնպէս 4 աշակերտուհի։ Ընդամենը ունինք 76 երկսեռ աշակերտ։

Այս երկու դպրոցներու ուսուցչական խումբը կազմուած է 5 հոգիէ, որոնց մէկը ուսուցչուհի, Յ.-ը՝ 8-ը, Գ.-ը՝ 4, Դ.-ը՝ նոյնպէս 4 աշակերտուհի։ Ընդամենը ունինք 76 երկսեռ աշակերտ։

Ահաւասիկ այս է պատճառը որ 76 աշակերտ զետեղուած են չորս դասարաններու մէջ։ տղայոց Ա. և Բ. բաժանմունքը միասին, Գ. և Դ.-ը միասին, իսկ Ե.-ը՝ ջոկ։ Աղջկիներու չորս բաժանմունքն ալ մէկ դասատան մէջ՝ օրիորդին հսկողութեան տակ։

Այժմ քննենք ուսումնարանի նիւթական դրութիւնը։

Հայկաղեան վարժարանը՝ տարեկան ծախքը ունի մօտ 1700 թուման, որուն 1350-ը ուսուցիչներու և ուսուցչուհու ոոճիկը 200 թուման՝ ծառաներու վարձք և հաստատութեան պահպանումին և այլեալլ պղտիկ նորոգութիւններու ծախք։ Իսկ մնացած 150 թումանը... Այս գումարին ծախուած տեղը գոտնողին մրցանակ մը տալ կարծէ շիտակը։ Ինչի՞ կը կարծէք որ ծախսուի 150 թուման, ամէն տարի։ Ուսուցիչներու ճանապարհածախունն Երիտասարդ մը վերջերս ինձի կըսէր թէ՝ իր գպրոցական կեանքին մէջ՝ 26 ուսուցիչներու հանդիպած է։ 26. ոչ աւելի, ոչ պակաս։ Որունն է սակայն յանցանքը։ Երկու կողմին ալ՝ թէ թէհրամցիներուն և թէ ուսուցիչներուն։ Թէհրանը՝ աշխարհէ կտրուած տեղ մըն է գրեթէ. անոնք որ կարող

են իսկապէս օդտակար ըլլալ՝ չեն գար Թէհրան. եսասիրութիւնն ու վայելքի տենչը այնքան բռնաւոր են մեր քիչ շատ զարգացումի երես տեսած երիտասարդութեան մէջ, որ հրաշքի պէս բան մը պիտի ըլլար, եթէ անոնք յանձնառու ըլլային գալ Պարսկաստան: Անոնց մէջ շատերը կը նախընտրեն ծառայողներ ըլլալ այս կամ այն դրամատիրոջ մօտ, քան թէ գաղափարի զինուորներ:

Իսկ Պարսկաստան կը խուժեն՝ ուսուցչութեան պաշտօնով՝ բոլոր անոնք որ ամէն արհեստ փորձած ու չեն յաշողած, այսինքն բոլոր մաքով ու սրտով հաշմուածները: Այս իրողութեան մէջ պէտք է փնտոել պարսկահայերու կրթական գործի կաղութեանց պատճառը: Իմ խօսքս մասնաւորաբար Թէհրանի մասին է, որովհետեւ Թաւրիզը արդէն իր ճամբան գտած է ու կրնայ Պարսկաստանի ուրիշ քաղաքներուն օրինակ հանդիսանալ:

1700 թուման տարեկան ծախքին դիմաց Հայկազեան վարժարանը ունի միայն 700 թուման հաստատ հասոյթ: 160 թուման ալ կառավարական նպաստ՝ որը կարելի է նոյնպէս հաստատ եկամուտ համարել, եթէ գանձումը կանոնաւորապէս կատարուի:

Ինչպէս կը տեսնէք ուսումնարանի տարեկան ծախքի գումարին հազիւ կէսը ապահովուած է: Մնացած կէսը: Հանգանակութիւններով, ներկայացումներով, երեկոյթներով է որ ձեռք կը բերուի: Ու այն ալ որքան նեղութեամբ ու չարչարանքներով: Ամէն տարի հանգանակութիւնն կայ, այսինքն ամէն տարի ուսումնարանը մուրալու կելլէ:

Նիւթական այս անապահով գրութիւնը բնականաբար հզօրապէս ազդած է ուսումնական վիճակին վրայ: Եթէ Թէհրանի ուսուցչական լաւ խումբ մը չէ ունեցած, պատճառն այն է որ չէ կրցած լաւ վճարել:

Մեր ազգային վարժարանները ընդհանրապէս կը գտնուին եկեղեցիներու կից. ու այս վերջինները իրենց հասոյթէն մաս մը կը յատկացնեն ուսումնարաններու: Թեհրանի երկսեռ վարժարանը այդ առաւելութենէն ալ զրկուած է, որովհետեւ եկեղեցիները հազիւ իրենց կը բաւեն:

Միակ ճար մը կայ, միակ դարման մը: Պէտք է որ միր պարտաճանաչ, իրենց ցեղի ձայնին առջեւ խուլ չը մնացող հարուստները օգնութեան հասնեն թէհրանցիններուն: Օգնութիւնը անհրաժեշտ եւ ստիպողական է մանաւանդ անոր համար որ Թէհրանցինները քիչ ժամանակէն պիտի մտնեն նոր ու ծանր զոհողութիւններու ճամբուն մէջ:

Առաջիկայ սեպտեմբերի սկիզբէն Թէհրանը պիտի ունենայ ազգային երկրորդ երկսեռ գպրոց մը: Հասանապատ թաղի վարժարանը՝ որ կիսաւարտ մնացած էր երկար ժամանակէ ի վեր, մինչև սեպտեմբեր պատրաստ պիտի ըլլայ. շինութիւնները յառաջ կը տարուին: Ճանապարհի հոռաւորութեան պատճառաւ, ահագին քանակութեամբ ծնողներ իրենց զաւակները կուղարկն օտար վարժարաններ: Միայն բողոքական միսիօնարներու քով 150-ի չափ աշակերտ և աշակերտուհի կայ, թիւ մը՝ որ Թէհրանի հայ աշակերտներու գումարին կէմն է, եթէ ոչ աւելի:

Դժբախտաբար, կաթոլիկ կրօնաւորները իրենց հակամարդկային, այլանդակ դաստիարակութեամբ, խալ բողոքականները իրենց կատաղի Աստուածաշնչամոլութեամբ, իրենց յանձնուած ուղեղներու դահիճը կըլլան: Եթէ օտար վարժարանը լաւ ըլլար, վրդովելու ոչ մի պատճառ, անշուշտ, չեինք ունենալ. մննք այն աղղասէրներէն չննք, որոնք կըսեն. «մեր վատը օտարի լաւէն նախամեծար է»...

Այս աղէտքին առջնւն առնելու համար է, որ Թէհրանյիները Այլատեան եպիսկոպոսի հետ համախորհուրդ վճռած են Հասանապատի գպրոցը բանալ առաջիկայ գպրոցական տարեշրջանին: Բայց վախ կայ որ այդ վճիռը մնայ վճիռ առանց իրականութեան ճամբուն մէջ մտնելու: Որովհետեւ զրամը կը պակսի. Հայկազեան ուսումնարանի տարեկան ծախքը, ինչպէս փաստերով տեսանք, ահագին զոհողութիւններով կը ճարուի. ինչ պէտք է ընէ թէհրանյին նթէ նոր գպրոց մըն ալ ունենայ իր թեւերուն վրայ: Միջին հաշուով տարեկան 3000 (6000 ոռուբի) թուման հարկաւոր պիտի ըլլայ. երկու գպրոցներու կառավարումին համար: Խնամակալուհիներու վերակազմուելուն գլխաւոր պատճառ այս էր. օգնել ամէն կերպով կրթական գործին որը կը մտնէ նիւթապէս աւելի դժուար շրջանի մը մէջ: Բայց որովհետեւ տիկինները պիտի դիմնն զրեթէ մի և նոյն քսակներու բարեյօժարութեան, ստիպողաբար իրենց օժանդակութիւնը պիտի ըլլայ սահմանափակ: Այս հանգամանքէն դրդուած՝ խնամակալուհիները կը խորհեն դիմում ընել թէհրանէն գուրս գտնուող հայ հարուստներու օգնութեան: Գաղափարը քաջալերութեան արժանի է. միայն որ պարսկահայերու կրթական գործին ընդհ. կազմակերպութիւնը կատարուած իրողութիւն մը գառնայ:

Եւ այնպէս կը կարծեմ թէ օժանդակելու բարի կամք ունեցողները վստահութեամբ պիտի յանձնեն իրենց նուէրները խնամակալուհիներուն որ պաշտօնական մարմին մը կը ներկայ-

ացնեն և հետեւաբար չը պիտի թերանան իրենց պարտականութիւններու, ինչպէս իրենց իրաւունքներու ճշգրիտ գործադրութեան մէջ:

Թաւրիզը և Նոր-Զուղան ունեցան իրենց օդնողները. պարսկահայ այս երկու կեղրոններու մէջ դպրոցական գործը բաւական ամուր հիմներու վրայ դրուած է: Այժմ ուշադրութիւնները կը դառնան դէպի գիւղական համայնքները զորս պէտք է օժտել նախնական կանոնաւոր դպրոցներով: Բայց չը պէտք է մոռանալ որ մայրաքաղաքն էլ կայ, որ նախնական կանոնաւոր վարժարանէ զուրկ է:

ՏԻԳՐԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՑԻՑ

ՄԵՂՈՒՆԵՐՈՒԿԵԱՆ ՔԵԱՆ ՔԵՆ

Մեղուներն, այդ անխոնջ, աշխոյժ և թեթեաչարժ օգային գործաւորուհիներն, որք արկին հետ զարթնելով ծաղիկէ ծողիկ կըթռչախն անուշահամ մեղրի հիւթերն հաւաքնելու համար, ստեղծագործութեան առաջին օրերէն ի վեր գրգոած են մարդոց հետաքրքրութիւնն և բանաստեղծներու ներչնչումները: Բայց այս պարզ հիւցումն ոչինչ կ'արժէ բաղդատմամբ այն խորին զարմացմանն, զոր մարդ կ'ունենայ, երբ կ'ուսումնասիրէ մեղուներու կեանքը, բարքը, քաղաքական կազմակերպութիւնը և առ հասարակ փեթակի մը չխութեան հրաշալի մեթոդը: Այն ատէնն է արդարե, որ մարդ կ'ապչի տեսնելով թէ այդ անբան միջատներն արդէն իրականացուցած են ընկերական այն նախանձելի վիճակին, որոնց մարդկային սեռն յաւիտեան իսկ չպիտի հասնի թերեւ:

Փեթակն այն միակ յարկն, այն միակ քաղաքն է, ուր կ'իշխն խաղաղութիւնն ու աշխատութիւնը, կարգապահութիւնն ու անձնուիրութիւնը: Փեթակն այն միակ վայրն է, ուր հանրային շահի հոգն և անհատական անձնագուհութեան գաղփարներն են միակ առաջնորդները: Ընդհանուրի երջանկութեան հոգածութիւնն հոն ծնունդ տուած է անտրտունջ յոդնութեան, աշխատութեան կանոնաւոր բաժանման և զինուորական խիստ կարգապահութեան: Այնտեղ մէն մի անհատ կ'աշխատի միայն համայնքի երջանկութեան ու բարգաւաճութեանն համար:

Ահա այս տիպար հաստատութիւնն է, զոր երազած են, ու պիտի երազեն, աւանդութեան շատ դտրեր—պետական վարիչները, օրէնսդրական ժողովներն ու վիլխովիայական կաճառները: Այդ կեանքը միշտ իւթօփի մը, պատիր յնորք մը պիտի մնայ մարդկանց համար:

Ամէն դարերու և ամէն երկիրներու մէջ ալ մեղուներն երգուած են բանաստեղծներէն, որք մասնաւոր հաճոյք մը կը զդան կարծես զիրենք անոնց հետ բազզատելէ. բանաստեղծն ալ անօր պէս թեթևաշարժ է և գաղափարէ մը ուրիշ գաղափարի մը, տեսարանէ մ' ուրիշ տեսարան մը կը վազվէ... Մեր լեզուն ալ իր ամենազեղեցիկ ածականներն անոնցմով հիւսած է—մեղրածորան լեզու, մեղուաշան աշխատութիւն, և կեանքի ամենազեղեղիկ ամիսն ամէն լեզուներու մէջ ալ մեղրալուսին կըկոչուի:

* *

Բայց ինչ որ կրցած են երեակայել ամենահանճարեղ բանաստեղծներն իսկ, ոչինչ կ'արժէ իրականութեանն հանդէպ. բնագէտի մեթոդական ուսումնասիրութեան կամ մեղուարոյժի համբերատար զիտողութեանց պէտք է զիմել ճանչնալու համար մեղուներու կեանքին ամենահրաշալի զաղտնիքները. մարդ կըշփոթի, կ'ապչի և մինչև իսկ կ'ամէնայ այդչափ ստորին և խեղճ անամնիկի մը քով այդչափ հանճար ու արուեստ նշմարելով:

Մանենք նախ անոնց տունը.—բնակիչներն իրենք են որ շինած են զայն, իրենք են անոր իմաստուն ճարտարապետները. երեսուն դարներէ ի վեր իրար յաջորդող մարդոց հաւաքական զիտութիւնն երբէք արտադրած չէ զլուի գործոց մը, որ հաւասարի մեր գիւղերու պարզ փեթակին: Այստեղ հրաշալի կերպով զետեղուած են փողոցները, քարուղիները, պողոտաները, պաշարի մթերանոցները և թշնամիի յարձակման դէմ պարսպարող բերդերն ու մարտկոցները:

Փեթակի մը շինութեան ներկայ ըլլալ պէտք է գնահատելու համար մեղուներու աշխատութիւնն, արուեստն և մեթոդաւոր ձշգրտութիւնը: Տեղն որոշուածին պէս աշխատութիւնը կըսկսի. մէկ քանի յառաջներացներ կըտարածուին շրջականները քննելու համար բուսականութիւնն և դանելու համար այն տեղերն, ուր հունձքը լաւ պէտք է ըլլայ: Մեկնելէ յառաջ անոնք լաւ մը կ'ուսումնասիրեն շրջականներն և այսուհետո կըթուչին իրենց թեսերու ամբողջ ոյժովը—իբր 200 քիլոմետր ժամը—վերադարձին՝ երբէք վայրկեան մ' իսկ չեն վարաներ իրենց բնակարանը գտնելու համար. մաթեմատիքական ճշտութեամբ մը դէպի հնու կ'ուղղուին:

Ներքին կողմն արդէն պատերն պատրաստ են. բոլոր ճեղքերը գոյուած են, հողն աւլուած է, ծեփուած և փայլեցուած. գործաւորուհիներու եռանդն աննկարագրելի է. վայր-

կեան մը պարապ չեն մնար. զետինը պատրաստուածին պէս ամէնքը մէկանց կը հաւաքուին, իրարու քով խիտ առ խիտ կը շարուին և տասը ժամուայ չափ կը մնան միենոյն դրութեանը մէջ. այսպիսով յառաջացած տաքութեամբ կըպատրաստուի մեղրամոմը՝ ամէն մէկ մեղուի որովայնին տտի. այն ատեն իրարու ետեէ կարգաւ ու արագ կըսկին բերաններովն ու թաթերովը շաղել այդ մնղրամոմն և անով կըսկին բջիջներու շինութեան:

Նախ փեթակը կըբաժնուի հինգ, վեց կամ մինչև տասը մասերու՝ ըստ երկայնութեան, միջնորմներէն իւրաքանչիւրը բաղկացած է երկու կարգ վեցանկիւն բջիջներէ, որոնց մէն մի դէմ առ դէմ գտնուող երկու բջիջները միենոյն խարիսխն ունեն. Այդ բջիջներէն ամենափոքրերը կըյատկանան գործաւորուհիներուն, աւելի մնծերը արուներուն և ամենամեծերը՝ թագուհիներուն. Այս 80,000-ի չափ պղտիկ բնակարաններուն մէջնէ, որ գործաւորուհիները կ'ամբարեն ձմեռուան պաշարը, մնութը, և ուր կըզետեղուին հաւկիթները, թրթուրներն ու հարսնուկները:

* *

Բջիջը գլուխ գործոց մ' է. մեղուն գիտակցաբար կըգործէ և ոչ թէ կոյրզկուրայն. բջիջներու շարքին մէջ սխալ մը նըշմարածին պէս չըդանդաղիր քակել ու վերստին շնչելէ. ինչպէս ըսինք, բոլոր բջիջներն ալ կանոնաւոր վեցանկիւն են և երկրաչափներն այս մասին համամիտ են մեղուներուն հետ, թէ կանոնաւոր վեցանկիւնն այն ձևն է, զոր պէտք է նախընթաց մակերեսոյթ մը՝ առանց կորուստի՝ պղտիկ կանոնաւոր մասերու բաժնելու ժամանակի:

Միջնորմներու մէջնէն կ'անցնին երկայն փողոցներն, ուր կըվիտայ աշխոյժ բազմութիւնը. փողոցներու լայնութիւնը ձիշտ այնչափ է, որ երկու մեղու քովէ քով կարողանան ամնցնիլ. միլիմետր մը ոչ աւելի ոչ պակաս կարենոր հարց մ' ալ փեթակի օգասունութիւնն է, զոր լուծած են մեղուները օդին համար մասնաւոր անցքեր ալ պատրաստելով միջնորմներու մէջնէն. Մեղրին յատկացուած բջիջները փեթակի դռան հակառակ կողմն ամենահեռու տեղերը զետեղուած են, որպէսզի զերծ մնան այդ աւելորդ անցքերէն:

Վերջապէս մեղուի մայրաքաղաքն ունի նաև իր պատնէչները, որովհետեւ մեղուներն ունին իրենց անհաշտ թշնամիները, որոնց դէմ պէտք է պաշտպանել պետութեան ուկեղոյն գանձը. Որդերը, թիթեռնիկներն և մուկերը կընան մէկի

Ժամուայ մէջ ոչնչացնել ժողովրդական կատաղի աշխատութեան ամբողջ արգիւնքը: Դուն երկու կողմերը կըքաձրանան մնդրամոմէ պսակիկ սիւներ՝ իրարու այնչափ մօտ, որ մեղուներէն աւելի մեծ անասնոց անկարելի ըլլայ մուտքը: Երբեմն սակայն թշնամին կըյաջողի թափանցել այդ պատնէներն և ներս կըմոնէ: Իրենց թշնամիներու ամենավտանգաւորը sphinx atropos կոչուած սի թիթեռնիկն է, որոյ կոնակին վրայ գանկի պատկեր մը կայ և այնչափ թաւամազ է, որ անտարբեր կը մնայ խայթուածներուն դէմ: Քաջասիրտ հայրենակիցներն անմիջապէս խմբովին կըյարձակին վրան և ականամոմի (propolis) հեղեղով մը կըշրջապատեն զայն, որ օդէն դրկուելով՝ կըմեռնի այս մոմէ գերեզմանին մէջ:

Մեղուաբոյները շատ անգամ թշնամիի բազմաթիւ գիտակներ կըգտնեն փեթակներուն մէջ. մանաւանդ յաճախ կըհանգիպին մուկերու զիակներ, զորս փեթակէն արտաքսելու չեն զօրեր մեղուները: Եւ որպէսզի այդ գիտակները նեխելով չապականեն օդը, մեղուներն անմիջապէս մումով կըպատեն գանոնք: Մաքրութիւնը ամենակատարեալ է ամբողջ փեթակին մէջ և մեղուաբոյներն յաճախ առիթ ունեցած են զիտելու թէ երբ մեղու մը ուիէ պատճառաւ արգելուի գուրս ելնելով իր բնական պէտքերն հոգալէ, նախամեծար կըհամարի մեռնիլը քան թէ փեթակն աղտոտելլ:

* * *

Արեգակի առաջին ճառագայթներուն հետ, որոնք կ'ոսկեցօծեն ծաղիկներու պսակներն, փեթակը կըզարթնու. ծաղկաքաղներու գունդերն ստուար խուբերով կըմեկնին գործարանէն և կըտարսէուին անտառները, դաշտերն ու պարտէզները: Ամենանանշան ծաղկի բաժակ մ' իսկ զերծ չմնար անոնց այցելութենէն. մէկը ծաղկին նեկտարը կըծծէ իր կնծիթովն և բերանին միջոցաւ կըտանի խածեակը և հոն կըպահէ մինչև վեթակ վերադառնալը. ուրիշ մը միայն բեղնափոշի կըհաւաքէ իր թաթիկներու խոզանակներովն և ամբարելով որովայնի տակ ունեցած մասնաւոր կողովներուն մէջ, կ'երթայ փեթակ՝ մեղրամոմ պատրաստելու համար:

Մեղուները մարդոցմէ յառաջ գնահատած են աշխատանքի բաժանման առաւելութիւններն, որով ամէն մի մեղու իր ամբողջ օրը կը յատկացնէ միայն մէկ նպատակի. կամ միայն նեկտար կը ծծէ, կամ միայն բեղնափոշի կըհաւաքէ և կամ միայն առանին գործերով կըզբաղի: Ոմանք չուշանները կ'ընտ-

րեն, ումանք յափրուկները, ումանք առույտներն և ումանք լաւահնին:

Մեղուները նախապէս մօտաւոր կերպավ կը հաշուեն, կ'ըսէ ժօրժ դը կայենս, իրենց հունձքի առօրեայ քանակը, գարնան, զոր օրինակ, երբ միայն անտառի ծաղիկները կան, անոնք ուշադրութիւնամբ կ'այցելեն հարսնուկները, թռախոտերը, խոսպանուկները և մանուչակները. քանի մը օր վերջն երբ կազմամբ կամ կանճուակի արտերը ծաղկիլ սկսին, բոլորովին բարձի թողի կ'ընեն անտառի ծաղիկներն և ամէնքը միասին արտերը կը փութան:

Աշխատանքի բաժանման հետ, անոնց կեանքի պէսպիսութիւնն ալ կը սիրեն և խոյս կուտան միակերպութիւնէ. ով որ այսօր նեկտար ծծած է, նա յաջորդ օրը բեղնափոշի հաւաքելու կ'երթայ և երրորդ օրը տունը կը մնայ, որովհետեւ այստեղ ալ բազմաթիւ գործեր կան. Մեղրի հեղուկն իր վճիտութիւնը կորսնցունելուն և թանձրանալ սկսելուն պէս մէկ քանի մեղուներ իրենց խայթոցով հնն կը կաթեցնեն մրջնաթթուն, որպէսզի մեղրը չապականի—ասոնք ֆիմիագեցներն են: Այսուհետեւ մատանապետները կուդան գոցելու այդ բջիջի բերանը: Մեղրը պատրաստուած է, բայց գեռ ուրիշ բազմաթիւ գործեր կան. փողոցները մաքրել, աւրուած բջիջները նորոգել, նորեր շնել, թրթուրները կերակրել, թագուհին ծառայել հայն:

Գործաւոր մեղուն երբէք արձակուրդ կամ տօն օր չունի Փհոտակի զրան երկու կողմերը միշտ պահակները կը հսկեն և ամէն ներս մանողի իսկութիւնը կը հաստատեն իրենց բողկուկներով, որք իրենց շօշափման գործարաններն են:—Բայցի այդ պահակներէն, կան նաեւ հովանար մեղուներ, որք թեւերնին թափ առլով կը թոշտին փեթակի փողոցներուն մէջ և այդպիսով կը մաքրեն օդը, կը շոգիացնեն մեղրի պարունակած ջուրը և կը պահեն փեթակի յարմարագոյն բարեխառնութիւնը:

Այս գործերէն աւելի կարեոր է փոքրերն հոգալ և սնուցանելու աշխատութիւնը կատարեալ միջատ մը ըլլալէ յառաջ մեղուն շատ մը յաջորդական վիճակներէ կ'անցնի: Զում՝ ածուելէն չորս օր վերջը կը բացուի և անկէ գուրօ կ'ելնէ պղտիկ ճերմակ քրուր մը, որուն ձենէն ստնտուները կրնան հասկնալ թէ ան գործաւորուհի մը, արու մը, թէ թագուհի մը ըլլալու նախասահմանուած է: Հինգ օր վերջ բջիջին բերանն օգախիտ կերպով կը գոցուի և թրթուրն հոն իր մետաքսեայ բըժուն հիւսելով հարսնուկ կ'ըլլայ:

Զարմանալի համբերութեամբ և խնամքով սենուները փոխնիփոխ կը հսկեն հարսնուկներուն և թրթուրներու բջիջ-

ներուն քովերը. խումբերով կը հաւաքուին անոնց շուրջը և այդպիսով յառաջացուցած տաքութեամբ անոնց կուտան կանոնաւոր բարեխառնութիւն։ Սանտուներու մասնաւոր իննամքին առարկաներն են թրթուրները, որովհետեւ այդ ատենն է, որ պէտք է զանոնք կերակրել։ Մինչդեռ գործաւորուհի կամ արու ըլլակիք թրթուրները միայն մեղրով ու փոշով կը մնուցուին, թագուհի-թրթուրներն իրենց հանգստաւէտ բնակարաններուն մէջ աւելի փարթամօրէն կը կերակրուին. ստնտուներն իրենց զլսուն վրայ ունեցած մէկ գեղձէ մը թագուհիներուն համար մասնաւոր կաթ մը կը պատրաստեն, որ բեղնափոշին հետ շաղուելով կը կազմէ այն խիւսը, զոր մեղուաբոյժերը կը կոչեն արքայական խիւս։

* *

Փեթակի քաղաքական կազմակերպութիւնը նուազ զար-
մանալի չէ, քան անոր նիւթական կազմակերպութիւնը՝

Մանրութեան ամենաստուար մասը կը կազմեն զործաւո-
րուհիները, թուով իբր 40—50,000, ասոնք թագուհիէն աւելի
պղտիկ են, բայց անոր թեւերէն աւելի երկայն թեւեր ունին,
որոնք զարմանալի կերպով յարմարցուցած են իրենց պաշտօ-
նին՝ իբր ծաղկաքաղ և ճարտարապետ Ասոնք են որ կը շինեն
բջիջները, կը պատրաստեն մեղրը և կը ստացուին թրթուրներն,
առանց երբէք մայրութիւնը ճանչնալու։ Ասոնց կեանքը շատ
կարծ է—հազիւ 6—7 շաբաթ։ Ծնած օրերնէն ի վեր աննկարա-
գրելի եռամդով մը գործի կը սկսեն և այդ անխոնջ ու անդա-
գար աշխատութիւնն է, որ այնչափ կը կարձեցնէ իրենց թան-
կազին կեանքը՝ ամբողջովին հանրութեան բարւոյն նուիր-
ուած։

Գործաւորուհիներէն վերջը կու գան 6—700 արուները
—ազնուապետական գասակարղը—աւելի խրոխաւ կերպարան-
քով և աւելի փայլուն գոյներով պմնուած։ Ասոնք պետութեան
հացկատակներն են. գործաւորուհիի ոչ խողանակներն, ոչ թա-
թիներն, ոչ պատիճն և ոչ ալ խայթին ունին։ Եթէ երբեմն
գուրս կ'ենեն, այն ալ յերեկուայ տաքին՝ թարմ ծաղկի մը քով
բաժակին մէջ հանգիստ քուն մը քաշելու համար է միայն, ու-
րիշ ուէ գործ չեն ըներ. փեթակի մէջ մնացած ատեննին ալ
մեղր կ'ուտեն առատութեամբ և հալարտօրէն կը ծեմեն պողո-
տաներուն մէջ։

Այս գեղեցիկ դատարկապորտերու խմբին մէջէն է, որ
թագուհին պէտք է ընտրէ իր ամուսինն, որ յաւերժայնէ սե-
րունդը։ Այս 6—7 հարիւր թեւեածուներէն միայն մէկն է,

որ բաղդը պիտի ունենայ քանի մը վայրկեանի համար միայն թագուհիի կողակցութեան պատուոյն արժանանալու, մնացեալ-ներն առէնքն ալ եղերերդական մահով մը պիտի տուժեն իրենց հեշտօրօր կեանքը:

Փեթակի հոգին թագուհին է. միակ վեհապետն այդ ժողովեան, միակ ինքնական այդ անթիւ հպատակներուն, ուրուց մայրն է բառին իսկական նշանակութեամբը, եթէ զործաւորուհին մայրութեան քաղցր հաճոյքէն զրկուած է, թագուհին ալ իր ազատութիւնը զոհած է հանրութեան օգտին համար, նա ցերեկուան լոյսը կը տեսնէ տարին երկու անգամ միայն, առաջին անգամ իր հարսանեաց օրն և երկրորդ անգամ տարեկան մնծ գաղթականութիւնն—պարսը—առաջնորդելու համար: Բայցի այս տարեկան երկու ժամերէն, մնացեալ չորս կամ հինգ տարւոյ իր ամբողջ կեանքը կը նուիրէ անընդհատ ձուածութեան, գարունէն մինչև աշուն:

Երբէք ոնէ վեհապետական գահ թագուհի-մնզուի գահէն աւելի հաստատուն չէ. իր 50,000 հպատակներն, իր իսկական զատակներն, ամենաշերմ սիրով կը յարգեն ու կը պատուեն զայն, իր կերակուրը մասնաւորապէս իրեն համար կը պատրաստուի տարբեր բաղադրութեամբ, ինչպէս բայցատրեցինք վերեւ, և պատուակալ պահակներու խումբ մ'ալ միշտ կը հետեւի անոր, յամենայն դէպս պատրաստ անոր ամենապատիկ քմահաճոյքն իսկ գոհացնելու: Թագուհիի անցուդարձի ատենն, բոլոր գործաւորուհիները բարեւի կը կենան, աչքերնին և բողկուկներն դէպի ան դարձած. երբէք ոնէ մեզու չհամարձակիր իր կոնսալին անոր դարձնելու: Շատ անգամներ մնզուաբոյծներն զարմանօք դիտած են թէ փեթակին պատահած դժբախտութեան մը ժամանակ, զոր օրինակ երբ փեթակ մը կոտրած, փշրած կամ զլիխվայր դարձած է, միշտ թագուհին ողջ առողջ և անվնաս գտնուած է իր անձնուէր ու հաւատարիմ հպատակներու դիակներուն մէջ պատսպարուած:

Այս անձնուիրութիւնն երբէք ոնէ պարագայում դրժուած չէ: Թող զոր օրինակ ուրիշ թագուհի մը, աւելի երիտասարդ ու աւելի զօրեղ ներս մտնէ փեթակին ու համարձակի զահն յափշտակել փորձել. լուրը կայծակի արագութեամբ կը տարածուի. ամենուրեք կը գաղրի աշխատութիւնը և իւրաքանչիւր քաղաքացի կը փութայ վեհապետի օգնութեան. օտարական ինքնակոչն իսկոյն կը պաշարուի բանակներէն և այնչափ կը սեղմուի անսնցմէ, մինչեւ որ անօթութենէ մեռնի կամ չնշանեղձ ըլլայ. ոչ ոք կը համարձակի խայթել զայն. իր արքայական ծագումն անբոնաբարելի կ'ընէ իր մարմինը: Եթէ պատա-

հի նոյն իսկ որ իշխող թագուհին ամուլ մնայ և հարկ ըլլայ զայն գահէն վար առնել, իր երախտագէտ դուստրներն անոր համար հետաւոր թագի մը մէջ մասնաւոր բջիջ մը կը պատրաստեն, որպէսզի իր կեանքի մնացնալ մասն հոն անցընէ խաղաղօրէն: Եւ ասոնք ամենքն իրականութիւն են, հազարաւոր անգամներ ստուգուած և փորձուած և ոչ թէ բանաստեղծական երեւակայութիւններ կամ յերիւրանքներ:

* *

Եւ ինչ անհուն վիշտ վեթակի մը համար, որ իր մայրը կը կորսնցնէ, անմիջապէս բոլոր աշխատութիւնները կը դադրին ի նշան սգոյ և հպատակները փողոցները և հրապարակները կը հաւաքսուին անձկութիւն արտայայտող բզզիւններ արտաքերեւով:—Երիտասարդ իշխանու հիմները դեռ եւս թմրած հարսնուկներ են, որք հազիւ քանի մը շաբաթէն կրնան դարթնուլ և իրենց մօրն յաջորդել:—Նորեկ վեհապետն ալ անմիջապէս կարելի չէ ընդունել, մինչն որ 24 ժամ անցնի և հպատակներուն այլ ևս ներելի ըլլայ նախորդին վեհապետի վերադարձն ակընչելուի: Այդ 24 ժամուան պայմանաժամն անցնելէ վերջն է միայն, որ սիրով կը ընդունեն նորեկն որ իշխանավայել ընդունելութեամբ կը տիրանայ գոհին և անմիջապէս իր մայրական պաշտօնի կիրառութեամբ կը սկսի:

* *

Փեթակի մը կեանքին ամենահանդիսաւոր դէպքը թագուհոյ հարսնանեաց օրն է. նա ինքն է որ կ'ընտրէ այդ թուականն եւ կ'ապահովէ սերունդի յաջորդութիւնը:—Այդ օրը թագուհին, իբր կատարեալ հարս, սովորականէն տւելի ուրախ է, երբ առաջին անգամ կ'երեւի փեթակի սեամին վրայ, կը գրէ պ. Մետքլինգ, քանի մ' անզամ կը թոշի քիչ մը հեռուն և կը վերադառնայ, մինչի որ ուսումնասիրէ փեթակի զիրքն, զոր դրսէն երբէք տեսած չէ և այնուհետև պերճ թոփչով մը կը պաշնայ գէպի զէնիթ. այսպիսով նա կը հասնի այնպիսի գօտի մը, ուր միւս մեղուներն երբէք հասած չեն իրենց կեանքին մէջ:— Արուներն հեռուէն կը դիտն անոր թոփչի ուղղութիւնն և խմբովին կը հետապնդեն զայն: Թագուհին՝ աղատութեամ այս զինովութեամբն արբշիո և հնազանդ՝ իր ցեղի այն սքանչելի օրէնքին, որուն համեմատ արուներու ամենազօրաւորը միայն կրնայ մերձենալ իրեն, կը բարձրանայ շարունակ դէպի եթերային մենութիւնները: Արուներու բանակն հետզհետէ կը նուազի և քանի մը քաջեր միայն կը զօրեն թագուհին հետապնդելու:

Նա վերջին ոյժ մ' ալ կուտայ իր թևերուն, մինչև որ արուներէն միայն մին մնայ և հասնի իրեն:—Խեղճ ամուսինն իր ճակատագրական պարտականութիւնը կատարելէն անմիջապէս վերջ կայծակնահար վար կ'իյնայ անկենդան:

Եւ ահա թագուհին կը վերադառնայ հանդիսաւոր թափօրով և ժողովրդեան ուրախ ճիշերուն մէջէն կ'առաջնորդուի գէպի արքայական բնակարանը: Աշխատութիւնն ամենուրեք կը վերսկսի նոր աշխոյժով, նոր եռանդով, ազգին ապագան երաշխաւորւած է. քաղաքը միշտ բազմաբնակ, միշտ ուրախ և միշտ բարդաւած պիտի մնայ:

* *

Ճակատագրական աղէտալի ժամը կը մօտենայ փեսայի դժբախտ եղբայրներուն համար, համբերութիւնը սահման մ'ունի և արուներու դատակապորտ կեանքն ընդհանուր արտունջ կը յառաջացնէ փեթակին մէջ, Թագուհւոյ հարսանիքէն վերջ մանաւանդ՝ անոնք բոլորովին անպէտք և մնասակար անդամներ են: Տեղի չկայ այլ ևս աչք գոցելու իրենց ծովութեանը:—Թագուհւոյ հարսանեաց հանդիսաւոր օրն իր Ս. Բարթողիմեան գիշերն ունի. յաջորդ օրն իսկ գործաւորուհիներու $\frac{3}{4}$ -ը կը մնայ փեթակ և որոշեալ նշանի մը վրայ, ամէնքը մէկանց կը յարձակին արուներուն վրայ. արդէն ի բնէ անդէն և ծոյլ՝ անոնք ունէ դիմադրութիւն չեն փորձեր գործաւորուհիներու քաջարի բանակին դէմ, որ կատալօրէն յառաջ կը մղէ պատերազմն, մինչև որ արուներու վերջին ներկայացուցիչն ալ դիտապատ իյնայ դաշտին վրայ: Ամբողջ օր մը, երբեմն աւելի իսկ կը տեւէ այս կոտորածն և դիակներու փեթակէն դուրս վտարումը:

Փեթակն այսուհետեւ կը հաւասարութեան և բարդաւաճութեան զագաթնակէտին. 80—90,000 հպատակներ կը բզզան իր պատերուն մէջ. մթերանոցներն աղատելով որկրամու արուներէն, կը զեղուն մեղրի առատութենէն. շտեմարաններուն մէջ իսկա առ խիտ շարուած են կարմիր ու սոկեգոյն բեղնափոշիներու դէղերը. 10,000 ձուն բացուելու վրայ են, 15—20,000 թրթուներ կը մնանին բջիջներուն մէջ և 30—40,000 հարսնուեիներ կը հանգչին իրենց անուշ քոնին մէջ: Փողոցները բաւական չեն այսափ բազմութեան համար և շատ գործաւորուհիներ կը ստիպուին բացօթեայ գիշերել՝ երեկոյին դաշտէն վերադարձէն վերջ: Տարեկան մեծ շարժման թուականն է այս. փեթակը պար ս պիտի տայ:

Պարսը (essains) մեղրաքաղաքի ամենահետաքրքրելի գաղա-նիքներէն մին է, երբ խորհենք թէ գործաւորուհներն 1—2 ամիս անընդհատ աշխատած են փեթակը բարգաւաճման այդ աստիճանին հասցընելու համար և ահա կամաւ կը թողուն այդ երջանիկ բոյնն ու անոր բարդ ի բարդ գանձերը՝ թոչելու համար դէպի անձանօթը։ Զիարձենք սակայն թէ հանդչելու կ'երթան։ Ո՛չ իրենց նոր բնակարանին մէջ ալ պիտի վերսկին այն աշխատութիւնն, զոր այնչափ փառաւոր կերպով լրացուցած են հինին մէջ։ —Մայիսին կամ յունիսին է, որ փեթակի բազմութեան իրը չորս հինգերորդը հրաժեշտ կուտայ մայր հայրենիքն։ Ով որ ներկայ եղած է այս խացուցիչ ու անկարպ գաղթականութեան այլ ևս չէ կրցած անշուշտ ճանչսալ աշխատութեան ժամերու խաղաղ ու լուրջ մեղուները։ Ամէն բան փոխուած է. մեղուներն, որք առ հասարակ աննպատակ քայլ մ' իսկ չէին առներ, այլ ևս յիմարաբար կը թոչտին այս կողմ այն կողմ, արտառոց բղդիւներ կը հանեն, զիրար կը հրեն, կը կոխկրտեն եայն։ սովորականէն աւելի բարձր կը թոշն և ոչ վախ ունին ոչ հոգ։ Այդ օրը անոնք այնչափ անվնաս ու անմեղ են, որչափ թիթեանիկներն, այլ ևս բան մը չունին, բայց եթէ յուսալից ապագայ մը, որ կննդրոնացած է թագուհւոյ անձին մէջ։ Բաւական է միայն, որ անկէ չղրկուին և այլ ևս ուէ հոգ չունին և ոչ զոք կը խայթեն։

Մեկնումի նշանը կը տրուի վերջապէս, կարծես քաղաքին բոլոր գոները կը բայցուին միահաղոյն և անոնցմէ դուրս կը ժայթքի սև ամքոխը կրկին, եռեակ կամ քառեակ խումբով մը։ —քանի մը վայրկեան այդ թաւշային ցանցն անշարժ կը սաւառնի փեթակի գոռան քովերը, կը վէրկէտայ, կը վարանի... և վերջապէս ամքողութեամբ կ'ուղղուի դէպի որոշեալ տանձենին, խնձորենին կամ թմբին։ թագուհին կ'երթայ կը փակչի հոն իրը ոսկեղին գամ մը և միւսներն անոր կը միանան մի առ մի, կոնաձեւ զանգուած մը կազմելով։

Մինչդեռ պարսը տեղ կը փնտոէ իր զաղթականութիւնն հաստատելու համար, անդին մայրաքաղաքին մէջ քաղաքական ծանրակչիո դէպքեր կը պատրաստուին։ Քանի մը հազար մեղուներ մեացած են հոն, որպէսողի պահպանեն մեղրի պաշարը, ինսամն հարմնուկները, առաջնորդեն մանուկներու առաջին թոփչները եայլն։ Անոնք կը հսկեն մասնաւորապէս իշխանուհիներու բջիջներուն։ Քնացող հարսնուկներուն մէջ կայ մէկը, զոր նախախնամութիւնը դրոշմած է արդէն արքայական կնիքով և որ կը զարթնու գանդաղօրէն։ Ամքող քաղաքն անձկանօք անոր կը սպասէ։ Եւ ահա վերջապէս այդ բջիջէն բղդիւն մը կը լսուի։

աշխատութիւնները կ'ընդհատուին անմիջապէս և մեղուները կը համին խմբովին: Բջիջի փեղկը կը ծակի, վեհապետը գուրս կ'ենէ իր մենաստանէն և կ'ողջունուի ուրախութեան ճիչերով, կը թնդացնեն ամբողջ փեթակը.

Հպատակներն անմիջապէս կը սկսին խոզանակել զայն և մաքրել անոր մարմնոյն փակած բժոփի թելերն: Բայց նա զիտակից իր վիճակին և վերահաս վտանգին, ժամանակ չկորսնցներ այդ յարգանքներն ընդունելու համար.—Նա զիտէ թէ բախտը զինքը ընտրած է իրը թագուհի, ուստի պէտք է որ միայն իսկ թագաւորէ: Հաղիւ քունէն արթնցած, անզթօրէն կը յարձակի իր քոյր իշխանուհիններու բջիջներուն վրայ և մէկ վայրկեանի մէջ կը կոտորէ իր բոլոր ոսպինները: Հպատակներն ունէ պաշտպանութիւն չեն ըներ զոհերուն և կը փութան անմիջապէս մաքրելու իշխանական բջիջներն անոնց դիակներէն:

Եթէ զիպուածաւ պատահի որ երկու երիտասարդ իշխանուհիններ միևնոյն ժամանակ գուրս զան իրենց բջիջներէն, անոնք անմիջապէս մենամարտի կը սկսին զան իրարմէ յափըշտակելու համար՝ ի ներկայութեան ամբողջ ժողովրդեան: Եթէ մին զօրաւոր ըլլալով անմիջապէս սպաննէ միւսը, լաւ, իսկ եթէ պատահի որ երկուքն հաւասարապէս զօրաւոր ըլլան և մենամարտն երկու մարտիկներուն համար ալ աղէտալի հետեւանք մ'ունենալ թուին, ժողովուրդը միջամտելով կ'արգելէ կոփու կարծ ժամանակի մը համար, մինչեւ որ վերստին կազդուրուելով շարունակեն պայքարն և մին սպաննուի ի փառս միւսին:

* *

Մարդկային իմացականութիւնն ինչ կրնայ աւելցնել մեղուի կատարած այս հրաշալիքներուն վրայ: Ոչինչ կամ զրեթէ ոչինչ: Եւ արդարեւ մեղուաբոյծի դերը կը սահմանափակուի միայն մեղուի աշխատութիւնն աւելի արդիւնաւոր ընելու. Նորա պարագն է երթալ հաւաքելու պարսը, զոր միակ թողուցինք ծառին վրայ և այս շատ պարզ զործողութիւն մ'է:—Մեղուաբոյծը գլուխը կը ծածկէ քօղով մը, ձեռքը կը թաթիւէ պաղ ջուրին մէջ և պարսին ճիւղը կը թոթուէ պարապ փեթակի մը մէջ. եթէ պարսը հաստատուն կերպով փակած է ծառին, այն ատեն գդալով մը կարելի է դիւրութեամբ ժողվել մեղուներն, որք ունէ դիմադրութիւն չեն ըներ այդ օրն, ինչպէս ըսկնք վերեւ:

Մեղուին փեթակ մը պատրաստելով՝ մեղուաբոյծը կը խնայէ անոր ժամանակն և մնողամոմք:—Մեղուին խումբը դիւ-

րաւ կ'ընտելանայ իր նոր բնակարանին և շուտով կը ձեռնարկէ անոր կազմակերպութեանն ու բարգաւաճմանը:

Մեղուարոյծի ամենափափուկ և կարեւոր աշխատութիւնը սեպտեմբերին է, երբ նա կ'այցելէ փեթակները: Պէտք է ուշադիր ըլլալ փոխելու այն թագուհիներն, որոնք սկսած են ամլանալ և կամ որոնց ձուածութիւնը դանդաղացած է: Ինչպէս ըսինք՝ գործաւորուհիներու կեանքն հազիւ մէկ երկու ամիս կը տեէ, որով ձուածութիւնն ամենակենսական պայմանն է փեթակի շէն մնալուն:

* * *

Այս հակիրճ ուսումնասիրութեամբ կը տեսնենք թէ մարդուն գերը շատ աննշան է մեղուագործութեան այս սքանչելի արուեստին մէջ: Այս ուսումնասիրութիւնը հարկ կը դնէ մեղիսուտվանելու թէ մեր այս ինչ այն ինչ թանկադին յատկութիւններն ունին արդէն մեղուները և մեզնէ աւելի յարատեւութեամբ ու խնամով ի կիր կ'առնուն. բացի ասկէ, կը տեսնենք թէ անոնք ունին նաև այսպիսի գերազանց յատկութիւններ, որոնք մեր քով իրենց բացակայութեամբ միայն կը փայլեն:

Փեթակն այցելելիս՝ հետաքրքրական պարզ քմահաճոյք մը գոհացնելէ աւելի լաւ կ'ընենք եթէ մեր կեանքի ամէն շրջաններուն համար ալ կենսական կարեւորութիւն ունեցող դասեր ու օրինակներ առնել գիտնայինք բնութեան այդ հանճարեղ ուսուցիչներէն: Եթէ կարողանանք անոնց բազմաթիւ արժանիքներէն մին իսկ—անխոնջ ու յարատեւ աշխատութիւնը—բնաբան ընտրել մեր կեանքին, վստահ եմ թէ բոլորովին տարբեր և շատ աւելի նախանձելի վիճակի մը կրնանք հասնիլ մենք ալ:

Մ. ՏէրՊ.

ՊԱՐԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Մօակ, № 31. Հայ կարօիիկ համայնքը.—«Յալտանի է, որ Կովկասում և Անդրովկասում ապրող հայ-կաթօլիկները զետեղուած են Թիֆլիսի, Գութարիսի, Երևանի նահանգներում, նաև Կարսի և Երդուինի շրջանում։ Հայ կաթօլիկների սբաշտուական թիւը համարում են 50,000 հոգի (տե՛ս «Թեհամական օրացցց», Սարատով 1901 թ.)։ Հայ կաթօլիկները ունեն երկու հոգեռոր կառավարութիւն։—մէկը Սխալցիսալում, միւսը Երդուինում։ Այդ հոգեռոր կառավարութիւնները պաշտօնաւէն ճանաչուած են կառավարութիւնից որպէս անմիջական հոգող հայկաթօլիկների հոգեռոր գործերին, համաձայն ազդացին սովորութիւնների։ Գործածական լեզուն թէ Եկեղեցում և թէ հոգեռոր կառավարութիւնների մէջ հայերէնն է։

1877 թուի յունուարի 8-ին Սխալցիսալում կառավարութեան հրամանով տեղի ունեցաւ ազգային ժողով, որտեղ նախագահում էր Ելէքսանդր Արարատան, մասնակցում էին ժողովին 68 հոգեռորական և աշխարհական պատգամատուրներ։ Ժողովին նպաստակն էր. 1) հայ-կաթօլիկների հոգեռոր կառավարութիւնը տեղափոխել Թիֆլիս, որպէս կենտրոն և յարմար տեղ. 2) խնդրամասուց լինել բանալու հայ-կաթօլիկների հոգեռոր զպրոցը, որտեղ սովորէին մասնակին բարձրագոյն համար շատ ջանք գործ զրեց հայր Ելէքսանդր Արարատանու նրա ցանած սերմը շը Կորաւ 1893 թուի մայիսի 25-ին հրատարակուեց Բարձրագոյն հրաման։ Բարձրագոյն Հրովարտակի մէջ հրամայուած էր. 1) հաստատել Թիֆլիսում հայ-կաթօլիկների համար հոգեռոր կառավարութիւն, որ պէտք է բազկանայ 1 նախագահ անդամից, 3 անդամներից և մէկ

պարապմունքները տարատելուց իհատոյ իր զեկուցումը տուեց կառավարութեան։

1878 թ. յունուարի 19-ին գեներալ Կօմարօվի զօրքերը Արդանուշից մտան Երդուին և այդ օրից Երդուինը իր շրջակայքով միացաւ Թուսաստանին։ Երդուինում ապրում էր եպիսկոպոս Անտոն Հալածեանը, որ զրկուելով աչքերից, չէր կարող թեմը կառավարել։ Հարկաւոր էր նոր եպիսկոպոս ընտրել։ Ընտրեցին Յովհաննէս վարդուպետ Զաքարեանին։ Զաքարիա եպիսկոպոսի իշխանութիւնը սահմանափակում էր միայն Երդունի թեմով, իսկ Թիֆլիսի, Երևանի նահանդի հայկաթօլիկները կրկին մասցին Սարատովի լատին եպիսկոպոսի իշխանութեան տակ։

Զորկ լինելով սեփական հայկաթօլիկ եպիսկոպոսից, զորկ էին նաև հոգեռոր զպրոցից. քահանաները բոլորովին զորկ էին կարեռուատմբ և ո՞րտեղ սովորէին։ Հոգեռոր զպրոց հաստատելու համար շատ ջանք գործ զրեց հայր Ելէքսանդր Արարատանու նրա ցանած սերմը շը Կորաւ 1893 թուի մայիսի 25-ին հրատարակուեց Բարձրագոյն հրաման։ Բարձրագոյն Հրովարտակի մէջ հրամայուած էր. 1) հաստատել Թիֆլիսում հայ-կաթօլիկների համար հոգեռոր կառավարութիւն, որ պէտք է բազկանայ 1 նախագահ անդամից, 3 անդամներից և մէկ

քարտուղարից, որոշուած էին նաև
այդ պաշտօնեաների ռոճիկները.
2) բանալ Թիֆիխում հայ կաթօլիկ-
ների հոգեսոր սեմինարիա, որտեղ
պատանիները պատրաստուեն հոգե-
տու կոչման մէջ ծառայելու համար.
3) Միջի փողոցի ս. Աստուածածնի
եկեղեցին յանձնել հայ- կաթօլիկ-
ներին, քանի որ այդ եկեղեցին
շինուած է հայ-կաթօլիկների փո-
ղով:

Բարձրագոյն հրամանի որոշում-
ները տակաւին չեն զործադրուած:
Միայն յոյս կայ, որ շուտով բացուի
թէ հոգեսոր կառավարութիւնը և թէ
դպրոցը՝ Դատապարտելի է մեր
հոգեորականների միմեանց հետ
անհաշտութիւնը. Վտիսանուկ սիրով
և համելուաշխութեամբ դործ վարե-
լու, մեր հոգեորականները միմեանց
են պախարակում և չը կայ մէկը,
որ մտածէ ընդհանուրի օգտին,
աշխատէ ընդհանուրի համար:

Քանի որ լաւ ժամանակն է,
մենք կը ինդրենք մեր յարգելի
հոգեորականներից մի ժամանակ
մուանալ իրանց ենը և աշխատել
գործի համար Հարկաւոր է ինդրել
և իմանալ ինչու ուշացած մեր
դպրոցի և հոգեսոր կառավարութեան
բացումը. ուրիշները իրանց կը
հաշուեն անկարող, գոնէ ընտրեն
իրանց միջից մէկը, որ առաջ տա-
նէ զործը:

Մենք միշտ գտնասուամ ենք,
թէ չունենք կրթուած հոգեորական-
ներ, չունենք դպրոց և մեր տղա-
ները անկրօն են մեծանում: Բայց
ծոյլ մարդը ի՞նչ կարող է ունենալ...»

—

Թագմանիկայ, լունիս Խմբա-
դրական յօդուածը այս անզամ
խօսում է այն հարցի մասին թէ
պէտք է արդեօք հասարակական
ծառայութեան ասպարէզում սպասել
գնահատութեան, վարձատրութեան:
Մեղանում այս հարցը հիւանդու
կերպարանք է ընդունել Գործիչը

պիտի գնահատութիւն դտնէ. սա
բնական է, անհրաժեշտ է, առանց
սրան առաջարիմաթեան գործը չէ
կարող ապահովուած լինել: Բայց
մեր մէջ հասկացողութիւնները
շուտ շուտ են յեղաշրջւում, ոլլան-
դակուում. ճիշտ այս դրոթեան է
մատնուած և զործիչի գնահատու-
թեան հարցը: Գնահատել... բայց
ուման, ի հարկէ, որ արժանի
է, նրան, որ վաստակ, երախտիք
ունի: Մինչդեռ մեղանում փառքի
և արձանի աչք դրած է ամեն մի
տափակութիւն, ամեն մի ոչնչու-
թիւն: Մեծամասութիւնը այն աստի-
ճան վարակել է մեր թղունակներին,
որ նրանք ամեն մի քայլում
զափնիները են պահանջում: Այդ
պատճառավ էլ մեղանում կորցրել
են իրանց նշանակութիւնը թէ՝
զափնիները, թէ՝ հասարակական
ցոյցերը: Ես ամենից ցաւալին այն
է, որ մինչդեռ անշնորք միջակու-
թիւնները զափնիներ են մուրում,
իրական փաքրաթիւ երախտաւոր-
ները մնում են մոռացութեան մէջ,
չեն գնահատուում: Զը գնահատուած
մնալու իրականութիւնը հին է մեղա-
նում, պատճական մի ախտ: և եթէ
նայինք պատճութեան էջերին, կը
տիսնենք որ մեր լաւագոյն գործիչ-
ները ոչ միայն չեն գնահատուած,
այլ և անարգութեան, թշնամու-
թեան են եղել մատնուած: Ահա
այս ազգային լատկութիւնը աչքի
առաջ բռնած և անպամապէսը յորդո-
րում է որ իսկական, աղնիւ զոր-
ծիչները աշխատուն առանց փառքի,
իրախուսանքի ակնկալութեան:
«Մեր նոր սերունդը պէտք է արհա-
մարհէ բռնի քաջալերութիւնը,
պէտք է արհամարհէ նենդաւոր
հարտածները և խայթոցները:
Հասարակութեան օգտին, յառաջա-
դիութեան և վերակենդանութեան
նուիրագուծուած աղնիւ և անձնա-
նուէր զործիչը պէտք չունի
իրախուսաներու, որոնք քնքուշ

գդուանք են անձին։ Հասարակութեան համար կառողը, եթէ պատերազմի մէջ փոխանակ բռնցքներու, գնդակներու, սուրերու և սուիններու հարուածննրուն և խոցերուն կը սպասէ համբոցըներու և փաղաքշական ջղեր թուլացնող դրաւտիքներու, մենք կը մենք, թէ այդ մարտիկը պատերազմի կոչում չունի, նա հասարակութեան գերաթեան շղթան խորսակելու նպատակ չունի, այլ զարշ անձնական սնապարծութիւնն է իր ամբողջ մտածութիւնը։ Ու եէ հասարակաց գործերէն՝ մենք դուրս քաշենք այդպիսի թիթե, հիւանդ մտքերը, որոնք իրենց անձնասիրութիւնը կուռք կանգնած, կը ջանան երկրապարուներ որաւալու, չէ՛, չխնկարկենք այդպիսի վիշապներուն, որոշենք զուտ ազգաւէրը խարդախ և փառամու անձնասօքէն։ զետնաքարշ տասպալնք մեր ներքին նախանձի հրէշը և աշխատինք սիրել և ճանչնալ նշարիտ անձնասօքէն։ զործիներու վաստակը Յարզանք դէպի յարզելին՝ նուաստութիւն, խոնարհութիւն չէ, այլ ազնիւ կրթութիւն... ուսկից կը խորշին զուռդները, անձնամու ցասագար և արդուկները։ նշանագրութիւնը այսպէս միայն կարելի է պատմել։

Ամսագրի միւս յօդուածներից յիշենք մի փոքրիկ կենսագրական յօդուած, նորիրուած ար. Ղազարոս Ազայեանցին նրա քառասնամնայ յօրելեանի տոփիով և „Հինէն—նորէն”, փոքրիկ, բայց սրամիտ յօդուածը Ալու տարուայ սկզբում էջմիածնի Ղազարապատում մեռաւ Յովսէփ Ճանիկեան, «Հնութիւնք Ակն այց զրքի հեղինակը և պատգամասուր կաթու կաթու պատկանական վերջին ընտրութիւնների ժամանակ։ Մեռու այդ խեղճ, բազմասանջ մարդը մենակ ու անբարտ, ինչպէս մի զժբախտ զարիբ։ նրա զիակը գերեց նոյն արդարութիւններին, աշխատինք աշխատակիցներին, վարձատրել նոյն իսկ ոչ թէ փողով, այլ ար-

շատակելով այդ մահը, յօդուածագիրը անցնում է Ակնի անցեալին ու ներկային, փորձում է մի քանի անուններ բացատրել սանսկրիտի օգնութեամբ։ Ակնը մէկն էր այն դժբախտ հայաբնակ տեղերից, որնք քարուքանդ եղան 1895—1896-ի թիւրքական զազանութիւնների ժամանակ։ նրա հայ ժողովուրդը հարուատ բանաստեղծութիւններ ունի և յօդուածագիրը կարծում է թէ „Կոռնկի, ուստի՞ կու զամայական կրդը Ակնում պիտի լինի հիւսուած։ Խ վերջոյ ասնսկրիտի օգնութիւնամբ յօդուածագիրը բացատրում է մեր „Վարդավագուարութիւններ և ամբենքը համոզուած էին, որ այդ բառը կազմուած է «վարդ» բասից Մինչդեռ սանսկրիտերէն «վարդա» նըշանակում է ջուր, իսկ ավառ („վիրա” արմատ) նշանակում է սըրսկում։ Խ իրաւ, Վարդավագուի տօներին մարդիկ միմեանց վրայ ջուր էին սրսկում։

Արարատ, մարտ—ապրիլ։ Էջմիածնի պաշտօնական ամսագրի համար կազմուած նոր խմբագրութիւնը միայն չորս ամիս կիանք ունեցաւ։ արդէն յայտնի է, որ այս համարը վերջինն է, որ հաստարակում է նոր խմբագրութիւնը։ Այսպէս են նշմիածնի բաները։ Այս անօրինակ սակաւակեցութիւնն էլ, ինչպէս ասում են շատերը, ունի իր պատմութիւնը։ բայց մենք միայն երկու խօսք կ'ամենք նրա մասին։ նոր խմբագրութեան առջև զրուցին զանազան արդելքներ, երբ Էջմիածնը կամենում է խանզարել, ամեն միջոցներ պատրաստ են նրա համար։ Այդ արդելքներից զլխաւորը, ինչպէս լսում ենք, այն է, որ „Արարատի” նոր խմբագրութեան թուլ չը տուին վարձատրել աշխատակիցներին, վարձատրել նոյն իսկ ոչ թէ փողով, այլ ար-

տատպութերով։ Նատ բնորոշ է այս իրողութիւնը։ Մի գանք, որ ունի մեծ տապարան, կանգ է առնում այնպիսի մի, իսկապէս չնչին, ծախսի առաջ, ինչպիսին է շարածից արտատպութիւն տալը։ Եւ ասկայն այդ տապարանը կամնել է տասնեակ հազարներ և ոչ միայն կամնել է, այլ և կլանել է տուել։ Վանքի այդ գրօշանոց հաշիւները լաւ նմուշն թէինչ կարելի է սպասել նրա տապարանից։ Եւ իմբագրութեանը, ի հարկե, մրնում էր հրաժարուել ձեռքերը կապկապած աշխատելու պատուից։ Ներկայ միացած համարը արգէն նշաններ է ցոյց տախո, որ եջմիածնի ամսաղիրը կարող էր և առաջադիմել, անցեալի հետ համեմտած։ Աւշաղրութեան արժանի է, իրք և անակնկալ նորութիւն, «Ծխակրան Կանոնադրութիւն Հայաստանեալց Ռուաքեական ս. Եկեղեցու ծրագիր»-ը, ինչպէս նաև մի քանի պատուական և լեզուագիտական լոգուածներ, մանաւանդ մատնախօսական բաժինը։ Այս՝ եջմիածնում էլ կարելի է գործ կատարել, թէկ փոքրիկ ու համեստ գործ ճայց դժբախոտութիւնն այն է, որ այնտեղ ամեն մի նոր բան ծնում է իսկոյն մեռնելու համար... Դեռ կնունքը չը կատարած թաղման հանդէսն է բոլորում։

Լաւմայ, մայիս—յունիս Անցեալներում մենք անուանել էինք Գիւտ քահանալ Աղանեանցի ալա հանդէսը տէրտէրակամն — կիրական։ Նրա անունը վրտովմունք էր պատճառել հանդէսին, շտապեց, վիրաւորուածի ձեռվ, անուանել մեր տուած անունը անմիտ։ Սենք պատասխաննցինք, որ նկամային «այդպիսի անուն տալով, նկատի չենք ունեցել, որ նրա տէրը մի տէրտէր է ինչը լրան սոսկալի բան է կարմիր լինելը, այդ արգէն Աղանեանց քահանանց ցոյց է տուել նոյն այս համարում, խօսելով մազմավէպի մասին։ Գալով այն հարցին, թէ ի՞նչ կըկամենայինք մենք տալ Մայր-Մաշտոցի փոխարէն, պատասխանում ենք Գիւտ քահանային, որ կարօտութիւն չունենք նրա տուած հարցերին և այն, ինչ հարկաւոր ենք համարում ասել, կ'ասենք ա-

Մաշտոցի տպագրութեան մասին, մի այլ գրուածք եկեղեցական ժողովների մասին։ Այժմ՝ «Նուման», տէրտէրական հանդէսին յատուկ բարեխսդութեամբ, զեկուցանում է իր ընթերցողներին թէ «Մուրճը» Մայր-Մաշտոցի տպագրութեան դէմ է, ապա գալիս է մեզ խնդրելու, որ ցոյց տանք իրան թէ եթէ աւլորդ է Մայր-Մաշտոցի տպագրութիւնը, հայուա ի՞նչ բան ենք մենք կարեոր համարում հայ եկեղեցու դուռթեան համար։ Յայտնում ենք Գիւտ քահանայ Աղանեանցին, որ Մայր-Մաշտոցի տպագրութեան դէմ մենք ոչինչ չենք ասել. մենք միայն յիշել ենք նրան իրքն վաստ, որ «Նուման» այդպիսի յօդուած տպելով ցոյց է տալիս իր ուղղութիւնը. Հանդէսը, ի հարկէ, իրաւունք ունի տպել յօդուածներ ոչ միայն Մայր-Մաշտոցի, այլ և ժամագրքի, ձաշոցի, Շարականի, Նարեկի, Ցարսմառուքի մասին եւ իրաւունք ունի, որովհետեւ տէրտէրական—կղեւական հանդէս է Մենք միայն այդ էինք ուղղում տպացուցանել, Եւ ասացէ՛ք, մի՞թէ այնքան վիրաւորական է մի տէրտէրի համար, եթէ նրան ասեն թէ տէրտէրական հանդէս է հրաժարակում։ Ինչպէս է, որ Գիւտ քահանան չէ սարսափում իր այդ վըրդավանքից։ Զէ՞ որ «տէրտէրական» կոչումից դուրս գալով, «Նուման» պէտք է զառնայ նոյնափափի «կարմիր», ինչպիսին է մազմավէպը։ Նոկ թէ ինչը լրան սոսկալի բան է կարմիր լինելը, այդ արգէն Աղանեանց քահանանց ցոյց է տուել նոյն այս համարում, խօսելով մազմավէպի մասին։ Գալով այն հարցին, թէ ի՞նչ կըկամենայինք մենք տալ Մայր-Մաշտոցի փոխարէն, պատասխանում ենք Գիւտ քահանային, որ կարօտութիւն չունենք նրա տուած հարցերին և այն, ինչ հարկաւոր ենք համարում ասել, կ'ասենք ա-

ռանց նրա տէրոտէրական հանդէսից թոլուութիւն ստանալու Մի վերջին խօսք էլ: Նթէ կամենում էք, որ ձեզ հետ հնարաւոր լինի որևէ հարցի մասին խօսելու, բանական մղերու, եղէք շիտակ, լաւ հասկացէք ձեր կարգացածը, եղէք վայելուչ և օրինաւոր ։ Խամածութիւններ առանց այն էլ շատ կան. և տէրոտէրական հանդէսը չըպիտի մեզ զարմացնէ ծամածութիւններով, յեղաշը չումներով, փարփեցիական վայնասուններով։ Մենք ալլ ևս ոչ մի ցանկութիւն չունենք խօսելու այս առիթով Աղանհանց քահանացի հետ։

„Կավազսկի Ենտոնութեան գովիա: Վերջին ժամանակներս Փիֆլիսի ուսուամսազիրը ենթարկուել է տարրորինակ ճակատազրի: Յունիսի համարում խմբազրութիւնը խնդրում էր նոր ձեռագիրներ չուղարկել մինչեւ առանձին լույսարարութիւն այդ մտսին. իսկ յուլիսի համարը բոլորովին չունի ամսազրին լատուկ բաժինները. ոչ ներքին, ոչ արտաքին տեսութիւն, ոչ մատենախօսութիւն—մի խօսքով ոչինչ բան, որ կապէց նրան ընթացիկ կեանքի հետ: Այդ համարը մի ժողովածու

է, բաղկացած վէպերից և մի երկու լոգուածից, որոնք կարող են տըպուած լինել ամեն ժամանակի Գ. Դւրի Վեսելօվսկի ունի ալս համարում, Կօրնէլ և Հայերը՝ վերնագրով մի լոգուած: Կօրնէլը, XVII դարի ֆրանսիական հոչակաւոր դրամատուրգը, ինչպէս յալտնի է, ունի արագեղիաններ, որոնք վերցրած են հին հայոց կեանքից: Դըրանցից մէկը „Պօլիվկոսու, վկայ հայկազն“, թարգմանուած և տըպուած է Վենետիկում: Պ. Վեսելօվսկի պատմում է թէ այդ և թէ Կօրնէլի երկու ուրիշ պիեսների բովանդակութիւնը և վերջում խորհուրդ է տալիս թարգմանել և այդ երկու չը թարգմանուած տըպեղիս ները („Նիկօմել“ և „Սուրէն“), որոնց մէջ զորս են քերուած մի հայ թագուհի և մի հայ թագաւորի աղջիկ: Թարգմանելով դրանց, ուաւագոյն հայ զերասանուէիներին—ասում է պ. Վեսելօվսկի—հնարաւորութիւն կը տրուէր մտցնել իրանց բեպերատարի մէջ I—II դարերի (Ք. ա.) երկու հայ իշխող և հմայող հայ աղջիկների զերերը, որոնց պատկերները այնպիսի հմտութեամբ ստեղծել է Կօրնէլի վեհ հանճարը“:

Պ Ա Տ Ա Ս Ի Ա Ն Ն Ե Ր

«Մուրճի» մաս - մաս վճարող բաժանորդներից խմբագրութիւնս խնդրում է, որ բարեհաջեն ուղարկել իրանց վրայ մնացած վճարները և աւելորդ դժուարութիւններ չը պատճառեն իրանց անձշտապահութեամբ։ «Մուրճ» լաջորդ 7 Ները, ուղարկուելու է միայն այն բաժանորդներին, որոնց վրայ բնաւ ապառիկ չը կայ։

«Գուտսենբերգ» գրավաճառանցում վաճառւում են
Ա. Պօղոսեանի գումարով հրատարակուած հետեւեալ
գրքերը.

Եօրն ագռաւ.

Կարեն ու Մանեն կամ
Քոյր եւ ելքայր.

Պատկերազարդ

Պատկերազարդ

Անդարդ Հանեսը.

Ենչ է ասում սենեակը, թարգմ. Զ. Տէր-Գրիգորեան . . 10 4.

Եասի արկածեները, թարգմ. Պ. Պողոսեան 40 »

Պառաւ ծիսը, թարգմ. արկ. Եղիս. Սարգսեան 3 »

Խղճով դատաստան, թարգմ. Ստ. Մալխասեան 5 »

Արդար ծերունի, թարգմ. Ա. Միհիթարեան 15 »

Մախիմկա, » » » 15 »

Իւլիանկա, թարգմ. Պ. Հովուեան 10 »

Դումարով առնողներին զիշումն կը լինի:

Դիմել.—Տիֆլիս, Կույսի մագազ. „Գուտտենբերգъ“,
Լորисъ-Մելիկовская, 11. Գ. Գալստյան. 4—2

ՄԱՅՐԵՆԻ ԹԾԱՎ

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ ԶԵՌՆԱՐԿ

կրտսեր դասարանների համար

համառօտ բառդրով:

Կազմեցին

Կ. ԿՈՒՍԻԿԵԱՆ եւ Լ. ՍՍ.ՐԳՍԵԱՆ

Գիւն է 70 ԿՈՊԵԿ

Դիմել՝ Թիֆլիս, «Կենտրոնական» և «Գուտտենբերգ»
գրավաճառոցները:

«Գուտսենբերգ» եւ «Կենտրոնական» գրավաճառանցներում ծախտում են «Մուրճ» ամսագրի հետեւեալ հրատարակութիւնները.

- | | Ո. Կ. |
|--|-------|
| 1. Լ. Տօլստոյ, «Յարութիւն», վէպ, թարգմ. Տ. Յ. . . . 1 50 | 1 50 |
| 2. Ալ. Դոդէ, «Ֆրօմօն», վէպ, թարգմ. Տ. Յ. . . . 1 — | 1 — |
| 3. Լէօ, «Հայկական Տպագրութիւն», II հատոր 1 50 | 1 50 |
| 4. Բժպ. Վ. Արծրունի, «Ամուսնութիւն» — 75 | — 75 |
| 5. Վ. Միհաքեան, «Լալուարի որսը», պօէմա — 40 | — 40 |
| 6. Պուշկին, «Յաւերժահարսը», թարգմ. Կ. Կրասինիկեանի — 15 | — 15 |

ՀԵԽՈՆ ՍԱՐԳՍԵԱՆ

Հ Ե Կ Ա Տ Ա Կ

(Հրապարակախօսական խոհեր)

ԳԻՆՆ Է ՅՕ ԿՈՊԵԿ

Ծախւում է Թիֆլիսում, «Գուտտենբերգ» գրավաճառանոցում:

Լ Է Օ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեր կեաներ, գրականութիւնը անցեալում

Հասոր Եւկրող. — XVIII դար

Ա ռ ա ջ ի ն մ ա ս

ԳԻՆՆ Է 1 Բ. 50 կ.

Ծախւում է Թիֆլիսում, «Մշակի» խմբագրատանը եւ «Գուտտենբերգ» գրավաճառանոցում:

ԲԱՑՈՒԱԾ Է ԲԱԺԱՆՈՒԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա Ր Տ Ե Մ Ի Ս

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ Ա.ՄՍԱՀԱՆԴԻՍ

Օրդան XX-րդ դարու հայ կանանց

Պիտի հրատարակուի իր սեփական տպարանին մէջ: Բաղկացած
32 մեծադիր երկսիւնեակ էջերէ:

Տէր և տնօրէն-խմբագիր՝

Օր. Մառի Պեյկեան

Ե գ ի պ տ ո ս ի հ ա մ ա ր

Տարեկան բաժանորդագինն է. զրշ. ողջ 40

Վեցամսեայ 25

Ա ր տ ա ս ս հ մ ա ն ի հ ա մ ա ր

Տարեկան Փրանկ 12

Հասցէն՝ Rédaction de la Revue des Femmes Arménianes
„Artémis”, le Caire, Egypte. 3-3

16. ԳԱԼԻԱՌԱԿԱՆ ԿԵՆՆՔ, ԵՐԵւանի քաղաքային ինքնառարութեան քառամեայ զործունէութիւնը, Ա—Գօ 195
17. ԱՐՏՍՎԻՒՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ. Ֆրանսիական նոր մինիատուրի թեան ծրագիրը.—Ֆալլուի օրէնքը.—Բարձր բուրժուական շրջանների բարքերից.—Ֆօրեսի խօսքերը խաղաղութեան մասին.—Էպուարդ Վլլ-ի թագաղբաթեան հանդէսի լետոածդումը.—Բուլղարական իշխանի և իստարկան թագաւորի այցելութիւնը Թագուոր Կայսրին, Լ. Ա. 199
 Պօլսի թերթ և բից. Սահմասրեան վարժարան և Եփրատ Կոէչժ.—Կհասարիոյ Ս. Կարապետ վանքի զպրոցը.—Գերմանական երկսեռ որբանոց վանում.—Դիլիկիազի կաթողիկոսական ընտրութեան հարցը.—Արդի Հայերէնի Բառարանի հարցը.—Զուհաճեանի մահարձանի առիթով.
 Դանեմարկի հայասէրները 203
18. ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՍԱՆԻՑ, Տիգրանի 216
19. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐԴԻՑ, Մեղուներու կեանքէն, Մ. Տերպ. 221
20. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ 233
21. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ 238
22. ՅԱԻԵԼՈՒԱԾ «ՕՐԱՄՈՒՏԻՒՆ», վէպ Ի. Ս. Տուրզենեվի. 97—172

ՇԱՐՈՒՆԱԿԻՈՒՄ է 1902 թ. ԲԱԺԱՆՈՐԴՅԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄՈՒՐՃ

ԴՐԱԿԱՆ, ՀԱՍՏԱՐԱԿԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ա.Մ. Ս. Ս. Գ. Ռ. Ե.

(Նոր Հրանտ, II-րդ տարի) .

Խմբագրութեան անդամնեան են՝ պ.պ. Լեհոն ՍԱՐԳՍԵԱՆ և ՀՅՕ

Բ.Ա.Ժ.Ա.Ն. Ո. Պ. Գ. Ի. Ն. Ը.

Թուղարակնեաւ տարեկան 10 սուր. Արտասահմանում՝ 12 սուր.

կէս	տարին	6	"	7	"
"	1 ամսուան	1	"	1	20 կ.

«Մուրճ» ամսագրին կարելի է զրուել Թվիթիսում—Խմբագրատանը
(Գանօվկայա փողոց, № 21, տ. Զանջուղագովի),

Կայսութեան այլ եւելերից պէտք է դիմել՝ Թիֆլիս, և բակու շարադրանալու ամսագրութիւնը՝ «Մուրճ».

Արտասահմանից՝ Tiflis, Rédaction de la revue „Mourtch“.

Մանօթութիւն. Ով զժուարանում է Թուղարակնեաւ տարեկան բաժանորդագրութիւնը (10 ռ., վճարել միանուած, կարող է տալ մասմաս (ոկզրում 5 ռ., մաշխի 1-ին 3 ռ. և յուշի 1-ին 2 ռ.);

Հասցեն փախելու համար պէտք է ուղարկել 40 կ. (մարկաներով);

«Մուրճում» ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ գետելելու համար պէտք է վճարել.

Մի երես բոնող յայուարարութեան համար . 10 ռ.

1/2	"	"	"	"	:	5	"
1/4	"	"	"	"	•	2	"

ԱՊԱԽԹԻԿ կամ ՉՐԻ ոչ ո՞ի «Մուրճ» չէ ուղարկելում:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. Խմբագրութիւնը բառուկ խնդրում է յօդուածագիրներից՝ գրել պարզ, մանուանդ թուերը, յասուկ անուններն ու օտար բառերը, և թերթի միայն մի երեսի վրայ:

2. Զընդունուած մեծ յօդուածները պահում են Խմբագրատանը 6 ամիս, իսկ փոքր յօդուածներն ու բանաստեղծութիւնները չեն վերադարձնում: Ձեռադիրը յետ ստանալու համար պէտք է ուղարկել ճանապարհածախութ:

3. Գրուածքների վարմարութեան չափ որոշում է Խմբագրութիւնը

4. Խմբագրութիւնը իրան է վերապահում ուղարկուած յօդուածները փոփոխելու կամ կրամատելու իրաւունքը:

5. «Մուրճ» համարը չը ստուցուելու գէտքում պէտք է Խմբագրութեան տեղեկութիւն տալ մինչև յաջորդ համարի յուս տեսնելը: Այդ տեղեկութեան անհրաժեշտ է կցել տեղական պատասխին դրասեննեակի հաւասարագրը (ստուգի), որ ամսագրի համարը չի յանձնուած դանդուատրին:

Խմբագիր-հրատարակիչ՝ Կ. ԿՐԱՍԻՆԻԿԵՍԻՆ